





# ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



6849-7470

Նորին Ամենապատուութիւն  
Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանի  
Պատրիարքին Հայոց Երուսաղէմի  
Երուսաղէմ

Աստուծոյ ողորմութեամբ, վերստին կանգնած Նոր Տար-  
ւոյ սեմին, կ'ողջունենք լուսափայլ յիշատակը Փրկչին մեր Քրիս-  
տոսի, եւ Անոր իջման Տեղէն ի Հայաստան աշխարհ, Ամենայն  
Հայոց Սուրբ Էջմիածնէն, կը բերենք օրհնութիւն եւ բիւր բարի  
մազթանկներ Ձերդ Ամենապատուութեան, Սուրբ Աթոռոյդ զին-  
ւորեալ միաբանութեան ու համայն մեր հաւատացեալ գաւակնե-  
րուն:

Սուրբ Ծննդեան երկնատաք շնորհները՝ սիրոյ եւ խաղա-  
ղութեան, թող իջնեն ու բաշխուին մեր օրերու խոովայոյզ  
աշխարհին եւ բոլոր մարդոց ու ժողովուրդներուն, ու նաեւ մեր  
փոքր ածուին, մեր Սուրբ Եկեղեցիին եւ ժողովուրդին, ի կատա-  
րումն մեր բոլորի ազնիւ եւ արդար իղձերուն:

Խոնարհ եւ յուսացեալ սրտերով դէպի երկինք սելեռենք  
մեր հայեացքը եւ քաղցրութեամբ ընդունինք պատգամը Բեթղե-  
հէմի հրեշտակներուն՝ «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր  
խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Խաղաղութիւն ընդ Ձեզ ամենեսին որ էք ի Քրիստոս Յի-  
սուս, ամէն:

ՎԱԶԳԷՆ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ս. Էջմիածին,  
11 Դեկտեմբեր 1968



ՄԱՅՐ ԱԹՈՒ Ա. ԷԶՄԱԾՆԻ  
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ  
Նախագահությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Հ Ա Ղ Ո Ր Գ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Խ Ն

Ամենայն Հայոց Հայրապետ Նորին Ս. Օծուխին Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոս, հրաւերովը Մոսկուայի և Համայն Ռուսաստանի Տ. Ալեքսի Սրբազան Պատրիարքի, 1968 թ. Դեկտեմբերի 21-ին, Ջագորսկի ուսական եկեղեցու մայրավանճում. մասնակցեց միջեկեղեցական ժողովին, որի օրակարգն էր՝ եկեղեցական մի համագումարի հրաւիրումը, բնեւում համար ասուածային պատգամների լոյսի ներքոյ, աշխարհում յազազութիւնը ամրապնդելու գործում՝ եկեղեցիների եւ այլ կրօնական դաւանութեանց մասնակցութեան հարցը:

Սոյն խորհրդակցական ժողովին ներկայ էին հորհրդային Միութեան մէջ քրիստոնէական բոլոր եկեղեցիները, ինչպէս նաև՝ մահմետական, մովսիսական եւ բուդդայական դաւանութիւնները:

Ժողովում միաձայնութեամբ որոշուեց վերոյիշեալ օրակարգով կրօնական համագումար հրաւիրել 1969 թուականի Յունիսի 1 - 4 օրերին, Ջագորսկի մայրավանճում, մասնակցութեամբ հորհրդային Միութեան մէջ բոլոր եկեղեցիների եւ կրօնական դաւանութեանց, ինչպէս նաև արտասահմանից հրաւիրուած կրօնական-եկեղեցական ներկայացուցիչների:

ԳԻԻԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՒԻ

Ս. Էջմիածին,  
Յունվար 1969

# ՄԻՈՆ

հԳ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM  
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

vol. 43

no. 1-2

1969

Յուճուար-Փետրուար

Թիւ 1-2

## ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԹ ԴՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԲԵԹՂԵՀԷՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՐԷՆ

ԺՈՂՈՎՈՒՐԻ ՀԱՅՈՑ ՈՐ ՅԵՐՈՒՍԱԿԵՄ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Ծննդեան այս հրաշապատում գիշերուան մէջ, նորէն կը լսուի հրեշտակներու բերնով աշխարհին տրուած երկնային հաւաստիքը՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Մանուկը որ այսօր վերստին կը ծնի մեր հոգիներուն մէջ, խորհուրդն ու մարմնաուրիւնն է խաղաղութեան եւ սիրոյ: Խաղաղութիւնը ըզմանքն ու կարօտն է եղած դարերով մարդկութեան, կեանքի խռովայոյց եւ արիւնոտ ծփանքներուն դիմաց: Այսօր, քաղաքակիրք կոչուած մեր դարուն, խաղաղութիւնը ամենէն սուր, բայց քաղցրագին ազազակն է նորէն, միլիոններու հոգիէն բարձրացող:

Մեր Տիրոջ Ծննդեան նախօրեակին, տէրերու եւ գերիներու այդ օրերու աշխարհին մէջ, երբ խաղաղութիւնն ու սէրը երազներ իսկ չէին մարդոց հոգիներուն, երբ տառապանք, քրտինք եւ արիւն իրարու կու գային, կազմելու անկարելի կեանքը անիրաւուած մարդերուն, չկար անելի քաղցր սփոփանք՝ քան խաղաղութեան ձայնը, որ պիտի գար մեղմելու մտայլը մարդոց սիրտերուն:

190-98



19380աճ

Աշխարհը միշտ հերոսի եւ սուրբի լուսապսակներով պատուեր է խաղաղութեան առաքելները: Անոնք մեր օրերու բառով կոչուին հաշտարար, եղբայրութեան քարոզ կամ առաքինութեանց ասպետ, մարդեր են, որոնք կը ջանան մեղմելու մեր ներքին բռնկումները, յիշերն ու անհասկացողութիւնները, որոնք գնեց իրարու դէմ կը գինեն: Այսպիսիներուն է որ կ'ակնարկէ մարգարէն անտարակոյս, երբ կ'ըսէ. *«Իբրեւ զի գեղեցիկ են ի վերայ լեբանց ոտք աւետարանչի, համբաւուն խաղաղութեան»*: Ուրախալի է հաստատել, թէ անսովոր համեմատութեամբ հետգհետէ կ'անի թիւր անոնց՝ որոնց մէջ կ'ապրի խաղաղութեամբ յի թագաւորութեան մը երազը: Մեր ժամանակներու նշանն է այս եւ աննշան չէ սփոփանքը գոր անիկա կու տայ սիրտերուն, նոյնիսկ եթէ դարեր յետոյ, «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»ը տակաւին բարձրութեանց մէջ օրօրուող եթերային աւազ մը թուի, ու չըլլայ իջած աշխարհի վրայ:

Յիսուսի Ծնունդը սրտատուջ դրուագ մը չէ միայն, այլ սկիզբը նոր կարգի մը՝ մարդկային կեանքի մէջ: Աստուածայայտութեան խորհուրդը թեւաւոր վերելքով կը հանէ գնեց երկրէն դէպի երկինք, հանդիսատես ընելու մարմնով երեւցող Աստուծոյ գորութեանը, որ յաւիտեանական է: Արդարութիւն, ազատութիւն եւ սէր այլեւս լոկ բառեր չեն, այլ շարժում ու գործօն գորութիւններ: Մարդ կրնայ մնալ նոյն կաւէ կանթեղը, հողազանգուած իրականութեամբ, թշուառութեամբ ու վշտով առի, բայց յայտն բերկրանքովը յաւէտ շոգափայլ:

Ինթրոդուկտի մտորին քով, ի լուր հրեշտակներու երգին, մեք կը նայինք հեռուն, բացուող ժամանակի խոստումներուն որ տակաւ կը միացնէ մարդոց սիրտերը եղբայրութեան ոսկի թելով, որուն երազը միշտ ներկայ է ու պայծառ իւրաքանչիւր սերունդի հոգիին մէջ եւ մտքին առջեւ: Այդ երազը չէ մեռած եւ չի մեռնիր: Ան երբեմն փայլատակում մըն է երկնէն մեզի, երբեմն լոյս մը՝ գիշերուան խորը, ժամ մը յաւիտեանականութիւնը յիշեցնող, խօսք մը՝ դժոխքները սարսուղ, ժպիտ մը՝ թշուառութիւնները ամոքող:

Յիսուսի Ծնունդը, մարդուն եւ Աստուծոյ երջանիկ հանդիպման, այսինքն կորսուած որդիին եւ հօր վերագիտին տօնն է, ոսկի օղակը երկնէի եւ երկրի: Մանուկը որ կը ծնի իրեն իրեն օրօրոց ընտրելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն է, երկիրը տաճկանը հոգին, որ կը բանայ երկնէի սիրտը եւ մարդուն արգանդը, սփանչելի եւ նոր խորհուրդով մը:

Աշխարհը պէտք ունէր այս գիշեր մարմին անոնող այդ Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կաւը, պղտոր եւ գունատ մեր խորհուրդներուն պարզեւելու ստեղծումին սուրբ հըրաշքը: Հոգին որ չի գար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յաւերժական ժայթքն ու բխումն է լոյսի եւ կը բերէ հաւաստիքը, այլ-

եւս մարդուն տրուած, իր կեանքը այլակերպելու, պայծառակերպելու աստուածայինին մէջ եւ գայն տանելու յաւերժին:

Ժողովուրդ Հայոց, դուն դարերով խաղաղութեան ծարաւն ու իղձն եւ ունեցեր, ազատութեան տենչանքին չափ բուռն եւ երկրնիքն չափ խոր: Քեզի պարտադրուած պայմաններու արգասիքը չէ միայն պատմաւոր այս ըզձաւորութեան, այլ որովհետեւ դուն կը հաւատաս թէ խաղաղութեան, սիրոյ եւ համերաշխութեան աշխարհի մէջ միայն կարելի է իրագործել Աստուծոյ թագաւորութիւնը եւ լեցնել մարդուն կարօտը: Խաղաղութեան ըզգացումը լոյծ, տարտամ եւ վերացական յղացք մը չէ եղած քեզի համար, այլ ջիղերով զգալի, թանձրացեալ եւ մարմնացեալ հեւք մը, սլացք մը, քու ըզձանքի թափին մէջ երկնքի դուռները խորտակելու չափ:

Դուք գաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիի մարմնով երևնալուն, մեզի հետ միասին ձեր երկիւղած էութեան խորերէն անգամ մը եւս աղերսեցէք այս գիշեր ծնող սիրոյ եւ խաղաղութեան իշխանէն՝ որ փարատին մէզն ու մառախուղը, չքանան չարիքն ու յուսահատութիւնը, տարագրուին տագնապն ու տխրութիւնը աշխարհի երեսէն, եւ լինի խաղաղութիւն, սէր եւ արդարութիւն բոլոր ազգերուն, որոնց սուրբ երազը, երջանիկ այս ծնունդով, անգամ մը եւս կը հիւսուի այս սուրբ գիշերէն:

Ազօթեմք ի սրտէ, որ Բեթղեհէմի երկնքին վրայ յայտնուած աստղին լոյսովը լուսաւորուին աշխարհի ղեկավարներուն միտքերը, տեսնելու համար խաղաղութեան իրական համբան՝ որպէսզի կարելի ըլլայ սէրն ու արդարութիւնը հաստատել այս երկրի վրայ, Աստուծոյ փառքին եւ մարդկութեան բարիքին համար. ամէն:

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### Տ Խ Ո Ի Ր Ե Ր Ե Ի Ո Յ Թ

Անցնող տարուան վերջին օրերուն հետ, «Խմբագրական Յայտարարութիւն»է մը ցաւով կ'իմանայինք թէ Ամերիկահաս-  
յութեան ալեւոր ամսաթերթը՝ «Հայաստանի Կոչնակ», կը դադ-  
րեցնէր իր հրատարակութիւնը Դեկտեմբերի իր թիւով: Որքան  
անակնկալ, թերեւս նոյնքան ալ ակնկալելի իրողութիւն մըն էր  
ատիկա, մտաւախութիւն մը՝ արտասահմանի օրէ օր նահանջող  
մեր կեանքին հոգը ունեցող Հայերու ենթագիտակցութեան մէջ.  
անխուսափելիութիւն մը՝ ծնունդ առած մեր պայմաններէն ու  
վիճակէն, եւ կարծէք անուշադիր այն ճիգերուն եւ միջոցներուն՝  
որոնք Հայ գաղութներուն մէջ ի գործ կը դրուին, թումբ կանգ-  
նելու համար օտարացումի ամենախուլ հոսանքին դէմ:

Եւ ճիշդ այդ անխուսափելիութեան, ինչպէս եւ ցաւի ըզ-  
գացումով էր որ ընդունեցինք «Կոչնակ»ի դադարման լուրը: Ինչ-  
պէս «Յայտարարութեան» մէջ կը շեշտէ Ա. Ա. Պետիկեան, այդ  
ամսաթերթը ծնունդ առած էր «որոշ կոչումի մը ծառայելու եւ  
որոշ պահանջի մը գոհացում տալու» համար, եւ 68 տարի անընդ-  
հատ անոր անխափան երեւումը արդիւնք է առաւելաբար մէկ կամ  
երկու անձերու անհատական ճիգերուն եւ նուիրումին: Այսօր սա-  
կայն, այդ անձնական գոհողութեան ոգին եւ ձեռնբեղցութիւնը  
կը դատապարտուին անգործութեան եւ անշարժութեան, եւ, ան-  
դամի մը համար գոնէ - թէ եւ տխուր առիթով - , պատճառը նի-  
թականը չէ. դրամական ամենէն ծանր պայմաններու ներքեւ տա-  
ռապալից կեանք մը քաշկուտող և ի վերջոյ զգայազիրկ ինկող Հայ  
թերթերուն մէջ «Կոչնակ» ապահովաբար առաջինն է որ կը մեռ-  
նի՝ տարբեր հիւանդութեան մը պատճառաւ: Եւ այդ փախը աւե-  
լի՝ մահացու է քան նիւթական չարիքները, որոնք յամախ մարդոց  
րարեացակամութեամբ կրնան վերցուիլ ու նոր շունչ տալ թեր-  
թին ու անոր հրատարակիչ-խմբագրին: Ախտը որ «Կոչնակ»ը դա-  
դարման կը պարտադրէ - եւ ասիկա մեկուսացած դէպք մը չէ-,  
դայն տակաւին հրատարակելու «արդարացումս պակասն» է: Որ-  
քան պարզ այս հաստատումը ու երեւութականօրէն անմեղ, ալ  
սակայն ահաւոր իրականութիւն մը երեւան կը բերէ, իրականու-  
թիւն մը՝ որմէ կամաւոր կերպով թէ ակամայ ուզած ենք խուսա-  
փիլ, անոր հետեւանքներէն սարսափելով: Որովհետեւ, ինչ որ  
«Կոչնակ» իբր իր կարապի երգը կ'ըսէ մեզի՝ այն է որ Հայ թերթը  
ա՛լ բաւարար ընթերցող չունի կարենալ ապրելու համար. և, միւս  
կողմէ, Հայ թերթը չունի՝ այն միջոցները եւ դիւրութիւնները,  
որով պիտի կարենար իր էջերը հետաքրքրական եւ հետեւաբար՝  
ընթերցումի արժանի դարձնել յաչս մանաւանդ երիտասարդ ըն-  
թերցողներու:

Իսկ թուել պատճառները թերթին եւ ընթերցողին միջեւ կապի եւ յարաբերութեան այս պակասին՝ պիտի նշանակէր թերեւս քանի՛ հարիւրերորդ անգամը ըլլալով նկարագրել ողբերգութիւնը աքորակիան մեր կեանքին, խօսել, ախտաճանաչումներ կատարել, դարմաններ գտնել ու ծրագիրներ պարզել, բաներ՝ որոնք յիսուն տարիէ ի վեր կը կատարենք եւ որոնց վրայ հիմներ ենք գոյութեան մեր ամբողջ պայքարը, մինչ, ահաւաստիկ որ հիւանդը կը մահանայ անձայն-անշշուկ, յոգնած մեր ախտաճանաչումներէն ու բառերէն: Ու, իր լուռ ու համեստ շիջումով իսկ այս մահը կը սպառնայ աղղանշանը ըլլալ համաճարակի մը՝ որ ուշ կամ կանուխ կրնայ մեզմէ խլել այնքան նուիրական անուններ:

Թերթ մը կ'ապրի ու կը տեսէ իր ընթերցողներով, բայց մանաւանդ՝ իր աշխատակիցներով: Առաջինները անոր կ'ապահովեն նիւթական բարեկեցութիւն մը, իսկ վերջինները՝ թերթին կու տան այն արժէքն ու նկարագիրը, որով ան հրապարակ կու գայ իբրեւ դադափարներու եւ ծրագիրներու տարածիչ, ուղղութիւն շինող և բազմութիւններ առաջնորդող ուժ: Բայց Հայ թերթը նշանաւոր բացառութիւն մը կը կազմէ լրագրական աշխարհին մէջ. անոր ընթերցողները քիչ բացառութեամբ կը վճարեն բաժնեզինները, իսկ աշխատակիցները ո՛չ միայն նիւթապէս չեն վարձատրուիր, այլ ընդհակառակը՝ յաճախ ստիպուած կ'ըլլան իրենք նիւթական գոհողութիւններ յանձն առնել: Այսպիսի դրութեան մը իբր հետևանք, զարմանալի չէ որ թերթերու բովանդակութիւնը հետզհետէ տժգունի, եւ հետեւաբար՝ ընթերցողները պակասին ու օր մըն ալ անխուսափելի դադարումը գայ վերջ մը տալու այնքան շողշողուն երազներով ու ծրագիրներով ձեռնարկուած դործի մը: Ո՛վ է յանցաւոր. ամէն մարդ եւ ոչ ոք: Արտատահմանի մէջ ամէն Հայ պահանջատէր է, եւ սակայն ոչ ոք՝ պատասխանատու: Եւ պատասխանատուութեան գիտակցութեան ու լրջութեան եւ նպատակաւոր գործելակերպի պակասին հետեւանք չէ՞ միթէ այն՝ որ մեր թերթերուն մեծամասնութիւնը իր էջերը կը լեցնէ արտատպումներով ու աննպատակ թարգմանութիւններով: Մտտի վրայ կը համրուին Հայ թերթերու աշխատակիցները, որովհետեւ անգործութեան դատապարտուած ծերունիներուն եւ մահացողներուն տեղ նորեր չեն գար շարունակելու սրբազան նկատուած պայքարը Հայ գիրին: Ու տակաւին, անպատասխանատուութեան արդիւնք չէ՞ բազմութիւնը Հայ թերթերուն, որոնց գոյութեան միակ արդարացումը այն է որ հայերէն լեզուով կը հրատարակուին...: Որքա՛ն վատնում ուժի եւ նիւթի, երբ, խմբուած ճիգերով ու մարդոցմով կարելի պիտի ըլլար լուսադոյն արդիւնքներու հասնիլ:

Բայց մանաւանդ, այս բոլորէն վեր եւ թերեւս անոնց իսկ պատճառաւ, Հայ թերթը, իբրեւ խօսնակը Հայ մտաւորականութեան եւ Հայ կուսակցութիւններուն ու կազմակերպութիւններուն, ինքզինք չէ՞ պատշաճեցուցած արդի կեանքի փոխուած պայմաններուն ու վիճակներուն, եւ հետեւաբար իր խօսքը ըլլայ ան հայերէն կամ օտար լեզուներով՝ չի՛ հասնիր ընթերցողներուն, արձագանք չի գտներ անոնց հոգեբանութիւններէն ներս: Անցեալ

մեր պատմութիւնը ունենալով հանդերձ իրրեւ իրեն յենարան, Հայ թերթը յառաջահայեաց եղած պիտի ըլլար, օտարութեան մէջ աչքերը բացող սերունդները իրեն եւ իրմով ալ՝ Հայութեան եւ Հայաստանին կապելու համար: Սակայն ո՛ւր է հրիտասարդութեան բաժինը թերթերու դէղերուն մէջ. ո՛ր է այն նորը եւ այժմէականը, որ նիւթ ունեցած պիտի ըլլար մեր առօրեան, մեր մտահոգութիւնները, ջիղով ապրուած մեր օրերը: Հայ թերթը տակաւին զբաղած է յուշագրութիւններով եւ բառալէճերով:

Ուրեմն ինչո՞ւ կը հրատարակուի ան, ի՞նչ բանի կը ձգտի, ի՞նչ են իր նպատակները, դէպի ո՛ւր կ'երթայ: Ինչպէս ամէն բան արտասահմանի մէջ, Հայ թերթն ալ տարօրինակութիւններու կեանք մը կ'ապրի, հակասութիւններու եւ տարաբանութիւններու խորձ մը ներկայացնելով: Անոր գոյատեւումը արդիւնք է առաւելարար անհատներու յամառութեան ու կամքին, մինչ, միւս կողմէ, նոյն այդ անհատները — խմբագիրները — նշաւակ են Հայ ուսուցչին յատկացուած արհամարհանքին եւ անհոգութեան: Իսկ, առանց նկատի ունենալու չքաւորութիւնն ու արգահատելի վիճակը որուն ենթարկուած է խմբագիրը, Հայ հասարակութիւնը իրաւունք ունի անկէ պահանջելու լաւագոյն թերթը՝ լաւագոյն բովանդակութեամբ եւ ամենէն կատարեալ ճշդապահութեամբ: Եւ այսպէս կարելի է շարունակել եւ երկարել շարքը տարօրինակութիւններուն, միշտ սակայն զարմանալով թէ՛ այսքան երկար ինչպէ՞ս կրցած է տեւել ու ապրիլ Հայ թերթը:

«Ինչպէս մարդիկ կը մեռնին»՝ նաեւ քերթերը կ'ապրին, կը մեռնին»: Եւ, աւելցնենք, ինչպէս աշխարհի օրէնքն է, ժողովուրդներ կ'ապրին ու կը մեռնին իրենց սովորական մահերը, եթէ իրենցմէ ներս չունին այն հրաշալի ինչը, անանուն այն շնորհը՝ որով միայն կրնան զատուիլ երկրագունդին վրայ պտըտող բազմաթիւ միլիոններէն՝ դառնալու համար առանձին հաւաքականութիւններ, ապրելու իրենց փաստաթուղթը ամէն օր եւ ամէն ժամ նորոգող ու արժեւորող: Այս պատճառով է որ Հայը, ապրելու համար, պէտք է կարենայ ապրեցնել Հայ Դպրոցն ու Հայ թերթը, որոնցմէ է որ պիտի ստանայ իր մտաւոր սնունդին հիմնական մասը: Թող «Հայաստանի Կոչնակ»ը առաջին եւ վերջին զոհը ըլլայ մեր անհոգութեան ու աննպատակ փնտոտուքին:

Ա. Գ.

# Ս. ԳՐԱԿԱՆ

## Ի Ե Թ Ա Ն Ո Ս Ա Ց Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը

### Գ Լ ՈՒ Խ Զ ՈՐՐՈՐԴ

Գամաղիլէլի Հետ իր ունեցած Հանդիպումէն յետոյ, Սողոս կորսնցուց իր հոգիի բարեխառնութիւնը եւ դարձաւ օտարրոտի ու վտանգաւոր: Ուխտած էր ի դին ամէն բանի վերջ տալ Գալիլիացիներու աղանդին: Երևաով իրեն միանալու եկան նախանձայոյզ բայց մուժ ուժեր, միակամի Զատօղը, դամասկոսցի Զիպլումը եւ ուրիշներ, որոնց համար ոճիրն ու չարիքը Հանապաղօրեայ Հացին պէս թարմ էին ու հեշտ:

Գործին օրինաւոր ընթացք մը տալու համար, խնդրեցին քահանայապետէն որ լիազօրէ գրեհէջ աստուածահասոյ այս գործին համար: Կարճ ժամանակուան մը մէջ այս խումբը սարսափէր զարձաւ Երուսաղէմի: Սողոս, այս շահատակներով շրջապատուած, կ'երեւար Տաճարին հրապարակը, յոճախօս Հրեաներու Սինակոկներուն առջեւ, եւ նոր վարդապետութեան Հետեւող ծանօթ մարդերու դուռներուն դիմաց:

Կասկածելիները կը ձեռքադառնէին եւ կը բերուէին Տաճար, կը դանակոծուէին, կը խարազանուէին, կը բանտարկուէին, մինչև որ հրաժարէին նոր աղանդէն: Օտարականի Հետեւորդները մահուան Հրեշտակ կ'անուանէին Սօղոսը, որ Իսրայէլի Աստուծոյն ծառայելու նախանձէն դինովցած, մոռցած էր ամէն չափ ու սահման:

Օր մը երբ նոր Հաւատաքննիչը նստած էր Տաճարի բանտին կից խուցերէն մէկուն մէջ, իր առջև բերին Յովսէփ Նիքաթորը ներկարարը: Սօղոս կը ճանչար գինքը Կիլիկիացիներու սինակոկէն: Պարզ ու բարեպաշտ գործաւոր մըն էր. կը Հաւատարմ Մեւիայի մօտալուս պայտեանն է կը պահէր Օրէնքը, Հաւատարիմ աւանդապահի մը նման: Սօղոս յաճախ կ'այցելէր Նիքաթորին եւ կը սիրէր անոր պարզ ու ջերմ Հաւատքը, Իսրայէլի նահապետները յիշեցնող: Խմացած էր յետոյ, որ ան տարուած Ստեփանոսի քարոզութիւններէն, քրիստոնեայ եղած էր: Այժմ կեցած էր ան Հաւատաքննիչին առ-

ջեւ, շրջապատուած Տաճարի պահակներէն, որոնք զինուած էին ծանր մտարկներով: Նիքաթորին դէմքը ուռած էր եւ ծածկուած վէճքերով: Սօղոս դամեց իր նայուածքը ձեռքադառնողի մանկուանակ դէմքին, երկու Կիլիկիացիները պահ մը իրարու նայեցան, ինչպէս իրարու պիտի նայէին բազէն ու աղանդին:

— Վերջին անգամ ե՞րբ Տաճար բերիք զու քաւութեանդ պատարադը», Հարցուց Սօղոս:

— Նիքաթոր յաղաղ ու բնական ձեւով:

— Մեւիայի՞ յայտնութենէն առաջ, ո՞ր Մեւիայի մասին է որ կը խօսիս:

— Ազատարար Մեւիային, եղբայր Սօղոս, որ շարժարեւցաւ եւ մեռաւ խաչին վրայ մեր մեղքերուն համար, ապա յարութիւն առաւ մեռելներէն, եւ որ այժմ կը հըրաւիրէ գնեղ բոլորս իր արքայութեանը:

Սօղոս խաժառ իր շրթուները եւ զգաց թէ կը քրտնէր զայրոյթէն: Բնազօրէն սեղմուեցան բունցքները, սակայն կրցաւ բռնել ինքզինքը: Ամբաստանային մանկուանակ ու անմեղ արտայայտութիւնը, որ իրեն ծանօթ էր վաղուց, զինաթափ ըրած էին զինքը:

— Բայց բարեկամ, դուն զո՞ւ մըն ես արտութեան, մոլորեցուցիչները խաբած եւ շեղեցուցած են քեզ զու մաքուր եւ ուղիղ Հաւատքէդ:

— Ի՞նչ կ'ընամ ընել, եղբայր Սօղոս, երբ Մեւիան եկած է արդէն», ըսաւ Նիքաթորը, բնական ու Համոզիչ շեշտով մը:

— Ներս տարէ՞ք, Հրամայեց Սօղոս, «եւ Հասկցուցէ՛ք այս Հայտնիչին իր մոլորութիւնը»:

Նոր Հաւատաքննիչը հեշտանքի եւ ցաւի տարօրինակ զգացումով մը դիտեց Նիքաթորը, երբ պահակները կը խարազանէին անոր մերկ կուտակը: Արիւնք պուտ պուտ կը կաթէր իր կապտորակ մարմնէն, սակայն ոչ մէկ մայն իր շրթներէն: Միայն երբ այլ-

եւս մօտ էր զգայազիրկ ըլլալու, իր շրթները կը մրմնջէին հազիւ լսելի ձայնով. «Տէր քու ձեռքը կը յանձնեմ հոգիս»: Սօղոս ցընցուեցաւ Սաղմոսի այս խօսքերէն, որ Նիքաթորի մարմնէն կաթող արիւնէն աւելի տաք էր ու խոտլիչ: Անկէ յետոյ ան կարծեց թէ իր կոնակին էր որ կ'իջեցնէին հարուածները: Կոտուացող իր ոսկորներուն մէջէն գանգակներու նման կը ճշար բան մը որ ցաւ չէր, այլ տեսակ մը այրուցք որ ալիք ալիք կը բարձրանար իր ներսէն: Յուզումի գո՛լ, իողմտանքի նիզակո՛ւմ, ամօ՛թ, դժուար էր ըսել: Սօղոս կը նայէր դեպի փռուած Նիքաթորին, առանց ատելութեան բայց առանց դուժի:

Այդ դիչեր Սօղոսը շիրջաւ քնանալ, ինչպէս պատահած էր իրեն Ստեփանոսի մահուան դիչերը: Կ'զգար թէ Կր ատելութեան այլիքներէ հեռուներէն մեկնող, կը փշրուէին իր սրտի ափին, անգոր ու հեղձամղձուկ: Անտուած մեր հայրերուն, կը մըրմնջէին իր շրթները, ինչ որ կ'ընեմ քու փաւրիզ եւ Ս. Թորայիչ համար է: Գիտես զուն իմ սիրոս եւ քննած երկկամուկներս: Հայր երկնաւոր, լուսաւորէ իմ ճամբաս եւ զօրացող դիս, հասարակաց շարիքը յաղթահարել կարենալու համարք:

Սօղոսի հոգին խոտլիք մէջ էր: Հազիւ աչքերը վոցած, երազ մը տեսաւ, երկինքէն հրեշտակ մը կ'իջնէր, մինչև մէջքը կը թաղուէր հոգին մէջ, միայն իր դէմքն ու երկու թևերը կը շարժէին հողէն դուրս: Յետոյ նշմարեց որ ան նման էր Ստեփանոսին, շող ու յտակ կերպարանքով, արեւու ճառագայթներուն ներքև հալող ձիւնին նըման, իսկ իր շուրջի քարերը մէկ մէկ զըլուխներ էին, բոլորն ալ կարծես ծանօթ Սօղոսին: Ապա նշմարեց զարմանքով որ այդ գանկերը քով քովի կու գային, վերածուելու համար հսկայ շէնքի մը, որուն դրան առջև կեցած էր Մեսիային նմանող մէկը, որ հեռուէն կը նայէր Սօղոսին: Երբ արթնացաւ քրտինքներու մէջ էր ու կը հեւար իր յուզումէն:

Անկողնէն ելաւ շատ ուշ, հակառակ իր սովորութեան: Աբազ հագուեցաւ եւ դուրս ելաւ: Մարդերէ խոյս առլու խուլ փափաք մը ունէր: Առանձնութիւնը յաճախ պահանջըն է բազմամբոխ հոգիներուն: Արեւը լըր

ուսացուած վարչամակի մը նման կը փռուէր Երուսաղէմի վրայ: Գտաւ իր ընկերները ուրոնք իրեն կ'սպասէին Տաճարի հարաւային դրան առջև, նոր դոհերու քրտրգութեան երթալու համար: Ընկերներուն ուշադրութեան շրջապէս Սօղոսի յոգնած ու մըրսած կոտ դէմքը:

Այդ օր ի մտի ունէին ձերբակալելու Փիլիպոսը որ ընկերն էր Ստեփանոսին և վերակացուներէն մին՝ Նազովրեցիի համայնքին: Կը բնակէր պողովածառներու փողոցը, ոչ շատ հեռու վերին քաղաքի մուտքէն: Երբ ներս մտան գլխաւոր դուռնէն եւ անցան պարտէղէն, որ կ'առաջնորդէր Փիլիպոսին բնակարանը, զգացին թէ դատարկ էր տունը: Սօղոս զայրոյթով աչքէ անցուց չէնքը, յետոյ մեկնեցաւ Կրեններով: Իրեն կը թուէր թէ Երուսաղէմ տակաւ կը պարպուէր յունախօս շրեաներէն:

Երբ Սօղոսը իրեններով մօտեցաւ ոչխարներու դրան մօտիկը եղող տուններուն, բոլորն ալ նոր շինուած, յիշեց իր ընկերներէն Բար-Նաբասը, որ կը բնակէր իր այրի և մեծահարուստ քրոջ Մարիամին հետ: Մարիամ Կիւրբացի էր, իր ամուսինի մահէն վերջ Երուսաղէմ փոխադրուած: Սօղոս քանիցս տեսած էր Բար-Նաբասը նոր աղանդի հետևորդներուն հետ, եւ վստահ էր թէ նա եւս որսացուած էր անոնցմէ: Սակայն այդ ատուտ Սօղոս չէր ուղեր կարծես հանդիպլ իր երբեմնի բարեկամին: Գիտէր նոյնպէս թէ Բար-Նաբասի քրոջ տունը կը հաւաքուէին Գալիլայէն եկող կիները, Օտարականի շապկորտներու հետ Երուսաղէմ եկած: Խուսափումի այդ երկընարանքին մէջ իր ոտքերը կարծես ակամայ կանգ առին Բար-Նաբասի քրոջ դրան առջև, որ իրեն ծանօթ էր վաղուց:

Չարկին դուռը, սպասուհին բացաւ զայն եւ տեսնելով Սօղոսն ու իր ընկերները, ճըշարով ներս փախաւ: Քանի մը վայրկեան վերջ Բար-Նաբասը երեւցաւ, խաղաղ ու ժպտուն: Երկու բարեկամները իրարու նայեցան անձայն:

— Բարի եկած էք եղբայր Սօղոս, զուն եւ ընկերներդ», ըսաւ Բար-Նաբաս:

— Բարին հեռու է վատերէն», ըսաւ Սօղոսը, եւ անդին դարձուց իր դէմքը, չըտեսնելու համար իր բարեկամին երեսը որ

իրեն կը նայէր խորունկ արամութեամբ:

— Ծնորակալ եմ, եղբայր Սողոս, կ'ազօթեմ քի սրտէ որ Աստուած օգնէ քեզիս:

— Վատին աղօթքը կուռքերու ծխուած խոնկին պէս է, յարեց Սողոս, եւ ես եղբայրը չեմ անոնց որոնք կ'անարդեն իրենց հայրերու Օրէնքն ու աւանդութիւնը:

— Կ'ազօթեմ, կրկնեց այս վերջինը, որ արթննաս շարիք գործելու ճամբուդ վրայ եւ ըլլաս աւելի ազնիւ ու մարդկային, վասնզոր քու ըրածներդ բաժինն են աստանային եւ ոչ թէ Աստուծոյ:

— Այսպէ՞ս կը խօսին քահանայապետի պատգամաւորին հետ», բուս Զատեքը և մտարկով հարուածեց անոր երեսը: Սողոս տեսաւ արեւնը որ կը կաթկթէր իր բարեկամի դէմքէն եւ կը ներկէր իր ճեմած վերարկուն: Հալածիչը չէր կրնար հաւատալ իր աչքերուն, որ հպարտ եւ բուռն Բարձաբասը կրնար հանդուրծել այս բոլորին: Իսկ այս վերջինը արտում ժպիտով դարձուց միւս երեսը եւ մնաց լուռ: Սողոս տարօրինակ զգացումէ մը խայթուած դարձաւ իրեններուն եւ հրամայեց որ մեկնին:

Այդ վայրկեանէն սկսեալ, Հաւատաքընելը զինովի պէս էր, կարծես թունաւորուած ըլլար:

Այդ օրէն յետոյ ամէն անգամ որ կատկածելի մը հանդիպէր, կ'զուշտանար մօտանալու, իր աչքերուն կը պատկերանար Բարձաբասը, որ հարուածին կը դարձնէր միւս երեսը: Սողոս տարակոյտներով շրջապատուած, կորսնցուցած էր իր քաղութիւնըն ու վճռականութիւնը: Իր զոհերը զինք կը դիտէին ամէն վայրկեան, երբ կարդար, մըտածէր, կամ աղօթէր: Անոնց տեսլական մերձեցումները կ'սկսէին թանձրացած պատկերներով, պաղ ու մեղուային, եւ ունէին այնպիսի ճշգրտութիւն մը, որմէ զուրկ էին Իրականութիւնները: Աստուած իմ, կը մրմնջէր իր սրտի խորէն, ինչ որ կ'ընեն քու փառքիդ համար է, պաշտպանէ զիս, մի թողոր որ աեսիլները ընեն այն՝ ինչ որ չըրին կենդանի մարմինները: Այժմ կ'զգար թէ երազները աւելի մեծ ուժ ունէին քան իրականութիւնը: Գիշերները այլևս ուրիշ բան չէին բայց երկարատեւ երազ մը, իսկ ցերեկները արարեք չէին գիշերներէն:

Երուսաղէմը սակայն տակաւ կը պար— (Շար. 3)

պուէր յունայստ Հրեաներէն. անոնցմէ ուսմանք՝ Սողոսի եւ իրեններու աճէն խոյս տուած էին հեռաւոր գաւառները, Սամարիա, Գալիլիա եւ ծովեզերեայ մասերը երկրին, ուրիշներ մինչեւ Դամասկոս եւ Անտիոք: Անոնք բոլորը իրենց հետ տարած էին Մեսիայի գալտեան աւետիսը որ դարնան քառուներու նման կը հնչէր ամէնուրեք: Հողը պատրաստ էր եւ սերմերը կ'անէին աբազ, արիւնով թրջուած հողերուն ծոցը:

Ճիշդ այդ օրերուն որոշուեցաւ որ լիագոր մը զրկուի Դամասկոս, ձերբակալելու և Երուսաղէմ բերելու նոր աղանդին հետեւորդները: Դամասկոսի Նաբաւեան արար իշխանին յարաբերութիւնները շատ բան էին քահանայապետին հետ: Տարին անգամ մը, Քաւուսեան տօնին, ան իր նշանները կը զրկէր Երուսաղէմի Տաճարին եւ հետեւաբար կրնար գործակցել զրկուած լիագորին, այս աստուածահաճոյ դործին համար: Ամէնէն յարմարը նկատուեցաւ Սողոս: Նամակներ զրուեցան նոյնպէս Դամասկոսի սինակոկի գլխաւորներուն, հրահանգելով որ օգնեն իրենց ներկայացուցիչին:

Սողոս ուրախ էր Երուսաղէմէն հեռանալուն համար, որովհետեւ ինքն իր մէջ երկփեղկուած եւ ինքզինքին հետ անհաշտ հողեվիճակի մը մէջ էր այլևս: Տկարութիւն, նահանջ, ինքն ալ չէր գիտեր: Հողին դազանիքներ ունի որ դիւրին չէ մակաբերել: Իր միտքը այժմ նման էր ստանբազմի գաշտին ուր կը մարտնչէին իրարու հակադիր զգացումներ, առանց զիրար հերքել կարենալու: Կը հաւատար թէ թափուող արիւնները առանց պատճառի չէին, միւս կողմէ կ'զգար թէ հալածանքն ու խտուրթիւնը չէին ազդեր Ստեփանոսի, Նիքաթորի եւ Բարձաբասի նման հոգիներուն, օրոնք կրնային ժպտիլ մահուան:

Իրեն կը թուէր թէ Օտարականին հետեւորդները հողեկան նոր կարգի մը կը հրահանգանէին, որ ապագային կը նայէր, եւ լեցուն էր արեւով ու հաւատքով, մինչդեռ իր մտածումը ծառի մը նման արմատացած էր անցալի աւանդութեան խորը: Առաջինութիւնները որոյն պաւսիման էր, իրենցաւ կը բերէին միայն: Կակուղցած իր լիզերով եւ փխրուն իր հողով կ'ուզէր լալ, բայց չէր կրնար:

Ե.

# ԿՐՕՆԱԿԱՆ

## ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՅԱԳՈՐԾՈՒՄԸ

«Որ ուտ գտարմիմ իմ եւ ըմպէ զարիւմ իմ. յիս  
քմակեցէ եւ ես ի նմա» (Յովհ. 2, 57) :

Յիսուսի խօսքին սոյն յիշատակութիւնը՝ Յովհաննէսի Աւետարանին Երբ զըլուխին մէջ, նիւթ պիտի դարձնենք մեր այսօրուան խորհրդածութեան :

Ընտրելով իսկ ակնարկով, Յովհաննէս Առաքեալի յիշակ մատածումին ընթերցումը խորթ կը հնչէ մեր ակնջին: 20-րդ դարու մեր հասկացողութեամբ վայրենի-մարդակերի տարաւորութիւն կու տայ զմարմին ուսեւ եւ արիւն խմելը ընթերցումը: Սակայն, երբ մտքի ճիգով մը ետ երթանք դէպի նախաքրիստոնէական աշխարհը, ժողովուրդը ընտելացած կը տեսնենք զոհաբոծումի դաղափարին:

Արդարեւ, նախաքրիստոնէական մարդը իր պաշտած աստուծոյն մատուցած զոհակենդանիին մեծ մասը ինք կ'ուտէր իր բարեկամներով, աստուծոյ ներկայութեան: Ան կը հաստատար, թէ Տաճարին մէջ զոհագործումի ժամանակ աստուած անձնապէս մուտք կը գործէր կենդանիին մէջ. ան ուտելով մարմինը՝ կերած կ'ըլլար զաստուած. այլ խօսքով՝ ինքզինք կը կերակրէր աստուածային կեանքով եւ զօրութեամբ:

Զոհաբոծումը մասնաւոր արարողութեամբ կը կատարուէր հին խորհրդապաշտ կրօնքներու մէջ: Աղթթի իւրայատուկ ձեւեր կ'արտասանուէին, զիւթական երգեր կ'երգուէին՝ որպէսդի հաւատացեալը պատրաստուէր հաղորդակցութեան զարու եւ միանալու աստուածութեան հետ: Գերբընտեան, միտիկ այդ վիճակին մէջ, ենթական իր մէջ կը զգար աստուծոյ ներկայութիւնը, եւ կամ աստուծով կը լեցուէր:

Ահաւասիկ, այս մտայնութիւնը ունեցող մարդոց կը պատգամէր Քրիստոս երբ կ'ը-

սէր. «Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեցէ եւ ես ի նմա»:

Յովհաննէս իր դրած Առաջին Քրոնիկին մէջ կը մատնանչէ այն դաղափարը, թէ Յիսուսի մարմինը անոր ամբողջական մարդկութիւնն էր: Ան կ'ըսէ. «Ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով եկած կը խոստովանի, անիկա Աստուծմէ է. եւ ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով եկած չ'իտաստովանիր, անիկա Աստուծմէ չէ» (Գլ. Գ, 2-3): Յովհաննէս շեշտը կը դնէ Քրիստոսի աստուածութեան՝ որ մարմին զղեցաւ ու մարդացաւ: Քրիստոս աստուածացուց մարդկային մեր մարմինը, զանիկա իր վրայ առնելով: Քրիստոսի մարմինը ուտել յարաբերաբար կը նշանակէ մեր մշտածութիւնը կերակրել իր մարդկութեամբ, մինչեւ որ մեր մարդկութիւնը իրմով գորանայ ու մաքրագործուի: Եւ սոյն փոխակերպումը կ'իրագործուի երբ մենք պատրաստ ըլլանք ձեռնու Յիսուսի արիւնը, այսինքն, երբ մեր բովանդակ էութեամբ կառչինք իր վարդապետութեան եւ մեր կեանքին մէջ գործնականապէս կատարենք իր ուսուցումները, մեր կեանքը ամբողջութեամբ զոհենք իրեն՝ ինչպէս ինք իր կեանքը զոհեց մեզի: Այն ատեն է որ Քրիստոս կ'ըսէր քմակել մեր մէջ եւ մենք՝ իր մէջ:

Քրիստոս Հնազանդելով աստուածային կամքին, աշխարհ եկաւ մարդկութիւնը փրկելու համար: Մարդկութեան հանդէպ իր տաճած աստուածային սիրոյ արտայայտութիւնն է անոր կամաւոր զոհաբոծումը խաչին վրայ, պատճառ դառնալով Աբարդի եւ արարածի մերձեցումին: Քրիստոս թէեւ անգամ մը միայն խաչին վրայ զոհուելով

մեղաւոր մարդը հաշտեցուց Աստուծոյ հետ, լայց այդ յիշատակութիւնը կը շարունակուի ջրիստոնէական եկեղեցւոյ մէջ, քահանային կողմէ մատուցուած պատարագի առիթով, երբ հաւատացեալներ հաղորդակից կը դառնան Քրիստոսի խորհուրդին՝ Ս. Սեղանէն ճաշակելով անոր մարմինն ու արիւտը: Նարեկացիի վկայութեամբ. «Զի խորհուրդն զոր կատարեմք մահու նորա յիշատակ է, եւ զահաւոր պատարագն զնելոյ ի վերայ սեղանոյ առաջի Հօր զնորա մահն որ վասն մեր եղեւ, առաջի Հօր ունիմք, եւ այնու փրկութիւն հայցեմք մեզ» (Մեկնթ. Երզոց, Բան Ե):

Պատարագի միջոցին Ս. Հոգիի ներգործութեամբ հացն ու զինին կը սրբազործուին, կը գոյափոխուին ու կը դառնան ճշմարիտ մարմինը եւ արիւնը Քրիստոսի: Ըստ Մանդակունիի. «Այլ մի՛ իբրեւ քի լոկ հաց հարկցիս, եւ մի՛ իբրեւ զգինի համարիցիս եւ տեսանիցիս, զի ո՛չ տեսանելի է ահաւորութիւն Ս. Խորհրդոյն, այլ իմանալի գորութիւնս: Եւ մեք ճշմարիտ հաւատքով զՔրիստոս իմանամք ի վերայ սեղանոյն, քի նա մերձենամք, զնա տեսանեմք, զնա շօշափեմք, զնա համբուրեմք, զնա առնումք ի ներքս եւ ընդունիմք, եւ լինիմք մարմին եւ անդամք եւ որդիք Աստուծոյ» (Ճառք, էջ 168):

Քրիստոսի մարմինը եւ արիւնը ճաշակող մարդու անձնաւորութիւնը կը սրբազործուի ու տաճար կը դառնայ Ս. Հոգւոյն: Աստուած հաւատացեալի հոգիին մէջ մտնելով զայն կը զօրացնէ ու իրեն կը բարձրացնէ: Ան քի յաւիտենական կեանքէն կեանք կու տայ բարեպաշտին եւ կ'անմահացնէ զայն. «Ո՞վ որ իմ մարմինս ուտէ եւ իմ արիւնս խմէ, յաւիտենական կեանք կ'ունենայ, ու ես անոր յարութիւն առնել պիտի տամ վերջին օրը: Վասնզի իմ մարմինս ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնս ճշմարիտ ըմպելիք է: Ան որ իմ մարմինս կ'ուտէ եւ իմ արիւնս կը խմէ, անկիս իմ ներսիս կ'ըլլայ: Եւ ես անոր ներսիս կ'ըլլայ» (Յովհ. Գլ. Զ, 55-57):

Քրիստոսի զոհաբերման միջոցաւ ոչ միայն մարդիկ թողութիւն դասն իրենց մեղքերուն եւ վերստին վայելեցին Աստուծոյ ներկայութիւնը, այլ մանաւանդ եղբայրացան իրարու: Պօղոս Առաքեալ կը զբրէ. «Զի մի հաց, մի մարմին եմք բազումքս, զի ամենեքին ի միօրջէ հացէ անոր վայելեմք» (Ա. Կորնթ. Ժ, 17):

Քրիստոսի հրաշափառ զոհաբերումով հաղորդուած բարեպաշտներ, նոյն Ս. Հոգւոյն հաղորդակից՝ կազմած են հաւատացեալներու Մի հաւաքականութիւն մը: Անոնք Աստուծոյ որդիներ դառնալով, իրարու մէջ եղած են եղբայրներ: Հաւաքական եղբայրութիւն մը խարսխուած Քրիստոսի անձնական սիրոյն վրայ, եւ որ սքանչելի կերպով կ'արտայայտուի Պատարագի սաերգին մէջ.—

«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, Որ էմն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ճայն հնչեցաւ, Սուրբ ազլուցի հրաման տուաւ: Եկեղեցիս մի անձ եղև. Համբոյրս յօդ լրամն տուաւ: Թշնամուքիւնն հեռացաւ, Սէրն յընդհանուրս սխտեցաւ»:

Այսպէս, Քրիստոսի սիրով զօրացած, Քրիստոսի զոհաբերումով միացած, ամէն Կիրակի ներկայ գտնուիք Աստուածորդւոյն պատարագին, որպէսզի Հայ վարդապետներու յօրինած ազօթքներու եւ շարականներու ունկնդրութեամբ վերանորոգենք մեր կեանքը և մեր հոգիները պատրաստենք հաղորդակից դառնալու Աստուածութեան:

ԲԱՅԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ



## ԳՐԱԿԱՆ

## Ն Շ Խ Ա Ր Ք Տ Ա Ր Օ Ն Ո Յ

## Գ Ա Ս Օ Յ Է Տ Ո Ւ Տ Ե Ն

Կ'եղնի շ'եղնի մարդ մը, կնիկ մը, աղջիկ մը ու հարս մը. էդ մարդու անունն լէ խօճա Ահմատ էր: Կ'եղնի քիւլֆթով որ երթայ հաճութենի, աղջիկ կ'ասէ. «Ես չըմ ի գայ, կը մնամ իմ հօր տունն»: Խօճա Ահմատն է կ'ասնէ ըզ-կնիկն, զհարսն ու զտղէն կ'երթայ հաճութենի, աղջկանն լէ կ'ասէ. «Ե՛րու ման-ցի տունն, էդա լէ իմ տան խօճէն է, թըզ դայ յըմ'սօր քղիկ դաս ի տայ ու եր-թայ, մինչեւ որ մենք իգանք»: Աղջիկ թող մնայ տունն, մենք դառնանք խօճա Ահմատի վրէն:

Խօճա Ահմատն է, թէ օր մը երկու ճամբախ կ'երթան, յիրկուն մը ջա-յիբ տեղ մը շատրը կը զարկին նստին. խօճա Ահմատի շատրը գատ էր, հար-սին ու ուր տղին լէ դատ էր: Յիրկունն որ կ'եղնի, տղէն կ'եղնի երթայ հօր շատրը ժըղչելու համար, հարս կը մնայ մինակ շատրի մէջ. ձիաւոր մը կի-դայ, կը վերցու զհարս, կը թալէ ձիու թարկին ու կ'երթայ. հարս լէ ձէն ու ձուն չհանէ, ձիաւորի ձիու օտնեբու նալի տեղ մէկ մէկ լանկառի էր, մարդ մատաթ չկուսէ որ զհարսն փախցուցեր ին: Գէտտան դէժ տղէն կ'եղնի յիգայ ուր շատրը, կը տեսնայ որ կնիկ չկայ. իմալ դրնր իս՝ հըմալ լէ եկո՛ դտիր: Կը դառնայ երթայ հօր, կ'ասէ. «Ես որ էդա տեղն եմ եղի, ձիաւոր մը՝ ձիու ամէկ նալ քրնց լանկառի մ'է եկեր է առի զքու հարս ու դացի»: «Ճա՛ս, վազն արի, տարիբ է՝ տարի. էն հարս պէնամուս հարս մ'էր, թէ որ նամուսով ու հալալ կաթ ուտող հարս եղնէր՝ չերթէր. կամ դնաց՝ կը պոռպուէր, հանդէ մենք կը լսենք զուր ձէն ու ձուն, չընք թողէ տանէր: Երթանք հաճութենի, դառնանք, ես քղիկ աղէկ աղջիկ մը կը բերեմ, հըմալ որ աշխուհի մէջ մար-դու էն տեսակ կնիկ չեղնի»: Տղէն անկաճ չէրեց հօր. «Ձէ, շ'եղնի, Աստուած լէ զիտող է, արօ՛, ես կ'երթամ իմ կնկայ ետեւէն»: «Ես կ'ասեմ մ'երթայ, կ'երթաս՝ քու քէֆ զիխայ»: «Կ'երթամ, դու քու հաճութենից կը դառնաս՝ իգաս էդա տեղ, ընծիկ կ'իշքես, թէ որ իմ տարին թըմաւ եկայ՝ եկայ, չե-կայ՝ կ'ընցնիս երթաս: Ես շուտ յիգամ, ես կ'իշքեմ քղիկ»: Ելան լուսունն, բարեմնաց իլան իրարուց շէրն ու տղէն: Հէր առաւ զուր կնիկ, պնաց հաճու-թենի, տղէն էլ բունց գուէճ, ընկաւ կնկայ ետեւէն:

Շատ պնաց, քիչ գնաց, եօթ սարու ետեւ քէօչիի մը ռաստ եկաւ, բա-ցեց զգուռ, մտաւ ներս, մարդ ու մատաթ չկէր. մինակ պառաւ մը կէր, ա-սաց տղին. «Ճա՛ս, հաւք ուր թեւօք, օճն ուր պորտօք, դէտաւեր չիգայ, դու իմա՛լ ես եկի. ընծիկ եօթ տղայ կան, հըմկա որ սարէն եկան, հուսուլու՛մ կ'ուստն զքղիկ»: Տղէն ուր զլխու դալածը մէկիկ մէկիկ նախ էրեց պառա-

տուն, պառաւ տղին սասց. «Լա՛օ, իմալ որ դու կը սուլբիս, էնի Հասօյէ Տուտեն է, մենք էնդոր ձեռքէն ենք փախի եկի էդա տեղ. դիմ էրիկ սպանեց, վախեցայ զիմ տղեկներ լէ սպանէ, առայ եկա էդա օարու գլուխ շինեցի զիմ տուն: Որ հըմալ է, մարդու էլ բան չասես, հանտէ իմ տղեկները յերկուն առուխուշից որ կիրան տուն, կ'ասեն. ճաննէ, ի՞նչ մարդ-մարդահոտ է կիրայ, մըր տնէն. ես կ'ասեմ. իմ քուրոջ տղի գլուխ հըմալ բան մ'է ելի, եկեր է կ'երթայ ուր կնկայ ետեւէն»:

Յերկուն որ եղաւ, պառու տղեկները դարձան եկան տուն. ամէկ մէկ մէկ ծառ մ'էր, ներս մտան սկսան փրնչփրնչալ. ճաննէ, էդ ի՞նչ մարդ-մարդահոտ է կիրայ մեր տնէն»: «Լա՛օ, ձեռնէ պահեմ, Աստծուց ի՞նչ պահեմ, իմ քուր տղեկ կայ, կնիւր փախցուցեր է Հասօյէ Տուտեն, եկեր է կ'երթայ ետեւէն»: «Մ'ըր է մեր մօրքը տղէն, նանէ, բի տեսնանք»: «Թաշքուկ պառուկ է», ասաց պառաւ:

Եօթն աղբէր լէ գճան ու մէկ մէկ պագ առան երեսէն. «Մօրքը տղայ, քու գլխուն ու արեւուն մեռնենք, դու ու էդա տեղուանք իմա՛լ ես եկի, ո՞ւր կ'երթաս. Աստուած խէր էնէ»: Տղէն գուր գլխու դալածը թարիֆ էրեց եօթն աղբոր. էնոնք վերցին ասին. «Մզիկ որ կը լսես, եկո մ'երթայ, մենք էնտոր ձեռքէն ենք փախի, եկի, էդա սարու գլուխ շինի զմըր տուն»: Ինչ էրիմ՝ անկարելի եղաւ, կլան գիր մը գրին ուրանք մօրքը տղեկներուն՝ որպէսզի ճար մը էնտորը հանին: Լուսուն որ եղաւ, կերան խմեցին, տղէն առաւ դուր թուղթ ու ճամբայ տուեց առէջ: Շատ գնաց, քիչ գնաց, եօթ սարու ետեւ քօշիկի մը ուստ եկաւ, բացեց գլուռ, մտաւ ներս, տեսաւ որ պառաւ մը միտակ նստուկ է՝ զթուղթի կը վառէ: «Լա՛օ, դու ու էդա տեղուանք, ընծիկ հինգ տղայ կայ, զացած են սար նեճրութենի, ընդան որ սարէն կիրան, ամէկու փէճի մէկ մէկ ծառ կայ դրուկ, ամէկ ծառէն հաղար հաւք կայ կախուկ, մարդու մարդահոտ որ առան, զքզիկ հոսուլում կ'ուտեն»: «Ճաննէ, ես քու քուրոջ տղէն եմ, իմ գլուխ հըմալ բան մ'է ելի, եկեր եմ կ'երթամ իմ կնկայ ետեւէն. չըս հաւատայ՝ էդա լէ իմ թուղթն է». ու մօրքը տղեկներու թուղթ տուեց պառաւու ձեռք: Երբ որ կարդաց իմցաւ որ տղի առածները ողորդ է, «Լա՛օ, բարով ու խէրով իս եկի, քու գալը վըր մըր գլխուն ու աշքերուն, որ հըմալէ՝ եկո նստի. ես գինսմ, ճամբուց կիրաս՝ անօթի ես, քիչ մը հաց կի, հար յիգան ճօերը»:

Յերկուն որ արդանանք սարէն դարձան եկան, ասին ուրանց մօր. «Ճաննէ՛, մարդ-մարդահոտ»: «Լա՛օ, ձեռնէ պահեմ, Աստծուց ի՞նչ պահեմ, Հասօյէ Տուտեն փախցուցեր է մըր մօրքը տղի կնիկը, եկեր է կ'երթայ ետեւէն»: Ու զթուղթ երկնցուց տղեկներուն. երբ կարդացին՝ աշխըհքով եղան. «Ճաննէ, ո՞ւր է մըր մօրքը տղէն, ասէ՛ թըղ յիգայ հողա տեսնանք»: Պառաւ կանչեց տղէն, եկաւ, զրկուան իրար ու պագեցին զիրար: «Բարով ու խէրով իս եկի, մօրքը տղայ, ի՞նչ է եղի քի, հըմ ասէ տեսնանք, մենք էնտոր ետեւէն ենք փախի, եկի էդա տեղ, դու իմա՛լ կ'երթաս էնտորնէ կնիկ առնես բերես. մըգիկ որ անկամ կ'էնիս, չըս երթայ, բայց կ'երթաս՝ քու զէֆ դինայ. գիր մը լէ չեղաւ՝ մենք կը գրենք մըր էն տեղի մօրքը տղեկներուն՝ որ Հասօյէ Տուտու մշկներն են, պալքէմ ընոնք ճամբէ կը հանին»: Լուսուն ելաւ, կերաւ գուր հաց, խմեց գուր ջուր, առաւ գուր թուղթ դրեց ճէպ, բարեմնաց եղաւ ու յրնկաւ ճամբայ:

Շատ գնաց, քիչ գնաց, աստ եկաւ մեծ էլի մը, որ Հասօյէ Տուտու էլնէր, դուրան մը բաներ էր ու կանի. տեսաւ որ դժուր գուտնի մէն երկինք ու գետին կը վերաւ ու գնէ, կնիկ ճօրք բանած են զօրլնտ ու կը խաղան. հար-

ցուց դուր մօրքրոջ դուռը, քչեց ու դուռ իջաւ։ Մօրքուր մինակ էր տուն. «Լա՛օ՛, դու ու գէտուաւք»։ «Նանէ՛, խրոբպաւ եկայ. էդա կնիկ որ Հասօյէ Տուտեն փախցուցեր է բերի, էդի իմ կնիկն է, եկեր եմ ետևէն»։ ու Հանեց մէկ էլ մօրքրոջ աղեկներու թուղթ. պատաւ զքուրոջ աղեկներու թուղթ որ տեսաւ, եղաւ աշխրհչքով, ասաց տղին. «Լա՛օ՛, աղէկ խելք չըս բանցուցերի եկի, Հասօյէ Տուտու ձեռքէն ո՞ր կրնայ կնիկ առնէ. ախր եկեր իմ՝ մենք չէ պիտի աշխատինք»։ Տղէն ձին քաշեց ներս, բրդուն ժը Հաց կերաւ, ու դարձաւ պատուուն ասաց. «Ես չէ կ'ենիմ երթամ Հարսնից թամաչէն»։ «Լա՛օ՛, կ'երթա՞՞ քան չըմ ասի, պլէ ընծիկ չորս տղայ կայ, էնտոնք Հասօյէ Տուտու պաշ մշկներն ին, բռնեի ին գովընտի գլուխ, շնդնի երթաւ քանեա գովընտի գլուխ, Հանա՛ք մէկ մէկ ճլօթ կը զարկեն քղիկ, վիզդ կը դառնայ ետեւանց»։ «Նանէ՛, ընծիկ ի՞նչ գործ կայ գովընտի Հետ, ես դարիպ մտրդ մ'եմ, կ'երթամ թամաչայ էնիմ»։ Բայց զպտաւ կը խարէր. երբ որ եկաւ Հարսնից մէջ, մէկէն ի մէկ ելաւ ու զգովընտի գլուխ բռնեց. չորս աղբէր չէ եկան մէկ մէկ ճլօթ չէ, թոփ զարկին տղին, խքժ չէ չէրեց, չորս աղբէր չէ քըրպէն ուրանց կը պատտեն իրարուց. «Մենք եղնինք Հասօյէ Տուտու պաշ մշկները, ճլօթ զարկենք մարդու ու գերեա չլարձու»։ զՀարսնիք Փրըղեցին ու թողին եկան ուրանց տուն. «Յոր չէ ուրանցնէ առէջ եկեր իր տուն, պտուկն ու դճու՛լ քաշի գլուխ. չորս աղբէր չէ փնչփնչալով մտան դռնէն ներս. պատաւ պիտցաւ որ քան մ'եղբեր է, Հարցուց ճեբրուց. «Լա՛օ՛, Աստուած խէր էնէ, էդ յօրի՛ն իք Հերստի, ի՞նչ եղի»։ «Նանէ՛, մենք չՀերստինք, ո՞ր Հերստի. եկաւ ջահէլ խորթ մը Հարսնից մէջ, ելաւ բռնեց գովընտի գլուխ, մենք չորս աղբէր չէ մէկ մէկ ճլօթ զարկինք, ասինք՝ Հրմկա էտոր վիզ կը փրթնի յընկնի գետին, Հոգ չէ չէրեց»։ «Հա՛յ, ձըր վիզ կտորի, իմա՛լ ձեռք էր ձըր ձեռք, որ բռնեց զարկեցիք, չէ՞ էն չէ ձըր արնէն է, ձըր մօրքրոջ տղէն է»։ Հանեց զթուղթ ու երկնցուց աղեկներուն. երբ կարգացին՝ Հասկցան զեղեւութուն, աշխրհչքով եղան. «Ո՛րք է, նանէ, ձըր մօրքրոջ տղէն»։ վաղեցին վրէն. «Մօրքրոջ աղայ՛, քու խաթր պէտք չէ մնայ, չճանցանք զքղիկ, դարիպ մտրդ ու քօս մէկ է. վըր մըր պտղին եղնէր էն զըրպ. դու չէ աղէկ քան չէրիք, եկար բռնեցիք գովընտի գլուխ։ է՛հ, դու գէն մ'ասի, իմա՛լ իս եկի, մօրքուրն իմա՛լ է»։ Տղէն մէկ չէ զուր գլխու գալած պլխէն պատմեց մօրքրոջ աղեկներուն. չորս աղբէր ասին. «Զարէ մը եթէ էնի, կէնա մըր մէրն է, կնկայ աստանէն կնիկն է։ Լուսուն թող երթայ՝ ասէ Հարս դարիպ է, քըրպէն Հրմկա իրարուց կը պատտի, թողէք տանիմ ուլըրտում քիշ մը, ուր սիրտ բացուի. դու չէ հեծիր զքու ձին, դնա՛ կանի ճամբու վրէն, էնքան որ կիզան ընցնին, ա՛՛ո թարկիդ ու գնա»։ Լուսուն որ եղաւ, աղեկներու ասածի պէս պտաւ զնաց Հասօյէ Տուտուն ասաց. «Հըրմկա էդա Հարս կը պատտի իրարուց, թող քիշ մը Հանեմ ուլըրցում, սիրտ բացուի»։ Հասօյէ Տուտեն կամք տուեց, զուր չըն ելած է էլից դուրս՝ մէկ չէ էնդիէն ձիաւոր մը եկաւ, զՀարս առաւ թարկին ու քչեց։ Զէն զնաց Հասօյէ Տուտուն թէ «Ըլղբու կնիկ տարան»։ Ասաց. «Դուք ձըր քէֆին փշթէք, տարան՝ թը՛ղ տանին»։ Երկու օր չէ քէֆ ու ուրախութիւն էրին, Հեծաւ զուր ձին, ասաց. «Ես կ'երթամ իմ կնկայ ետևէն» ու ընկաւ ճամբախ։ Կնիկն է ճամբու Հետ զուր Հալուընեբը կը կտրտէր, թալէր՝ որպէսզի ոէճ եղնի։

Շատ զնաց, քիշ զնաց, Հասաւ տղին ու կնկան ու սկսան իրարու գուռոզ դալ. մինչեւ կէսօր իրարու զարկին, նա էնի ալթ էրեց գէնի, նա՛ էնի. տղէն ասաց Հասօյէ Տուտուն. «Մըր ձիերը խեղճ են, իջնենք ձիուց, գուրաշ յիզանք իրար, որն որ զվեր մէջք դրեց գետին, էնիկ թըղ եղնի էնտոր»։ Կարգու էրեց, իջան ձիանուց ու եկան իրար. տղէն վերուց Հասօյէ Տուտեն որ կը դար-



գլուխ սապոնած ստեն, աչքեր լէ խփուկ էր, վերուց քար մը՝ Հա՛յ Հա՛յ :  
 տղի գլխուն. տղի ուշք ընցաւ, յրեկաւ գետին ու ինք յիշտապ-յիշտապ հազաւ  
 դուր հալուընները, զարձաւ եկաւ տուն :

Դաս առաջ խօճէն է, տեսաւ որ աղջիկ դուր խօք չըննց, ելաւ դիր  
 մը գրեց խօճա Ահմատին թէ, «Քանի որ դու գացեր ես, քու աղջիկ օր տղէ մը  
 կը բերէ տուն տանէ» : Թուղթ գնաց խօճա Ահմատին ձեռք հասաւ էն տեղ, որ  
 տղէն պիտի իջէր, թղթից օր մը առաջ զաթի տղէն եկեր էր ու զօր կ'իջէր,  
 Խօճա Ահմատն է տղից որ չուռաւ, մարդ մը ոստտ եկաւ ուրեն, բռնեց ուր  
 հետ տարաւ հաճութենի. յիբկուն որ եղաւ, երեք լէ մէկ տեղ նստուկ են շառա-  
 րի մէջ, տղէն դուր գլխու գալած մէկիկ մէկիկ պատմեց ուր Հօր : Խօճա Ահ-  
 մատն է որ լսեց զհարսի էրածը, աղջկայ թուղթ լէ վրէն էր եկի, ասաց . «Ո՛ր-  
 դորդ որ կ'ասին՝ կնկան բազդ չկայ» : Առջին անգամ դուր կնիկ տուեց էն  
 մարդու ձեռք, ասաց . «Տա՛ր սպանէ» : Մարդ խելօք մարդ էր, տարաւ հօր մը  
 շինեց, դրեց մէջ ու եկաւ ասաց . «Վսպանեցի» : Յրմնօր լէ մէկ մէկ Հաց կը  
 տանէր : Դոր եկաւ հարսին. բերեց կապեց ջրբու պոչ, ասաց՝ «Վար կը զար-  
 կես, անտառակ ջրբու մէջ կը ցօղուես զքու պոչ ու կիպտաս» : Տղին լէ ասեց  
 «Դու կ'երթաս, զքու քոր կը ոպանես, շապիկ կը թաթիսես արնի մէջ բերես  
 ընծիկ, որ յիպս յերկիր» : Տղէն երբ որ եկաւ գղուս զարկեց ու ջուր զաղբօր  
 ձէն առաւ, վազեց եկաւ առէջ . «Աղբէր, դու բարոյ ու խէրոյ եկար, յո՞ւր է  
 իմ պապ, իմ մամ, մըր հարս» : Ընէն բարոյ ու խէրոյ է, ես եկեր եմ զքզիկ  
 սպանեմ, զքո արնոտ շապիկ տանեմ ցուցում իմ պապուն, որ դառնայ իդար  
 տուն, թէ չէ չի դայ, քու վրէն խօճէն գիր մ'է գրի իմ հօր թէ ճամբուց ելեր  
 է» : «Աղբէր, իմ արնի տակ մի՛ մտնի, ես բանէ խապար չունիմ . չեղաւ՝ ես  
 կ'երթամ ասրեր կորիմ . առ ոչխար մը մորթէ, զիմ շապիկ թաթիսէ էնտոր  
 արնի մէջ, տար իմ պապուն, թող դառնայ իդայ ուր տուն» : Աղբէր քուրոյ  
 սասածի պէս էրեց, առաւ ոչխար մը մորթեց, զքուրոյ շապիկ թաթիսեց ոչխարի  
 արնի մէջ, առաւ դնաց ուր Հօր, Հէր դարձաւ եկաւ ուր տուն, դաս առաջ խօ-  
 ճէն մէկ լէ բարեկամացաւ խօճա Ահմատի հետ, առջուայ պէս կիգէր ու կ'եր-  
 թէր :

Խօճա Ահմատի աղջիկն է Թարիկի տիւնեայ եղաւ . երբ հօր տնէն ելաւ  
 յրեկաւ դուրս, Հովուի մը ոստտ եկաւ, զուր հալուընները տուեց Հովուին,  
 Հովուի քրոջու շալուընները առաւ ինք հագաւ, զսպէն քաշեց վըր գլխուն,  
 դնաց ելաւ ծառու մը փտտո նստաւ, ծառու տակ լէ աղբուր մը կէր, Թաղա-  
 ւորի տղէն էր դին աւ ու խուշ էրած ատեն, ձին կը բերեն ջրի վրէն որ ջուր  
 խմցուն . ձին ջրի մէջ պատուիրք մը կը տեսնայ, կը խրտի դառնայ յետեանց .  
 մշկները կ'երթան սանն թագաւորի տղին . «Թագաւոր սպրած, քու ձին ինչքան  
 որ կը քաշենք ջրի վրէն, ջուր չիմէ, կը խրտի դառնայ յետեանց» : Թագա-  
 ւորի տղէն խելօք կ'իցնի, փնք լէ կիզայ իջէ ջրի մէջ, կը տեսնայ Հուրնի հը-  
 րեղէն աղջկայ մը պատուիրք . գլուխ կը վերցու վի, կ'իջէ որ աղջիկ մը  
 պրաւուեր է ապէն ու կծկեր է վըր ծառին . հրաման կ'էնէ մշկներուն որ ելնեն  
 բերեն . էնոնք լէ կ'իցնեն բերեն . առանց հարցնելու-փորձելու թէ ՎԱՂՂ՛, դու  
 վի՛ր աղջիկն ես, յօրի՛ն էր ելի էդ ծառ», ուրեն կնիկ կ'էնէ . աղջկայ սիրտ կը  
 մնայ թագաւորի տղից . «Ըսել է ես դաւտորիկ էնք . նա հարցուց ու փորձեց՝  
 ուխտ եղնի իմ լեզուն էնտոր հետ շուռ ջիգայ» : Տնուհինդ տարի կնկութին  
 կ'էնէ, երեք ճիժ կ'իցնի ուրեն, ախրը թագաւորի տղու հետ չիտայ . յրմնօր  
 Հէրն ու մէրն կը կուռին թագաւորի տղի հետ . «Լա՛ւ», քրիկ աղջիկ տուող չէ-  
 կէ՞ր, դացիր սարէն ու ձորէն գէդ լալ ու կրու բանի բերիք» :

Օր մը դէրվիշ մը կիզայ ընցնի, Թագաւորի տղէն կ'ասի . «Ե՛րվիշ բա-



ուի մը, զուր հալուքները տուեց հովուին, առաւ զճովուի հալուքները հազար. ուլ մը լէ մորթեց, հանեց զփոր քաշեց վըր զլիւուն, եղաւ թամիդ քաշալ մը. եկաւ ուր պատու քաղաք ու հաճի Ահմատի տուն եղաւ մշակ. «Ախրը ուրիշ մարդ չունինք էդա տեղ խըզմաթ էնէ մղիկ», ասաց հաճի Ահմատ. «մենք լէ շորս մարդ ենք, թըղ գայ խըզմաթ էնէ մղիկ ու մըր հետ ապրիք»:

Թաղաւորի տղէն է հարցնելով եկաւ խօճա Ահմատի տուն իջաւ, տեսաւ որ հող քաջալ մշակ մը, հէր մը, տղէ մը, խօճէ մը ու դարիպ մարդ մը կան, երկուս լէ թաղաւորի տղէն ինք ու ուր լալէն՝ եղան վեց: Յիւրկուն որ եղաւ, թաղաւորի տղէն ասաց. «Հէքեաթ մը ասէք»: Էն ասաց «Ես չըմ գինայ», էն ասաց «Ես չըմ գինայ», թալեցին վիրարու, ըսին՝ «Քաջալ, դո՛ւ եկո ասիք»: Քաջալ քիշ մը նաղ էրեց. «Ես քաջալ մը եմ, իմ հալու հետ, ի՛նչ գինամ հէքեաթ ինչ է»: Իայց թաղաւորի տղի խօսքերուց կանկոցաւ, որ ասաց՝ «Քաջալ՛, գըու չըպ շաքար մը՛ ծախի. դէհ եկո՛ հէքեաթ մը ասա»: Քաջալն ասաց. «Հընտէ ես զըուս կը փակեմ, սորայ հէքեաթ կ'ասեմ, ու մարդ չըմ թողնի ենի դուրս»: Յըմէն լէ ասին՝ «Հա՛»: Իմալ որ մենք զլիսէն պատմեցինք, քաջլուկ սկսաւ զլիսէն պատմել զուր հէքեաթ. երբ խօճա Ահմատի անուն տըւեց, խօճա Ահմատ ասեց. «Ջանըմ, էդի իմ հէքեաթն է, կանի տեսնամ ի՛նչ կ'ասի քաջալ» ու սկսաւ անկամ դնել. էնտեղ որ եկաւ ասաց՝ «էդ խօճա Ահմատն է, երբ ելաւ կ'երթէր հաճութենի՛՛ զուր աղջիկ ըրեց թասլիմ էրեց ուր խօճին ու գնաց: Պօճէն քաներ խաղցաւ գլուխ, երբ աղջիկ զուր ասած տղէն շատաւ», դաս տուող խօճէն ասաց. «Ես կ'ելնիմ երթամ դուրս»: Թաղաւորի տղէն ասաց. «Ի՛է՛հ, մարդ ուր տեղէն չխըլուըլայ»: Պօճէն նստաւ: Ըսահաղ որ քաջլուկ եկաւ էն տեղ՝ ասեց. «Լալէն հըմլա մորթեց զէդ աղջկայ տըղեկներ ու ինք փախաւ դնաց», լալէն ասաց. «Ես դուրս կ'ելնիմ»: Չթողին: Երբ խըլըցուց զուր հէքեաթ, զլիսէն հանեց զուր քաջլուկին, ճեպէն էլ գերեք տղի անկուրները ու ասաց. «Ահա՛ էն աղջիկ, լալէն ու խօճէն»: Թաղաւորի տղէն էն սահաթին հրաման էրեց որ զլալի ու խօճի դուխ կտրեն:

Ըստհախ առաւ էն մարդ, որ խօճա Ահմատի հետ հաճութենի գացեր էր ու եկի, ասաց քրտերէն. «Լալաթ պէ ժընան, նախօ համուեան, հընըք հընան: Թուք իգայ կիներուն, ոչ թէ ամենուն, մասնաւորներուն»:

Պօճա Ահմատ ուր ըրածի վրէն փոշմնաւ, «Հէ՛յ վա՛խ», ասաց, «էս ի՛նչ խելք բանցուցի զիմ կնիկ սպանել տուիք»: Ասաց. «Պօճա, հող մ'ուտի, քու կնիկ աղ է, ես էն օր գինէնք որ մեղք չունէր քու կնիկ, տարեր եմ պահիք»: Գնաց հանեց, բերեց, նոր՝ խօճա Ահմատ զրեց տուն ու տեղ, թաղաւորի տղէն լէ առաւ զուր կնիկ, դարձաւ եկաւ ուր երկիր:

Աստծուց իջաւ երեք խնձոր. մէկ ասողին, մէկ լսողին, մէկ անկամ էնողին:

«Նշխարք Տարօնոյ»,  
Գ. Տնտրակ, էջ 825-848:

Յ Է Ք Ե Ա Թ

Կ'եղնի շնորհի դուրբութոր մը, էտոր տան առջևէն առու մը կիզեր ընցնէր. յըմնօր առտուն կ'ելնէր մէկ մէկ հաց կը թալէր առուի մէջ՝ կ'երթէր ջրի հետ: Երբ որ ինք մեռաւ, ըսահաղ տղին թամբի էրեց, որ առտուն երբ

կ'ենին, մէկ մէկ հաս թալէ ջրի հետ: Օր մը լէ տղէն երբ բերեց հաց թալեց ջրի հետ, ինքն ուրեն ասաց. «Ես պիտի բռնեմ զէդա առուն» երթամ, տեսնամ էդ հաց յո՞ւր կ'ենին դուրս. ինչո՞ւ իմ պապ յրմօր լուսուն մէկ մէկ հաց կը թալէր ջրի հետ, յետեւ ընցման էլ ինծի թամբի էրեց, որ թալեմ»:

Գնաց առուի դուռն, տեսաւ որ դուռ մը բացուաւ, հալւոր մը ելաւ դուրս, առաւ զհաց՝ պիտի մտնէր ներս, տղան հալուարովիչ եղաւ. «Պապօ՛, դուրպան եղնիմ քղիկ, զդուռ մը՛ դնի, ես լէ կիզամ ներս, քղիկ բան կ'ասեմ»: Մտաւ ներս, տեսաւ որ հալւոր մը նստուկ է, աշխրհճէր թուղթ ու միւրաքապ լցուկ է ստջև ու կը գրէ. «Ի՞նչ է էդի կը գրես, պապօ՛», ասաց տղէն: «Ասօ՛, ի՞նչ է կը գրիմ, ամէկ մարդու ճակատի գիրն է կը գրիմ, կը գրիմ աղջիկ տղի գլուխ, տղէն աղջկայ գլուխ»: «Պապօ՛ պապօ՛, էդ հացի թալող առջին հեղ իմ պապն է եղի, հրմկա լէ ես իմ, ընծիկ աղէկ աղջիկ մը գրէ»: «Ասօ՛, գլուրուկ գիր չըսուպի, քղիկ գրեր իմ Ֆիլան քաղքի հովուի աղջիկ»: «Ասօ՛, ես երթամ իզամ հովուի՞ աղջիկ արնեմ՝ ասաց տղէն, թողեց եկաւ, ուր մտքի մէջ ասաց. «Բան չեղնի. կանի, ես կ'երթամ իջեմ իգամ, աղէկ որ չեղաւ՝ տես դրուկ գիր իմա՛լ արեմ»: Եկաւ տուն, լցեց խուրճի մը ոսկի, թալեց թարքին, դանակ մը լէ զարկեց դօտին, հեծաւ զձին ու յընկաւ ճամբախ: Գընաց բարոյի նշանց տուած քաղաք իջաւ, հարց ու փորձ էրեց զհովուի տուն, զնաց խոնարս եղաւ. յիբուռն որ եղաւ, իրարու հետ խօշ ու բէշ, հասկցաւ հովուի ինչ եղնել ու չեղնելը, իմացաւ որ հովուին բան չկայ, մինակ տղէ մը ու աղջիկ մը, աղջկայ սիրտ լէ խոց մը ելեր է, եօթ մարէ է որ մէկ կտտի պտակուկ է կը նոսայ, հա՛ յեսօր կը մեռնի, հա՛ վաղ, ու մահ չկայ: Կը մտքի մէջ մէկ լէ ասաց. «Բարձր՝ քու հէրիկն անիծուկ եղնի, դու զէդա աղջիկ՝ կն իս գրի իմ գլուխ. կանի, տե՛ս իմա՛լ զքու գիր խոպեմ»: Յիբուռն աղէկ մը զաղջկայ տեղ նշնեց ու զնաց պտակաւ. դիչեր որ եղաւ, տարաւ գիտութի ոսկին դրեց աղջկայ գլխու տակ, զնուկ տեղ ափըլթփեց գտաւ զաղջիկ, քաշեց ըզդանակ, զարկեց աղջկայ սիրտ: Հար հէլըցան, հար հաւար ու Ֆրդայ էրեց աղջիկ, տղէն հեծաւ դուր ձին ու փախաւ: Դու մ'ասի՛ աղջկայ սիրտ ներսի դիէն հասուկ խոց մ'էր, դանակ որ կ'երթայ քիսի յինք, կը պատուի գրեի ու թարախ կ'երթայ, կ'ըռհաթի: Գիշ մը վերջ երբ աղջիկ ըռհաթաւ, մոռցաւ բորորովին դուր ցաւ. հովուն էր՝ խուրճ ոսկու սայից եղաւ մալ ու թամալի տէր ու զանկըցաւ, օր քան զօր առէջ կ'երթէր. ինչքան առէջ կ'երթէր ուրեն հովու կը կանչեն, ինքնուրեն ասաց՝ «Էդ հրմկա չ'եղնի, հրմկա իմ պէս զանկին մը էդա քաղաքի մէջ չկայ, ու ես քանի զանկընամ՝ ընծիկ հովուի տուն կ'ասին, ես էդա քաղաքն պիտի ելնիմ, երթամ ուրիշ քաղաք մը մնամ»:

Բառցաւ զուր տուն ու տեղ, առաւ զուր կնիկ ու ճիժ, եկաւ տղի քաղաք ու ուրեն տուն մը բռնեց. մէն ցըլըրուաւ քաղքի մէջ թէ՛՝ «Հրմկա զանկին մարդ մ'եկի»: Ազապ տղեկներ զացին թամաշայ էրին, տեսան զէդոր աղջիկ որ խորտակ է. զացին էդ տղին ասին. «Տղայ լա՛՛ս, ախր դու չըս կարգըլի, խորտակ աղջկայ ետեւ կ'ըլլըտիս, էդա մարդ որ եկեր է մոր քաղաք, խորտակ աղջիկ մ'ունի, եկտ ուզենք քղիկ»: Տղէն ասաց. «Դուք է՛ որ հաւնեք էք, ու կամք կիտաք, ես ի՞նչ պիտի ասեմ, դացէք ուզէք»: Գացին, ուղին, բերին: Մէկտեղելու դիչեր, երբ բարոյի ասած խօսք ընկաւ աղի միտք՝ «Ղըրուկն չաւերի», աղի սիրտ լէ յընկաւ թըլվըշ, ձեռք թալեց աղջկայ սիրտ՝ տեսաւ որ եարի սրբէ մը կէր- հարցուց աղջկաց. «Աղջիկ, էդա ի՞նչ եարի սրպայ է քու սիրտ»: Աղջիկն ասաց. «Եարի սպայ է, յօրի՛ կը հարցուս, ի՞նչ կ'ուզես»: Շատ զօրեց վրէն, աղջիկ ջանդարտի եղաւ, ասաց թէ՛՝ «Ես Ֆիլան

քաղցի հովուի աղջիկն ենք, եօթ տարի իմ սիրտ խոց մ'եյիք էք՝ չսաղնէր. յիրկուն եկաւ տղէ մը, մըր տուն եղաւ խոնախ, գիշեր ելաւ եկաւ դանկով զարկեց իմ սիրտ, խուրճի մը ոսկի լէ գրեց զլիտու սակ, հեծաւ զուր մին ու փախաւ. դու մ'ասի՝ իմ սիրտ խոց մ'է եղի. դանակ որ առաւ ինք պատուաւ՝ բուհաթաւ, զրեխ ու թարախ գնաց, եղայ սաղ աղջիկ մը. իմ պապ քանի դրնաց զանկըցաւ, բայց ուրե՛ն հովիւ կը կանչեն, ելաւ բացուա զմըր տուն, եկանք էդա քաղաք, ըսուսի եղայ քղիկ» :

Տղէն Հասկցաւ որ էդի ուր զարկած աղջիկն է, ինքն ուրե՛ն ասաց. «Ուզորդ է որ մեծօրէք սանք են՝ «եռագլան փոգոււմագ» :

Գրուկ է .

«Աղէկն վատին, վատն աղէկին,  
Երկու աղէկ ասոնին զիրար ու վախիլին» :

«Նշխարք Տարօնայ»,

Գ. Տետրակ, էջ 849-853:

### Յ Է Ք Ե Ա Թ

Մարդ մը մէկ աղջիկ մը ունէր. օր մը էդ աղջիկ աղբբէն կ'երթայ ջուր բերէ, կը տեսնայ որ ակ մը փրթաւ ընկաւ ուր կ'սան մէջ. կը տանէ զէդ ակ կ'իտայ կարգացնել. վրէ՛ն գրուկ կ'եղնի թէ՛՝ «էդ աղջիկ եօթ տարուան մեռել պիտի պահէ» : Հէր կ'ասէ. «Ես ու իմ մէկուճար աղջիկ. քոցե՛ր եմ՝ խոսած երթայ եօթ տարուան մեռել պահէ» : Կ'եղնի անէ յընկնի սարեր, անձրեւ կ'իզայ վըր ուրանց. կ'ուրբարին երթան քէօշկի մը դուռ կը կանին. հէր կը զարկուի, չբացուի դուռ, մէր կը զարկուի, չբացուի. իմալ կ'եղնի՝ աղջիկ կ'օղմըկի չ'օղմըկի դուռ, դուռ կը բացուի, աղջիկ պլօթ ներս ու դուռ կը դրուի. թէ՛ ներսէն ու թէ՛ դրսէն էլ ի՞նչ կ'էնեն, դուռ շրացուի որ երթան ներս : Աղջկայ ճար կը կտրի, հօրն ու մօրն կ'ասէ. «Ձեզաւ, դուք մանցէ՛ք հոգա, ես կ'երթամ ուրբարիմ, տեսնամ փ'նչ կայ ներս, իրզամ ասեմ ձգիլ» :

Աղջիկ կ'երթայ ուրբարի, դուռ մը կը բանայ, որ լինկ ոսկի ու բոճաթ է, մէկ լէ կը բանայ՝ կը տեսնայ որ մեռել մը պառկուկ է սախտի մէջ, խուրճի մը ոսկի կը յընայ, բերէ իտայ հօրն ու մօր, նախըլ կ'էնէ զուր տեսածները, ու կ'ասէ. «Ակի վրայ գրուածն է որ կը կատարուի» : Հէրն ու մէր կ'առնեն զխուրճի ոսկին, կը դառնան իզան տուն, աղջիկ լէ կ'երթայ, ըրմեռելի զուրու դնէ զուր չոքին աւ նստի իջքէ :

Ժուռ ու ժամանակ մը աղջիկ կը մնայ. օր մը կ'ասէ. «Եննեմ էդա քէօշկի պատներու վրէ՛ն ուրբարիմ, տեսնամ մարդ ու մատաթ չ'ընցնի՞» էդա դիտով. բալքիմ խապրիկ մ'առնեմ իմ հօր ու մօր վրէ՛ն» : Կը տեսնայ որ լորկի մը քարվան եկաւ կ'ընցնի ու ուրանց հետ աղջիկ մը կայ. «Իսկի չէ՞ ընկեր կ'եղնի ընծիկ, սիրտս կը բացուի» . խուրճի մ'ոսկի կ'իտայ, զէդ աղջիկ կ'առնէ, ու չընտով կը քաշէ հանէ վի : Աղջիկն է զուր զլիտու զարած մէկիկ մէկիկ լորկի աղջկան թարիֆ կ'էնէ :

Օր մը իմալ կ'եղնի, աղջիկ լէ դուրս կ'ելնի, լորկի աղջիկ զմեռելի դըրուու կը գնէ ուր չոքին ու կը նստի. դու մ'ասէ՛՝ մեռել զարթնելու օրերու վրէ՛ն կ'եղնի : Երբ աղջիկ կ'ելնի դուրս, կը հէշընայ նստի, կը տեսնայ որ աղջիկ մը զուր գլուխ դրեր է ուր չոքին ու կը պահէ դինք. կը հարցու, կ'ասէ .

«Պու ի՞նչ աղջիկ ես» . չէ՞ աղջիկը պատմեր էր ուրե՛ն զուր գլխու գլալածը . կ'ասէ . «Մէկու՛ճար աղջիկ մ'է՛նք, դացի աղբուր, ակ մը փրթաւ ընկաւ իմ կը-  
 փան մէջ, կարդացնել տուի, վրէ՛ն գրուկ էր՝ եօթ տարուան մեռել պիտի պա-  
 Հես . էդպ եօթը տարի է զբու գլուխ դբեր եմ չոքիս կը պահեմ» : «Որ հրմայ  
 է՛ դու ընծիկ, ես՛ քղիկ» : Աղջիկ կը դառնայ իզայ, կը տեսնայ որ մեռելը  
 Հէչրցեր է ու առեր է զլորկի աղջիկ, կը պաղբերնի մնայ, ձէն չհանէ, դիւք լէ  
 կ'էնին ուրանց պէսլամայ :

Մարդ կ'ննի երթայ թուճրութենի, կնիկ կ'ասէ . «Ընծիկ», կ'ասէ,  
 «բի, գէղա բի», հագար խալամ կը յրէղէ, պէսլամէն չխօսայ : կ'ասէ . «Պու  
 յորի՛ չես խօսայ, քղիկ ի՞նչ բերեմ» : «Ի՞նչ խօսամ, ընծիկ բան պէտք չէ, մի-  
 նակ սապրի թաս մ'ու սապրի փուշախ մը բերես ընծիկ . թէ որ բերես՝ քու  
 առջեւ կանաչ բուսի, ետեւդ աատասկ, թէ որ չբերես՝ առջեւդ փուշ, ետեւդ  
 կանաչ բուսի» : Մարդ կ'երթայ, զուր թուճրութենի գործերը կը տեսնայ, ու  
 կնկայ ասածները կ'առնէ ու յընկնի ճամբախ . կը տեսնայ որ առջեւ փուշ է  
 բուսի, ետեւ կանաչ . կ'ըսէ . «Լալլա՛հի դիմ պէսլամի ասած սապրի թասն եմ  
 մոռցի», կը դառնայ իզայ որ առնէ . թասի ծախող կ'ասէ . «Որն որ ուզեր է  
 գէղի, հանդէ դարտլի է . սապրի թասին, սապրի փուշախին զուր դարտերը  
 կիւլայ . մէկ պէտք է պատուրտի, էնքան որ դարտլամի՛լ կ'եղնի, խլէ ձեռքէն,  
 որ չպատի իբարուց, թէ չէ կը ցիսայ իբարուց հագար կտոր կ'եղնի» :

Կը բերէ կնկայ ուզածները կիտայ կնկան, պէսլամի ուզածն՝ պէսլա-  
 մին ու կը պատուրտի դրան ետեւ : Պէսլամէն երբ կ'առնէ սապրի թաս ու  
 սապրի փուշախ, կը մտնի ուր յօտէն ու դարտլամի՛լ կ'եղնի թէ՛ «Սապրի  
 թաս, սապրի փուշախ, ես մէկու՛ճար աղջիկ մ'է՛նք, դացի աղբուր շուր կը  
 բերենք, ակ մը փրթաւ ընկաւ իմ կ'փան մէջ, տարայ տուի կարդացնել,  
 վրէ՛ն գրուկ էր թէ՛՝ եօթ տարուայ մեռել պիտի պահես : Սապրի թաս, սապրի  
 փուշախ, իմ հէր ու մէր առան զիս յընկան սարեր, քէօղի մը ռաստ եկանք,  
 իմ հէր գարկուաւ, իմ մէր գարկուաւ, չբացուաւ, ես լրիսկուայ յէնի, բաց-  
 ւաւ . դացի ներս ու դուռ դրուաւ : Սապրի թաս, սապրի փուշախ, տեսայ որ  
 ես էնտոնց ձեռք, էնտոնք իմ ձեռք չըն հասնի, տուի խուրճի մ'սկի ուրանց՝  
 թողին դարձան յես . մանցի ծում ու ժամանակ մը . պէզրայ մեռելի գլուխ  
 չոքիս վրէ՛ն դնելուց, ասի՛՝ ելնեմ պատերու վրէ՛ն ոլլբախիմ, տեսնամ ընցնող  
 դարձող չկա՛յ, պալբիմ խապրիկ մը առնիմ իմ մամուց պապուց . եկաւ լորկի  
 մը քարվան ընցաւ, առի խուրճի մը ոսկի՛՝ առայ գէղա աղջիկ : Սապրի թաս,  
 սապրի փուշախ, ես զիմ գլխու քալամ պատմեր էի աղջկան, ի՞նչ գիտամ որ  
 մեռելի վախտն թմեր է . անգամ մ'լէ դուրս էնք ելի ոլլբախու, մեռել կը  
 Հէչրնայ . լորկի աղջիկն է, ինչպէս որ ես թարիՓ էրի քղիկ՝ թարիՓ կ'էնէ  
 մեռելին, ու կ'ասէ որ՛՝ ես եօթ տարի է դքղիկ կը պահեմ, կ'առնեն զիբար,  
 զիս լէ կ'էնին ուրանց պէսլամայ : Սապրի թաս, սապրի փուշախ, պատար  
 դու՛ւ, չէ՛ պատռայ ես» :

Ի՛նչ չըր ասի, մարդ զսապրի թաս թոցուց ձեռքէն, պէսլամէն էրեց  
 ուրեն կնիկ, ու զլորկի աղջիկ լէ ուրեն պէսլամայ : Իմալ էնտք Հասան ու-  
 րանց մուրատին, դուք լէ հասնիք ձըր մուրատին :

«Նշխարք Տարօն»,  
 Գ. Տերաքի, էջ 853-858 :

# ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ

## ԹԱԳԻՈՐԻ ԳՈՎԱՆՔ

Թագուր բարով, հազար բարով,  
Դուն վարդն ես կանաչ տերևով,  
Աստուած գէն քու արեւ օրինէ  
Սուրբ կարապետի գորութեանով :

Թագուր բարով, հազար բարով,  
Դուն վարդն ես կանաչ տերևով,  
Աստուած գէն քու արեւ օրինէ  
Իջման տեղաց գորութեանով :

Թագուր բարով, հազար բարով,  
Աղօթքան բացուեր շաղիբով,  
Աստուած գէն քու արեւ օրինէ  
Նրկնուց գեամուց գորութեանով :

\*\*\*

Էն արեւելոց դիէն  
Նլեր էր կիզէր,  
Թագուր մը կիզէր.  
Նլէ՛ք 'նոր երթա՛նք անէջ,  
Զի մնայ գեհիլի կ'աթիւն :

Էն արեւելոց դիէն  
Նլեր էր կիզէր,  
Թագուր մը կիզէր.  
Էն նամբով որ կիզէր  
Քար քաղէր՝ աւագ շարմղէր,  
Էն գետով որ կ'ընցնէր  
Գետ՝ գինին, կարմիր գինին :

Աստուած շնորհաւոր էնէ :

\*\*\*

Գացէ՛ք կանչէ՛ք թագութայ հէր,  
Որ գայ նստի դարպաս էնէ,  
Ծնկնիկ գարկէ՛ տուրք սեղանին,  
Բերնով բարեւ մըր թագութին :

Գացէ՛ք կանչէ՛ք թագութայ մէր,  
Որ գայ նստի դարպաս էնէ,  
Ծնկնիկ գարկէ՛ տուրք սեղանին,  
Բերնով բարեւ մըր թագութին :

Գացէ՛ք կանչէ՛ք դուռ ու դակից,  
Որ գան նստին դարպաս էնեն,  
Ծնկնիկ գարկէ՛ն տուրք սեղանին,  
Բերնով բարեւ մըր թագութին :

Գացէ՛ք կանչէ՛ք գուր խայհաւոր,  
Որ գայ նստի դարպաս էնէ,  
Ծնկնիկ գարկէ՛ տուրք սեղանին,  
Բերնով բարեւ մըր թագութին :

Աստուած շնորհաւոր էնէ :

\*\*\*

Մըր թագութն էր աջ,  
Խաչ կոթ խաչ ու մաչ,  
Պինիշն էր կարմիր,  
Արեւն էր կանաչ :

Մըր թագութն էր աջ,  
Խաչ կոթ խաչ ու մաչ,  
Պսակն էր կարմիր,  
Արեւն էր կանաչ :

Մըր թագութն էր աջ,  
Խաչ կոթ խաչ ու մաչ,  
Սուլերն էր կարմիր,  
Արեւն էր կանաչ :

Մըր թագութն էր աջ,  
Խաչ կոթ խաչ ու մաչ,  
Ճուպէն էր կարմիր,  
Արեւն էր կանաչ :

Աստուած շնորհաւոր էնէ :

\*\*\*

Մըր թագութին ծաղիկ պիտէր ծաղկուեաց,  
Որ փըթըթէր մատն ու տերեւ հըտիբաց,  
Զէն քաղնիք բերնիք մըր թագութին հըտի-  
[բաց :

Աստուած շնորհաւոր էնէ :

\*\*\*

Էն դիզան բէտ բէտ դիզանձ,  
Տետէք թէ ո՞րն է.  
Էն դիզան բէտ բէտ դիզանձ՝  
Գեղի ըռէսն է:

Էն լուսին որ բալըրաւ,  
Տետէք թէ ո՞րն է.  
Էն լուսին որ բալըրաւ՝  
Էնի մըր թագարն է:

Էն գորաց աստղն որ ցոլաց,  
Տետէք թէ ո՞րն է.  
Էն գորաց աստղն որ ցոլաց՝  
Էնի քաւարն է:

Կաւունը կւկւացին,  
Տետէք թէ ո՞րն է.  
Կաւունը կւկւացին՝  
Էնի սանաւէրտիկն է:

Ճննդներ ճվկացին,  
Տետէք թէ ո՞րն է.  
Ճննդներ ճվկացին՝  
Ազապ չարիքն է:

Շուն եկաւ պարկն ի բերան,  
Տետէք թէ ո՞րն է.  
Շուն եկաւ պարկն ի բերան՝  
Գեղի գզերն է:

Մուկն եկաւ ձգերն ետեւ,  
Տետէք թէ ո՞րն է.  
Մուկն եկաւ ձգերն ետեւ՝  
Գորի ճծերն է:

Աստուած շնորհաւոր էնէ:

ԱՂՋԿԱՅ ԳՈՎԱՆՔ

Դուն հալպ մէրիկ, դուն հալպ քարիկ,  
Տարան՝ թը՛գ տանին, գատկին կը բերեն:  
Դուն մի՛ լար մէրիկ, դուն մի՛ լար քարիկ,  
Տարան՝ թը՛գ տանին, գատկին կը բերեն:

Շէմֆունք մը թնդայ, թնդալու ես եմ,  
Շէմֆիկ մը ժածայ, ժածալու մըր դարկայն է:  
Աստղունք մը ցոլայ, ցոլալու մըր դարկայն է:  
Դուն հալպ մէրիկ, դուն հալպ քարիկ  
(եւայլն):

Մէրս խարեցին թոպ ըմ խուտնով,  
Ջաղբէրս խարեցին գոտով ըմ,  
Մէրիկս խարեցին փարի հանգուրցով,  
Հօղբէրս խարեցին կըթիս ըմ գինով,  
Քուրս խարեցին պտուղս ըմ հինով.  
Չը՛մ երթայ մէրիկ, չը՛մ երթայ քարիկ,  
Տարան՝ թը՛գ տանին, գատկին կը բերեն:

ՁԸՄՈՅԻ ԵՒ ՄՐՃԸՆԻ ՇԷՐ

Առաւօտուն բարի լուսուն  
Ջխլան կտրած հարիք յիսուն,  
Տարած գարկած մուխաւ քարուն,  
Ինչ որ կ'եղեկէր չաւէ մուխուն:

Առաւօտուն ճրագն էր վառ,  
Ջըմօն մանէր զգամի գառ,  
Որբեւերցի արի՛ գիս առ.  
Հաւար Ջըմօ, մատաք Ջըմօ:

Առաւօտուն կեպան կիտան,  
Մարեն իջան ջուխա ըմ փիտան,  
Անկա Ջըմօն ընծի կիտան.  
Հաւար Ջըմօ, մատաք Ջըմօ:

Ջըմօն իջաւ վերին էգուց,  
Մըննէրի խաղաղ թափաւ գոգուց,  
Տեսաւ մընին, ելաւ հոգուց.  
Հաւար Ջըմօ, մատաք Ջըմօ:

Մըր տան ետեւ քար ու քոպ,  
Ջըր տան ետեւ քար ու քոպ,  
Մըննի փուշին կը փրփոպ,  
Ջըմօյի հոգին կը քրփոպ,  
Ջըմօն մանէր քրտաւ տապ:

Մըր տան ետեւ արտ գարնցան,  
Ջըր տան ետեւ արտ գարնցան,  
Քօլուկ քօլուկ ջէյքան ընցան,  
Մընին մէջն էր՝ չնանչցայ:

Մըր տուն, ձրք տուն մտիկ մտիկ,  
Իջինք բաղչէն քաղինք խտիկ,  
Տեսնանք վիր եար, քննց գվիր եար խորտիկ,  
Քիշմիշ քննց Ջըմօն էլ խորտիկ:

Մըբ տուն, ճըբ տուն դիմաց դիմաց,  
 Հար յե՞րբ էնիմ աջօք իմաց.  
 Իմ յերսի հայէն լէ գնաց,  
 Միսս հալաւ՝ ոսկորս մնաց:

Մըբ տան ետեւ առու հանած,  
 Ջըբ տան ետեւ առու հանած,  
 Միջու միջու ըռէհան ցանած,  
 Դրռ չընք սիբի մեղօք հանած:

Մըբ տան ետեւ բուլ ըմ տանձի,  
 Ջըբ տան ետեւ բուլ ըմ տանձի,  
 Քայալ Ջոհվոյի պիտեր խանձի,  
 Յօրի՞ չտուեց գազդիկ ընծի:

**ՓԱՄՓՈՅԻ ՇԷՐ**

Էդ իկոյի տաւքի Քրքեր,  
 Առնենք գփամփան երթանք ըխտեր,  
 Էդ իկոյի տաւքի մալեր,  
 Էդ Փամփոյի երսի խալեր:

Նըխշուն յօտ չենի քասայ,  
 Տօ՛ տղայ Ղազար, ճագկան սաս՝  
 Ջէդ քոս իկոն յօրի՞ն էրքն ուրեն փեսայ:

Դուն էր յելի կ'երթէր մարագ,  
 Վիզդ էր երկէն, մէջքդ էր բարակ.  
 Քու ուտելիք՝ մեղք ու կարագ,  
 Քու հագնելիք՝ քզկ կ'ուրբարագ:

Դուն էր յելի կ'երթէր յէզին,  
 Դուն ու քու ջուխտակ տէգերկին,  
 Կը շօրօրէր մըջ օքթառին,  
 Որն որ տեսէր կ'իլնէր հոգին:

Էդ Ջիֆօյի քազցի առուն,  
 Հոռո՞ք փռի կզ կզ շալ յոռուն,  
 Աշխարհ թփէր հուրբարթի հօք գոռուն,  
 Ջըէյրան Փամփոն չիտէր քոս Հայուն:

**ՆՈՒՆՈՒՇԻ ՇԷՐ**

Տանգով ընցայ քափ քեյցի,  
 Ջաւքին գարկի, գերդիք բացի,  
 Նունու տուն չէր, ճստայ լացի,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Պոսքան ցանի, դարձաւ դրոս,  
 Մեռնի քու եար՝ յիգամ կոքուն.  
 Պոսքան ցանի, դարձաւ խիար,  
 Ռարով խէրով երթանք Դիար:

Նունու կանի դերկեհաի դուն,  
 Մէջքն մանէր խանջալի բուն,  
 Ջիս էրեք էր սէվտայի ծուն,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Արեւն առի կամար կամար,  
 Նունու կապի գոսկի քամար,  
 Հար յե՞րբ էճգիս էսօք ու վազ,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Ջուր կը գլղէր մարմար սարէն,  
 Ջսազնայ սրտիս եարէն,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Առաքելոց ճրագն էր վառ,  
 Նունու մանէր գոզանի գառ.  
 Որքեւերցի, արի՛ զիս առ,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Արեւն առի խամար բերդին,  
 Քու սէրն յընկնի մէջ իմ լերդին,  
 Ես քեզ կը սիրեմ, գոռ ու քանամ կ'տանեն  
 (Քերթին,  
 Եարքմ անա, զուրպան նունու:

Առաքելոց կեպան կիտան,  
 Մարէն իջան ջուխտ ըմ փիտան,  
 Հաւար նունու, եամտքմ նունու:

**ՊԻԼՊՈՒԼԻ ՈՒ ՎԱՐԴԻ ՇԷՐ**

Առատուն հաւախօտան  
 Ջրուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:  
 Ես ալ քեզի բանիկ մ'ունիմ,  
 Ջրուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Վարդն քոռներ ու գնացեր,  
 Պիլպուլ գիր դարտն է իմացեր.  
 Քեզի չոք փուշն է մանցեր,  
 Ջրուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Վարդն տես սիրով բացուի,  
կասգամն ի թեւէն կու կախուի,  
Աշուն եկաւ՝ ձկնոր կը փոխուի,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Ես ի Հալասլ եւ դու՛ հիւսիս,  
Ես քեզ նայիմ եւ դուն ալ յիս,  
Հէլպէթ դուն ալ բանիկ մ'ունիս,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Ես ի Պաղտատ եւ դու՛ Հալասլ,  
Զէնդ չի կտրիր գէղ սուլասլ,  
Ես եւ երեք վարդի սապասլ,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Խափիլ կ'աննէ գողն գայգիդ,  
Կը չորանայ տերու վարդիդ,  
Հեղեղ կ'իյնէ տանն գայգիդ,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Եկ որ տանն գեեզ իմ այգիս,  
Դարման արա դու իմ դարտիս.  
Կարօտ եմ որ եեզ մը խօսիս,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Աշուն ընցաւ, գարուն եկաւ,  
Մանուշակն աւետիս բերաւ.  
Հեղ մը խօսէ, հագիս ելաւ,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Իմ դէրտս ինձի հերիք չէ,  
Մէկ երկու չէ, այլ հագար է,  
Քու հառաչելն զիս կը սպանէ,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Նոան ծաղկին հաւասարէր,  
Պիլպուլ վարդէն քնն է առեր,  
Հագեր է սեւ, աւագ է նստեր,  
Զբուցէ՛, պիլպուլ, գրուցէ՛:

Շ Է Ր

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.

Եկն տամ գգգիկ թարգի մարդու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, գարկէ անեղ՝ մոռնայ  
(գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ թուհար մարդու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, չափէ հալասլի, մոռ-  
(նայ գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ նախար մարդու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, գարկէ ուրագ՝ մոռ-  
(նայ գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ բախալ մարդու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, կշոէ կշիռք՝ մոռնայ  
(գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ դարբնի,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, գարկէ կոռն՝ մոռնայ  
(գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ նալբանդ մարդու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, գարկի չափուն՝ մոռ-  
(նայ գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ սկեբըշուն,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, կշոէ գոսկին՝ մոռնայ  
(գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ կոնտոռայու,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, կարէ կոնտոռայ՝ մոռ-  
(նայ գիս:

Ազգի լաօ՛, եկն կարգեմ գգգիկ,  
Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
Եկն իտամ գգգիկ նախարդի,  
Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, քշէ գնախիթ՝ մոռնայ  
(գիս:

Աղջի լաօ՛, եկո կարգեմ գգիկ,  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Եկո իտամ գգիկ ֆռունչուն,  
 Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, եհիէ հաց՝ մոռնայ գիս :

Աղջի լաօ՛, եկո կարգեմ գգիկ,  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Եկո իտամ գգիկ կոշկրին,  
 Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, կարէ սօլ՝ մոռնայ գիս :

Աղջի լաօ՛, եկո կարգեմ գգիկ,  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Եկո իտամ գգիկ աքարչուն,  
 Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, ծախէ շաքար՝ մոռնայ  
 (գիս :

Աղջի լաօ՛, եկո կարգեմ գգիկ,  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Եկո իտամ գգիկ սահաքչուն,  
 Զէ՛ բարօ, չէ՛ բարօ, շինէ սահաք՝ մոռնայ  
 (գիս :

Աղջի լաօ՛, եկո կարգեմ գգիկ,  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Եկո իտամ գգիկ հովուին.  
 Հա՛ բարօ, հա՛ բարօ.  
 Խըռ մաքու կաք իմ ուտելիք,  
 Սըրսուր փռունիկ իմ պաշար,  
 Պազ ջրեր իմ շարպաք,  
 Բարձր սարեր իմ այլան,  
 Նխշուն ծաղիկ իմ դօշակ,  
 Ազէկ կուլապ իմ եորզան :

Շ Է Ր

Ես դուրպան դուրպան  
 Պագըրկան չըմ էնի, սընըխ կ'ելնի :

Ես դուրպան դուրպան  
 Թարգի չըմ էնի, սուտ սասաէ է :

Ես դուրպան դուրպան  
 Պախալ չըմ էնի, մըֆսաու է :

Ես դուրպան դուրպան  
 Նանար չըմ էնի, տաշգուտ է :

Ես դուրպան դուրպան  
 Խըլըզնի չըմ էնի, ժամգուտ է :  
 Ես դուրպան դուրպան  
 Դարբին չըմ էնի, մըստ է :

Ես դուրպան դուրպան  
 Կ'էնիմ գէշ ազէկ հովիւ,  
 Ազէկ կուլապ քու եորզան  
 Նխշուն ծաղիկ քու դօշակ,  
 Պազ ջրեր քու շարպաք,  
 Սըրսուր փռունիկ քու պաշար,  
 Խըռ մաքու կաք քու ուտելիք,  
 Բանձրիկ սարեր քու այլան :

ԱՂԶԻԿՆԵՐՈՒ ՊԼՐ

Երթամ իստամպօյ,  
 Բերիմ փարայ պօյ,  
 Աղջիմ ջուխ ըմ սօյ,  
 Հագնիմ դօրէց դօր,  
 Գելիմ չօլէց չօլ,  
 Երթամ քրտու գեղ,  
 Բերիմ քուղք ըմ եղ,  
 Եփեմ ձուածեղ,  
 Ճամբեմ հովուին,  
 Հովիւ խոսվի,  
 Պէրուր շիւարի,  
 Բըքոց գըլորի,  
 Ոչխար մալուլի :  
 Արի՛, եար, արի՛,  
 Խոսվ մի՛ մնար,  
 Տունեէն սուտ ու փուտ  
 Մարդուս չի մնար :

Էս օր Ուրբաթի պաս էր,  
 Գլուխս արծթէ քսա էր, օ՛յ օ՛յ,  
 Կտրու սըրտիս գընեըփիլ, օ՛յ օ՛յ,  
 Թուս զարիպ մնեղիկ, օ՛յ օ՛յ :

Ունեմ եօթնէն եօթն ազրէր, օ՛յ օ՛յ,  
 Գացած Հալապ կը բանեմ, օ՛յ օ՛յ,  
 Եորզան դօշակ կը բերեմ, օ՛յ օ՛յ,  
 Բերեմ փըռեմ մըր հարսի տակ, օ՛յ օ՛յ,  
 Հարսն է մստի խամաւմնակ, օ՛յ օ՛յ,  
 Զտոմեր լարի պուպրնակ, օ՛յ օ՛յ,  
 Զծամեր հիւսքի պարանակ, օ՛յ օ՛յ,  
 Թալի ետուր հաքըմնաց, օ՛յ օ՛յ :

Ունեն՛ք հօթնէն հօթն ազրէր, օ՛յ օ՛յ,  
 Գացած Հալապ կը բանեն, օ՛յ օ՛յ,  
 Թափթայ շապիկ կը բերեն ւ. օ՛յ օ՛յ,  
 Ծայեցի ծալ կատրեցի, օ՛յ օ՛յ,  
 Կանաչ կիրակի՛ն հագնիւմ, օ՛յ օ՛յ,  
 Ելնիմ հըտ պէրիմ, օ՛յ օ՛յ,  
 Պէրուր շիւարաւ, օ՛յ օ՛յ,  
 Քըթոց գըրորաւ, օ՛յ օ՛յ,  
 Հովիւ ուշկաթափ եղաւ, օ՛յ օ՛յ,  
 Հոկան ձեռնէն խեցիմ, օ՛յ օ՛յ,  
 Թալիմ ֆուրէն էրեցիմ, օ՛յ օ՛յ,  
 Եի՛նիմ մառնիկ ապրջան, օ՛յ օ՛յ:

\*\*\*

Ազգիկ համ խորոտիկ համ սիրուն,  
 Ազգի խորոտիկ խաթուն,  
 Աստուած շինէ գֆու հօք տուն,  
 Քիւ ի չէնէր երեքուն,  
 Ձիւն էր եկի սարեքուն,  
 Իջի մարմար ֆադեքուն:  
 Իջայ սարէն եկայ ցած,  
 Տեսայ գգոնիկ կիսաբաց,  
 Մտայ՝ կ'առնենք քաժայ հաց,

Անտէր թուլէն գիւ էխած,  
 Խածնիլ ինծի չէր պիտէր,  
 Խածնիլ ֆու տիրուն պիտէր:

\*\*\*

Խընամ, խընամ, ոսկի տընամ,  
 Ի՞նչ իս բերի իմ աղջկան.  
 —Բերե՛ր իմ մալի միւպէմ՝, ալ փուլունջմ՝,  
 Մըջ արի կէր, մըջ բարի կէր,  
 Բալուայ շուկէն իսկի չկէր:

Խընամ, խընամ, ոսկի տընամ,  
 Ի՞նչ իս բերի իմ աղջկան.  
 —Բերե՛ր իմ չաֆուա չուխէն, ֆամարլի ճըգ-  
 (մէք,

Մըջ արի կէր, մըջ բարի կէր,  
 Բալուայ շուկէն իսկի չկէր:

Խնամի՛, խօ՛շ իս եկի,  
 Գարտակ ու բօշ իս եկի,  
 Ջուխտըմ՝ բօլօջ իս բերի՛  
 Ձէն լէ ճամբայիս իս կերի:

«Նշխարք Տարօնայ»,  
 Գ. Տետրակ, էջ 730-757:

Հաստեց՝  
 ՆԱԶԱՐԷԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ



### «ԱՍՏՈՒԱԾ» ԹԵ «ԱՍՏՂԵՐ»

Յարգելի մտաւորական եւ բանաստեղծ Պրն. Մ. Մանուկեան մեզի ուղղած է հետեւեալ նամակը հրատարակութեան համար, ուր կը փորձէ փաստել թէ Պ. Դուրեանի «Տրտունջք» բանաստեղծութեան առաջին տողին մէջ «Աստուած» պիտի գրուի փոխան «աստղեր»ի՝ ինչպէս կը պնդեն շատ մը մտաւորականներ:

Դուրեանի ձեռագիր տետրակներուն հիման վրայ մենք հրատարակեցինք տարաբախտ բանաստեղծին քերթուածները, եւ ո՛չ մէկ նպատակ ունէինք կամ ունինք վիճարանութեան մտնելու այդ քերթուածներու բովանդակութեան կամ տարբեր ընթերցումներուն շուրջ:

Հետևաբար կը հրատարակենք Պրն. Մանուկեանի նամակը, փափաքելով միայն երկու կէտ ուղարկութեան առնել:—

Ա) Պրն. Մանուկեան կը խորհի որ Դուրեանի հաւատքը Աստուծոյ հանդէպ կրնայ խոխտած ըլլալ իր շրջանի գլխաւոր վարդապետութեան՝ Տարուիմականութեան ազ-

դեցութեան տակ: Չենք կարծեր որ Դուրեան, իր առօրեայ հոգեբով, դերասանական-յուզարարական ծանր գրադումներով եւ հիւանդութեամբ տարուած՝ ժամանակ ունեցած ըլլայ ծանօթանալու այդ վարդապետութեան և մանաւանդ՝ ազդուելու անկէ: Ընդհակառակը, յայտնի է որ ան խորապէս հաւատացեալ մը մնացած է մինչեւ վերջ. իր վերջին նամակին մէջ (գրուած մոտէն քիչ առաջ եւ «Տրտունջք»էն վերջ) ան կ'ըսէ. «Կը հաւատամ Աստուծոյ, կը հաւատամ այն հանդերձեալ ապաւնիին. ով որ կը հաւատայ երջանիկ (է)» Աշխարհի մէջ միայն անհաւատն ապերջամիկ (է)»:

Բ) Յարգելի նամակագիրը կը խորհի որ նոյն քերթուածին 12-րդ տողին վերջին բառը «առաջի» պէտք է ըլլայ, փոխան «առաջի»ն: Բանաստեղծին քերթուածներու երկու ձեռագիր տետրակներուն մէջ ալ քառք «առաջի» է եւ մենք եւս նոյնը հրատարակած ենք:

Ա. Գ.

#### Մերելի Պրն. Աբայ,

Ձեզի պատմած եմ Երուսաղէմի Հայ Մըշակութային Միութեան մէջ Պետրոս Դուրեանի «Տրտունջք»ի մասին տեղի ունեցած մանրադէպը: Ու հիմա կը զարմանամ պարզապէս, ինձի փոխ տուած այս նօթագրութեան տետրակին մէջ Հանդիպելով Հիմնովին տարբեր կարծիքին՝ նոյն անձին կողմէ յայտնուած: Բայց ուրիշ հետաքրքրուողներուն ալ յստակ ըլլալու համար, ըսենք որ նօթերը կը վերաբերին Շահան Պէրպլերեանի Հայ Գրականութեան դասախօսութեան, աւանդուած Կիլիկիոյ Դպրեմանքին մէջ: Արդ այս նօթերուն մէջ Պարոն Պէրպլերեանը որոշ կերպով կը պաշտպանէ այն թէզը, չենք զիտեր առաջին անգամ որո՛ւ կողմէ հրապարակ նետուած, բայց յամառ կերպով Օչականի կողմէ պաշտպանուած, թէ Դուր-

եանի գլուխ-գործոց բանաստեղծութեան մէջ, առաջին տողը փոխանակ ձէ՛, մընաք բարով Աստուած եւ արեւ»ի, պէտք է ըլլայ ձէ՛, մընաք բարով, աստղեր եւ արեւ»:

Անոնք որ Շահան Պէրպլերեանը զիշ մը մօտէն ճանչնալու բախտը ունեցած են, զիտեն անշուշտ որ ան իր իւրաքանչիւր խօսքը, իւրաքանչիւր բառը նոյնիսկ, խղճամիտ կերպով կ'ընելէ ետք միայն կը յայտնէր իր միտքը. բայց անգամ մը իր միտքը յայտնելէ յետոյ դժուար թէ ինքզինքը հակասէր հետադային: Արդ ես շատ յստակ կերպով կը յիշեմ որ Պրն. Պէրպլերեանը ձէ՛, մընաք բարով աստղեր եւ արեւ» տեսակետին բոլորովին հակառակ էր եւ այդ մասին իր դատապարտ որոշ կերպով յայտնած՝ վերոյիշեալ Միութեան մէջ: Անշուշտ ինձի հետ, այդ Միութեան շատ մը ուրիշ անդամներն

ալ կը յիշեն այս իրողութիւնը:

'Տնտրակը կը պատկանի Աղեքսանդր Բարուճեանին (այժմ Ներսէճ Վարդապետ) եւ նօթերը առնուած են Անթիլիասի Իպրեմ-վանքին մէջ, իր ուսանողութեան շրջանին: Հիմա տեսնենք թէ ի՞նչ է Շահան Պէր-պէհեանի կարծիքը «Աստուած եւ աստղեր» բառերու մասին, ըստ այդ նօթերուն եւ յետոյ կ'անդրադառնանք վերը յիշուած Մի-ուլթեան մէջ անոր յայտնած տեսակէտին այդ մասին:

Սկսինք օրեմն նօթերուն ներկայացու-մով:

«Տրտունջք»ին մէջ «Աստուած» բառը սխալ է, աստղեր պիտի ըլլայ: Հրատարա-կողը կրնայ սխալ գրած ըլլալ, որովհետեւ այդ երկու բառերը շատ մօտ են: Պէտք է Պտորոս Դուրեանի ձեռագիրը բերել և ման-րակրկիտ ուսումնասիրութեան ենթարկել: Կամ կրնայ դրելու վրէպ մը ըլլալ: Աստուած հոգեկան ներկայութիւն մըն է: Վարի տո-ղերուն մէջ կ'ըսէ. «Աստղ մ'ալ ես կ'եր-թամ...» առիկա վճռական փաստ մըն է որ այդ բառը «աստղեր» գրուած է: Վարի տո-ղերուն մէջ աստղերու մասին կը իօթի: «Են սալ» կ'ըսէ: Ուրեմն նախապէս աստղերու մասին գրուած է: Ուրեմն աստղերը ճիշդ են: Այս քերթուածին մէջ կարծես գիշերա-յին պահ մը ունի (կայ), գիշերային մըթ-նոլորտ ունի, ցերեկային միջոց մը չկայ: Իսկ արեւը ի՞նչ գործ ունի.— արեւը կեան-քի, տիեզերքի մէկ կարեւոր personnage-ն է: Ամէն քերթուած իրեն յատուկ աշխարհ մը կ'ողբկոչէ: Քերթուածին յատուկ տիե-զերք մը կը զգանք: Այս քերթուածին տիե-զերքը գիշերն է:

Չայնարկութիւնները կրնան միեւնոյն ձայնով տարբեր-տարբեր զգացումներ ար-տայայտել, ինչպէս «Հաւ» բառը տարբեր-տարբեր նշանակութիւններ ունի.— մեծ հայր, թոշուն:

«է՛...ն», ի՞նչ էի տեսակ մը. հակառակ որ մահը չտղեր, կայ մէջը զգացում մը, որ բան մը չի կրնար ընել. ճակատագիրը այս է եղեր, ճակատագրի համակերպու-թիւն:

«Պրլլըլըլըլը» սքանչելի կերպով կը յար-մարի աստղերուն եւ ոչ արեւին: Արեւը հոն մտածուած է. concrete—ը արեւ. աստղն է: Այս ալ փաստ մըն է որ Աստուած պիտի չըլլայ, այլ աստղեր:

Հին դիցարանութիւններ կային, տառա-պելներ, որ ինչ-ինչ բաներ կը բացատրէին: Բացատրութիւններ էին, շատ անգամ բը-նութեան անձնաբերումով բացատրութիւն կու տային: Այսօրուան ժողովուրդին մէջ ալ այդպէս բաներ կան:

Բանաստեղծն(երն) ալ առասպելներ կը յօրինեն որոնք իրենց պատմածէն աւելի բան մը զգացնել կու տան: Դուրեանի ա-ռասպելը կ'ըսէ աւելի բան հարկցնել՝ իբր յօրինուած առասպել, հանճարեղ ստեղծում, ահաւոր մեկնութիւն մը կու տայ աստղին որ հրաշալի է բանաստեղծօրէն:

Դիցարանութիւնը աստուածներու գի-տութիւնն է: Դիք՝ աստուած կը նշանակէ: Առասպելը խորունկ միտք բերող է: Հէք-եաթը հրաշապատում պատմութիւն է: Հին ասասպելին մէջ, Արամազդին զէնքը կը նը-կատուէր՝ շանթը: Մեր դիցարանութեան մէջ աստուածներու հայրը Արամազդն էր: Յոյներու մէջ՝ Չեւս: Հռոմէականին մէջ՝ Juxpitex: Սկանտինաւեան երկիրներու մէջ՝ Չօթան: Այս դիցարանութիւնները իրարու կապուած (են) որովհետեւ ցեղային յարա-բերութիւններ ունէին իրարու հետ:

Դուրեան մեր Աստուծոյն ալ (Աս-տուածն ալ) կը նկատէ՝ շանթերու արմատը, այս քերթուածին մէջ:

Աստղերը, երկինքի վրայ, հրաշալի զարդեր են. երկինքն ալ կը նկատուի Ա-ստուծոյ ճակատը: Այս քերթուածին մէջ ա-ռասպելը կ'ամբողջանայ: Տեսակ մը (ձեւով մը) կը հերքէ աշխշխ մտածողները:

Ամենէն փոքր ինչն է հիւլէն: Անկէ վար ոչինչ կայ: Բայց այսօր դիտենք որ հիւլէն ալ կը բաժնուի, իրարու կապուած սխատեմ մը կը կարգէ:

Ձեռք կրցած տիեզերքի սահմանը գըա-նել, թերեւս անսահման է:

12—րդ ատղին մէջ՝ անալի բառը, ահալի պիտի ըլլայ, որովհետեւ՝ ահալին սքանչե-

լի կերպով կը յարժարի պատկերին:

«Ո՛հ, կը դողդոջեմ, տրժգոյն եմ...»

Այս տողը իր վիճակը կ'ըսէ(ցոյց կու տայ) . իր dialogue-ը կը փոխուի, նախորդ ըսածներուն շարունակութիւնը չէ, չի կատարի(անոնց) բայց կը կապուի հոգեբնախօսականօրէն: Առաջ մեծ յուզումներ ունեցաւ եւ հետեւաբար ինքզինք տկար կը ըզզայ, անոր համար է որ հիւանդը յուզումներ պէտք չէ ունենայ, որովհետեւ իրեն համար անիկա(յուզումը) ոյժի սպառում մըն է: Մերձ ի մահ դրուած յուզումներու արդիւնք է ասիկա: Թոքախտը կամաց ցաւեր են (թոքախտի ցաւերը մեղմ են): 28-րդ տողին մէջ ինքզինքը՝ հառաչի, զարխի մը(կը) նմանցնէ, որ կայ-չկայ յայտնի չէ . ասիկա փոխաբերութիւն մըն է:

Ասաղը՝ իրեն համար ոչ թէ պոսակցօրէն մեծ բան մը կ'ենթադրէ, հապա ինչպէս որ կ'երեւի՝ պղտիկ: Հոս կայ գերագոյն պաղատանք եւ կ'ըսէ, երկինքի աստղեր(հողոյս մէջ ինկէք)... կը պաղատի ամէն դից որ իրեն կեանք տան, բայց ասոնք կեանք չեն տար:

Բանաստեղծութիւնը տրամաբանական իմաստին ոգեկոչումին մէջն է:

Լուսինը իրեն կնոջ մը պէս կ'երեւայ, որ դաբաղին վրայ կու լայ: Լուսինը տեսակ մը լացող կին է որ մեռելին վրայ կու լայ: Լուսինը շատ տեսակ անուամբ է բանաստեղծներու մէջ (կողմէ): Այլիւսն իր քերթուածին մէջ լուսինը առած է իբր մխիթարող մը:

Եւ մահամբձն ալ(կ'ուզէ երկու բան)... «եւ»ը այստեղ կը նշանակէ որովհետեւ «եւ»ը հոս հաւասար է՝ եւ արդէն, և որովհետեւ:

Վերջին տունին մէջ կ'անդրադառնայ իր ասպրեւուն, իր կեանքին, իր երիտասարդ մեռնելուն: Մինչեւ որ մէկը չմեռնի, չես կրնար անոր կեանքը տանիլ: Կեանքին մէջ անցեալը նորը կը բացատրէ: Բայց երբեմն ներկան՝ անցեալը կը բացատրէ:

Մեծագոյն արժէքով դրուած քերթուած մըն է ասիկա (իբ) բոլոր գրականութեան: Այստեղ հանճար մը երեւան եկած է: Իբր

հանճար, ասիկա այնքան ծանրակշիռ է որ յետոյ կը զղջայ այս(դայն) դրած բլլալուն համար եւ զղջում մը կը գրէ: Իր միւս քերթուածներուն մէջ տաղանդաւոր է, բայց հոս հանճար է»:

«Տրտունջքին վերաբերող նօթիրը ամբողջութեամբ հոս ընդօրինակել պարտաւոր նկատեցինք մենք զմեզ, իրենց քերականական եւ լեզուական սխալներով որոնք անշուշտ հապճեպ նօթագրութեան անբաժան թերութիւններն են միշտ, որպէսզի մեր ըսելիքները աւելի պարզ եւ հասկնալի ըլլան:

Ամենէն առաջ ըսենք սակայն որ սարսափելի մտատանջութիւն մը կը խռովէ մեր հոգին, որովհետեւ բացարձակապէս վստահ ենք որ Շահան Պէրպէրեան բնաւ պիտի չըփափաքէր որ վերոյիշեալ նօթերը, իրենց եղած ձևին մէջ ներկայացուէին հոս կամ այլուր:

Մենք ծանօթ ենք իր ծայրայեղ բծախնդրութեան: Երբեմն էլ մը գրութիւն իրմէ փրցնելու համար ստիպուած կ'ըլլայինք օրերով, շաբաթներով հետապնդել զինք: Ու մենք կը սարսափինք հիմա, այս արարքով, իր յիշատակը խռովելու վախէն:

Միւս կողմէ սակայն երբ նկատի կ'ունենանք որ Դուրեանի այս անդերազանց բանաստեղծութիւնը արնքա՛ն անհասկացողութեան պատճառ եղած է որ Հայաստանի տաղանդաւոր զրոյց եւ բանաստեղծ Գուրգէն Մահարին անզամ, հեռադիրով արտասահման կը դիմէ հասկնալու համար թէ Դուրեանի ձեռագրին մէջ Աստուած թէ ոչ աստղեր բառը դործածուած է, այս անգամ ասելի մեծ մտատանջութիւն մը կը խռովէ մեր հոգին եւ կը ստիպէ մեզի լուսութիւն չպահել այս, մեզի համար շատ պարզ, հարցին շուրջ եւ մեր համեստ տեսակէտը յայտնել հոս:

Պէրպէրեանը կը սիրենք, բայց ճշմարտութիւնը աւելի: Ուրեմն ներողութիւն խնդրելով մեծ ուսուցչին յիշատակէն, անցնինք մեր ընելիքին:

Մեզի համար լոյսի պէս պարզ է որ Դուրեանի «Տրտունջքին» մէջ գրուած բառը Աստուած է, եւ ոչ թէ աստղեր եւ բնաւ կասկած չունինք որ Աստուած մտածած

բայց աստվեր դրած ըլլայ, ինչպէս Օչա-  
կան կը խորհէր: Նախ եւ առջ Դուրեանի  
երկու ձեռնադիրներուն մէջ, որոնք կը զըտ-  
նուին Երուսաղէմի Հայոց վանքին տպարա-  
նը եւ որոնք բաղդատական ուսումնասի-  
րութեան առարկայ եղան Ձեր կողմէ եւ շատ  
խնամուած հրատարակութեան մը նիւթ  
դարձան, Աստուած բառը դործածուած է  
ստանց կասկածի: Իսկ եթէ տրամաբանու-  
թեամբ մօտենանք Հարցին, նորէն միեւնոյն  
եղարկացութեան պիտի յանդիմնէ: Դուրեան  
պահի մը մէջ է որ «մնաք բարով» կ'ըսէ:  
Այդ պահը կամ զիշերային պահ մըն է եւ  
կամ ցերեկ է, եւ ուրեմն կամ աստղեր ներ-  
կայ կրնան ըլլալ եւ կամ արեւ, եւ մենք երբ  
«մնաք բարով» կ'ըսենք, ներկայ եղողնե-  
րուն կ'ըսենք միայն ուղղակի:

Ձէքեան՝ իր հրաշալի «Հերթեշտի Գա-  
զէ»ին մէջ ամէն բանի — արեւին, աստղե-  
րուն, ամպերուն, անտառներուն, ծաղիկ-  
ներուն, մամուլներուն, շար ու բարի մար-  
դոց «մնաք բարով» կ'ըսէ: Ան երկար ժա-  
մանակ ունի այդ ամէնուն հանդիպելու եւ  
իր սրտատուչ հրածեշտի խօսքը ըսելու ա-  
նոնց: Դուրեանի պայմանները տարբեր են:  
Մահամերձ է ան եւ Իւրաքանչիւր վայրկեա-  
նը կրնայ վերջինը ըլլալ իր կեանքին: Ան  
ժամանակ եւ կարողութիւն չունի ամէնուն  
հանդիպելու եւ «մնաք բարով» ըսելու, եւ  
հրաշալի, հանճարային գիւտով, Հաւանա-  
բար անդիտակից, ձեւը գտնի է, Աստուած  
եւ արեւ բառերուն կամ պատկերներուն  
մէջ, ամբողջ հողեկան եւ Ֆիզիքական տի-  
եզերքին «մնաք բարով» ըսելու: Աստուած  
հողեկան արեգները կը ներկայացնէ հոս,  
բանաստեղծին աչքին, իսկ արեւը նիւթա-  
կան արեգները: Թող չըսուի մեզի թէ բա-  
նաստեղծը Աստուծոյ քով կ'երթար եւ ու-  
րեմն անոր «մնաք բարով» ըսելու պէտք  
չունէր<sup>(1)</sup>: Դուրեանի ահաւոր աստապան-  
քը ո՛չ թէ մեռնելու վախէն է որ յառաջ կոս-  
զայ, այլ՝ վերջնական ոչնչացումի, անհա-  
ցումի, ամբողջովին ջնջուելու ասքայիէն:

Ան կ'ըսէ. «Աստղ մ'ալ եւ կ'երթամ յաե-  
լուլ երկինք»: Ուրեմն միեւնոյն տրամաբա-  
նութեամբ կրնանք ըսել որ բանաստեղծը  
աստղերուն «մնաք բարով» ըսելու պէտք  
չունէր, քանի որ անոնց քովը կ'երթար:

Վերի տողը Պէրպէրեան կը նկատէ ա-  
նառարկելի փաստ որ «Տրտունջքի աստղին  
տողին Աստուած բառը աստվեր պէտք է ըլ-  
լայ, քանի որ «Աստղ մ'ալ եւ(կ'երթամ) . . .»  
կ'ըսէ, ուրեմն նախապէս այդ բառը դործա-  
ծած պիտի ըլլայ բանաստեղծը, կը պնդէ  
ան: Բայց հոս «Աստղ մ'ալ եւ(կ'երթամ) . . .»  
կապ չունի նախապէս ըսուածին հետ, այլ  
դորաւոր կերպով կը կապուի ետքէն ըսու-  
ածին հետ. «Աստղերն ք'ոնչ են որ, եթէ ո՛չ  
անբիծ եւ թշուառ հողաց անէծք ողբագին՝  
որք թըռիկ այրել ճակատն երկինքին»:

Եւ իմաստը շատ պարզ է. քանի որ աստ-  
ղերը անբիծ են եւ թշուառ հողիներու ա-  
նէծքն են, կամ անբիծ եւ թշուառ հողիներն  
են որ որպէս անէծք կ'երթան երկինքին ճա-  
կատը այրելու, ինքն ալ որպէս անբիծ եւ  
թշուառ հողի մը կ'երթայ անոնց թիւին վը-  
րայ տեխնալու եւ երկինքին ճակատը այ-  
րելու, որպէս անէծք:

Հիմա հասանք «ՎԵՐԱՎԵՐԱՎԱՅ» բացատրու-  
թեան:

Նօթերը կ'ըսեն որ «ՎԵՐԱՎԵՐԱՎԱՅ»ը սքան-  
չելի կերպով կը յարմարի աստղերուն եւ  
ո՛չ արեւին:

«Արեւը՝ հոն մտածուած է, concrete-ը  
արեւ աստղն է: Սա ալ փաստ մըն է որ Աստ-  
ուած պիտի չըլլայ այլ աստղեր»:

«ՎԵՐԱՎԵՐԱՎԱՅ»ը սքանչելի կերպով կը յար-  
մարի թէ՛ նիւթական արեւին եւ թէ աննիւ-  
թական Աստուծոյն, այն ամէն վայրկեան  
մարելու վրայ եղող վիճակին մէջ որ Դուր-  
եանին է այդ պահուն: Ամէն մարդ, ամէն  
ստեն կրնայ ըսել որ աստղերը կը պլպլան,  
բայց Դուրեան մը միայն, մահամերձ վի-  
ճակին մէջ, կրնայ տեսնել եւ ըսել որ Աստ-  
ուած եւ արեւ կը պլպլան իր հողոյն վերեւ:  
Եւ ինչո՞ւ հողոյն վերեւ եւ ոչ գլխուն: Ու-  
րովհետեւ իր հողին է որ կը պլպլայ: Իր  
Հաւատքն է որ մարելու վրայ է, եւ այդ է

(1) Ամէն անգամ երբ «Տրտունջքի» մասին խօսի  
եզած է, Օչականը վերի դիտարկումը քրտն է:

իր անաւոր տառապանքին զլիաւոր պատ-  
ճառը :

Կրկենք. պլպլացողը արեւուն լոյսը չէ,  
եւ ոչ ալ Աստուածն է, այլ բանաստեղծին  
աչքերուն լոյսն է, բայց մանաւանդ անոր  
հողիին լոյսը՝ հաւատքը, իսկ ան շրջուած  
ձեւով կը տեսնէ եւ կը ներկայացնէ իրողու-  
թիւնը : Նկատի ունեցէք որ Դուրեանի էա-  
կան ցաւը, իր անաւոր տագնապները՝ իր հո-  
գիին, իր «հուօկ շունչ»ին կորնշելուն սար-  
տափէն կը բխին եւ ոչ թէ իր Ֆիզիքական  
մահէն, որուն հետ կրնայ Հաշտուիլ, միայն  
թէ վստահ ըլլայ որ իր հողին պիտի շնջուի  
ի սպաս :

Յետոյ, եթէ Դուրեանը աստղերուն եւ  
արեւին «մնաք բարով» ըսէր, նիւթական  
աշխարհին միայն հրատեչաւ տուած պիտի  
ըլլար, եւ ոչ թէ նիւթական եւ հողեկան  
տիեզերքին միանդամայն, եւ «մնաք բա-  
րով»ի արարողութիւնը զիստ պիտի մը-  
նար, որովհետեւ զբեթէ վստահ է ան որ  
մահը իր մարմինի եւ հողի վերջնական  
ջնջումը կը նշանակէ :

Նկատի ունենալու ենք շրջանը մանա-  
ւանդ երբ գրուած է «Տրտունջ»ը : Տարուի-  
նականութեան յաղթանակի շրջանն է այդ :  
Անոր երկու անպարտելի առաքեալները,  
Huxley Անգլիոյ մէջ եւ Haeckel Գերմանիոյ  
մէջ կը բաւեն անոր բոլոր հակաուկորդնե-  
րը խուճապի մասնելու, իրենց համապար-  
փակ մտքերով եւ անառարկելի փաստար-  
կութիւններով :

Կեանքը, ըստ իրենց, երկրագունդին վը-  
րայ յառաջ եկած եւ զարգացած է բարե-  
շրջութեան օրէնքին համաձայն : Մարդը  
բարցաւորութիւն չի կազմեր : Անիկա ծագած,  
բարգապած եւ ներկայի վիճակին հասած է  
այդ օրէնքին համաձայն : Աստուծոյ կողմէ  
մասնաւոր հոգածութեամբ չէ՛ որ ստեղ-  
ծուած է ան . Աստուծոյ պատկերը չէ ան,  
եւ Աստուած իր շունչը(հողին) չէ փչած ա-  
նոր, եւ հետեւաբար միւս կենդանիներէն  
ո՛չ մէկ տարբերութիւն կրնայ ունենալ հո-  
ղեպէս : Ու քանի որ կեանքին ահը նոյնն է  
բոլոր ազրող էակներուն համար, միարթիջ  
կենդանիներէն սկսած մինչեւ մարդը(բոյ-

սերն ալ մէջը տնչուշտ), ուրեմն մարդու  
«հողին» չի կրնար միւս արարածներու «հո-  
գի»էն էապէս տարբեր ըլլալ եւ յետ մահու  
տեղիւր յատկութիւնով ու շնորհով օժտու-  
ած :

Ընթերցողը կրնայ խորհիլ սակայն որ ե-  
թէ Դուրեանի հաւատքը այն աստիճան տը-  
կար է որ չի կրնար ալ հողիին հաւատալ,  
ինչո՞ւ ուրեմն «մնաք բարով» կ'ըսէ հողե-  
կան աշխարհին : Գոյութիւն չունեցող բա-  
նին «մնաք բարով» ըսել անիմաստ չէ՞ մի-  
թէ : Նախ ըսենք որ բանաստեղծը բնաւ կաս-  
կած չի յայտնեց Աստուծոյ գոյութեան մա-  
սին՝ որ հողեկան տիեզերքին կեդրոնական  
էութիւնն է անշուշտ, եւ հետեւաբար հո-  
ղեկան տիեզերքի մը գոյութիւնը կը մնայ  
իրեն համար : Յետոյ թերեւս այդ հողեկան  
ուշխարհը կ'ընդգրկէ իր մանկութեան հա-  
ւատքին յիշատակները, եկեղեցիին խոր-  
հրդաւոր ստուերները, հսկումի արարո-  
ղութիւնները եւ ուրիշ տարտամ, անբա-  
ցատրելի հողեկան իրողութիւններ ալ : Եւ  
Աստուծոյ «մնաք բարով» ըսելով, այդ ա-  
մենուն հրատեչաւ կու տայ :

Վերը ըսինք որ Տարուիականութեան  
յաղթանակի շրջանն էր այն ժամանակը,  
այսինքն նիւթն էր առաջին եւ վերջին իրո-  
ղութիւնը, այսինքն «հողին» կապուած էր  
նիւթին սերտ կերպով, անոր մէկ արտա-  
դրութիւնն էր, եթէ կ'ուզէք, անոր մէկ  
յատկութիւնը, ինչպէս լոյսը՝ արեւին մէկ  
յատկութիւնն է : Ուրեմն նիւթին փճացու-  
մով՝ բնական է որ հողին ալ փճանար վերջ-  
նապէս . ինչպէս, օրինակ, արեւին փճացու-  
մով անոր լոյսը պիտի մարէր վերջնապէս :  
Դուրեան անտեղեակ չէր անշուշտ այս բո-  
լոր մեծ, յեղաշրջական շարժումներէն, ո-  
րոնք, կը խորհէր, խախտած էին իր հա-  
ւատքին հիմքը :

Հիմա պայմանները փոխուեր են բոլոր-  
ովին : Հիմա վերջնական իրողութիւնը  
energy-ն է, հողին է, ոգին եւ ոչ թէ նիւթը :  
Հիմա տիեզերքը շատ աւելի խորհրդաւոր  
է, եւ ասիկա անշուշտ հողեպաշտներու ճա-  
շակին եւ զգացումներուն աւելի զուցացում  
կու տայ : Դուրեանի շրջանին նիւթն էր ա-

ուղին եւ վերջին իրողութիւնը :

Գալով «ամալի» բառին, նօթերը կ'ըսեն որ «ամալի» պէտք է ըլլայ ան, որովհետեւ «ամալի» բառը սքանչելի կերպով կը յարմարէ պատկերին :

Մեզի համար հազիւ թէ տարբերութիւն կ'ընէ այդ երկու բառերէն մէկուն կամ միւսին գործածութիւնը: Բայց, «ամալի» նոր բառ է եւ Դուրեանի գործածածը, ուրեմն պէտք է պահել վայն, կը խորհինք, շնայած որ «ամալի ամալույս», այսինքն աստիճանամաս շունեցող սանդուխ, զժուար երեւակայնի ըլլայ մեղի համար :

Ուրեմն Դուրեանի երկու ձեռագիր տետրակներն ալ մէջտեղ են, եւ անոնց քնադիրները հրատարակուած «Առանցի մէջ (ինչպէս նաեւ զատ հատորով), պէտք եղած նօթագրութիւններով եւ բացատրութիւններով: Մենք անասման սէր, յարգանք, պաշտարանէք ունեղերձ Օշականի եւ Պէրպէրեանի յիշատակին հանդէպ, պիտի չուզէինք սակայն որ անոնք իսկ փոփոխութիւն մտցնէին, կամ իրենց թելագրութիւնով եւ արդեցութիւնով պատճառ ըլլային, որ ուրիշներ մտածէին մտցնել, մեծ բանաստեղծին այս անգերագնային, մեր բանաստեղծութեան կատարին վրայ եղող քերթուածին մէջ :

Այս բանաստեղծութեան իմաստը՝ ըման, կատարեալ հասկնալու համար, մէկը պէտք է Դուրեանի վիճակէն անցած ըլլայ, կամ այդ վիճակը ապրած ու նորէն կեանքին դարձած ըլլայ: Հանճարային պոռթկում մըն է ամբողջ քերթուածը: Ինքնազիր ժայթք մըն է ան, առանց ճիզի: Հոգեբանական վիճակները հիանալիօրէն իրարու կը յաջորդեն, իրարմէ կը բխին, իրար կ'ամբողջանեն սպաշեցուցիչ բնականութեամբ մը: Եւ ինչպէս Պէրպէրեան նկատուի կուտայ, այդ բանաստեղծութեան մէջ Դուրեանի հանճարը երեւան եկած է: Այո՛, զբնական տարեկան պատանակի մը մէջ, հանճարը միայն կրնար այս աստիճան կատարեալ եւ յանդուպն գործի մը ծնունդ տալ :

Հիմա մեր երկրորդ կարեւոր ըսելիքին անցնելէ առաջ, արագ ակնարկ մը նետենք

քերթուածին կառուցուածքին վրայ ու փակենք այս բաժինը :

Առաջին քանի մը տողերուն մէջ ըմբատութիւն մը կայ, դառն ափսոսանքով խառնը, որ կը վերջանայ քիչ մը տակաւին քաղաքուած, դիցարանական առասպելի մը ակնարկութիւնով: Բայց իր ըմբատութեան բողոքը տակաւին լման չժայթքած, կարծես կը զլայ այրէն թէ որո՛ւ դէմ է որ կը ծառանայ, եւ զղում կը յայտնէ: Յետոյ իր բողոքը արդարացնելու միջոցի մը կը դիմէ, եւ անոր ընթացքին Հետզհետէ աւելի եւ աւելի կը համոզուի իր դէմ գործուած ահաւոր անարդարութեան մասին: Ու կը վերջացնէ կիսատ ձգած բողոքը, Աստուծոյ ուղղուած ահաւոր անէձքով մը :

«Ի՞նչ անէձք մ'ըլլամ քու կողմը խրքիմ, Ի՞նչ յորջորջեմ զեղ Աստուած ինքրիմ»:

Լսելիքը լման կերպով ըսած է ա՛լ, ամբողջ զառնութիւնն ու զարդոյթը դուրս տըլած, եւ վիճակը կը փոխուի հետեւաբար: Հաւանաբար, վախէն կը զողայ («Ո՛հ, կը զողողեմ...») անշուշտ Աստուծոյ դէմ մեղք գործած ըլլալուն համար, իր հոգին զժոխքի մը պէս կը փրփրի հիմա: Բայց տակաւին այդ զգացումները արտայայտելու ժամանակ շունեցած, ուրիշ զգացումներ, յուսահատութեան, ափսոսանքի, պարտտանքի, կը խուժեն իր հոգիին մէջ, եւ նոճիներու մէջ Հեծող Հառայի մը կը վերածեն ղինքը: Աւագերը աստղերուն կարկառած՝ կենսք կը պաղատի անոնցմէ: Ու պաղատանքի եւ ափսոսանքի զգացումներով կը շարունակուի բանաստեղծութիւնը մինչև կը հասնի վերջին 10-12 սքանչելի տողերուն, որոնք ամբողջովին կը յորդին ափսոսանքի զգացումով, ու կը յանգին ահաւոր դառնութեամբ զեղուն վերջին տողին: «Աստուծոյ ծաղրն է Աշխարհ ալ արդէն»:

Հիմա կը հասնինք մեր ըսելիքին երկրորդ եւ վերջին մասին:

Ըսինք եւ կը կրկնենք որ վերեւ յիշուած նօթերը բացարձակապէս սպաշեցուցին մեզի. որովհետեւ անոնց մէջ յայտնուած տեսակէտը Օշականի տեսակէտն էր՝ որուն Պէրպէրեան բնաւ համաձայն չէր եղած:

Այնպէս որ մենք տակաւին կը դժուարա-  
նանք հաստատայ վերջինի այս դիրքափոխու-  
թեամ: Ըստ մենք արդէն որ Պէրպէրեան իր  
լուրաքանչիւր խօսքը չափելէ, կշռելէ հաջ  
միայն կը յայտնէր իր գաղափարը. բայց  
անգամ մը զայն յայտնելէ յետոյ, այլեւս  
դժուար կը փոխէր:

Երուսաղէմի Հայ Մշակութային Մի-  
ութեան մէջ՝ Օշական դաստիարակեան մը  
նկւթ ըրած էր «Տրտունջ»ը և այդ առիթով  
զրուց՝ որ Աստուած բարձր չի թուիր տեղին  
դո՛ւրծածուած լըլլալ բանաստեղծութեան  
մէջ, և թէ ինքը կը խորհի որ Դուրեան  
աստղեր մտածած է բայց անդիտակցարար  
Աստուած գրած:

Սակայն երբեք չենք կրնար վստահ ըլլալ  
թէ մարդ մը, մանաւանդ բանաստեղծ մը  
ի՞նչ կը մտածէ կամ ինչպէ՞ս կը մտածէ,  
որովհետեւ իւրաքանչիւր անհատի հոգին  
զատ, ուրոյն, իրեն յատուկ օրէնքներու  
«տիեզերք» մըն է, և հոն տեղի ունեցող  
յարաբերութիւնները այդ «տիեզերք»ին յա-  
տուկ են: Յետոյ, ենթադրենք որ Դուրեան  
աստղեր մտածած բայց Աստուած գրած ըլ-  
լայ, սակայն կարելի՞ է ենթադրել միթէ որ  
բանաստեղծութիւնը գրելէ յետոյ, անգամ  
մըն ալ զայն կարդացած չըլլայ: Գիտենք  
արդէն որ այդ բանաստեղծութիւնը գրած  
ըլլալու չափով, զոչու՞մ մըն ալ գրած է  
յաջորդ օրը:

Օշական սակայն այն մեծ առաջինու-  
թիւնը ունէր որ իր տեսակէտը յայտնելով  
հանդերձ, չէր հանդուրժեք որ ո՛րեւէ մէկը  
ո՛րեւէ ասին, ո՛րեւէ փոփոխութիւն ընէր, և  
տարտափելի ընդվզում կ'ունենար Սիմոն  
Ֆէլէկեանի և ուրիշի մը ըրած փոփոխու-  
թեան կամ սրբազրութեան համար:

Օշականի վերեւ յիշուած դաստիարակ-  
ութեան առիթւ, ունկնդիրներէն ոմանք դի-  
տել տուին, ինչ որ այս գրութեան ընթաց-  
քին ըսած ենք, թէ դիտակցարար կամ հա-  
ւանարար անդիտակցարար այդ երկու բառ-  
գաղափարներու մէջ, ամբողջ նիւթական և  
հոգեկան տիեզերքը խտացած՝ ներկայացած  
է բանաստեղծին, և ուրեմն անոնց հը-  
րածելու տարով ամէն բանի «մնաց բարով»  
ըսած ըլլայ:

Այս դաստիարակութենէն երկու-երեք օրեր  
հաջ Պէրպէրեան արտասանութեան փորձ  
մը ընել տուաւ յիշեալ Միութեան անդամ-  
ներուն: Նիւթը՝ Դուրեանի «Տրտունջ»ն  
էր:

Ներկաներէն ոմանք, առիթէն օգտուե-  
լով, Օշականի դիտողութիւնը՝ Աստուած  
և աստղեր բառերու մասին, նկատել տուին  
իրեն: Շահան Պէրպէրեան, իր բնութեան և  
բնաստեղծութեան հակառակ, հարկ զսպուած  
ջղայնութեամբ ըսաւ. «Դուրեանի ձեռագի-  
րը կը գտնուի Սուրբ Յակոբայ Վանքը, ով  
որ կը հետաքրքրուի՝ կրնայ անձամբ տես-  
նել»:

Արդ, պարզ չէ՞ որ Պէրպէրեանը ան-  
ձամբ տեսած պէտք է ըլլար այդ ձեռագիրը  
և վստահ՝ որ հոն Աստուած բառը գրուած  
է և ոչ թէ աստղեր: Ու չենք հասկնար հի-  
մա թէ ի՞նչը կրնայ պատճառ ըլլալ իր այս  
դիրքափոխութեան:

Ի՞նչ Շահան Պէրպէրեան ողջ ըլլար, այս  
գրութիւնը ուղղակի իրեն պիտի ուղղէինք  
և իրով բացատրութիւն խնդրէինք: Բայց  
տարիներ առաջ մեկնած է ան արդէն այս  
աշխարհէն և վերոյիշեալ փոքրը կրնան  
իր վերջնական տեսակէտը նկատուիլ և ազ-  
դել հետաքրքիր միտքերու վրայ, ի վրաս  
Դուրեանի սքանչելի՛ բանաստեղծութեանը:  
Ահա թէ ինչո՞ւ ստիպուած զգացինք այս  
գրութիւնը հրատարակել «Սիւննի» մէջ,  
բաւական երկար տատամսելէ յետոյ:

Եզրակացութիւն. Ա.— «Տրտունջ»ի ա-  
ռաջին տողին մէջ գրուած Աստուած բառը  
բանաստեղծին մտածած և անոր այդ առի-  
թով ունեցած գաղափարը յայտնող ճիշդ  
բառն է, այսինքն Դուրեան Աստուած մտա-  
ծած և Աստուած ալ գրած է և ոչ թէ աստ-  
ղեր մտածած և Աստուած գրած: Երկու  
ձեռագիր տետրակներու մէջ ալ Աստուած  
գրուած է յատկօրէն, Դուրեանի ձեռքով:

Բ.— Բանաստեղծութեան՝ տրամաբանա-  
կան և հոգեբանական վերլուծում մը կը  
հաստատէ այդ բառին ճիշդ և տեղին գոր-  
ծածուած ըլլալու պարագան:

Գ.— Աստուծոյ փոխարէն աստղեր գը-  
րելով բանաստեղծութեան արժէքը շատ կը  
պակսի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## Ո՛Վ ՔԱՂՑՐ ԻՄ ՈՐԴԵԱԿ

Արշալոյսին մէջ կորսուած որդեակ իմ,  
 Արշալոյսի նման ո՛վ ֆաղցր իմ որդեակ,  
 Երբոր երկիրն զգեստաւոր էր լոյսով .  
 Դէպի քեզի կ'իջնէր ամէն թեւաւոր  
 Հրեշտակային թռիչքով .  
 Եւ ծառերն ալ կատարներով թաթաւուն  
 Էին կապոյտ երկնֆին մէջ . եւ գֆեգ  
 Շրջապատող լոյսը ամէն աղեկատ  
 Կը դարձրէր մեղմօրէն  
 Զեռֆերու մէջ՝ որոնք մարմինդ հանգչեցուցած  
 Էին այնքա՛ն ծաղիկներով, վարդերով . . .  
 Արշալոյսի նման ո՛վ ֆաղցր իմ որդեակ,  
 Ի՞նչ զգլխած անուն կ'երգէր քու հոգիդ  
 Ամմեղութեան շրթներուն վրայ լուսեղէն,  
 Երբ թռչուններն որ կ'իջնէին դէպի քեզ,  
 Դէպի պատկերդ, կտրած էին կարմրավառ  
 Կտուցներով թելը հիւսուած աստղերէն . . .

Արշալոյսին մէջ կորսուած որդեակ իմ,  
 Արշալոյսի նման ո՛վ ֆաղցր իմ որդեակ . . .

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՅԻ

# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՍԱՐԳԻՍ ԴՊԻՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

ԵՒ ԻՐ ԱՆՏԻՊ ՏԱՊԱՆԱԳԻՐՆ ՈՒ ՆՈՐԱՅԱՅՏ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ»Ը

ժԸ գարու պոլսահայ մշակութային զործիչներու մէջ կարեւոր տեղ կը գրաւէ պալատեցի Սարգիս Դպիր Յովհաննէսեան, որ Նշանաւոր Հանդիսացած է ո՛չ միայն իր թողած մեծարժէք պատմական երկերովը, այլև իր կրթական գործունէութեամբը:

1949-էն ի վեր մտադիր էինք իր մասին կենսագրական մը լոյս ընծայել: Որովհետև յիշեալ թուականին, էսթրինէզարտի Հայոց Գերեզմանատան պատմական ու զբոսայգի արժանազան արձանագրութիւնները հաւաքած ատեն հանդիպած էինք իր ալ տապանաքարին, որուն ոտանակոթ արձանագրութեանն յայտնի դարձաւ՝ Թէ բաղմարդիւն մատենագիրը վախճանած էր 7 Մարտ 1805 թուականին:

Իսկ անցեալ տարի, երբ Երևանի Միասնիկեանի Անուան Գրադարանի տնօրէնութեան ինդրանքով, ի շարս այլ մատենագարաններու՝ Պէյազիտի Քաղաքապետական Գրադարանի Հայ Հնատիպ մատենաներուն ցուցակը կը կաղժէինք, Հանդիպեցանք իր անտիպ նորայայտ «Քրիստոնէական»ին՝ որ կը կրէր 1793 թուականը: Այն ատեն կըրկին փափաքեցանք իր տապանագրին Հետ միասին, սոյն գործն ալ ծանօթացնել Հանրութեան: Բայց դարձեալ անյետաձգելի գրական աշխատանքներ արդէլք Հանդիսա-

ցան մեր բաղձանքին իրադործման:

1968-ի սկիզբները, ուրախութեամբ աւանտես եղանք որ «Սինոն» ամսագիրը, 1967 տարուան ընթացքին ամբողջութեամբ լոյս ընծայել սկսած էր իր «Վիպագրութիւն Կոստանդնուպոլիս Մայրաքաղաքին» թանկարժէք աշխատութիւնը, որ Հայ բանասիրութեան մէջ ծանօթ է առաւելապէս «Տեղագրութիւն Կ. Պոլսոյ» անունով: Սոյն երկասիրութիւնը մեծ կարեւորութիւն ունի պոլսահայութեան անցեալին համար ընդհանրապէս, եւ Պոլսոյ անցեալին համար մասնաւորապէս: Նախապէս քանիցս բողոքական յայտնած էինք որպէսզի մասնակի կերպով Հրատարակուած այս գործը, ամբողջութեամբ Հատորի ձեւով լոյս տեսնէր: Հետեւաբար շատ հաճելի անակնկալ մը եղաւ այս իրողութիւնը եւ որոշեցինք զրի առնել իր մասին մեր ծրագրած կենսագրականը, որպէսզի Հրատարակուելիք Հատորին մէջ օգտագործուի: Բայց դժբախտաբար յաջորդ թիւէն վերահասու դարձանք թէ ան Հատորի ձեւով արդէն լոյս տեսած էր:

Ասով Հանդերձ որոշեցինք իր կենսագրութիւնը ընդարձակօրէն զրի առնել, մասնաւորապէս իր տապանագիրը եւ նորայայտ «Քրիստոնէական»ը Հայ բանասիրութեան ծանօթացնելու համար:

### Ա

#### Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Գ Ի Ծ Ե Ր

Բաղմարդիւն Հեղինակ եւ մանկավարժ Սարգիս Դպիր ծնած է Պոլիս, ինչպէս որ կը վկայէ իր տապանագիրը: Մննդեան թուականը կամ տարիքը դժբախտաբար չեն յիշուած իր տապանագրին մէջ: Հրանդ Ասատուր (1862-1928), իր «Կ. Պոլսոյ Հայերը

եւ Իրենց Պատրիարքները» շահեկան աշխատութեան մէջ<sup>(1)</sup>, 1750-ական թուականներուն ծնած ըլլալը կը նշէ: Սակայն այդ թր-

(1) «Տարեգոյց Ազգ. Հիւանդանոցի», Կ. Պոլիս, 1901, էջ 161:

ւականր իրականութենէն շատ հեռու է: Սարգիս Դպիր անուուղն տասր տարի եւ նոյնիսկ աւելի կանուխ ծնած պիտի ըլլայ: Արդարեւ, Հ. Գր. Վրդ. Գայեմքեարեան (1862-1917), չր «Կեանագրութիւններ երկու Հայ Պատրիարքներու և Տառն Եպիսկոպոսներու» աշխատութեան մէջ<sup>(2)</sup>, ներկայացուցած է Սարգիս Դպիր կողմէ զրի առնուած Պրօֆորոն Վրդ. Սիլիստրեցիի՝ 1749-ին բռնի կերպով Պոլսոյ պատրիարքական աթոռը դրաւելուն մանրամասնութիւնները, որոնց պահանատես ըլլալը կը վկայէ հեղինակը:

Արդ, նկատի առնելով սոյն դէպքին մանրամասնութիւնները, պէտք է որ Սարգիս Դպիր առեին զրի առած ըլլայ զանոնք եւ այդ թուին նուազագոյն 15-20 տարեկան մը եղած ըլլայ: Իսկ եթէ ենթադրենք՝ թէ յառաջիկային զրի առած է այս պատահարը, զայն մանրամասնորէն վերիշէ կարողանալու համար, կրկին նոյն տարիքը պէտք է որ ունեցած ըլլայ 1749-ին:

Հետեւաբար Սարգիս Դպիր իրականին մէջ ծնած պիտի ըլլայ 1730-1735 թուականներուն միջև: Մենք ցարկ զործածած ենք 1740 թուականը, նկատի առնելով իր դրպորութեան չորս աստիճանները առնելու տարեթիւր՝ որ է 14 Փետր. 1758: Վերջերս պատահաբար նշմարեցինք, որ մեր հանդուցեալ բարեկամը՝ րանասէր ու գրավաճառ Պիմէն Ջարդարեան (1881-1955) եւ նոյն թուականը զործածած է իր «ԵՆԻՊԱՐԱԻԻ Անցեալն ու Ներկան» յօդուածին մէջ<sup>(3)</sup>:

Սարգիս Դպիր հօրը անունն է Յովհաննէս, ինչ որ յիշուած է իր տապանագրին մէջ եւ ուրիշ ստացած է իր մականունը: Վերջինս արհեստով սեղանաւոր ըլլալուն պատճառաւ կոչուած է նաեւ «Սարքափ կամ Սարափ Յովհաննէսեան», որովհետեւ անցեալին ոմանք իրենց հօրը անուան հետ միա-

սին արհեստն ալ իրր մականունն զործածած են:

Սարգիս Դպիր յայտնի է նաեւ իր բաղմերայտ մանկավարժ մը: Ըստ Ա. Ալպոյաճեանի (1879-1962), 1773-ին ան Պալատ թաղը ունէր մանկատուն մը<sup>(4)</sup>, որ կը կրէր Յակոբ Մծրնայ Հայրապետի անունը, ինչ որ յայտնի կը դառնայ Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ Դպրաց Դասուն 25 Մարտ 1778 թուակիր կանոնագրին անուանաթերթէն եւ 1793 թուակիր նորայայտ «Քրիստոնէական» յիշատակարանէն: Ըստ Դոկտ. Վ. Քորզումեանի (1858-1942), յիշեալ մանկատունը իր կրթական զործունէութիւնը կը սկսի 1769-ին եւ կը տեւէ մինչեւ ժժ դարու սկիզբը<sup>(5)</sup>, այսինքն մինչեւ իր մահը:

Ան կարեւոր ծառայութիւն մատուցած է նաեւ Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ Դպրաց Դասուն: Այսպէս, իր կողմէ պատրաստուած վերոյիշեալ կանոնագրին մէջ Երկրորդ Ձայնի (ԲԶ) Ձայնապետ Ճէվահրեճի Մարտէի փոխանորդ ըլլալով յիշուած է<sup>(6)</sup>: Ըստ Միլլեոն-Ասատուրի<sup>(7)</sup>, ան եղած է միանգամայն Դպրաց Դասուն ատենապետը ու դանձապետը, հետեւցնելով սա իրողութեանէն թէ Հաջուստութիւններն ալ իր զբոյն կը պատկանին<sup>(8)</sup>:

Սակայն Սարգիս Դպիր անունը անմահացած է շնորհիւ իր թանկարժէք պատմական երկերուն, որոնք դժբախտաբար ցարդ անտիպ մնացած են, ի բաց առեալ իր «Կ. Պոլսոյ Վիպարութիւն»ը:

(4) «Տարեցոյց Ազգ. Հիւանդանոցի», Կ. Պոլս, 1910, էջ 151:

(5) «Երեմիա Ձէլկլի», Հո. Ա, էջ 320:

(6) Միլլեոն-Ասատուր, «Երեմիապետն Պատմաբիւն Պալաքա Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ», Կ. Պոլս, 1931, էջ 310: նաեւ Յ. Քիւրեան, «Կամոսէ եւ Սահմանք Պալաքա Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ», «Շոգակար», Կ. Պոլս, 1952, Մայիս, էջ 112-116:

(7) Բուժ անուամբ Հմայեակ Ուղարեան, սպտ Տ. Տրդատ ցահառայ, ծնած է իվէրէկ 1873-ին եւ վախճանած Պոլս 1942-ին:

(8) Նշուած աշխատութիւնը, էջ 316:

(2) Վիեննա, 1915, էջ 245-247, նաեւ Երեմիա Ձէլկլի Քէօմիւրեան, «Ստամբուլ Պատմաբիւն», Վիեննա, 1913, Հո. Ա, էջ 250-252:

(3) «Ժամանակ» օրաթերթ, 2 Փետր. 1950, Թիւ 15306:

Բ

Տ Ա Պ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

Բազմավաստակ մատենագիրը, Հայերէ-  
նէ զատ Հմուտ եղած է նաեւ Թրքերէնի եւ  
յունարէնի: Այս իրողութիւնը երեւան կու  
զայ իր Կ. Պոլսոյ Տեղագրութեան իւրա-  
քանչիւր էջին վրայ:

1949 տարւոյ ամառը, երբ ձեռնամուխ  
եղանք Հաւաքելու Խորհրէզարուի Հայոց  
Գերեզմանատան արձանագրութիւնները, ու-  
րոնց թիւը կը հասնի մօտաւորապէս հարաւ-  
րի, Գէորգ Դպիր Պալատեցիի (1737-1812)  
դամբարանին մօտ 'Հանդիպեցանք Սարգիս  
Դպրի ալ տապանաքարին, որուն արձանա-  
գրութիւնը' երկաթագիր ճաշակաւոր տա-  
ռերովը, աչքատու էր: Յայտնի էր թէ վար-  
պետ փորագրիչի մը դործն էր:

Սարգիս Դպրի տապանագիրը 5+5 = 10  
ոտք տաղաչափութեամբ 14 սողոնց ոտա-  
նաւոր մըն է: Պարունակութեան մէջ՝ իր  
մասին տեղեկութիւն ըլլալով յիշուած է  
հօրը տնունը, Պոլիս ծնած ըլլալը, մանկա-  
վարձներու աշակերտիլը՝ (Հաւանաբար  
Պարտասար Դպրի եւ այլոց), դաստիարա-  
կութեամբ դրաղիլը: Երկիցս ամուսնացած  
ըլլալը, զաւակներ ունենալը եւ մանուանդ՝  
ամբողջական մահուան թուականը, որ մին-  
չեւ այն ատեն անծանօթ կը մնար:

Արձանագրութիւնը հետեւեալն է.

Է

ՏԻՐԱՏՈՒ ՍԱՐԳԻՍ ԹԱՂԵԱԼ ՅԱՅՍ ՏԱՊԱՆ,  
ԹՈՂԵԱԼ ԶԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԵԼ Ի ՊԱՏԱՆ.  
ՈՐԴԻ ԵՈՂԱՆՆՈՒ ԻՍՏԱՆՊՈԼ ԵՐԵՎԱՅ,  
ԵՒ ԱՌ ԿՐԹՈՂԻՍ ՄԱՐԶՈՒԹԵԱՄԱ ՍԵՆԱՅ.  
Ի ԳՈՐԾ ՎԱՐԺՈՒԹԵԱՆ ՄԱՆԿԱՆՑ ԸԶ-  
[ԹԱՂԵԱԼ.]

ԵՒ ՈՉ ՅԱՅԼ ՊԱՇՏՏՆ ԵՂԷ ՊԱՏԱՂԵԱԼ.  
Ի ԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿԻՅԸՍ ՄՈՏԻ,  
ԶԱՒԱԿԱՅ ՊԱՐԳԵՒՒ ԱՍՏՈՒԾՈՎ ԳԵՏԻ-  
ԱՊԱ ԻՆՁ ՀՐԱՄԱՆ՝ ԱԳԻԵԱԼ ՅԱՆԵՂԷՆ.  
ՊԱՀԱՆՁԵՑ ՅԻՆԷՆ՝ ԶՀՈԳԻՍ ԲԱՆԵՂԷՆ.  
ԸԶԿԱՄՍ ԱՐԱՐՁԻՆ՝ ԵԴԻ ՆԸՊԱՏԱԿ,  
ԵՏՈՒ ԶԱՒԱՆԴ ԻՄ՝ ԵՂԵԱԼ ՀԸՊԱՏԱԿ.  
ՄԱՐՄԻՆՍ ԻՄ ՊԱՀԵՍ՝ ԵԴԵԱԼ ԶԱՅՍ  
[ԵՐԻՄ՝

ՅԻՇՄԱՆ ԱՂԱԳԱԻ՝ ԳԸԵՑՅԱԻ ԳԻՐ ԻՄ:  
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1805 Ի ՄԱՐՏԻ 7:

Վերոգրեալ արձանագրութեան մէջ աւե-  
լորդ շինք նկատելի բացատրել հետեւեալ  
բառերը: «Պատաղեալ»՝ դրաղեալի իմաստը  
ունի. «մտտիս»՝ պէտք է որ ըլլայ մտտի-  
հաւանաբար փորագրիչին սխալն է. «յիշ-  
ման աղագաւ»՝ յիշուելու համար:

Գ

Պ Ա Ր Ա Գ Ա Ն Ե Ր Ը

Սարգիս Դպրի ընտանեկան պարագա-  
ներուն համար մեր ձեռքին տակ ունինք եր-  
կու աղբիւր: Ասոնցմէ առաջինը 30 Մեպտ.  
1791 թուականի Օրագրութիւնն է, իսկ երկ-  
րորդը՝ Պալատի Ս. Հրեշտակապետ Եկե-  
ղեցոյ Դպրաց Դատուն կանոնագիրը պա-  
րունակող տեսրակը, որմէ արտագրումներ  
կատարած է Մեղքոն-Ասատուր<sup>(9)</sup>:

Առաջին աղբիւրը կը պատկանէր Գ. Զար-

դարեանի, որմէ տարիներ առաջ իր դըրա-  
տան մէջ կարեւոր մի քանի արձանագրու-  
թիւնները ընդօրինակած էինք: Ասոնք հե-  
տեւեալներն են:

«Յամուսնութեմէն իմոյ ընդ Գոնջիէն եմ  
ամբ 20. Նայեմբեր 14 լրամայ:  
Նորին մեղաւելոյն խղճաբար եմ ամբ 06,  
Յուձվար 05:  
Երկրորդ յամուսնութեմէն իմոյ ընդ 2ի-  
չիլէյն եմ ամբ 4, Փետրուար 02 լրամայ:  
Յամուսնացուցանելոյն իմ գոհելի Յուլ-

(9) Նշուած ախտութիւնը, էջ 322:

իամէ դուստրն իմ ուլթ. յայտ ամի նոյնիւ-  
բեր 7 :

Ի յառնելոյն իմոյ յաստիճանն զըպրու-  
բեան եմ ամբ 32, Փետրվարի ժի լրամայն :

Թէևս սոյն Օրագրութեան Թուականը 30  
Սեպտ. 1791 ըլլալով նշուած է, սակայն  
նկատի առնելով որ Սարգիս Դպիր 7 Նոյ. 1790-ին  
ամուսնացուցած իր դստեր Յուլիանէի  
ամուսնութեան տարեթուին համար  
էյայտ ամիս բացատրութիւնը գործածած  
է, պէտք է որ 1790-ին զրի առնուած ըլլայ :  
Հետեւաբար միևս թուականները հաշուած  
ատեն պէտք է նկատի ունենալ 1790 թուա-  
կանը :

Այս արձանագրութիւններէն յայտնի կը  
դատնայ թէ ստաշին կնոջը՝ Գոնջէի<sup>(10)</sup> հետ  
ամուսնացած է 14 Նոյ. 1770 թուականին :  
Հետեւաբար այն ժամանակուան համար  
Սարգիս Դպիր ուշ մնացած է, քանի որ մեր  
հաշուով այդ թուականին 35-40 տարեկան  
էր : Առաջին կողակիցը կորսնցուցած է 5  
Յունվար 1784-ին : 2 Փետր. 1786-ին երկ-  
րորդ ամուսնութիւն մը կնքած է Ձիշելխա-  
յի հետ : Յուլիանէ դուստրը ամուսնացու-  
ցած է 7 Նոյ. 1790-ին : Ի պրութեան աստի-  
ճան ստացած է 14 Փետր. 1758-ին :

Իսկ 322-րդ էջին տակը, երկրորդ կնոջը-  
մէն ունեցած զաւակներուն մասին Մ—Ա  
սատուրի տուած տեղեկութիւնները հետեւե-  
տայնին են .

«Սարգիս Դպիր Յովհաննէսեանց, որու  
կենսագրութիւնը Տաքթ. Թարգմանն գրած  
է մանրամասնօրէն, այն տեսակին (Դըպ-

րաց Դատուն վերաբերեալ, Գ. Բ.) գան-  
գան էջերուն վրայ, իր գաւակներուն ծննդ-  
եան և մահուան թուականները կը նշանակէ :

Տիկիմը՝ Չիշելիա, 1798-ին, Պետրոս ա-  
նունով զաւակ մը կ'ունենայ : Մկրտիչ Բա-  
նանայն է՝ կերուշխոսի<sup>(11)</sup> Տէր Գրիգորը,  
ու կնքեալը՝ եղբայրացի Յակոբ աղան :

1802 Յունվար 21 ժամը 4-ին, կատարի-  
նէ անունով ազգիկ զաւակ կը ծնի . Բան-  
նայն՝ Առնը, կը գրկէ եղբայրացի Յակո-  
բին տղան Առաքիլ : Սա երեք տարու եւ վեց  
ամսու կը մեռնի :

1803 Օգոստ. 14 Ատոռածածնայ պա-  
տուն (պահ. Գ. Բ.), Ուրբաք գիշերին որ  
նաակատիքի շարաքը պիտի լուսնար, Թա-  
գուհի անունով ազգիկ մը կ'ունենայ .  
«Դուստր մի գեղեցիկ դիմօք եւ մարմնեղ» :  
Կը կնքէ Տէր Գրիգոր, եւ գիրկը կ'առնէ Ա-  
ռաքիլ : Ասա Դպիրին ներքին կեանքէն Բանի  
մը տալը :

Պէտք չէ զարմանալ թէ Սարգիս մօտա-  
ւորապէս եօթնամտուն տարեկանին զաւակի  
տէր դարձած է : Հիմնէն այս պարագան ոտ-  
վորական էր : Օրինակի համար արքունի  
ճարտարապետ էտիրնէյի Յակոբ Պալֆա, որ  
հինէն Պալլըզը գտնուող եւ այժմ անհետա-  
ցած տապանաքարին արձանագրութեան հա-  
մեմատ ծնած է 1738-ին, և ըստ Մարտիրոս  
Աւագ Սարկաւազի (1743-1813) մեռած է 26  
Հոկտ. 1803-ին<sup>(12)</sup>, իր մահուանէ ետք 24  
Մայիս 1804-ին մկրտուած Յարութիւն ա-  
նունով զաւակ մը ունեցած է :

Դ

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը

Սարգիս Դպիր հեղինակութեանց զրեթէ  
ամբողջութիւնը հինէն կը գտնուէր Դոկա-  
վ. Թորգոմեանի թով : Այժմ պէտք է որ ա-  
նոնք սեպակահատութիւնը ըլլան Փարիզի Նու-  
պարեան Մատենադարանին, որովհետեւ իր

մահուանէ մի քանի տարի ետք եղբայրը՝  
Գէորդ էֆ. Թորգոմեան (1862-1950) մեզ  
յայտնած էր թէ եղբորը բոլոր ձեռագիրներ-  
ըը ինչեալ զբաղարանին նուիրուած են : Ա-  
սոնք հետեւեալներն են .

(10) «Գոմարէն անունը Թրքերէն զիմնէլ բառէն  
յառաջ եկած է եւ կը նշանակէ զիզիմն : Թրքերէնի  
ալ պարսկերէնէ տեցած է :

(11) Կառուչա Ակնայ մերձակայ գիւղերէն մին  
է :

(12) Սկիւտարի Ս. Խալ նկեղեցւոյ մկրտութեան

«Պատմութիւն Օսմանեան Թագաւորաց» (1771), «Եկեղեցիին Բարեմիայ» (1773), «Կրդեմէն Պապի Կոմբակը» (1774), «Տեղագրութիւն Կ. Պոլսոյ» (1800), «Ժամանակագրութիւն»<sup>(13)</sup> :

Դոկտ. Վ. Թորգոմեան կը յիշէ նաեւ Սարգիս Դպրի կողմէ 1770-ին զբէ առնուած Սուլթան Մուստաֆայի կենսագրականը<sup>(14)</sup> եւ «Պատմութիւն Վոսփորի» խորագիրը կըրող աշխատութիւն մը, որոնք իր սեպհա-կանութիւնը եղած են : Վերջնոյ մասին հետեւեալը կը զբէ :

«Սարգիս Դպիր Սարափ Յովհաննէսեանի 1800-ին աւարտած «Պատմութիւն Վոսփորի» անուն աշխատութիւնը, որ ձեռագիր է եւ իմ հոյս է, Երեմիայի «Ստամպուլայ Պատմութեան» գրքէ կատարելապէս հետեւողութիւնն է կրնամք ըսել՝ եւ կամ անոր արձակ շարադրութիւնը»<sup>(15)</sup> :

Հ. Գր. Վրդ. Գայէմբերեան ալ կը յիշէ Կոլոտ պատրիարքի մասին ձեռագիր մէկ գործը, որուն 71-րդ էջը, Սամուէլ Արքեպրզեպոստոսի (1706-1786) կենսագրութեան համար իբր աղբիւր յիշած է<sup>(16)</sup> :

Իրեն կը պարտինք նաեւ 10 Օգոստոս 1782-ին Պոլսոյ մէջ պատահած եւ 66 ժամ տեւած ահուկի հրդեհին նկարագրութիւնը, որուն աշխարհաբար Թարգմանութիւնը լոյս տեսած է 1844-ին Ղուկաս Պայթարարեանի (+ 1878) կողմէ Իզմիր հրատարակուած «Արշալոյս Արարատեան» թերթին մէջ<sup>(17)</sup> :

Իրեն շնորհիւ յայտնի դարձած են նաեւ Յովհ. Կոլոտ պատրիարքի (1678-1741) աշակերտներուն անունները, զորս առաջին անգամ լոյս ընծայած է Բարգէն Վրդ. (ապա Եպիսկոպոս եւ Կրիլիկոյ Աթոռակից Կաթողիկոս) Կիւլէսէրեան (1868-1936) : Ձեռագիրը իրեն արժամագրած է Դոկտ. Վ. Թորգոմեան<sup>(18)</sup> որ զայն կ'անուանէ «Ժա-

մանակագրութիւն» ինչպէս որ տեսանք : Սոյն ձեռագրին օգտուած է նաեւ Հր. Ասատուր իր «Կ. Պոլսոյ Հայերը եւ Իրենց Պատրիարքները» խորագիրը կըրող եւ ինամեայ աշխատութեան մէջ, Վերջինս զայն յիշած է միշտ «Ձեռագիր տեսրակ Սարգիս Դպիր Սարափ Յովհաննէսեանի» ձեռով, Իրմէ ետք Օրմանեան Պատրիարք (1841-1918) ալ իր «Ազգապատման» իր կողմէ հատորը պատրաստած ատեն ձեռքին սակ ունեցած է զայն : Ձեռագրին մասին հետեւեալ տեղեկութիւնը կու տայ<sup>(19)</sup> :

«Սարգիս Դպիր Սարափ Յովհաննէսեան. Հաւաքածոյ գրութիւնք. քնագիր ձեռագիր. 16<sup>0</sup> Խառ. 4. Իրես իբր 350 իւրաքանչիւրը : Սեփականութիւն Վահրամ Յ. Թորգոմեան բժշկապետի» :

Սոյն ժամանակագրութիւնը Դոկտ. Վ. Թորգոմեանինէն զատ երկրորդ օրինակ մը եւս ունեցած է, զոր օգտագործած է Հ. Գր. Վրդ. Գայէմբերեան իր նախապէս յիշուած աշխատութեան մէջ, առանց յիշելու սակայն անոր վայրը : Այս համոզումը գոյացուցինք, երբ Պրօխորոն Սիլիստրեցիի մասին գրուածները իրարու հետ բաղդատելով փոքր տարբերութիւններ նշմարեցինք :

Վերջապէս վերջինը Սարգիս Դպրի կողմէ շարագրուած Պայատու Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ Կարաջ Դասուն կանոնագիրը, որ առաջին անգամ հրատարակուած է Մ. Ասատուրի՝ եւ երկրորդ անգամ ալ ամերիկահայ բանասէր Պր. Յարութիւն Բիւրտեանի կողմէ, ինչպէս որ տեսանք : Վերջինս իբր «Ռարագիւտ վաւերագրութիւն» մը կը ներկայացնէ զայն եւ վերջաւորութեան ալ կ'աւելցնէ :

«Որքան որ գիտեմ, առաջին անգամն է որ մեր բանասիրութեան կը ներկայացուի մեր եկեղեցական դպրաց մասին կանոնները :

Մինչդեռ պոստական այլ եկեղեցիներու կանոնագիրներ նախապէս լոյս տեսած են : Զոր օրինակ, Պետրոս Կարապետեան (1871-1937) հրատարակած է Սամաթիոյ Ս. Գէորդ Եկեղեցւոյ 1733 թուակիր կանոնագրը, լուսատիպովը միասին<sup>(20)</sup> :

տոմար, Հատոր Ա :

(13) «Երեմիա Զէլեպի», Հտ. Ա, էջ 321 :

(14) Նոյն աշխատութիւնը, էջ 222 :

(15) Նոյն աշխատութիւնը, էջ 133 :

(16) «Կենսագրութիւն Սարգիս Արք.ի Սարափեան», Վրենա, 1908, էջ 262 :

(17) «Կ. Պոլսոյ Հայերը», էջ 156 :

(18) «Կոլոտ Յովհաննէս Պատրիարք», Վրենա, 1904, էջ 70-72 :

(19) Կ. Պոլսոյ, 1912, Հտ. Բ, էջ 44 :

(20) «Հնգադարեան Յիշատակարան Սամաթիոյ Ս. Գէորդ եկեղեցւոյ», Կ. Պոլսոյ, 1935, էջ 295-297 :

Պր. Յ. Գևորգեան յետոյ կը յարէ .

«Այսպէս առաջնութիւն մը եւս կ'աւել-  
ցայ իսթ-անպուլի Հայոց առաջնութեանց  
վրայ : իսթ-անպուլի մէկ քաղիմ, Պալաթու  
Հայոց, կրնամք առայժմ տալ առաջնութիւ-  
նը եկեղեցւոյ գպարաց կազմակերպութեան  
ու անոնց համար պատրաստուած կանոննե-  
րունք :

Դժբախտաբար յարգելի բանասէրին այս  
պնդումն ալ ճիշդ չէ եւ այս մարզին մէջ ա-  
ռաջնութիւնը առայժմ կը պատկանի Սա-  
մաթիոյ Դպրաց Դասուն :

Այս մասը չվերջացուցած անհրաժեշտ կը  
նկատենք մի քանի ծանօթութիւններ տալ  
երուսաղէմ գտնուող Վ. Պոլսոյ Տեղագրու-  
թեան» երբեմնի երկու տէրերուն մասին :

Ասոնցմէ առաջինը եղած է Ղազարոս  
Յովհաննէս Հովուեան :

Իրմէ առաջ նախ խօսինք հօրը՝ Յովհան-  
նէս Հովուեանի մասին :

Ակնայ Ապուշէի գիւղէն ծագում առած  
Հովուեան առիրայական գերդաստանը, ԺԸ  
գարէն սկսեալ Պոլսոյ ազգային ու մշակու-  
թային կեանքին մէջ կարեւոր դեր խաղա-  
ցած է : Այս գերդաստանին յիշատակի  
դէմքերուն մասին ընդարձակօրէն գրած  
ենք մեր «Ակնցի Հին Գերդաստաններ ու  
Գեմքեր» թերաւարտ աշխատութեան մէջ,  
որ հրատարակուած է Հանգ. Թորոս Ազատ-  
եանի (1895-1955) յետ մահու լոյս տեսած  
«Ակն» Հատորին մէջ<sup>(21)</sup> :

Մեր յիշեալ աշխատասիրութեան մէջ  
նշանակած ենք երկու Յովհաննէս Հովու-  
եաններ : Ասոնցմէ առաջինը արհեստով ոտ-  
կերիչ է, եւ Էտիրնէզարուի Հայոց Գերեզ-  
մանատունը, Սարգիս Դպրը Յովհաննէս-  
եանի տապանաբարին քովը գտնուող շէր-  
մին արձանագրութեան համեմատ ծնած է  
1788-ին եւ մեռած 1850-ին : Ըստ Սկիւտա-  
րի Ս. Պաշ Եկեղեցւոյ մկրտութեանց առա-  
ջին տոմարին, ուր 1794-ին իբր կնքահայր  
յիշուած է, նա որդին է յիշեալ աղօթատե-  
ղին եկեղեցյաններէն Զօպան Ամիրայի  
(Յովսէփ Զօպան Հովուեան) :

Յովհաննէս Հովուեան 1 Հոկտ. 1846-ին  
վերաբացուող Սկիւտարի ճեմարանին իւր-

նամակալութեան նախագահ եղած է<sup>(22)</sup> :  
Իսկ 9 Մայիս 1847-ին նորահաստատ Ազգ-  
Պատրիարքարանի Գերագոյն Ժողովին ան-  
դամ ընտրուած է իբր ոսկերիչներու ար-  
հեստագետ<sup>(23)</sup> :

Սարգիս Դպրի քովը թաղուիլը եւ որդ-  
ւոյն՝ «Տեղագրութեան» սեպականատէք  
ըլլալը նկատի առնելով, կարելի է ենթա-  
դրել թէ նա բազմաթիւն հեղինակին մօտա-  
ւոր պարզասերէն մին կամ թերեւս ալ փե-  
սան է :

Իր տապանագիրը թէն «Ակն» Հատորին  
մէջ լոյս ընծայած ենք, սակայն սոյն երկը  
գրեթէ հրատարակ Հանուած չըլլալուն  
պատճառաւ յարմար կը դասենք զայն կըր-  
կին հրատարակել :

է

ՁՈՍԿԵՐՈՏԻՆ ՀՈՎՈՒԵԱՆ  
ՈՍԿԵՐԻՉ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՂԱՅԻ  
ՄԱՍԿԷ ՎԷՄՍ

Այր մեծահանգար ժիր ի բամ ի գործ,  
նարտար գործունեայ խոնական եւ փարձ.  
Ձեռք իւր յանձնածիչ որբոյն տնանկին,  
գութ ստ տառապեալս տածէր ի սրտին :

Աստուածայնով վառեալ սուրբ բացով,  
ընկերին ի սէր անկեղծ անգով.  
Զայն բարեխաբոյր սիրտ գորովալից,  
սիրտ անբուժելի արար վիրալից :

Ամսօրեայ վշտօք ծիրեալ ի խշտին,  
մահ անգութ յանկարծ վախճան ետ ախ-  
[տին .  
Թողեալ զընտանիւն ի սուգ տրտմութեան,  
ննջէ սստ յուսով փառաց անվախճան :

Հանգեաւ յամի 1850 եւ ի մայիս 12 :  
Ի հասակի 62 տնաց :

Ան՝ այս անձին որդին պիտի ըլլայ Ղա-  
զարոս կամ Ղազար Հովուեան, որ Պոլսոյ  
Պատրիարքարանի Ազգային Տրոց Հին առ-  
մարներուն մէջ 15 Յունիս 1874-ին Եէնի-

(22) Վ. Պոլսոյ Հայերք, էջ 282 :

(23) Անդ, էջ 222. նաև Անտիս Գերպերեան,  
«Պատմութիւն Հայոց», Կ. Պոլիս, 1871, էջ 320 :

(21) Կ. Պոլիս, 1956, էջ 111-114 :

գիւղ (Վոսիփոր) իբր ոսկերիչ՝ փակ 1896 տարւոյ Յուն վար ամառն ալ Ապահովութեան Մտաւոյի (Էմիլիէթ Ստեղծող) պարտանեայ եւ բնակութիւնն ալ հերա ըլլալով յիշուած է:

2. Հովուեան իբր համայնքային գործիչ 1874-էն սկսեալ մինչև 2 Ապրիլ 1881 թրւականք նէնդիւղ-Սթենիոյէ, իսկ 11 Յունիս 1881-էն սկսեալ մինչև իր մահը հերա-յէն ազգային երեսփոխան եղած է: Նաև 8 Օլտոստոս 1880-ին Աղզ. Պատրիարքարանի նախաձեռնութեան Դիւանի անդամ, իսկ 2 Ապրիլ 1881-ին ալ նոյն Դիւանին ատենապետ ըլլալով յիշուած է:

Հաւանաբար մեռած է 1896-ին, որովհետև 31 Հոկտ. 1896 թուակիր Ատենադրութեան մէջ, բացակայ եղող երեսփոխաններու միջև, ի շարք ալլոց, վախճանած ըլլալը նշուած է:

Հանգ. Թ. Ազատեան զինք Նիկողոս Հովուեանի (1796-1858) որդին ըլլալով ներկայացուցած է, սակայն ինչպէս որ տեսանք, այս պարագան կը հերքուի Սարգիս Դպրի Կ. Պոլսոյ Տեղագրութեան անուանաթերթին վրայի յիշատակագրութեան: Յետոյ աւելցուցած է թէ՛ Գ. Օտեանի եւ Մ. Աւրանեանի ընտանիքներուն հետ ազգականական կապեր ունեցած է (24):

Երկրորդ Յովհ. Հովուեանը յիշուած է Տիգրան Տողրամանեանի կողմէ՛ շխազիւղի Ս. Ստեփանոս Եկեղեցին եւ Ս. Ներսէսեան վարժարանը՝ խորագիրը կրող իր յօդուածին մէջ որ լոյս տեսած է Յակոբ Վարժա-

պետեանի (1872-1932) Պատգիւղի Յիշատակարանին մէջ իբր ՎԵԾ ՆԱՆՈՒՅԻՆ եւ Բարտաղար արտաքին գործոց Յախարարութեան (25):

Այժմ մի քանի կենսագրական տեղեկութիւններ կու տանք ձեռագրին ծանօթ երկրորդ սեպհականատէր Տ. Յովհաննէս Ա. Դահանայ Մկրեանի մասին, քաղցրով դանոնք մեր դասաւորեալ կենսագրական նօթերէն:

Մեծ է Պարտիզակ 1831-ին եւ վախճանած Պոլսո 14 Սեպտ. 1909-ին:

1866-ին Նիկոմիդիոյ մէջ քահանայ ձեռնօղորուած է Ներսէս Եպս. Վարժապետեանէ: 1870 Յուլիս 31-էն մինչև 1876 տարւոյ վերջերը Պատրիարքական փոխանորդ եղած է: 1 Յուլիս 1878-ին Լոնտոն մեկնած է իբր տեղւոյն հոգևոր հովիւ եւ այս առթիւ Հայոց Պատրիարքին կողմէ Անդլ. Արտ. Գործոց նախարար Լորտ Սալզպլըրի մատուցած է Հայաստանի զաւառաց վիճակին վերաբերեալ յիշատակագիր մը: 1879-ին, Մեարոպ Եպս. Սուքիասեանի խնդրին համար իբր լիազօր քննիչ Եգիպտոս զրկուած է: 1881-էն մինչև իր մահը հերայի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ աւագերէցը եղած է: Անդամակցած է Իլմիրեանց Գրական Յանձնատնորդին, Հրատարակած է «Ազօթագիրք» մը եւ «Կենսագրաթիւն Մետրով Դ. Թաղաթեան Երևանցւոյ» անուն երկը: Իր քով ունեցած է կարեւոր ձեռագիր գործեր, որոնցմէ մին է Սարգիս Դպրի Կ. Պոլսոյ Տեղագրութիւնը:

**Ե**

«ՀԱՄԱՌՈՏ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ»

Շուրջ երկու տարի առաջ Պէյազիտի Բաղապետական Գրադարանի հայերէն հրատարակ մատենաներուն ցուցակը կազմած ատեն հանդիպեցանք նաև տասնեակ մը ձեռագիր հայերէն կամ հայաստ. թրքերէն մատենաներու, որոնք ժԼ կամ ժԹ դարու կը պատկանէին:

Ահա՛ ասոնցմէ մին է Սարգիս Դպրի նորայայտ «Համաոտ Քրիստոնէական»ը, որ ընդօրինակուած է 1793-ին Պալատու Ս. Հրեշտակապետ Եկեղեցին, ձեռամբ Տէր Գէորգի որդի Պետրոս անուն պատանին:

(25) «ԵՅԻՆԱՅԱՐԱՐԱՅ Հարիրամայ Յոքիմովիսիստիկ Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ», Կ. Պոլս, 1831, էջ 228.

(24) «Այն եւ Այնի», Պոլս, 1943, էջ 105:

Այժմ կը ներկայացնենք անոր նկարագրականը, բովանդակութիւնը եւ յիշատակարանը: Կ'ուզենք յայտնել թէ համառօտագրութիւնները վերցուցած ենք, ընթերցումը հաճելի դարձնելու նպատակաւ: Տըւած ենք նաեւ ամբողջութեամբ, Սարգիս Դպրի կողմէ գրի առնուած յառաջարանը եւ Տերաձօր ուղղուած Աղբւրը: Այսպէս կարելի պիտի ըլլայ նաեւ զազափար կազմել իր ճերթողական արուեստին մասին, նկատի առնելով որ տաղաչափեալ գործերը մինչեւ օրս անծանօթ մնացած են:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քրիչ՝ Մաւտեսի Պետրոս Պալատեցի. տիղի՝ Պալատու Ս. Հրէշտակապետ Եկեղեցի. քուակամ՝ 1793 Մայիս. էջ՝ 136. գիր՝ նօսք. գրութիւն՝ միասին. մեծութիւն՝ 15.5×10.5 սմ. տող՝ 15. հանգամանք՝ լաւ. պարագ էջեր՝ սկիզբէն Յ, վերջէն ալ Դ. Ծափօթագրութիւն՝ վերջին պարագ էջին վրայ գտնուող կնիքէ մը յայտնի կը գտնուի թէ ժամանակին պատկանած է Տէր Յակոբ տնուն քահանայի մը: Իսկ երկրորդ էջին վրայ տարբեր դրչութեամբ հետեւեալ խրատականը կայ. «Լուր որդեակ յրառու հօր քայ եւ մի մեքծեր քօրէս մօր քայ զի պըսակ շնորհացըս կայցիս ի քուլոյս (այսպէս գրուած) քա, և մանեակ ռսկի ի պարանցի քում»:

ՈՒՎԱՆԻՎԱԿՈՒԹՅՈՒՆ

էջ 1 (չհ.) —

Յառաջարանական զեկուցումն ինչ, վասըն քրիստոնէական քրքիանս այսորիկ Աստուածայնոյս:

Զի հիմն մերոյս աստուածային անբիծ կրօնիս քրիստոսականի, է՛ ուսումն ամէնասուրբ երրորդութեանն, եւ միոյ բնութեանն աստուածայնոյ. եւ անօրէնութեան բանին, եւ մարդեղութեան վերջէն մերոյ յիսուսի քրիստոսի: Զի առանց հաւատոյ

անհնար է հանդանալ աստուծոյ՝ ըստ առաքելոյն: Զի հիմն է՛ քրիստոնէութեան, յորոյ վրայ շինի զեղեցիկ շինուածն բարի գործոց. որովք կարեմք մասնել ա՛ն երանութիւնն յաւիտեական եւ առ մշտագլուարն բերկրութիւնն արքայութեան: Քանզի՛ թարց ուսման եւ տեղեկացման, եւ ի սրտի մերում մարմնեղինի դրեցման՝ այսորիկ ամէնահարկաւոր խորհրդոյ, ոչ կարեմք կեալ բարեպէս, եւ ըստ աստուածային կամացն շարժիլ եւ ուղիղ ճանապարհան առաքելութեանց ընթանալ:

Ուստի՛ հարկաւորաբար ամենայնից քրիստոնէիցս՝ հարկաւոր է յայսմ կենդանացուցիչ աղբերէն սրբոյ ըմպել. եւ յայլոց մատակարարել ի յարբումըն. թէ՛ չափահասելոյ, և թէ՛ անչափահաս մանկանց. եւ մանկամիտ արնոց տղխաց: Մանուանդ՝ պարտական են հարք գորդիս, վարժապետք՝ դաշակերտս, տեսք զստորագրերեաց եւ ըզժատոյս, ուսուցանել:

Եւ եւս քահանայք գո՞ղովորդս իւրեանց, որոց զարեւն՝ ի նոցանէ խնդրի ի բարեբարէն: Լուսարուք մարգարէին՝ ո՞վ քահանայք դէտ կացուցի զձեզ զի եթէ ո՛չ զբուշացուցանիցէք գո՞ղովորդս՝ որք յանձնեցեալք են ձեզ, խրատելով՝ եւ զհոգեւոր հարկաւորութիւն ուսուցանելով, նօքա յանօրէնութեան իւրեանց մեռցին, եւ զարին նոցա ի ձէնը խնդրեցին: Քանզի այցելուքն ժողովրդեան ո՛րքան պարտաւորութիւնս ունին առ այս երկնայնի վարդապետութիւնս ուսուցանելոյ՝ յիւրեանց վիճակեալ հօտին, յայս է ի բազում դրեանց սրբոց վարդապետաց. յորոց երկնածորան վարդապետութիւնքն և հոգեւոր խրատքն՝ ա՛ստ կրրկնաբանել մեզ ո՛չ եմք բուսական: Վասնորոյ զերազանցութիւնն և հարկաւորութիւնն այսորիկ ուսման քրիստոնէականի գրքոյս կարի յո՞ժ պիտանացու գորոյ մեզ քրիստոնէիցս: Վասն այն չնչինս յամենայնի աշխատեցայ ըստ իմոսմ կարի ժողովեցի ի բազում դրեանց, եւ ի նոցունց այսպիսի հոգեւոր մատենից՝ ի մի հաւաքելով աշխարհաբառ լեզուաւ. զի հասկնալի լինիցի մանկանց (որ եւ իսկ՝ վասն մեք վարժատանս

մանկանց յառաջ բերել ըզմացաք) եւ այլոց զգրտաբան չհասկացողոց :

Չոր եւ յոթ հարկաւոր է մանաւանդապէս ուսուցանել եւ հրահանգել այսու գիտութեամբ վանկատարութիւնս տիոյ մանկանց, որք սկսանին խօսիլ :

Չի առանց մայնիս այսորիկ Աստուածայնոյ՝ չը գիտեն մանկունքն առ յո՞ր կոչումն կոչեցեալք իցեն՝ զի ի նմին կացցեն : Վասն այսորիկ՝ անգէտ մնալով ի կողմանէ հաւատոյ ճաշակի. զկնի ժամանակաց փոքու իմն խտտազունի կրից, եւ ժամանակաւորի բարւոյ՝ սնուուոյ սակի, սուզանին ի կորուստն յաւիտենից :

Վասն որոյ պարտ է սովաւ ուսուցանել զփրկութեանն ճանապարհ, եւ զշաւիղս երանութեան : Բանդի այս լինելոյ է՝ յարժամ խօսք նոցա. եւ զեղեցիկ լեզուք իւրեանց զայս բարբառիցեն, եւ ճարտարական այսու հարցաբանութեամբք եւ պատասխանատրութեամբք լինիցին :

Չի թարց հոգեւոր կերակրոյս այսորիկ երկնայնոյ՝ ըստ հոգւոյ կեալ ոչ կարեն եւ մեռանին ի կորուստն յաւիտենին այնպիսիքն : Ո՛հ լինիցեր արգեօք, որ զամենայն մանկունքն մերոյս ազգի ուսանիցէն, եւ ընդ միմեանս իբրեւ կողաբանութեամբ ճարտասանիցէին, եւ օրըստօրէ առ յաւելումն նկրտիցէին, եւ ամէնազեղեցիկ ուսմամբք յառաջանայցէին :

Բանդի քաղցրութիւնն այսորիկ, զերազնիւ է քան զխորիսխ մեղեր : եւ պայծառ՝ քան զարփին : եւ բարձր քան զերկինըս : եւ նաւ հոգեւոր՝ առ նաւահանդիսան արքայութեան եւ երանութեան ժամանեցուցանող : եւ եւս ինքն է մանաւանդ արքայութիւն իսկ երանացուցիչ :

Եւ ոչք ուսանին զսա եւ ուսուցանեն այսու զայս. կատարեալ լինին ի սուրբ կրօնս մեր. եւ ժառանգորդ վերնոյ զաւառին : Որ եւ փրկիլն մեր՝ տացէ սէր ուսման ամենայնից մանկանց փափաքմամբ մեծաւ, եւ յետ աստեացս՝ յիւր յարազըւարճ տեսութեանն արժանացուցէ միջնորդութեամբ

Սրբոյ փոքրիկ գրգռոյս զբխտոնէականի. ամէն :

որ եւ անարժան ծառայ Տեառն եւ պաշտօնեայ չնչին՝ Մանկատան Սրբոյն Յակօբայ Մծբնայ Հայրապետ. տարդիս դպիր՝ յօհաննիսեան :

էջ 10 --

Համառօտ զբխտոնէական : Աշխարհարառ Հարցմամբ եւ պատասխանատրութեամբ :

Մասն Առաջին : Հարց : Դուք զբխտոնեա՞յ ես : Պատ. Այո զբխտոնեայ եմ : Հարց : Ինչէն գիտեամ զբխտոնեայ լալի :

Պատ. Անկէ գիտցիր որ զբխտոս ասուած կը հաւատամ, ու մկրտված եմ սուրբ աւազանը :

Հարց : Ի՞նչ է զբխտոնէին նըշանը : Պատ. Այս է յանուն հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ որ երեսըս եւ խաչակնքեցի :

- էջ 14.- Մասն Երկրորդ
- էջ 20.- Մասն Երրորդ
- էջ 31.- Մասն Չորրորդ
- էջ 35.- Մասն Հինգերորդ
- էջ 58.- Մասն Վեցերորդ
- էջ 62.- Մասն Եօթներորդ
- էջ 66.- Մասն Ութերորդ
- էջ 74.- Մասն Իններորդ
- էջ 79.- Մասն Տասներորդ
- էջ 90.- Մասն Մեասաներորդ
- էջ 96.- Մասն Երկուսասներորդ
- էջ 104.- Աղօթք առ Ամէնասուրբ Երորդութիւնն :

- էջ 105.- «Երկրպագեմ եւ օրհնեմ զքեզ եռանմանայ միութիւն եւ միասնական Տէրութիւն Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի...» :
- էջ 105.- Պաղատանք առ Սուրբ Աստուածածին Կոյնս :

«Ամէնասրբուհի կոյս մարիամ Աստուածածին, աղաչեմ եւ խնդրեմ ի քէն մայր Տեառն...» :

էջ 106.- Աղաչանք առ սո՛վեանս սուրբս, եւ առ յատկացեալ պաշտպանս :

«Ո՛վ երանեալք եւ ընտրեալք յաստուծոյ, սուրբք եւ փառարանիչք ամէնասուրբ էրրորդութեան...» :

էջ 108.— Աղօթք առ աստուած վասն պահպանութեան հրեշտակաց, եւ վասն յատուկ պաշտպանին մերոյ. Ի սուրբ հարկ դրբդէն :

«Անծան եւ լուսակերպ հրեշտակօք եւ ինձ մեղաւորիս հողեղինի՛ մարդասիրեացես ողորմել յիսուս, աղաչանօք իմոյն հրեշտակի...» :

էջ 110.— Աղօթք եւ աղերսանք առ Աստուածածին վասն յանձնարարութեան ամենայն անձանց համայն ընտանեօք :

«Վերասրբուհի կոյս մարիամ աստուածածին մայր տեառն քեզ յանձնեմ զիս, եւ դամենայն ընտանիքս իմ...» :

էջ 114.— Աղերսանք առ Մայրն Աստուծոյ Տիրուհւոյ կուսին, շափեալ ոտիւք Ի սարգիս զբարէ :

«Ամենասուրբ՝ կոյս այց արա, որդւոյդ սիրոյն՝ զիս միշտ կախեա : Բնուս կեանքս իմ՝ ծառայութեամբ, վասըն նորին՝ տամ հրըճութեամբ : Գովեմ քզքեզ՝ լուսաղարմ ազգ, շնորհեա՛ հոգւոյս՝ իմ բարի կարգ : Դու լեր պարիսպ՝ ինձ քո սիրովդ, սուր հոգւոյս սուրբ՝ բոյս քո լուսովդ : Ելեր յերկինս՝ կոյսդ Ի յերկրէ, երանեցար՝ համայն ազգէ : Զանձն իմ արա՛ հնազանդիլ քեզ, Մարիամ կոյ(ս)դ՝ է անբիծ հեզ, էրանուհիդ՝ լուսաւոր է, աչքս մըտաց՝ որ իսկ կոյր է : Ըզքեզ սիրեաց՝ հայր աստուածք բամից արքայն՝ տէր յիսուսը : Թազուհիէդ՝ խընդրեմ ինձ գութ, արա՛ հոգւոյս՝ կենացըն փոյթ : Ժրտեմ Ի քէն՝ հոգւոյս իմ բուժ, նեարն չարին՝ խոցեաց զնա յոյժ : Ի քէն հայցեմ՝ կոյս նազելի, ցոյց ճանապարհ՝ հոգւոյս բարի : Լուսով սիրոյդ՝ կոյս երանեալ :

Նորդեա զիս՝ որ եմ հնացեալ : Խընդրեմ Ի քէն՝ կոյս շնորհարուղիս, ծանո՛ հոգւոյս՝ ուս կենսարուղիս : Մնօղ յիսուսի՛ սուրբ կոյս անբիծ, ողորմեա ինձ՝ սըրբեա զիմ զրիծ : Կոյս տալիթա՛ սուրբ խողովակ, Լիւծեալս արա՛ մխածնիդ յարկ : Հարս եւ սուրբ կոյս՝ հոգւոյս ցոյց ուս, թեբեւս գընամ՝ նովաւ անաւ : Զայնիւ գոչեմ՝ սուրբ կոյս լուր ինձ, եթէ զաղջ եմ՝ շնորհեա ջերմ իդձ : Ղօղեալ տապիմ՝ սուրբ կոյս սուր դեզ, անձին հիշոյս՝ նըլոյլ շնորհ գեղ : ձըղբիս փըրկիչ՝ ծընար զըլաարձ, նենգօզ շարին՝ փըլընս զկապարձ : Մարիամ կոյսդ՝ է միշտ փարթամ, սիրով հաստեա՛ զի եմ տարտամ : Յիշեա ոչինչս՝ մայր աստուծոյ, ողորմ արա իմոյ հոգւոյ : Նըուստտ անձս է՝ պատժոյ արժան, Լիւծելոյս լեր առիթ գերծման : Եւչան հովտաց՝ սուրբ կոյս ըզգուշ, բամից սըրբոց՝ ընձեռեա ուշ : Ողորմեա ինձ՝ կոյս եւ կեցո՛, բնալին յիմարս՝ իմաստնացո : Զար դեւն լինի՛ ինձ ընկզմիչ, կոյս սըրբուհի՛ լեր գերածնիչ : Պարգեւ հոգւոյս՝ տայ չարն անդէպ, ո՛վ կոյս հոգւոյս՝ այց արա ճեպ : Զերմ սիրով սուրբ՝ Հոգին քեզ էջ, յար կոյս հոգւոյս՝ լեր անընդմէջ : Ռահին կենաց՝ եղեր լոյս վառ, սուրբըզ գովեն՝ սըրբոցն կանառ : Սասանի չար՝ գիւէն հոգիս, ո՛վ կոյս լեր յոյս՝ լըբեալ սըրտիս : Վերին զուարթունքն՝ յար տան քեզ դով, զեկալար լե՛ր՝ ինձ սիրով քով : Տիրածին կոյս՝ մայր անարատ, ուսո՛ հոգւոյս՝ կենաց խըրատ, Բարեւս բարւոյն՝ եղեր կոյս մայր, բամք բոլոր զքեզ՝ երանեն յար : Յոյց ինձ կոյս մայր՝ զլոյս քո շնորհաց, մաքրեա՛ զհոգիս՝ սուր կենաց հաց : Իլիւծեալ հոգիս՝ խաւարեցաւ, երանուհեաւդ՝ ինձ լոյս ցուցաւ :

Փարթամ սուրբ կոյս՝ կենսաբուղի տուփ,  
 առիթ շնորհաց՝ բարկութեան խուփ:  
 Բո սուրբ պըտողդ՝ կենդանացեալք,  
 ցաւով նախնւոյն՝ էաք մեռեալք:

Եւ զիս փրկեա՛ այսուհետեւ,  
 Ի հնարից նորին՝ որ է շար գեւ:  
 Նըսեմ հոգւոյս՝ սուր վըճիտ լոյս,  
 Ձիբ կեցուցչին՝ ծընօղ եւ կոյս:  
 Գերընտիբ կոյս՝ լեր ի Թիկունս,  
 Ըղբեզ ունիմ՝ միջնորդ հոգւոյս:  
 Լըքեցելոյս՝ դու ես միշտ յոյս,  
 Ո՞վ օրբուհի՛ հոգւոյս ես լոյս:  
 Բոտել խընդրեմ՝ լեր ընդ հիբոյս,  
 Ելիցն իմոյ՝ ողորմեցոյս:  
 Յօղ ձիբ շնորհիւ՝ միշտ խոցելոյս,  
 Եղէզնօրէն՝ փըշրեցեցելոյս:  
 Լեր ըսփոփիչ՝ տիբ նեղելոյս,  
 Ուղղեկից իսկ՝ վրիպեցելոյս:  
 Յոյս է առ քեզ՝ լեր ի Թիկունս,  
 Սփռեցից զիղձ՝ բոլոր հոգւոյս:

Սոյն աղերսին անզոյգ տողերուն առաջին  
 ստուերը կը կազմեն այբուբենը, իսկ  
 զոյգ տողերուն առաջին տառերն ալ հետեւեալ  
 ծայրանունը:

«Ով շտեմարան ցնծութեան սուրբ կոյս,  
 ողորմեաց եւ ինձ գըլորեցելոյս»:

Էջ 122.— Աղերս առ փրկիչն Յիսուս, զի  
 փրկեցէ ի ժանտախտէ դապաւինեալս սո  
 Սուրբն Յակօր Մծրնայ Հայրապետն, գե-  
 րաճրաչ առնն աստուծոյ:

«Ամէնազուրթ տէր իմ եւ փրկիչ՝ յիսուս  
 ջրիստոս աստուած բոլորից, ողորմեա եւ  
 դիւս յիս ի մեղուցեալ ծառայս...»:

Էջ 125.— Աղօթք առ Ոսայեալ աստուածն  
 իմ յիսուս, զի ի ձեռն կրիցն իւրոց շարչա-  
 րանաց ողորմեցիք. հայերով վասն իմ կըր-  
 եալ նախատանացն: Եւ նոքօք դիւսսցի սո  
 մեղսալի անձինս ապերջանիկ:

«Ամէնազաղցր եւ յորդազեղուն բարե-  
 բար բնութեանդ ջուձ երկիրպազանեմ, եւ  
 հայցեմ ի յամէնազիթած տեսանէդ իմձէ յի-  
 սուսէ ջրիստոսէ՛ զի ներիցես յանցանաց  
 իմոց բազմաց...»:

Էջ 130.— Աղօթք առ Սուրբ Աստուածա-

ծինն, զի փրկեցէ դապաւինեալս փրեան,  
 ի յօթնատննեալ վիշապէն:

«Նրկիրպաղեմ բեզ Աստուծոյն իմոյ  
 Մայր, եւ փրկիչն յիսուսէ ջրիստոսի ան-  
 բիծ բնակարան, եւ առ քեզ դիմեմ մեղսալի  
 սնձամբ զի տացես ինձ զբաղցր բեռն փոք-  
 րոյի խոստացեալն որդւոյ ջոյ սիրելւոյ...»:

Էջ 131.— Պաղատանք առ Քրիստոս ա-  
 ղերսախառն աղաչանօք, ի գրեանց յսկո-  
 րայ պատրիարքի հաւաքեալ:

«Ո՞վ Տէր Յիսուս Քրիստոս անմեղ դառ-  
 նւրդ աստուծոյ որ զպատիժ մեղաց իմոց՝ ի  
 քեզ կրիցեր եւ խաչիւ եւ արեամբ զաչխար-  
 հըս ապրեցուցեր. նոյն ե՛ս եւ անփոփոխ ի  
 ներել եւ ք խնայել, վասն արեանդ պատ-  
 ւականի մատուցելոյ Հօր ի հաչտութիւն  
 բարձցին պարտիքն մեղուցեալ դատապար-  
 տելոյս: Դո՛ւ ես տէր որ փոխեցեր զսաւուզ  
 յայր այլ, որ եթէ է յիս մնայ ջանքն՝ ես  
 այլ եւս բազումս դառնացուցանեմ: Տուր  
 ինձ տէր՝ զսիրտ նոր երկնչիլ ի քէն, դառ-  
 նալ ի մեղաց: Ծանաչել դրանցանս իմ, եւ ի  
 ձեռն ջոյդ տըուցելոյ շնորհաց՝ արժանի  
 լինիլ թողութեան մեղաց եւ բարձման պատ-  
 ժոցն ժանտամահի, հիւսմայի եւ իջուածի  
 սովու եւ սրածութեան, եւ զերծանիլ յան-  
 վասնական յաւիտենական պատժոյն դժոխաց  
 ամէն»:

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Էջ 136.— «Ընդ հովանեաւ Սրբոյ Եկե-  
 ղեցւոյն Միլպայէլի (այսպէս դրուած) Հը-  
 բելտակաց Պետին: Ի մանկատան Սրբոյն  
 Յակօրայ Մծրնայ Հայրապետի: Գրեցաւ  
 ձեռամբ շնչին մանկանս մահտեսի Պետրո-  
 սիս, որդւոյ հանդուցեալ տէր Գէորգի: Ի  
 Թուրն հայոց ըմբր մայիսի ամսոյն: Ի Թա-  
 դըն Պայատու»:

Պետրոսի շօրը՝ Տէր Գէորգի եւ միւս  
 զաւակներուն մասին խտրեմէզարուի Հայոց  
 Գերեզմանատունը դառնալով իրենց տապա-  
 նագիրներէն կարողացած ենք ձեռք ձգել  
 հետեւեալ տեղեկութիւնները:

Տէր Գէորգ յորջորդուած է «Սայաս»,  
 այսինքն ջրկիր, հաւանաբար աշխարհակա-

նութեանը այդ դործով զբաղելուն պատճառաւ: Վախճանած է 1778-ին: Պետրոսէ զատ ունեցած է երկու ուսուր եւ երեք դուստրր: Առաջին որդին՝ Տիրացու Յարութիւն, մեռած է 1768-ին, իսկ երկրորդը՝ Տիրացու Յակոբ՝ 1779-ին: Փեփրոնէ եւ Մարիամ անուանեալ դուստրերը մեռած են 1768-ին. իսկ Փլրտարէ անուն դուստրն ալ մեռած է 12 Դեկտ. 1797-ին:

Մ.—Ասատուր, իբ կազմած քահանայեց դաւաղանազրքին մէջ յիշեալ քահանան 52 թուահամարով «Տէր Գէորգ վաճառական րոցատրու թեամբ նշած է<sup>(26)</sup>»:

Հոս մեր խօսքը աւարտած ատեն կը մաղթենք որպէսզի Սարգիս Դպրի միւս անտիպ դործերն ալ լոյս ընծայուին եւ առաջին հերթին՝ իր «Օսմանեան Թագաւորներու Պատմութիւն»ը եւ «Ժամանակագրութիւն»ը:

Բաղձալի է նաեւ բոլոր անտիպ մնացած պատմական երկերու անյապաղ հրատարակութիւնը, որովհետեւ որեւէ կերպով անոնց փնտցումը անզարմանելի կորուստ մը պիտի ըլլայ Հայ պատմագիտութեան համար:

Օրհնեա՛լ ըլլայ Սարգիս Դպրի եւ բոլոր Հայ մատենագիրներու անթառամ յիշատակը:

Գ. ԲԱՄՊՈՒԳՃԵԱՆ

Պոլիս, 15 Դեկտ. 1968

(26) Նշուած աշխատութիւնը, էջ 137:

# ՆՈՐԱԳԻՒՑ ԶԱՅՐԵՆՆԵՐՈՒ ՇԱՐՔԵՐ

(Քիւրոսեան Զեռագրաց Հաւաքածոյի թիւ 83 Տաղարանէն)

Տարիներ առաջ Փարիզի մէջ գնեցի կաշկեղամ, հաստափոր այս Տաղարանը, որ ժամանակ մըն ալ պատկաներ է Հանդուցեալ Արամ Անտոնեանին: 1682-ին եւ անկէ յիշվերը գրուած այս Տաղարանը շահեկան է իր պարունակութեամբ: Սակայն ինչ որ մեզ առաւելապէս կը հետաքրքրէ՝ Հայրեններու շարքերն են:

Վաղուց արդէն հրատարակած եմ զանազան շարքեր Հայրեններու, որոնց տուած ենք Քուչակեան քանակներ ՍԽԱԼ կոչումը: Սկիզբէն իսկ իմ համոզումս եղած է այդ քառեակներու շարքերը հրատարակել նոյն այն շարքով՝ ինչպէս որ գտնուած կ'ըլլան անոնք մեր ձեռագիրներուն մէջ: Միշտ բծախնդիր՝ բնագրերու հարազատ հրատարակութեան, երբեք համամիտ չեմ եղած այն մշակումներուն, սրբագրութեանց, կրճատումներուն եւ յաւելումներուն՝ որոնց ենթակայ եղած են այս քառեակներուն զանազան հրատարակութիւնները: Իմ ցանկութիւնս՝ զանոնք եղածին

պէս հրատարակելու՝ կամայական չէ, այլ մշտուած է այն հասկցողութենէն որ ձեռագիրներէ հաւատարիմ արտատպութիւնը միակ կերպն է հետզհետէ այդ քառեակներուն կարելի եղածին չափ հարազատ բնագիրներու կազմութեան: Տաղանդաւոր եւ փորձառու դրագէտներ կրնան իրենց ըմբռնած ձեւով աւելի կամ նուազ յաջողութեամբ սրբագրեալ օրինակներ հրատարակել, որոնք սակայն երբեք հարազատ կամ ձեռագրական վաւերականութեամբ հաստատուալ բնագիրներ կարելի չէ նկատել յաշիւս բանասիրութեան:

Ուրեմն սրբագրական ոչ մէկ փոփոխութիւն կատարելով (բացի սղագրումներ փակագծով պարզելէ), կը հրատարակեմ քառեակներու այս շարքը, 1682-ին եւ թիւ յետոյ գրուած իմ հաւաքմանս թիւ 83 ձեռագրէն: Անմիջապէս ըսեմ որ գրչութիւնը խնամեալ եւ կանոնաւոր չէ դժբախտաբար, այսուհանդերձ ընթեռնելի է:

### Էջ 8բ. անխորագիր:

Աւախ մեզ հայել պիտի յայն արեւ որ լոյս կու ծագէ,  
Շատ կա ի յարեւ մնամ ի պնդին վերայ կու վազէ:  
Գիտումն մարդն յարեւ մնամ խաւսքն գէտ արեւ կու ծագէ,  
Անգէտ մարդն աւճու մնամ համապագ մարդն կու խոցէ:

Մարդ կայ որ հագար ածէ, հագար կայ որ մէկ չածէ,  
Այն մարդն որ հագար ածէ անգէտին քով փոզ մի չածէ:  
Բագամ ի յամտար մարին թէպէտ բու թէպէտ բագա է,  
Չուհարն ի ծովին միջին թէպէտ քար թէպէտ մուհար է:

Խելաւքն ի յանգէտն ի մաւտն միտք արա թէ ինչ է,  
Չբագն ի յառաջեւ կուրին կու վառի ինքն չի կիտէ:  
Խելաւքն է ի ծով մնամ որ քանի չափեմ մա տամի,  
Անգէտ մարդն ի տիկ մնամ չափն աւել լմում պատտառի:

Աշխարհս ի տալիսայ մնամ որ ի վերիվայր թաւալի,  
Վերիքն ի վայր դառնայ ի վարին վեր թօսլի:

*Այս տաղաշարքը կը տարբերի հրատարակուածներէն :  
Երկրորդ տաղաշարք ճը, դարձեալ անխորագիր, կը սկսի էջ 19ա .ով :*

Ազէկ մի սիրեր եմ ես որ երեսն Գ(3) ծին ունի  
Բերան է բալար և ազոր տուփ մնան գէտ գէտ գիմնկենի  
Աշխարհս այլ ի յափ առի հայեցայ քան գեայելի  
Դարձայ և այլ ի վարդը չի գտայ սրտով սիրելի

Հետ այս ժամանակիս մարդուն աղ ու հաց ուտել չէ պիտի  
Անշափ կու ճոշան գնարդն որ տուտն այլ իրաւ կու լինի  
Հոգեկ թէ գեագիս ուզես չէ չասեմ հանիմ տամ ի քեզ  
Վախեմ թէ գաչերս ուզես լու՛ւ ինչով հայիւմ դէպ ի քեզ

Աչերս է ի ծով մնամ ծով աչուտ ծառայ լինենամ  
Քանի որ ի միտքս ընկնիս ի մահուն դուռն կու գնամ  
Իմ սիրտս է պատառ մը միս քո սիրտու ինչպէ՞ս դիմանամ  
Կու սիրե՞ս դու գիս ինձ տայ որ ես գիտենամ :

Աշխարհս է վարդով ի լի ես ի քեզ ապով կու կենամ  
Չասես իմ սիրուն եարուկ թէ ես քո աղէկն մտռուամ  
Խիստ եմ կարօտեցեր իմ եար դու կա՛ծես որ կարօտանամ  
Ով որ քեզ մօտիս բերէ մա հանիմ ճիկարս իւրեան տամ :

Ապրեր եմ Ի(20) տարի ու քաշեր եմ հագար տարվան դամ  
Ինչ շահ է անշահ ապրիս երբ ի քեզ կարօտ կու կենամ

Տիպար խղճայ քո գերուս քո գերուս միանակ կենալուս  
Գազտնի ու ալանի լալուս կու վախեմ թէ ելնում աչերուս :  
Լսեր եմ որ վարդ ունիս ուղարկէ տաստա մ քո գերուս  
Պագնիմ աչերուս դնեմ որ կտրի աչերս ի լալուս

Տիպար քեզ ի՞նչ եմ արեր հիմիկ ինձ յէ՞ր ես խռովեր  
Ղամազ կայ ի մեր միջին քեզ զալար է հասկցուցեր  
Խամազ է ի օձ մնամ որ գեայ է զալսեցուցեր  
Խարեր ու դրախտէն հա՛ն զի լուսուն է մերկացուցեր :

Երկինք որտաց դազաց աստղ իւրն տեղն իսկ չի մնաց  
Իմ եարս ի յիսէ գնաց բիւրք հագար ծաղիկումի հետ ի լաց,  
Գրեմ բարակիկ թղթիկ ուղարկեմ շատ պատգամ ու լաց  
Որտեղ ես բարով կացիր գէտ սիրած եարն չի մտնաս :

*Ներկայ տաղաշարքը իր այս ունեցած կարգով առաջին անգամ է որ  
հրատարակուած կը սեպեմ, թէ՛ ես ասկէ քառեակներս զանազան շարքերով  
հրատարակուած են :*

*Երրորդ տաղաշարքը, էջ 23ա ., նոյնպէս խորագիր չունի :*

Գիշերս ես ի դարս ելայ թուխ ամպեր և անուշ կու ցաւայ .  
Ձի եարն այլ զանկնած տեսայ, զիւր կամանչ կապան կու բանայ :  
Ձեռքս բռնեց և ի տուն տարաւ, գրուտն եղիր գիտկն ի վ(ե)ր(ա),  
Մամուկ ես նձոցրձա՞մ կասեմ, որ անու գրալի՛քն ու բանայ :

Բանայ ւ ի պաղչան մտնա վարդ քաղէ ու ցաւոն ի վ(Կ)ր(ա) :  
 Եւ փունջ մի Խարաչն տայ որ դնէ գերեսն ի վ(Կ)ր(ա) :  
 Ճերմակ ծոց ու լայն ճուպայ ւ ի ծոցիկտ ի վայր սահեցայ ,  
 Այտ խակ ծըծերուտ միջին գիրկ ածի պահ մի արգիլեցայ :  
 Զեղուսն ալ ի վեր կայի Տ(է)ր արայ գումակիկս ի հաւայ .  
 Զմահիկս ու մատդիկս արայ աղկեկան կրծոցն ի վերայ :

Այս աստվարիս շահէն , այն շահէն ես ի՞նչ շահեցայ ,  
 Առի գրագաս որս էլայ , Քռուցի Քիմչ մագպուն եղայ :  
 Բազայ տնաւեր բազայ գնացած տեղիկտ ինձ աւայ .  
 Ես ալլ հետ քեզի կուգամ . հանց հաշլեց Քէ առ մի չեղայ :

Դիժար հիւրընդունկտ եմ ես առ խնծոր մի արեկ զիս ի տես .  
 Հագար գեմէհար կուտամ որ աւտար հաքիմ չըբերես :  
 Աւտար հաքիմն ի՞նչ էնեմ զիմ ամէն տարտս դու գիտես ,  
 Եկու տամ ծոցուս բալնին բաց սրտիս դուռն մուտ ի մերս :

Եալամ եալամ կասեմ մէմ չէ եկեր քո սէրն բերեր ,  
 Քո սէրն իմ սրտիս միջին , տուն շիներ ու մերս կու կենայ :  
 Բազան երբ գացած լինի գորսն առնու ւ այնով զըմպալդի ,  
 Մանուկ սիրու տէր . պաք առնու կարաւուն անցանի :

Ամ ի՞նչ լինեմա՞մ գերի Քէ պաքմեմ մայ ինձ կու պիտի .  
 Հիմի ի ծոցուտ էլայ դեռ աչերս հետըտ կու հայի :  
 Հանց եղեմ ի քո սիրուտ զինչ ամառն աւագն կայրի ,  
 Զարն ի քո դուռն կենամ իմ սրտիկս ի հոս կու կենայ :

*Վերջին երկու տողերը անճոռնի գրչէ մը անկցուած են ւ  
 Զորրորդ տաղաչարբը , որ ամենչն երկարն է Հոս արտադրուածնե-  
 բուս , ունի առաջին տաղաչարբը ամբողջութեամբ , առանց կարեւոր տար-  
 բերութեան , եւ կը շարունակէ .*

Աշխարհս է կանանչ մարգեր . մեմք ի մէջն երկ կալվու ձագեր ,  
 Գրօզն ալլ բազայ եղեր կու կրէ մէկ մէկ ի գարվեր :

Մանկտիխ երբ ի հաց մտիք . ձեմեցէք ազգաւ ձեզ ընկեր ,  
 Մեռնիք ի յանտեն երթայք , կու մտիք քանց մէկ ալլ ի վեր :  
 Մար որ աւտար տեղ երթայ , շատ մի խելք մորայ պիտեմայ ,  
 Ամէն մարդայ ցած կենայ , ապայ իւր բանն լինեմայ :

Շատ քաղաւորաց մեծաց իմաստուն արանց լսեցի ,  
 Թէ անչափ չկշտանայ մարդն , աստընարէս միմչ որ չի մեռնի :  
 Տանին գերեզման դնեն , եւ հողով իւր աչքն լցվի ,  
 Ապայ փաշմայ ասէ Քէ հերիք է ալլ չի պիտի :

Այսարս հետ ես ինձ արի , չէ արեր ազամայ որդի ,  
 Որ շիշա մի հալած ռսկի , ի գերտինն ի վայր Քափեցի :  
 Հագար ձի վագամ բերի , վագարցի ալլ ոչ հասուցի ,  
 Ինչ շահիմ ես յետիմ խելաց , երբ առջի անունն աւերի :

Մէկ մարդ մի նուհար ունէր, ի խելաց պահել չի կարաց,  
 Զինչ խելքն ի վերան եկաւ, նայ գնաց նուհարն ի ձեռաց:  
 Գնաց իմքն ի վայր նստաւ, ողորմուկ ու խնստ շատ ի լաց,  
 Ն(ձ)ր(ա) լաց այլ ինչ շահէ, երբ գնաց ճօհարն ի ձեռաց:

Աւագ ու Ռ(1000) բերան, քէ խելօք ու անխելացայ,  
 Քան զկաթն յիստակ էի քան զգարանան զուր պղտորեցայ:  
 Շարած մարգարիտ էի, անարծան տեղիկ վաթեցայ  
 Քան գառպապ ի ծովն էի, նայ տկուկ տկուկ քակեցայ:

Լաւ մարդ եւ Յ(ձ)ր(ա) տան, որ բանայ զբերանն համով,  
 Հանցումն լեզուն գին չունի, քէ լնու տուն մի նուհարով:

Աստուած երբ աշխարհս արար, զհողն ու զգուրն ու գաւթն համով,  
 Մըքզալ մի աւելի չարար, այլ կշռեց գամէնն չափով:  
 Լեզուն է գործիք բանիւ արդարայն, չինչ խալաս ոսկի,  
 Զմարդոյն է մէկ փերթ արեալ, ի յօճինն է Բ(2) ճղի:

Եւ մարդ որ Բ(2) խաւսի, զմէկն քաղցր ու զմէկն լեզի,  
 Մագն որ սու ներկեմ, ով ասէ քէ իսկի թափի:  
 Եզրայր է օճին եղեալ եւ զն(ձ)ր(ա) անէծքն բնդունի:  
 Ծառին նուզն երբ չոր լինի, ով մնայ քէ իսկի ծաղկի,

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

## ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ԱԿՆԵՐՈՅ ՎԱՆՔ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Ականց Անապատը կր զանուէր լեռնային Կիլիկիոյ Յախուտ գաւառին մէջ, Բարձրբերդի ստորոտը: Ունէր երկու եկեղեցիներ Ս. Աստուածածին եւ Ս. Առաքելք անուաներով: — Ալիշան, Սիււան, էջ 153: Սիւրմէեան, Ցուցակ Զեռ. Երուսաղէմի, էջ 227 և 341: Հանդէս Ամսօրեայ, 1948, էջ 217:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Ակներոյ Վանքը շինած կամ կարգաւորած է Լեւոն Ա. Թաղաւոր (1180-1219): Իր ամէնէն աւելի սիրած վանքն է եղած այն, այդ պատճառաւ հոն է թաղուած իր սիրտը:

Հէթում Ա. Թաղաւորն ալ շատ կը սիրէր այդ վանքը եւ իր կեանքին վերջաւորութեան հոն քաշուեցաւ եւ կրօնաւորական սքեմ ընդունեց, ստանալով Մակար անուանը, եւ հոն ալ վախճանեցաւ 1270, Հոկտեմբեր 25ին:

Այստեղ թաղուած է նաեւ իր եղբայրը, Իշխանաց Իշխան Եվասակ տէր Ճանճոյն, որ Սիսի մէջ վախճանած էր 1284 (ՉԼԳ) Մարտ 13ին, Բշ օր: — Աբարատ, 1900, էջ 210:

Ակներոյ Վանքը թաղուած է նոյնպէս, Բերրոյ բանտին մէջ նահատակուած Պաղտին Մարաշախտ 1336 թուին: — Սիւ. էջ 154:

Կիլիկիոյ Իշխանութեան անկման հետ ինկած է նաեւ Թաղաւորներու սիրելին Ակներ, եւ ԺԷ. դարու կիսուն Կիլիկիան ժամանակազէր մը կը զբէթէ աւերակ է վանքը և վաղուց ի վեր ոչ ոք չկայ հոն: — Սիւ. էջ 535:

Ակների վանահայրերու թերի ցանկ մը կարելի է կազմել, քաղելով զանազան յիշատակարաններէ, այսպէս.

1. — Թորոս Վանահայր, 1215, որ օրինակի տուած է Սերերխանոսի Ճատերր, այժմ յիջմիածին, եւ Յաճախապատում, ի Ս. Յակոբ:

2. — Գրիգոր Մաքրակրօն Քահանայ, 1261, որուն օրով Դաւիթ Բջնեցի կը յիշէ՝ Տէր Բարսեղ, Վարդան Վարդապետ, Սիմեոն փակակալ, Հայրապետ, Ներսէս, Յովհաննէս, Թորոս միակեաց, Գրիգոր, Սարգիս Մերունի, Կարապետ Մերունի, (Ազաթանդեղոս, Տփղիս, 1909, Յատաջարան ԼԲ.) եւ Վարհամ Միայնակեաց (Աղաթ. Յառջ. Լ.):

3. — Ստեփանոս Վանահայր, 1271-3, Ակների Վանքին համար ընդօրինակել տրուած է, Արքակաղին վանքին մէջ, Պօղոս Կրօնաւորին, Թէոփիլոսի գրած Ներբողեանը Ս. Գրիգոր Լուսաւորչի վրայ: — Ձեռագիր Սրբոց Յակոբեանց, Թիւ 89, եւ Պատմութիւն Թաթարաց, Ձեռ. Ս. Յ. Թ. 32: Այս երկու ձեռագիրները նախապէս գտնուած են մէկ կազմի մէջ:

4. — Սարգիս Վարդապետ, 1307, մասնակցած է Սիսի մէջ Գրիգոր Անաւարդեցիի դումարած ժողովին:

5. — Գրիգոր Վրդ. Վանահայր, 1312-1319, օրինակած է Ճառնետի մը: — Ռաշիկեան, Յիշատակարանք, էջ 158:

6. — Վարդան Վարդապետ, 1320-1325: Սա թերեւս նոյն անձն է Ակների համանուն փակակալին հետ, որ կը յիշուի 1271-8 թրականներուն:

7. — Ստեփանոս Առաջնորդ, 1325: — Ռաշիկեան, էջ 194:

8. — Յովհաննէս Վարդապետ, 1342, որ մասնակցած է Սիսի մէջ Մխիթար Գոնեբցի կաթողիկոսի դումարած ժողովին:

**ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.** — Ակնբրի վանքը ժ.Գ. դարու սկիզբէն մինչև ժ.Գ դարու կէսը, եղած է դրական աշխատութեան ոչ աննշան կեդրոններէն մին Կիլիկիոյ մէջ: Մեղի ծանօթ մշակներու անունները կը ներկայացընենք ստորեւ, հանդերձ իրենց գործերով, ըստ ժամանակագրական կարգի:

**Ա.** — Պետրոս Գրիչ, 1215, եղբայր Սիմեոնի: Սա ընդօրինակած է Սեբրիաանոսի Ճառերը, Ակնբրոյ վանքին մէջ, հրատարակ. Թորոս Վանահօր եւ այլ միաբան եղբայրներու. — Կարինեան, Յուլյակ, Թ. 899: Եղակաթ, էջ 199: Զարբ. Թարգմանութիւնք, էջ 688: Երչտ. Ձեռագրաց, էջ 777: — Նոյն թուականին օրինակած է նաեւ Յամախապատում մը. — Զեռ. Ս. Յ. Թ. 94: Սիւրմէեան, Յուլյակ Ձեռ. Երուսաղէմի, էջ 225: Սիոն, 1961, էջ 74:

**Բ.** — Ռուբէն Կազմոզ, 1215, որ կազմած է վերոյիշեալ Պետրոս Գրիչի օրինակած ձառնրու մատենանը. — Զարբ. Թարգ. էջ 688: Յուլյակ Ձեռագրաց, Երևան, 1965, Թ. 947:

**Գ.** — Դաւիթ Բջնեցի, Գրիչ, 1261. — Ակնբրի վանքին մէջ ընդօրինակած է.

1. — Ագաթանգեղոս, գաղափար ունենալով շատ հին օրինակ մը, որ դժուարքնթեոնի դարձած էր, եւ վանականները ժամատեղոյ կամ սեղանատան մէջ համարձակ չէին կրնար կարդալ. ուստի ուխտին առաջնորդները կը յանձնարարեն իրեն որ ուրիշ դերի փոխարկէ գայն, եւ ինքն ալ կ'ընդօրինակէ խոշոր բոլորգիրով. — Ագաթ. ԱԱ-ԼԲ: Կար. 1614:

2. — Ներքոզ ի Ս. Գր. Լուսաւորիչ: զրուած Յ. Ոսկեբերանէ եւ Թարգմանուած հայերէնի Աբրահամ Ղրամատիկոսի ձեռագրով, 1141ին. — Ագաթ. ԼԳ: Կար. 1614:  
Կարելի է Բջնեցին համարել այն «Մեթոքսի» արքայէք կրօնաւոր Դաւիթ»ը, որ Հայրապետ քահանային ուսուցած է Տուրմարի դիտութիւնը. — Զեռ. Ս. Յ. Թ. 2341:

**Դ.** — Թորոս Միակեաց, քղբարար,

1261, որ Դաւիթ Բջնեցիի օրինակած Ագաթանգեղոսի թուղթը կոկելու աշխատած է. — Ագաթ. ԼԲ:

**Ե.** — Գրիգոր քղբարար, 1261, որ նոյն գործին մէջ աշխատակցած է Կարողին հետ. — Ագաթ. ԼԲ:

**Զ.** — Գրիգոր Կրօնաւոր, Գրիչ, 1273-4, ընդօրինակած է Ակնբրոյ Անապատին մէջ.

1. — Մաղափա Աբեղայի Թաքարաց Պատմութիւնը, 1273ին, հրատարակ վանահօր Ստեփանոսի եւ կամակազմածը Վարդան փակակալի եւ ամենայն եղբայրութեան սուրբ Անապատին. — Պատմ. Թաքարաց, Երուսաղէմ, 1870, էջ 71:

2. — Միխայէլ Ասորիի Պատմութիւնը, նոյնպէս, Ստեփանոս վանահօր հրատարակ, 1273ին. — Ժամանակագրութիւն Միխ. Ասորոյ, Երուսաղէմ, 1871, էջ Ժ:

**Է.** — Կոստանդ Քահանայ, քղբարար, 1273, Գրիգոր կրօնաւորի օրինակած Միխ. Ասորիի Պատմութեան թուղթը կոկելու աշխատած է. — Միխ., Շար. էջ 45:

**Ը.** — Սիմոն Քահանայ, քղբարար, 1273, նոյն աշխատանքին մասնակցած է:

**Թ.** — Յովհաննէս Քահանայ, Գրիչ, 1273-1315, Միխ. Ասորիի Պատմութեան վերջին տեսրը զրած է Գրիգորի «Երոյժ տկար» ըլլալուն պատճառով. — Միխ. Շար. էջ 45:

Օրինակած է նաեւ Թուղթի Պողոսի եւ մասունք ի շաշոց Գրոց, 1315ին, Մարտիրոս Քահանայի համար. — Զեռ. Ս. Յ. Թ. 2311: Սիւրմէեան, Յուլյակ Ձեռ. Երուսաղէմի, էջ 341:

**Ժ.** — Հայրապետ Քահանայ, Գրիչ, որդի Առաքելի եւ աշակերտ իր հօրեղբոր Մովսէս Քահանայի. 1278ին օրինակած է Տոմար մը, որուն օրինակը արամադարած է Մանուէլ փիլիսոփայ. — Զեռ. Ս. Յ. Թ. 2341:

**ԺԱ.** — Յովհաննէս Եպս. Աբխայեղայր

(+ 1289), որդի Կոստանդին Պայլի: Իր ժառանգին Երկար պիտի գրուի երբ պանք Գոնեբրի վանքին, որուն Առաջնորդն էր: Ան Ակնեբրի վանքին մէջ, 1287ին, օրինակած է Աւետարան մը, բոլոր գրով, զարգարուած չքնաղ պատկերներով — Կար. Թ. 227: Յուլյակ, Երեւան, Թ. 197:

ԺԲ — Գրիգոր Քահանայ, Գրիչ, 1311-1332, որդի Վահրամայ, և Հոգեւոր որդի Կոստանդինի. Ակնեբրի մէջ ընդօրինակած է.

1 — Աւետարան, բոլորգիր, 1311ին — Հմմտ. էջմիածին, 1951, Սպտ.-Հկտ., էջ 66:

2 — Մեկն. Թղթոցն Պօզոսի, Յ. Ոսկերեբանի, 1325ին. — Կար. 1379: Պաշխեան, Յիշատակարանք, էջ 195:

3 — Հատընտիր. 1325ին. — Պաշխեան, էջ 196:

4 — Մեկնութիւն Յովհաննու, Յ. Ոսկերեբանի, 1332ին. — Յուլյակ, Երեւան, 1965, Թ. 1347:

ԺԳ — Գրիգոր Վրդ. Վանահայր, 1313 — Որոշ էթ նոյնն է նախորդին հետ կամ տարբեր անձ մըն է: Ակնեբրի մէջ օրինակած է.

1 — Հատընտիր, որ կը պարունակէ զանազան ձառեր, եփրեմէն, Ոսկերեբանէն, և ուրիշներէ — Կար. Թ. 902: Յուլյակ, Երեւան, 1965, Թ. 821:

2 — Կցուրթ Եփրեմի, օրինակած է 1313ին — Զարբ. Թրգմ. էջ 466: Միւրմէան, Յուլյակ 2եռ. Երուսաղէմի, էջ 168:

3 — Շարակնոց, 1312ին սկսած է օրինակել, և գրած է մինչև Որդւոց Որոտան շարակները, մնացեալը գրած և լրացուցած է Ենրէն Քահանայ: Ստացողը Գրիչ Գրդրդր Դպիր. — Պաշխեան, էջ 87-8:

ԺԴ — Ներսէս Կրայեցի, Գրիչ, 1313ին օրինակած է մէկ Աւետարան. — Պաշխեան, էջ 97-8:

ԺԵ — Մինաս Գրոզ, 1322, Ակնեբ Անպատին մէջ օրինակած է Վնասկէ Սողոմոն

նի և Գիրք Յորայ, Գրիգորի Նիւսացուն Քարոզք և Մեկնութիւն Ժողովորդե — Թորոս Աղբար, Բ. էջ 349:

ԺԶ — Վարդան Վարդապետ, Գրիչ, 1319-1324, որդի Միմէնի և Եղբայր Բարսեղի, Հոգեւոր որդի Վարդան Եպիսկոպոսի. օրինակած է.

1 — Նարեկ, 1319ին — Պաշ. էջ 158: Զեռարի Երեւանի, Թ. 3589:

2 — Աւետարան, 1323ին, Յովհաննէս Կուսակոծն քահանային համար. — Տաշեան, Յուլյակ, Թ. 342:

3 — Աւետարան, 1324ին. — Սմբատեանց, Երնջակ, էջ 314 (±16):

ԺԷ — Բարսեղ Քահանայ, Կազմող, 1325 — Սա կազմած է վերեւ յիշուած Գրդրդր Գրչի օրինակած Պօզոսի Թղթոց Մեկնութիւնը:

ԺԸ — Գրիգոր Կուսակոծն Քահանայ, Բղթարար, 1325 — Վերոյիշեալ զբքի բամպակեայ Թուղթը կոկելու աշխատանքին մասնակցած է:

ԺԹ — Սերովբ Կուսակոծն Քահանայ, Բղթարար, 1325 — Նախընթաց քահանային աշխատակցած է նոյն դործին մէջ:

Իսկ 1334ին օրինակած է մէկ Աւետարան, Վասիլ քահանայի խնդրանքով. — Հանդէս Ամսօրեայ, 1959, էջ 543:

Ի — Կարապետ Քահանայ, Գրիչ և Մաղկոզ, 1325-1329 — Գրիգոր Քահանայի օրինակած վերոյիշեալ Մեկնութեան զերբը ծաղկած է Ակնեբրի մէջ 1325ին: Ապա յաջորդաբար օրինակած է.

1 — Մանրուսումնք, 1328ին, Միխիթր Կուսակոծն քահանայի համար: Մտղկած է Սարգիս Քահանայ. — Զեռ. Ս. Թ. 2438:

2 — Աւետարան, 1329ին, զոր ծաղկազարդած է Սարգիս Քահանայ. — էջմիածին, 1951, Սպտ.-Հկտ., էջ 67: Պաշ. էջ 219:

ԻԱ — Պօզոս Վրդ. Ավանբցի, 1313-

1334, Գրիշ եւ Մաղկող, աշակերտ Եսայի Վրդ. Նշեցիկ, կոչուած է ՎՊՁ Գրչապետս իր գործերէն ծանօթ են երեք հատ.

1.— Աւետարան, բոլորգիր, օրինակուած Գլաճորի վանքին մէջ, 1313ին, եւ նըկարազարդուած Կիլիկեան սնուով — Գ. Արք. Յովոէփեան, Խաղրակեանք, Հատոր Գ. էջ 166, եւ Հատոր Բ. էջ 219:

2.— Աւետարան, բոլորգիր, օրինակուած Դոյն տեղ, 1314ին, Տարսայիճ—Ստեփանոս Օրբէրեանի համար.— Խաղր. Բ. 41:

3.— Աւետարան, օրինակուած Գլաճոր, 1334ին, Գրիգոր անուծով քահանայի մը համար.— Լոյս, 1905, էջ 367:

ԻԲ.— Յովհաննէս Երածիշտ, 1342.— Կիլիկեցի երաժիշտներու կարգին Ալիշան կը յիշէ Յովհաննէս փակակալ Ակներոյ վանաց (Միւ. էջ 517), առանց որեւէ ուրիշ տեղեկութեան: Ակների վանքին իբր վանահայր կը տեսնենք Յովհաննէս անուծով վարդապետ մը 1342ին: Թերեւս այս անձն է որ նախապէս կը վարէր փակակալութեան պաշտօնը եւ ապա եղաւ վանահայր, նման իբր մէկ նախորդին, Վարդան Վարդապետի:

ԻԳ.— Գրիգոր Ակներցի, Գծոզ, 1367-1386.— Երուսաղէմի Մ. Յակոբեանց վանքին մէջ օրինակած է Աւետարան մը, 1367ին, ի ՎՄԼրութեան իւրում», Անդրէաս փակակալի խնդրանքով.— Ուաշ. էջ 478-9:

Ս. Յ. Թ. 1949 Աւետարանին մէջ ունի յիշատակարան մը, գրուած Երուսաղէմ, ուր ինքզինքը կը ներկայացնէ իբրեւ զանարհեստ դժոզ, որոյ անուն Գրիգոր Ակներցի յորջորջիտ.— Մ. Ե. Աշխատունի, Միւր. եւ Այցելուք, էջ 70:

Նման ձևով «Գրիգոր Ակներցի» յորջորջուծով երկու փոքր յիշատակարաններ ունի այն Գրիշը, որ ընդօրինակած է Ներքոզ կամ Ճառ Խաշի (Յուցակ Զեռազրաց Հալէպի, Սիւրմէեան, էջ 244): Հետեաբար մենք աւելի հաւանական կը դաննենք որ Ժ. Ղարու երկրորդ կիսուն ապրող այս Ակներցի Գրիգորին զործն ըլլայ այդ ձեռագիրը, քան թէ միւս Գրիգոր Քահանային, որ կ'ապրէր նոյն զարու առաջին քառորդին ու կը զործէր Ակների Վանքին մէջ:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

# ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

THE COUNCIL OF CHALCEDON AND THE ARMENIAN CHURCH. Գրեց Գարեգին Եպ. Սարգիսեան: Ուրաձայ. լաբակազմ, էջ 264: Եմսոն, 1967:

Գարեգին Սրբազան արժէքաւոր և լուրջ աշխատութիւն մը կու տայ մեզի իր այս «Քաղկեդոնի ժողովը եւ Հայ Եկեղեցիին» անգլերէն գործով, որ նուիրուած է յիշատակին ողբացեալ Զարեհ Ա. Կաթողիկոսին Կիլիկիոյ Տան: Այս գործը Գարեգին Սրբազանի աւարտածառը եղած է Օքսֆորտի Հոմալայարանին մէջ (1960), որուն վրայ գծիակ յաւելումը վերջին գլուխը եղած է՝ «Ի՞նչ է Կեղիան կը իր յառաջարանին մէջ»:

Քաղկեդոնի ժողովը որ տեղի ունեցաւ 451-ին, Տիեզերական Բրիտանիական Եկեղեցւոյն երկփեղկման զլիսաւոր պատճառը եղաւ: Իրեզանդական Կայսրութեան ազդեցութեան եւ գերիշխանութեան սահմաններուն մէջ Քաղկեդոնականութիւնը մնաց, սակայն այդ սահմաններէն դուրս, ուր Եկեղեցին կրնար անկախ զգալ ինքզինք, մերժեց այդ ժողովը: Գարեգին Սրբազան կ'աւելցնէ որ այդ մերժողներուն (Ասորի, Ղպտի, Եթովպական եւ Հայ Եկեղեցիները) տրուեցաւ «Միաբնակներու Եկեղեցի» սքեալ կոչումը. բարեբախտաբար, շնորհիւ լուրջ եւ անկողմնակալ ուսումնասիրութեանց, սխալ վերագրումներն ու ըմբռնումները մէկդի կը նետուին եւ ճշմարտութիւնը կ'երեւի: Յառաջաբանը կ'աւարտի Գարեգին Սրբազանին շնորհակալութիւններով բոլոր անոնց՝ որոնք օժանդակած էին իր գործին պատրաստութեան եւ սատարած անոր հրատարակութեան, որոնց շարքին նաեւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը:

Էջ 1ով կը տրուի նախաբանը, որ կը հասնի մինչև էջ 24: Առաջին գլուխը՝ «Հարցը եւ իր կարևորութիւնը»: Հոս հեղինակը կ'ընդունի որ «Հայ Եկեղեցւոյ պատմութեան ամբողջ ընթացքը, յատկապէս հինգէն տասնեւերկրորդ դարերու միջոցին,

խորապէս ազդուած է Քաղկեդոնի ժողովին հանդէպ Հայ Եկեղեցւոյ ընթացքէն» (էջ 1): Որոշ չէ հոս թէ այդ խոր ազդեցութիւնը վա՞ր եղած է թէ յաւ: Ամէն պարագայի տակ, կ'ըզեմ հոս ծանրանալ այս սեռութեան վրայ:

Հոյակապ կեանքին ամէն կարիքները, ինչպէս քրիստոնէութենէն առաջ՝ նոյնպէս ալ քրիստոնէութենէն վերջ զազդայնացած» են: Կարելի չէ խորհիլ որ քրիստոնէութիւնն ալ պիտի չազդայնացուէր եւ իր արեւելեան կոնտրապոզիտներէն դուրս պիտի չընտանէր որ մը չէ որ մը, Ըլլար ատիկա Քաղկեդոնի կամ այլ ուրիշ ժողովի մը կամ հարցի մը պատճառաւ:

Ի՞նչ մը ետ երթանք:

Բրիտանիական մուտքը Հայոց մէջ զարմանալիորէն հակառակ ընթացք մը ունեցաւ քան ինչ որ կ'ակնկալուէր ժողովըրդական-յեղափոխական կրօնքէ մը՝ որպէս էր քրիստոնէութիւնը: Հայ ժողովուրդը չէ որ զաղտնի կերպով քրիստոնէութիւնը կը տարածէ իր մէջ, որ մըն ալ պարտադրելու համար անոր յաղթանակը պետութեան վրայ: այլ՝ ընդհակառակը, Հայ Թագաւորը, Տրդատ, կ'ընդունի քրիստոնէութիւնը եւ զայն կը պարտադրէ իր հպատակներուն, արքունիքին, բանակին, եւ այսպէս Հայերը կ'ըլլան առաջին քրիստոնեայ ժողովուրդը իրենց Թագաւորով, ժողովուրդով, բանակով:

Տրդատի ընթացքը ծիծաղելի պիտի ըլլայ բացատրել այն «հէքեաթ»ներով որոնք մշուշի մէջ կը պահեն մեր այդ շրջանի պատմութեան հետ՝ նաեւ Տրդատի մեծապէս կարևոր (եթէ ոչ կարևորագոյն) պատմական դէմքը: Տրդատի վերագրել զքրիստոնէական մոլեռանդութիւն իր կատարած մէկ գործին համար՝ պիտի նշանակէ տղայական ըմբռնում մեր կողմէ, դարադարձիկ այդ շրջանին ու գործին մասին: Ինչ որ որոշ գիտեցք սա է որ Տրդատ ՆԱՌ ՔԱՆ ԲԻԻԶԱՆԴԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԱՍՍՈՒՌԻՅԱՆ ՀԻՄՆՈՒԻԼԸ կ'աճապարէ Հայութիւնը քրիստոնէացնել, գուցէ Ամ-Դիէն քրիստոնէացած Հայութիւնը իբր ուրոյն միաւոր կարենալ փրկելու համար Բիւզանդական քրիստոնէութենէն՝ որ իբր պե-

տական համակուղ թաղաքականութիւն, շուտով պիտի որդեգրուէր, իրարու շարուելու համար բոլոր այն տարրերը՝ որոնք հոռով-մէկական կայսրութեան մասեր էին, եւ որուն օրէնքը չէր բաւեր սերտ կերպով միաձոյլ կայսրութիւն մը կազմելու համար: Գրիտսոնէութիւնը իր տիեզերական գաղափարախօսութեամբ անտարակոյս հրապուրել է լծակ մըն էր տիրակալներու համար:

Ենթադրենք որ գրիտսոնէութիւնը Լեւինիան կոմունիզմի պէս գաղափարաբանութիւն մըն էր՝ որով պահանջ են զարմանադան տարրեր կարելի կ'ըլլար միահեծան կերպով կառավարել: Սակայն, դարձաւ, ենթադրենք որ յանկարծ Լեւինիան կոմունիզմէն առաջ Հայերը ԱՊԴԷՆ կոմունիստ կլլած ըլլային եւ պահէին իրաւասութիւններ՝ որոնք այսօր իրենցմէ խլուած են կամ այսօր չունին այլևս: Եւ ահա այսպէս կ'ուսնենք Տրդատ մը որ Բիւզանդական Տիեզերական Գրիտսոնէութենէն առաջ կը քրիստոնէացնէր Հայութիւնը եւ Հայաստանը:

Գ. դարու մեր պատմութիւնը մասամբ իրական, մասամբ միպական, ինքնին ցոյց կու տայ գրիտսոնէացած Հայաստանի անկախութիւնը՝ գրիտսոնէացած Հռոմէական Բիւզանդական կայսրութեան ղէմ: Պայ թագաւոր Նոյնիակ Յուսիքը Կեսարիա չի ղրկեր կաթողիկոս ըլլալու համար: Ե. դարուն կարծես երկու եկեղեցական հաստատութեանց բաժանումը կամ իբրարմէ հեռացումը աւելի կը շեշտուի: Գրեթու գիտող ուրիշ փորձ մըն է այդ ազդեցութենէն ձերբազատուելու (Բիւզանդական շրջանին մէջ Նոյնիակ Մեթոքլին կ'արգիլուի նոր գրեթը ուսուցանել): Յիշատակութիւն կամ ապացոյց կը պակսի որ Հայերը Քաղկեդոնի ժողովին հրահրուած կամ մասնակցած են: Սակայն աւերկա ըստ երևոյթի բնաւ տարբերութիւն չէ ըրած Հայոց համար, որոնք մերժած են ժողովին որոշումները: Մինչ մէկ կողմէ կենաց ու մահու պայքար կը մղէին Սասանեան Պարսից ղէմ, միւս կողմէ ալ կը կարեն Բիւզանդոնի կայսրութեան հետ իրենց գլխաւոր նկատուած կա-

պը, գրիտսոնէութիւնը, ըստ բիւզանդական հաւատամքի: Երկու եկեղեցիներու դասանարանական տարբերութիւնները Քաղկեդոնի ժողովին տուեալներով, անյադթելի չեն եւ ոչ ալ մեծ կարեւորութիւն մը ունին: Սակայն Հայերը յեղակարծ եւ յամա կերպով այդ պատրուակով կը բարձրելին: Բաժանումին պատճառաւ Հայ Եկեղեցին սուժած չ'երեւիր, այլ ընդհակառակը՝ իր ինքնուրոյնութիւնը պահելով, մինչեւ այսօր կարեւոր տեղ մը կը զբաւէ գրիտսոնէութեան մէջ: Հայ Եկեղեցիին ինքնուրոյնութիւնը իր ԱԶԳԱՅԻՆ (անկախ) նկարագրին է: Ան շատ հետաքրքիր չէ ինքնապայտպատմութենէ զոտ ուրիշ պատմութեան մըն: Ուրիշը համոզուելու եւ քարոզչութեան բոլորովին անուշադիր կ'երեւի: Այդպէս եղած է ալ: Բոլոր եկեղեցական հաստատներու հանդէպ եղբայրական յարգանք եւ համարում ունի: Իր եկեղեցական գրականութիւնը, երաժշտութիւնը, մանրանկարչութիւնը, ճարտարապետութիւնը ինքնուրոյն եւ խիստ յատկանշական զարգացած ունեցած են, աւելի տալով՝ քան թէ ստեղծով: Առոնք դժուար թէ ներկայ աստիճանին հասած ըլլային, եթէ Քաղկեդոնականութեան կամ ուրիշ նոյնքան ո՛չ շատ կարեւոր պատճառաւ մը Տիեզերական Եկեղեցիէն բաժնուած չըլլայինը:

Քաղկեդոնականութեան պատճառաւ տասարկեցա՞ւ արդեօք կամ դժբախտութեանց ենթակայ եղա՞ւ Հայութիւն եւ Հայաստան: Պարեզին Սրբազան համաձայն չէ բիւզանդադէտ կրէկուարի սոյն եզրակացութեան եւ շատ իրաւամբ միայն կ'անլցնէ. «Էրբօնքն մեծ ազդեցութիւնը ժամանակուան թաղաքականութեան վրայ, Հայ Եկեղեցիին գաւառական դիրքը անշափելի հետեանքներ ունեցան ոչ միայն Հայ ժողովուրդին համար, այլ եւ ամբողջ Բիւզանդական կայսրութեան համար» (էջ 2): Բնական է, կը խորհինք, որ այդ այդպէս ըլլար՝ Սակայն, ըստ իս, պատմական իրականութիւնը ատիկա կը ժխտէս

Հայերը օշինջ պիտի չաճէին բիւզան-

գական օժանդակութենէն՝ եթէ Գաղկեղոսական եղած բլրաբնէ: Այն բազմաթիւ Հայ կայսրերը եւ կայսրուհիները, զօրավարները եւ նոյնիսկ եկեղեցական աստուծանաւորները, ոչ մէկ կերպով աւելի բարեկախութեան, պաշտպանութեան եւ զարգացման համար, քան թէ ոչ Հայ կայսրերը եւ այլն: Հիտաբքքիր ըննողներէ նոյնիսկ, այս հայաժողովներէն աւելի՛ շեշտուած միակողմանի միտում կը տեսնուի Հայոց հանդէպ: Հայաստանը պարպուեցաւ իր մարտական ուժերէն սաղտնէքով, կաշառքով եւ ճնշումով (բռնութեամբ) ո՛չ թէ որովհետեւ Հայերը հակաքաղկեդոնական էին, այլ պարզապէս անոր համար որ Բիւզանդիոն անկախ կարիք ունէր Հայ գիտնութեան նութեան: Իսկ Հայ արքայական գաղթականութիւնները ոչի ի բռին աշխատեցան Բիւզանդիոնի անմիջական սահմանները փոխադրելու Հայութիւնը, և, բնական է, նաեւ՝ անոր կարողութիւնները: Մինչ, միւս կողմէ, Հայաստան Բիւզանդական սահմաններէն դուրս նկատեցին աշխարհագրականորէն եւ վարչականորէն, եւ ո՛չ թէ կրօնական պատճառներով: Բիւզանդիոնի կողմէ զօրացուած Հայաստան մը կրնար օր մը իրենց դէմ գտնուել: Բիւզանդիոն աշխարհագրական Հայաստանէն չէր կրնար օգտուիլ, սակայն Հայը կենսական տարր մըն էր՝ զինք զօրացնելու, երիտասարդացնելու համար: Հայոց՝ Քաղկեդոնականութեան համաձայն չըլլալը հաւանաբար անարժէք իրողութիւն մըն էր Բիւզանդական քաղաքականութեան համար:

Բիւզանդիոնի համար Հայոց Քաղկեդոնական ըլլալը կամ չըլլալը կարեւոր պատճառ մը չ'երեւիր պատմութեան մէջ, և այդ ուղղութեամբ պետական ճնշումները եւ հետապնդումները ժամանակաւոր կը թուին եւ առանց նստուիլ: Մինչ, Հայոց հակաքաղկեդոնականութիւնը տեսակ մը ազգայնականութեան պատրուակ է և հակաքաղկեդոնական հեղինակներ ու իրենց հեղինակութիւնները աւելի Հայ քաղկեդոնականներու դէմ են երբ մանաւանդ անոնք կը

մտնեն Հայ Եկեղեցիէն ներս ու կը ջանան մոլորութիւններ սերմանել: Ահա հոս է որ կատարաւաճին հանդէպ անհամեմատ կոտորով եւ խուտութեամբ Հայ Եկեղեցին իր հակաքաղկեդոնականութիւնը կը շնչուի, շ'աղեր որ իր հօտը իր փարսխէն զատ որեւէ ուրիշ փարսխ մտնէ, վատնուով որ ան այրեալ Հայ ըլլալէ կը դադարի:

Ըստ իս, դատարանական հարց չէր Հայոց՝ Քաղկեդոնի ժողովին չհապատակիլը, այլ պարզապէս շարունակութիւնը այն ընթացքին, որով Կ'ուզուէր Հայոց ինքնուրոյնութիւնը ապահովել: Նայինք այդ շարքին: Տրդատ կը կանխէ Բիւզանդիոնի կայսրական քրիստոնէութիւնը՝ իր ժողովուրդը բրիտանիացնելով: Պապը Հայոց կաթողիկոսները այլևս Կիսարիա չի զրկեր մետրոպոլիտ օծուելու: Գրեթե զիւրաքանչէր Հայ ընտանեացի գրականութիւնը յանկարծ կը բողբոջի: Կաթողիկոսութեան ժառանգականութիւնը կը դադարի: Շահապիվանի ժողովը եկեղեցական իշխանութեան աշխարհական իշխանութիւն կու տայ: Աւարայրի պատերազմը: Քաղկեդոնականութեան մերժելը:

Գարեգին Սրբազան կը սահմանաւորէ իր այժ շահեկան հատորին ծրագիրը: Կ'ըսէ որ ինք ցոյց պիտի տայ թէ Հայերը մերժեցին Քաղկեդոնի ժողովը ո՛չ թէ անոր համար որ

- 1) Անոնք խաբուած էին կամ սխալ առաջնորդուած:
- 2) Անոնք կարող չէին հասկնալու Քաղկեդոնի վարդապետութիւնը:
- 3) Անոնք օտարուած էին Պարսիկներէն:
- 4) Իրենց ընդուն բաւարար չէր ճշգրտօրէն վերծանելու մանուսածապատ միտքը որոշումներուն:
- 5) Անոնք զսկերն էին անճիշտ եւ տարաբախտ ծանօթացման (կամ նոյնացման) Քաղկեդոնական վարդապետութեան՝ նեոփոսականութեան հետ:

Հնդհակատակը (պիտի ապացուցանէ) թէ՛

- 1) Անոնց ընթացքը զլիաւորաբար կը

բանական եւ աստուածաբանական էր, եւ քաղաքական :

3) Իրենց սերժոմը Քաղկեդոնի փողովին՝ յանկարծակի կամ պատահաբար տեղի չունեցաւ : Անոր կատարուելէն առաջ մարտնչում կար Եկեղեցիին մէջ :

3) Հայերը նեատրականութիւնը Քաղկեդոնականութեան հետ չգործեցին, բայց երբ երկուքը մերձաւոր կերպով յարաբերեցան, Քաղկեդոնականութիւնը միայն կենսական կարեւորութիւն ստացաւ : Հայոց Եկեղեցիին համար եւ երբ նեատրականները իրենք աստիկա նկատեցին զօրացման ասպացոյց մը իրենց վարդապետութեան դիրքին ուղղափառութեան համար :

4) Մերժումը շատ քնական էր եւ ողբ-ժօտ, համընթաց իրենց վարդապետութեան դիրքին, երբ նկատի կ'առնուի իրենց պատճառական եւ աստուածաբանական պարփակումին մէջ (էջ 20-21) :

էջ 23-ով Գարեգին Սրբազան կը սկսի իր փաստարկութիւնները. «Քաղկեդոն Քաղկեդոնէ վերջ» : Գրախօսականիս կարճ սահմանները թոյլ չեն տար որ մանրամասնօրէն ծանրանամ Գարեգին Սրբազանի շատ ձեռնհասօրէն ներկայացուցած թէզիս : Կարճ աւ մեկին, առանց աւելորդաբանութեանց, ե պիտական պատշաճութեամբ ընդարձակօրէն լուսանցքի տակ նօթագրուած, հետաքննութեամբ կարելի է կարդալ եւ ըմբռնումով ու զոհուակութեամբ հետեւիլ հեղինակին : Անշուշտ կան կէտեր որոնք չենք կրնար իրականութեան տուեալներով հաստատել կամ ընդունիլ : Օրինակ (էջ 63) կ'աճապարէ ընդունիլ օտար այն տեսութիւնը որ Հոռովի եւ Պարթեւներու միջեւ Հայաստան երկու հօր մշակոյթներու խառնարանը եղաւ : Աստիկա անընդունելի էլակէտ մըն է, քանի որ ո՛չ Հոռովիական եւ ոչ ալ Պարթեւական մշակոյթները նուաճումներ ըրած են մեք ազգային մշակոյթին տարրէզին մէջ : Քաղաքական ազդեցութիւններ անտարակոյս մշակութային նուաճումներ չենք կրնար սեպել : Արշակունի մշակոյթ մը Հայաստան

նի մէջ նոյնիսկ հարցականի մը իբրուունքը չունի : Ճմարտութիւնը այն է որ Հայն ու Հայաստան՝ աւելի մշակոյթ արտածած են քան թէ ներածելու հետամուտ եղած : Ո՛չ ալ համաժխտ ենք (էջ 64-65) որ Հայերը «արեւելեցի» են, որոնք զանազան առիթներով (Հոռովիական արքայապետութիւն, Բիւզանդական տիրապետութիւն, Քրիստոնէութիւն) «Արեւմուտք»ի մերձեցած են : Հայն ու Հայաստան «Արեւմուտք»ի գոյութենէն առաջ իսկ «արեւմուտք»ի էին : Իսկ քաղաքական մերձեցում կատարուած է լոկ ճըշումի տակ թէ՛ Արեւելէն եւ թէ՛ Արեւմուտքէն : Աստիկա կարելի է բարեբախտութիւն իսկ սեպել, որ պատճառ եղաւ հայ ազգայնականութեան ուժեղացման, զարգացման, ինքնուրոյնութեան, որուն շնորհիւ Հայ ազգային ՄՇԱԿՈՅԲԸ կարկառուն ու անտարակուսելի կերպով Հայ մնաց, եւ որ, ինչպէս անցեալին՝ նմանպէս այսօր ալ միջազգային բարձրագոյն գնահատանքի արժանացած է :

Մենք կրնանք տակաւին երկա՛ր զանազան կէտերու վրայ յամենալ եւ հոս խիստ երկարել : Մեր մտադրութիւնը սակայն հոս վիճաբանել չէ, միայն ցոյց տալ ուղղութիւնը եւ համոզումները՝ որոնք տուն արւած են այս ընտիր եւ ծանօթացուցիչ դործին : Ետտ բան կայ հոն որ հեղինակին հետ որոտնց կը բաժնենք, թէեւ շատ բան ալ կայ որ «հին» կը նկատենք, հոգ չէ թէ օտար գրիչներէ ըսուած ըլլան եւ յաճախ հայ «համբաւներէ վաւերացուած :

Անտարակոյս երախտապարտ ենք Գարեգին Սրբազանին՝ որ կըցեր է անգլերէն լեզուով Քաղկեդոնականութեան եւ Հայոց յարաբերութեան մասին խղճամիտ եւ փափկամկալ կերպով արտայայտուել : Բան մը՝ որ ողբացեալ Հայր կողմանը զարմանալի կերպով անտեսեց : Ճմարտութիւնը անշուշտ միշտ ճմարտութիւն է եւ Գարեգին Սրբազան քաջութեամբ ու ազնուութեամբ աստիկա ցոյց կու տայ, որուն համար թէ՛ ուրախ ենք եւ թէ՛ երախտապարտ :

INTRODUCTION A LA LITTÉRATURE AR  
 MENIENNE CHRETIENNE. Գրքից Գարեգին Սոս-  
 Սարգիսիան: Բաքու, տասնվեցածայ, էջ  
 60: Փարիզ, 1964:

Գարեգին Սրբաբան ընտիր գործ մը կա-  
 տարած է իր այս ներկայացումով Հայ քր-  
 ժիստոնէական գրականութեան, զայն Փը-  
 րանսերէն Հրատարակելով: Ամփոփ եւ հա-  
 մառօտ աշխատութիւն մըն է տրուածը, որ  
 բաժնուած է երկու մասերու: Առաջին մա-  
 սով կը տրուին թարգմանութիւններ եւ երկ-  
 րորդ մասով՝ Հեղինակութիւններ:

Թարգմանութեանց շարքին առաջիննե-  
 րէն են քնականաբար Ս. Գրոց թարգմանու-  
 թիւնները, երկրորդ՝ պաշտամունքային դը-  
 րականութիւն եւ երրորդ՝ Հայրաբօսական  
 թարգմանութիւններ: Կը խօսի անոնց ըն-  
 տիր թարգմանութեանց մասին, աւելցնե-  
 լով որ կան դործեր եկեղեցական Հայրե-  
 բուն՝ որոնց բնադիրները կորսուած են եւ  
 միայն Հայերէն թարգմանութիւնները կան  
 մեզի հասած, ինչպէս Եւսեբիոսի «Ժամա-  
 նակագրութիւն» («Բրոնիկոն») եւայլն, և  
 յոյս կը յայտնէ թէ Հայերէն ձեռագիրնե-  
 բուն մանրակրկիտ քննութիւնները պիտի կա-  
 րենան նոր դիւտեր ընել տալ: Այս առթիւ  
 կը խօսի Հայերէն ձեռագրական հաւաքա-  
 ծոններուն մասին եւ նոյնիսկ կը յիշէ Բըրբի-  
 տանական Թանգարանի կամ Օքսֆորտի Բո-  
 ղըլէյեան Մատենադարանի կամ նոյնիսկ  
 Չէսպըր Բիդդի (Տըպլին, Իրլանտա) հա-  
 վաքածոները եւ սակայն զարմանալիօրէն  
 կը մոռնայ Գիւրտեան Հաւաքածոյին հա-

մեմատարաբ աւելի բնագրմակ (350 ձեռա-  
 գիր) հաւաքածոն: Կը խօսի նաեւ աւելի ուշ  
 ժամանակներու թարգմանութեանց մասին  
 ալ (էջ 22-24): Օրինակ Յովհաննէս Դա-  
 մակացիի, Թովմա Աղուհնացիի եւ ուրիշ-  
 ներու:

Էջ 24-ով կը խօսի Հեղինակութեանց մա-  
 սին որոնք են ա) սրբաբան քանաստեղծու-  
 թիւններ (Շարական) Ե Բ) Պաշտամունքա-  
 յին: Գ) Սրբաբանական: Դ) Մեկնողական:  
 Ե) Պատմական: Զ) Աստուածաբանական:  
 Վերջիններուն շարքին մէջ կը յիշէ Յաճա-  
 խապատու, ձառք, Վրթանէս Գերթոյ,  
 Ռոսորդիկ Թարգմանիչ, Յովհաննէս Իմաս-  
 տասէր Ոձնեցի, Ռոսորդ Անձեւացի, Ներ-  
 սէս Համբոնացի: Կը խօսի Եզնիկ Կողբա-  
 ցիի, Գրիգոր Նարեկացիի եւ Գրիգոր Տա-  
 թեւացիի մասին:

Գործը քնականաբար շատ սահմանափակ  
 եւ հարեւանցի է տուեալ պայմաններուն  
 տակ: Գարեգին Սրբաբան ճաշակ մը տալ  
 ուղած է յաջողութեամբ, եւ աւելի ծանրա-  
 ցած է եկեղեցական Հեղինակներու մասին:

Հրատարակուած գործն իսկ ցոյց կու  
 տայ կարիքը նման աւելի ընդարձակ աշ-  
 լատութեանց, Փրանսերէն եւ անգլերէն  
 լեզուներով, բան մը որ պէտք է օր առօր  
 կատարել՝ զարգացնելու համար օտարնե-  
 բուն Հետաքրքրութիւնը Հայ մշակոյթին  
 հանդէպ եւ նոյն ատեն անոր համար պատ-  
 հովելով կարեւոր տեղ մը միջազգային քա-  
 ղաքակրթութեան եւ մշակութային պատ-  
 մութեան մէջ:

ԴԻԻԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՊԱՄՏՈՒԹՅԱՆ,  
 կազմից Վարդան Ծ. Վրդ. Դեմիրջեան: Թըզ-  
 րակազմ, ութածայ, մկարագարդ, էջ 201:  
 Թարիք, 1966:

Ասիկա հաւաքածոյ մըն է զանազան դը-  
 բութեանց, իբր առաջին Հատոր, որուն հա-  
 վաքումը կը պարտինք Դէմիրջեան եռան-  
 դուն վարդապետին:

Հատորին առաջին դրութիւնը պրուած է

իրաւարան Սեղրակ Աւագեանէ. «Առաքա-  
 տականի ճարտարապետական Հնութիւննե-  
 րը, բնական հարստութիւնները եւ իրաւա-  
 կան դոկումենտները» զարմանալի խորագր-  
 րով: Աւագեան հարեւանցի կը խօսի Մա-  
 քուի, Ս. Թաղէի Վանքին, Ղարազիարդի-  
 նի, Ռոյի, Սայրաստի մասին: Ականատեօի  
 նկարապրութիւն «ապագայ ուսումնասիրու-  
 լի» համար՝ շահեկան աղբիւր մըն է այս  
 դրութիւնը: Աւագեան իր այս տեղադրու-  
 թիւնը գրած է 1919ին:

Էջ 49-ով կր տրուի Հայկ Աճէմեանի «Պատմական Քաւրիդի Հին Հայութիւնը» որ ըստ հանդուցեալ հեղինակին քաղաւածարար առնուած է իր «Պատմութիւն Հայոց Ատրպատականի, ընդարձակ եւ մանրակրկիտ անախդ աշխատասիրութենէն»։ Աճէմեանի այս գրութիւնը արտատպուած է Պոսղոնի «Հայրենիք» ամսագրի Հոկտ. 1938-ի թիւէն։ Դժբախտաբար Քաւրիդի Հայութեան մասին զընդարձակ եւ մանրակրկիտ» բան ժը չկայ հոն։

Էջ 81-ի վրայ ճարտարապետ և Պարսկական բանակին մէջ ղնդապետ Էմիլ Յակոբեան կը ստորագրէ «Քաւրիդի Հայոց կանանց միութիւնները» խորագրով կարճ եւ հետաքրքրական գրութիւն ժը, որուն կը թաղորդէ «Քաղուածք Դավրէժու Հայուհեաց Բարեգ. Ընկեր. եւ Ատրպատականի

Հայուհեաց Բարեգ. Ընկեր.» նիստերու արձանագրութիւններէն։

Վարդան Մ. Վրդ. Դէմիրջեան Դարաւաճմբի Նախաձկայի Վանքին 1905-1965 շրջանի պատմութիւնը ջանացած է տալ ականատեսներէ տեղեկութիւններ արձանագրելով։ Անկէ վերջ Ներսէս Արքեպ. Մելիք Քանդեանի կեանքն ու գործը կը ներկայացնէ, նոյն առեն տալով բազմաթիւ լուսանրկարներ։

Շահեկան է Նորայր Մամեանի «Մուժամբար» Ատրպատականի Հայ զիւղին մասին աշխատութիւնը, ընդելուզեալ տեղագրական եւ պատմական յիշատակութիւններով։

Հատորը կը պարունակէ զանազան կենսագրական նիւթեր, կոնդակներ եւ նամակներ (Սեթիանեաններու ուղղեալ)։

Յ. ՔԻԻՐՏԵԱՆ

# ՅՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԿԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԷՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

165

ՅԱՅՄԱՆՈՒՐՔ: Կ. Պոլս, աղ. Գրքագր Մարզուանեցի, 1730 (աւարտ: 1783), 2 չ. + 4(7)  
+ 4 - էէէ (718) = 727 էէ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐՔ

ԳԻՐՔ ՈՐ ԿՈՑԻ ԱՅՄԱՆՈՒՐՔ: Որ պարունակէ յինքեան զնոս վարուց սրբոց, եւ փառա-  
սակութիւնս երանելի մարտիրոսացն, եւ վկայեցն Գրիստոսի սատուոյ մերոյ: Զոր կար-  
գեցին նախնի Հարքն մեր ընթեանուլ յամենայնում աւուր ի մէջ սուրբ եկեղեցւոյս Հայաս-  
տանեայ ըստ պատշաճի աւուրց իւրարանչիւր ամսոյ ի բուր տարին: Ի յիշատակ սրբոցն եւ  
ի յուս վարուց շերտեանց լսողացն. եւ ամենայնն ի փառս սատուոյ: Սկսեցեալ ի սր-  
պաղբի ի Հայրապետութեան սրբոյն էլմիաննի լուսակառոյց աթոռոյն տեան Արրաւանո:  
սրբազան Կաթողիկոսի ամենայն Հայոց: Եւ ի պատրիարքութեան սրբոյն Երուսաղէմի եւ  
կոստանդնուպոլսի, տեան Գրիգորի եւ Յունանու Ատուանարան վարդապետաց, աչակեր-  
ուաց Վարդանայ Տաճարուէն սուրբ վարդապետի Բաղդիւնցոյ: Ի Թրւին Հայոց անք. Մար-  
տի Բ:

Ի սպարանի գրիգոր գարի մարզուանեցւոյ:

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Այլ եզեւ ուարունմն տպեցման սուրբ մասննր. ի մայրաքաղաքն Կոստանդնուպո-  
լիս ընդ Հովանեաւ սուրբ Ատուանանի բաղձաւաւաջ Եկեղեցւոյն: Որ ի Թրւին Փրկչին  
աէնց: Իսկ ըստ Հայոց անք. յամենան մարտի:

Այլ եւ պարտ է յիշել՝ զյիշատականէր զժառանգի մակարն. զոր ունի բազում յիշա-  
տակս յզեալ ի սուրբ քաղաքն յերուսաղէմ. ի վանքն սրբոյն Յակոբայ որ պարտանքն է աղ-  
կացըս ամենայն Հայոց. Թէ ի զգնատուց եւ ամենայն կերպ զարդուց. ի բազում տեղիս եւս  
ուսնի յիշատակ եւ Թէ ողորմիչն եւ զուժն առ ի աղքատն բազումս. մեզ եւս ես յիշատակ  
պուրմայիւն գիրք տպելոյ տէգիկան մի. զոր տէր սատուան զինքն երկար կենթ պահեցէ.  
եւ յես սատեսաց ելանելոյն՝ երկնային լուսոյն արժանի արտացէ զինքն. եւ զնամայն նշնե-  
րայն իւր, Հայր մեր սր:

էլ է

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակարան պատմարանակամ.

Փառք...

... Որովհետեւ գիրքս սրբոց յիշատակաց է բացայայտիչ, եւ անցելոց ներկայա-  
ցուցիչ. յազապ սրոյ ո՛ր կամեցայ զանց անել զմերով ժամանակաւ. պատահեալ զյիշեցման  
արժանաւոր երեւելի իրս զայս կարն ի կարճոյ առ այս գիրք յաչել: Քանզի յարժամ ազգս մեր

ի մէջ խղճութեան սուսեր՝ եւ յերուսաղէմ աթոռ մեր սեպական սուրբն յակոր ի ներքոյ բազմակուսակ պարտուց Կենքեր մինչ զի պարտասեանք յոյնոյ աթոռոյն զհրաման Հաննալ յարթունուս առ ի վանաւել զբովանդակ վեճակեցեալ տեղիք մեր սրբապան՝ եւ զուրբ աթոռն եւ իւրացանիւր առնուլ զպարտիս իւրեանց։ Բայց որովհետեւ զժամն աստուած ոչ ի սպառ մտանալ զաղագոս՝ այլ երբեմն ներեալ զանցանա մեղացելոց այնչիւրութեամբ այց առնէ. սմին իրի եւ պատահեցա ի մերուս ժամանակի. զոր յարոյց աստուած զերկրոսին յրժակեալ ասպանակի աւետարանին քրիստոսի. զբաղիւնցի վարդապետի աշակերտք՝ զտէր Գրիգոր եւ զտէր Յունանէս բանին կենաց պաշտօնեայցա, եւ Աստուծոսբան վարդապետաց. որք ի զաղացա առ ի ժողովել զարդիւնս ողորմութեան ասկա սրբոյ Կարապետի աթոռոյն որ ի սարսն. ուստի տեսալ աքք խոհեմարոյջ ազգիս՝ զարանց զզոնութիւն. ժողովալ խորհրդակցութեամբ Համայնք ղլխաւոր ի միասին՝ յակահայ կամալ ղյովհաննէս վարդապետան երուսաղէմայ վէճիլ կարգեալ. ղկնի բազում քարոզութեան. յարդորման զամենեանեանս. ժողովան զբազում արքիւնս՝ բազում արեւմտեք յղեցու յերուսաղէմ։ Եւ տեսալ պարտատիրաց զաս. որ ջանալ ողւով լափ զզուսան աթոռոյն սրբոյ եւ մանաւանդ միաբանքն, աղերսն զաս թէ ե՛կ՝ եւ պարտուցն երաշխաւոր լմ՛ր. զի մի՛ սուրբ աթոռն. եւ միւլգեան վանաւորքի՛ եւ սո՛ յոժար կամաւ անձնամատոյց լինի իբրեւ եմ ղե՛նէ փոջ պարտուցն. մինչեւ ի ոչ սարին Հասուցանելոյ պայմանաւ, եւ սայ զմեռնապիբ պարտատիրացն։ Եւ ղկնիքն այն. որով նախկին վէճիլքն գժուրեակ պարտուցն կնքեն. Եւ ընդ վար մտնեն զրամն պարտաց. կրտսերաց նա ընդ իւրն եւ անպարեաց ի զապագա. եւ միւս քարոզելով ղկնիքն սրբոյն որով ժողովուրդն առէր թէ մարդիկ եւր անե՛՞ք ձեզ. զի ազգս ղեաց ի ձեռաց. եւ սուրբ աթոռն. եւ մեք եղար ծանակ ի մէջ ազգաց բնաւեց։ Յազաղս որչ եւ ազգս մեր սասայն թէ՛՛ զու. զպարտութեան ղկնիքն սուրբոյն թէ յանձն տանու տիրէ. եւ մեք լլւաւլ ղեզ միարանե՛ք՝ Եւ զոր ինչ պարտն է ի մէջ պահանջման. ընչիւք եւ պիտոնոջ կանգնիմք. ղկնիքն սրբոյն որպէս եւ իցէ յանձն տեսալ եղև պարտիրազ. եւ սպա բաժանեաց զպարտիրազութիւնն կրտսերանուպոյսայ եւ սասց՝ կ՛թ ղբիւրք վարդապետան Հայրն իմ ո՛չ բերեալ յղիւնք ի սաղիմն սուրբ, ո՛չ լինի ինեւ միայնակ այնչիւրութիւն. որպէս սողոմն զբ՛՛ վո՛յ ի ճանապարհի՛ եթէ ղբիւրքն ո՛վ կանգնիչէ։ Ուստի լլւաւլ զայս տղի մերոյ. Հանակամ յոժարութեամբ մաւսարական զբիւ բազմակնքաւ եւ բազում աղերսածոջ զարեւնական պէրաթն արարեալ ի վերայ նարին, եւ յղևալ իբրին ի զապագա։ Եւ սքաւ երկիւրին որք սրբաւորք Համակամ եւ միախորհուրք քարոզելով եւ յորդորելով միարանեցուցին զժողովուրդն ի մի սիրա. եւ ի մի Հողի։ Եւ ժողովցին զբազում արքիւնս ի բարեպաշտ ազգէն Կարապետի. առին սաս բազում միւլգիք եւ ախարաթիւք ի նափայ սակա սրբոյ աթոռոյն։ Եւ ի նոյն ժամանակն ի Հրակիրութեան արքեպ. սուրբ աստուածանին եկեղեցին ի զապագա. որ եւ սոցա երկացուցս վերակցութեամբ վերստին լինեալ պայմանացաւ։ Եւ յսրման զբիւրք վարդապետն ի սաղիլ ղեացայ ղեւեւ յովանէս վարդապետան կրկին Փիլեմոս նան թէ՛՛. որ քանի ղբիւրք վարդապետան կնկաւորն մեա՛՛ պարտիրազութիւն յարիւ ժողոպոյ չի տրվի։ Եւ ի նոյն ժամանակն Փրանդէ՛ն եւ յոյնք առին ղհրաման ի սուրբ յարութիւն եղևալ զանգիս իւրեանց նորոգել։ որ եւ սոցա՛ կուսն ջանիւ առին Հրաման՝ եւ նորոգեալ պայմանացուցին եւ ղեբրա բաժին։ Եւ ղեացեալ ի տեղաւոր զբիւրք վարդապետան ի սուրբ երուսաղէմ, եւ յովանէս վարդապետան կալով ի զապագա եւ յորդորելով զժողովուրդն ղեաց ի յուխա եւ երկրպագութիւն. եւ յանեանք առի յովով յուխաւորք եւ բազում յիշատակաւ, եւ արեւմտեք վարձեալ ղեաւս յղէր ի սուրբ զապագա յերուսաղէմ։ Եւ սրբապան վարդապետան զբիւրք, անդ իւրով երկունիկ զապագակնութեամբն յարդորմածք. եւ քարոզել պայնպիբ լեանցեալ զպարտան, իբրեւ ղմին ի զարեւաւային եղանակին Կարեցուցեալ շրջայց։ Եւ յիս այտորիկ նա անդ. եւ սո սաս ի զբուսն ղեւ ղեբեալ արքանեաց Բրդեւ ղբաշխաթն Հովիք զբանաւոր Հառին արթնական ակամբք ի իոյց խաղազութեան սասնցին։ Եւ ի սոցա ժամանակն Համայն եկեղեցիք ի զապագա, եւ ի շրիւպայ ղբաւորոյցա՝ նորոգեալ պայմանացան։ Ուստի եւ զբիւրք վարդապետան ինչորեւ ղհրաման յարեւանուս՝ առ ի նորոգել զուրբն յակոր։ Եւ յուսանէս վարդապետան սաս ջանիւ. եւ խորհրդակցութեամբ բարեպաշտան եւ երկիւրեւ ի ինանաց թէ ակնցոց. թէ կնասրացոց՝ եւ թէ արեւելեան վանապետաց՝ եւ թէ տեղացոց. նա ղհրամանն, որ եւ նորոգեալ պայման յիմուսածոջ, բարեք չի արարեալ լլւակցուցին ղաթոն մեք սուրբ։ Եւ սաս յովանէս վարդապետան ժողովեալ զաշակերտս բազումս սոցայս. ի պարտանս մերոյ ազգիս աստուածանայան վարդապետս եւ ղքարոզիւն. զի մի յատաղին խղճութիւն անկիթ ազգս մեր. այլ տեսալ աշտակերտք սոցա՛՛ ղվարս ղկրանս եւ ղզնաց վարդապետացն այնոյնի ձմանոջ կեղեցին ղորոնց Հողեւոր Հարցն իւրեանց. որ եւ կամ այժմ, եւ ասմեն զաղաք մեր ի խոր խաղազութեան, միւրք յերուսաղէմ. եւ միւսն սաս՝ զոր աէր սասուած Հաստատու. եւ անյարք պահիչէ ի վիւրք

բայ զաւազան իշխանութեան իրենոց: Այս ի մէջ ի տարեկան միջոց եղեալ իրքն են. որք ի  
Հայաստան մին գրեցան եւ թէ առ ազատ ինչ պատահեցի, մնացէ արանց Հանճարեղբայրս  
արմատացուցանել: եւ զմեզ անձեզոգիր պահել բաւ է:

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ Գ

Յիշատակարան տպագի գրգոյս:

Ամենազոր կարողութեամբ Հօրն ամենակալի. եւ ձեռնադրութեամբ որդւոյն միանձի՛  
եւ շնորհիւ որոյ Հոգւոյն ճշմարտի: Եւ նաեւ ամենեցունց՝ մարտունացի մկրտիչ որդի ար-  
պազրիչ ճաւանեի գրիգոր զպրբո՛ւ որ եւ ձեռնառան աշակերտ տիրապետեցրացի ծաղիկ ե-  
րամիշտ սարգիս գիտնական վարդապետն որ ի յամբարտլ գոտատունն էր վարժեալ Հնուս  
աստուածային գրոց: Եւ եւ նաեւ աշակերտ գտնով նմին. ըստ իմում կարողութեամբ ու-  
սայ ի նման զճիթերգութիւն՝ եւ զնազարարութիւն: Եւ զնիքի մասնաբան եկեալ ի կոս-  
տանդնուպոլիս Հանդերձ վարդապետն որ էր թմականն Հայոց, ընկալ: Եւ ինչ յետ բազում  
բարոյութեան՝ եւ զնոց ի վանքն իւր որոյն կոնտոսի: Եւ եւ մնաց ի կոստանդնուպոլիս:  
եւ մտի յաշխարհական կարգի: Բայց որովհետեւ իւրաքանչիւր տեսակ ծառոց ըստ իւրոյ  
լուսարեւոյն ընծայէ պատու զարդես եկեղեցւոյն աստուծոյ: Եւ եւ տեսնալ զազոս որ ի գր-  
ուց քրոջ տանը՝ եւ ահաւազի գտանիւր գրչագիր գրեանք. թէպէտ երտնիք Ոսկան վարդա-  
պետն Հրամանաւ տեսնե Յակոբ արքայան կաթողիկոսին ընծ թլին զնոցեալ ի ամառէրամ  
բարուն զրամով վասն տարարան եւ դանալ անշ շինող գրեաց զհիշակի յո՛ւմ՝ որպէս եւ տե-  
սանէջք գոտատունաշունչ եւ զշարական ե զայլսն: Սակայն յետ մտիտեանի նորա եղև խափա-  
նում. մինչ եկն հետո առ մեղաւոր գրիգոր զպրբոս: Եւ եւ ի մտի վարանեալ կայի՛ որ ոչ  
զոք տղապարտուն ի ձեռն լուսարշամին ուղղափառացո: Վասն որոյ յուսալով յողոր-  
մութիւն աստուծոյ միայն, թաց օղնակնութեան մարդկան. մինչ Ծր ամ բազում աշխա-  
տանօք զոչ եղեալ տպագրարանն ի մէջ՝ ընրի յառաջ: Ոչ արեւմտք գտնով փարթամ. այլ  
աղան էր աստուծոյ. մ՛ ի ձեռնադրութեան այլոց ընչից: այլ միայն յուսացեալ յաստ-  
ւածային ամենաառ կարողութիւն: Զպատեկեաց գիտորանաց զմաղկաց եւ ճազաբաց.  
զլիտաբաց. բուր եւ նորազբաց եւ զանազան կազապարաց. եւ զհուսացում արեւն զըրե-  
լացս մինն իրել. եւ Հայաբաց: Որ եւ ամէն Հաս գրեբացն եւ անշով ձեռնոց անցանք աշ-  
խանք յետ թափանտոյն այբան գրեբաց, դարձեալ մի մի Հասանելով կենդանի զոտան եւ  
զորածայրն դուրելով ի քարն քանով եւ միմեանց Համահաւասարելով: Եւ այլ բազում աշ-  
խատութեամբ զոր ոչ գրեցի: Եւ ապա շարագրի եւ զնի ի ներքոյ տպագրիչ. որով տպեցեալ  
լինեցին գրեանք որքան որ կամիմք: Անկարելի մասց մարդկան իմանալ թաց տեսանելոյ  
դասացեալս: Եւ ի ընծ թլին կարողութեամբ աստուծոյ նախ իմացի զի յայմաւորս. զորս  
յետոյ ազանեցան ընկերացեալքն իմ. եւ ոչ կացին թառային պարճանին եւ զրիցեցին զիս ան-  
խորայ. եւ զիմ բաժնին արհաւակեցին յինն. զոր ի շինելն եւ ի թափելն զաղադար արեւն  
գրեբացն մինչ Ծր ամ աշխատեաց, զոր մաշեցաւ կեանք իմ եւ զազափարքն իմ. որ զպատու  
տանն իմ ընդ նոսա՛ զրիտաս անելոց է անշատ տակնին իւրոյ: եւ հասունցէ նոցա ըստ ա-  
րարմանց իւրենոց զոր իմ արարին յայտ կենցաղոյս՝ եւ թողն զիս թափուր ի ընչից: Այն  
որ սուսան է ի բարիս եւ զիմ ի յարարածս իւր՝ փառք անհատ ողորմութեան իւրոյ. զոչ  
կրկին արժանի արար տպեցման եւ տարտման օտւր մտանիւ, որ ի Հայրապետութեան սրբ-  
ոյն էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն Տեառն Արքանճառ սրբոյան Կաթողիկոսն ամենայն  
Հայոց: Եւ ի Գաւախազութեան որոյ Սրուազէ՛ի եւ Կոստանդնուպոլիս, Տեառն Գրիգորի  
եւ Յունանու աստուածարան վարդապետաց. աշակերտաց Վարդանալ Տաճարալն սարգիս-  
դապետի բաղնիչնայ: Այլ եւ յուսուր միւս զընդարարութեան անձեց ալիմս զիւրցին տպու-  
չիցի լուսարեւի կոմիւնց ճաւանեի մարտիրոսի որդի ճաւանեի յարութեան ասային կեալ  
մասն այմաւուրաց կոմսանն. հասեր է ըսաւ ամենեկն չի մնացի տանով. աստուած իւրն  
կենդանութիւն տայ՝ զլինք եւ զիւր որդիքն անիրք պահեցէ եւ երկուսակեաց արքայց, եւ  
որպէս ձիթնի պողպատից պահեցէ ի տանն աստուծոյ. որ եղև պատճառ կրկնակի տպեցման,  
այլ եւ եղև ձեռնուս միչելու է զուսուռ. զոր միջի եղեալ արեւմք ներկեալ նախաստակաց  
բարեխտութեամբն երկնային լուսոյն եւ երանական մարխին արժանի լիցի ամէն. որ եւ պար-  
տից չիւն զիւրակի զկրօնակի զկրօնագրեալ ճաւանեի յարութեան տպան զարդապետն սղան  
մարդարիտ խաթուն. եւ անմաս խոնձ արդիքն իւր՝ զմարտիրոս արան. զվարդապետ սղան  
եւ զմանք արդիքն. եւ զվանաբացեալ մայր սղան զմանեի նազլու խաթուն. եւ այժմօս կե-  
նակիցն ճաւանեի յարութիւն աղայիս զմանեի տիրուհի խաթունն եւ զնորարարող զաւոր  
արն իւր զմարտն խաթունիկն. զոր տէր աստուած կրկար կնծօք եւ ուրախ դիմօք պահեցէ  
զսոսն՝ ճանդերձ ծնողովն իւրենոց ամէն: Այլ եւ չիւնցէք ի տէր՝ զմանեի տանկալեան



Եւ ի քնն թղթի՝ գալաթիւ սուրբ խոստորչի եկեղեցին այրեցաւ. եւ ի քնն թղթի  
 Լոր ի հիմանէ շինեցաւ. զոր տէր աստուած Հաստատուն պահեացէ. Հրամանաւ Երբնեայ  
 սուլիան մահաւս թաղաւորին. զոր տէր աստուած քաղցր պահեացէ զսիրտ թաղաւորին ի  
 վերայ բրիտանէիցս ազգաց ամեն. զոր ի քնն՝ թղթի սուրբ խոյր թ Երբոյ ուսուրն թախտ  
 անցաւ. զոր տէր աստուած երկար կենց պահեացէ ամէն:

**ՅՈՇԱՏԱԿԱՐԱՆ Գ**

Յուսովն աստուծոյ. եւ սիրով սրբոց Երբա. եւ Եւսաւս ոգի մէջալէ վարդապետ  
 սրեւելցի. ի գաւառն զողթնեաց. եւ ի զերազով վանից սրբոյն թուժայի Առաքելոյն՝ որ  
 յաղուլիս: Աշխատեցայ ի վերայ յայտաւորին. եւ Հաւաքեցի պահուան սրբոց աստու-  
 ծոյ՝ ըստ այրութենից աստուորութեանց: Եւ եզի ընդ նմին զամիսն եւ զթղթամահարն,  
 վան զերեւալ գտանելոյ զճառ Տէրունական եւ զպատմութիւն սրբոցն: Իսկ յերես անկ-  
 եայ աղաչեմ զանօղջոյ՝ եւ զհանգիղօղջոյ սրբոց՝ զի յիշուիէք ի սրբամաքուր աղօթս ձեր  
 առ տէր, զյոզանեակոյ՝ եւ համայն ազգայինք իմ: Եւ զաւջ՝ յիշուլք լիէիք ի ինձմա զը-  
 բխաստի յաստ՝ եւ ի հանգերմեան՝ ամէն:

Կիւղեկեանի Մատենադարան  
 922 Այս

166

ԽՈՍՐՈՎ ԵՊՍ. ԱՆՁԵՒԱՑԻ. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՂՕԹԻՑ: Կ. Պոլիս, ապ. Աստուածատուր Կոս-  
 տանդեուպոլսեցի, 1730, 451 + 5 չԸ. = 456 էջ:

**ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ**

ԳԻՐՔ ՈՐ ԿՈՉԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՂՕԹԻՑ: Արարեալ Երանելւոյն Խոսրովու Անձեւացեաց  
 Եպիսկոպոսի:

Եւ այլ սուրբ վարդապետաց: Եւ Հաւաքեցաւ ըստ կարգի ի միում Տըլիի ի Մով-  
 սիսէ Ումեմեկ Աշխատասէր վարդապետէ:

**ՅՈՇԱՏԱԿԱՐԱՆ**

**Յիշատակարան Տպագի սուրբ Գրեգոս:**

Փառք...

...Տպեցաւ սուրբ զիրքս ի Հայրապետութեան լուսակառոյց սուրբ զաւրին էջմիած-  
 նի տեան Արքուհաւու Երիցս երանեալ Սրբազան Կաթողիկոսին ամենայն Հայոց: Եւ երկուց  
 Սրբազան Պատրիարքացն սրբոյն Սրուսազէմի եւ Կոստանդնուպոլսի տեան Գրիգորի եւ  
 տեան Յունանիսի Աստուածաբան վարդապետացն:

Իսկ եւ ընդհանրական մեծի Աթոռոյն էջմիածնի Հաւատարիմ միաբան եւ Ծայրա-  
 ղոյն նուիրակ տեան Հայաբու Աստուածաբանութեան վարդապետին ճակեցեւոյ յոգնալան  
 երկամբն եւ անդուլ աշխատութեան: Այսինքն՝ զկանոնս բաժանելով եւ զխորադիրս զու-  
 ման մակադրելով, եւ զայլ բազում բանս սրբոց վարդապետաց ծագելով եւ աստ զը-  
 նելով: Նաեւ՝ զարս բարեմիտս զնեքեղորեալն յարդարելով առ ի ասլն զսուրբ զիրքս: Ու-  
 ռոյ յիշատակն օրհնութեամբ կրիցի, Ամէն:

Եւ արդ՝ որք հանգիպիք սուրբ մտանիս յայմիկ եւ օգտիք ի սմանէ, ընթեանլով  
 կամ լսելով, յիշելիք ի սուրբ աղօթս ձեր զարեւելցի մահանի պարոն Շահնապարն եւ  
 զԵրայրն իւր զպարոն սէհրանն. եւ զնեղոն զպարոն հոսեմապարն եւ զթաղուէին: Եւ ըս-  
 կողակիցն զՇրիփսիմէն եւ զմիւս հոփսիմէն: Եւ զորդան զհոսեմապարն եւ զստեփանն:  
 Եւ զԿոստակրոն կըրայր Խորին զտիրացու ստեփաննոն. եւ զբրիսն զմարտարան զկիւզե-  
 լըն եւ զթամարն. եւ զայլ ամենայն արեան առաւ մերձաւորսն Խորին զկենդանին եւ զմեռ-  
 եալս:

Յիշելիք եւ զմիւս լանակից եւ ըզմակից ընկերն Խորին զտիրացու Մովսէսն կոս-  
 տանդեուպոլսեցի. եւ զնեղոն իւր զԽոնալ զանիէն եւ զմեմայն. եւ զմեծ մայրն զմահանի

վառուկն: Եւ զորդին ռոտփրիտն, զմիջայնն, եւ զհանդուցեալ ժառթէսն, եւ զմիւս ռոտփրիտն եւ զտիրացու յակրին, եւ զժայր սոցին զխոնճայն. եւ զայլ ամենայն արեւնաժերն ընտանիսն նորին զկենդանիս եւ զմեռեալս:

Յիշեալիք եւ զսերսասացի բարեպաշտան զբիտանեայն զպետրոսի որդի մանսեայն յակրին. եւ յարութիւնի որդի զարբանամն. զի սոքա՛ հառան զօրիականն զբոցոս շերմեանն զերով:

Եւ յետոյ ետ օրինակ մի եւս Սրբազան Եպիսկոպոսն Թրակիոյ Աբրահամ աստուածաբան վարդապետն. որ եւ նորին յիշատակն օրհնութեամբ եղիցի:

Յիշեալիք եւ զսպազբող սորին զկոստանդնուպոլսեցի անարժան մանսեայն աստուածասուրբ. եւ զնեղան իմ զիստա կարապետն եւ զճարիամն: Եւ զորդեակն իմ զտիրացու միւսնայ: Եւ զմիւս որդեակն իմ զտիրացու յաննէնն զանճանճիք եւ զճշտախտա տընութեամբ զցասոյք եւ զցերեկ շարքարդոզն զկապարեայն զերսն: Որ եւ յանքան ունէր սէջ շերմեանն ի վերայ սուրբ զբոց, մինչ զի ունի ի ճշտի սրբան հնար իցէ՛ եւ զայլ սուրբ մատակնս երկունիկ վարդապետացն ապկի ի փառս աստուծոյ եւ յօգուտ եղբարց: Վասնորոյ մաղթեմ ի սիրելեացդ իմոց, հայցել ի տեսնէն առ նմա շնորհ եւ կարողութիւն որպէս ինքն կամեացի:

Յիշեալիք եւ զհանդուցեալ ժայրն սոցին զտիմայն, եւ զայլ ամենայն ննջեցեալն ժեր ի սէջ, Յիշեալիք եւ զաշխատասուրսն զարծարանիս զԹոխաթեցի տիրացու զաբարեայն, եւ զվանեցի տիրացու վարդանն: Նաեւ արդարեմեցի զգարվանտ եղբայր մանուկն յիշեալիք ի սէջ. որ նա եւս ունի աշխատանս ի վերայ զործանութեան զբոցոս:

Որպէս զի աւուղն բարեաց՝ ձեզ եւ ձեզ առ հասարակ ողորմեացի ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան  
284.21 Խոս

ՍԿԻՉԲՆ ԳՐՈՑՍ ՈՐ ԿՈՑԻ ՃՈՂՈՎԱՅՈՒ: Կ. Պոլիս, տպ. Մարտիրոս Դպիր, 1730, 480 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՍԿԻՉԲՆ ԳՐՈՑՍ ՈՐ ԿՈՑԻ ՃՈՂՈՎԱՅՈՒ Գրբքս այս ձուռ զպատմութենէ նախահարցն սրբորոց: Այլ եւ զՏեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ՝ որ եւ մկինն ըստ ստաւորչին իւրոյ, Գեղեցիկ իմացածքով շարադրեցեալ: Այլ եւ զարդգ պետանցուց զասացեալ սրբորոց Վարդապետաց ի յօգուտ վերմանողաց:

Վերսին ապեցեալ անգերմ սրբադրութեամբ եւ աշխատասիրութեամբ սուղի: Ի հայրապետութեան Տեառն Աբրահամու Սրբազան Կաթողիկոսի ամենայն հայոց:

Ի Թլւազանիս մերում անք, Ի հեղեմերի ից:

Արդեամբ եւ զայիւք երբց արանց. այսինքն, տիրացու Մնացեալանի կոստանդնուպոլսեցու, եւ կիտապոցի տիրացու Պետրոսի. նա եւ Մարտիրոս անիժառս զուղի տուղի սորին ի վայնլումն մանկանց օրոնի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Փառք...

...Ի Թլւազանութեան մերում. անին: Ի մարտի ի:

Ի հօգուտպետութեան տիրակառոյց արժիտընցուղ եւ երկնականքսն աթուռն սրբորոյ էջմիածնի, Արեւիկան զլիտն եւ Սրբազան Հայրապետին, Երեցո երանելւոյն Տեառն Աբրահամու Գերեբշանիկ Կաթողիկոսին ամենայն Հայոց:

Եւ ի Պարտիսարզական տեսութեան Քրիստոսաշէջի եւ լուսատուածան զուղիքն Երուսաղէմի, եւ Քրիստոսահիմն Աթոռայ Սրբոյն Յազարայ Տեառն Եղբոն վանական զիտապետի Տեառն Գրիգորի սրբազան եւ բարեբան Վարդապետի Բաղիշեցու:

Եւ յառաջարկութեան մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ Տեառն Յօաննիսի ըստ շրմատս եւ լիւանորհ Վարդապետի Բաղիշեցու: Ձորս Տէր Աստուած ընչ երկանս աւուրս արասցէ զերեւանն ի փառս իւր եւ ի պարծանս մեր: Ամէն:

Արգ՝ որք ընթանայք զսա եւ կամ ըստանայք, յիշեալիք զպատեա կրկին ապեց-

ճան սորս որ քաղաւմ ծախս ծախեաց ի սպիշն. այսինքն զախրացու Մնացականն կոտանեց-  
 նապարտոյ Հանդերձ ծնողքն իւրովք: Այլն յիշեցէք ընդ նմին եւ զշինիչեզեզն սախս  
 Ա.եան՝ որ նա եւս արդեամբ յոյժ օգնեաց յազազս ասեցման սորին: Եւ զորքեակն նորին ըզ-  
 կիբարհան. նաեւ յիշեցէք զկազմարար տիրացու պետրոսն զկենարացի որոյ միջնորդու-  
 թեամբն իսկ եղև ի լոյս անունն սորս: Եւ եւս յիշեցէք եւ զՆայրն իմ ըստ հոգւոյ ըզ-  
 պտուռելի տէր Գրիգորն, որոյ օրինակուն զաշխատաւոր ճշակն զօրծարանին իմոյ, զԸնթերցասեր եւ ըզ-  
 քրանածափով վաստակուարն իմ զԱռչերն: Ընդ նմին եւ զԷնրուսի Նայրն ծարս զԳրիգորն: նա  
 եւ զչարտարազով եւ զքրազ զբոյս կապարեայ զախրացու Ստեփաննոսն եւ զախրացու Ան-  
 տանն. որք զեզերին յարժամ ընդ զօրծարանութիւնս սորս:

Յիշեցէք եւ զՎանդուցեակ ծնողն իմ զՄահանի Սարգիսն. եւ զԿարայրն իմ զԳիւորքն,  
 ամենայն ննջեցելովք ի Քրիստոս:

Եւ վերջովս յիշեցէք եւ զԷս զարուզս եւ զանժմաստ Հանգերն ծորարողով որ-  
 զեկան իմով Սրապիտինն: Բանդի զաշխատանս ոչ սակաւս կրեցի զցոյլ եւ զցերեկ ի սըր-  
 բաբարսեփան սորս, բերելով զըշտախալութենէն որ ի վազմուց ի շուրի կանանս որ ար-  
 Հեստի փոքրիշտով ըստ սկար կարի իմում. եւ զայն յոյժ ըլտապմամբ զի մի ինչ արդեւ  
 սաց ի սպմանն մշակեաց:

Վասն որոյ առ այս ինզերմ ի ձեզք արեւակահովութենէ ի հարց իմոց եւ յեղբարցոց,  
 զի ներեցէք սխալանայ մնացածոցն որ ի դատ: Զի եւ զուզ ընկալլէք զնորս:մն յանցանայ  
 ձերոց ի քրիստոսն:

Մտառայ ամենից Մարտիրոս յնչին Դպիր:

Կիւղէնէկան Մտանադարան  
 230-156 Ժող

ՓԱՆՍՏԱՍ ԲԻՒՋԱԼՆԻ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. Կ. Պոլիս, սպ. Մարտիրոս Դպիր, 1730, 396 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԲՈՒՋԱԼՆԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Երազդեակ Բուզանդայ մեծի պատմագրի:

Չոր սկսեալ զվնի սրբոյն Գրիգորի յառաւորչին մերոյ, զպատմ զանցս անցից ժո-  
 ժանակաց զիպուածոց երկրին Հայաստանեայց. զԲաւանայտեանց, եւ զերեւելի եպի-  
 կոպոսոցն Հանդերձ Թաղաւորքն: Եւ զոր ինչ Դիպեցան եւ հասին ի վերայ ազգեւ Հայոց ի  
 Պարսից եւ Յունաց. եւ եւս ի մերայնոց Համտոտեալ Հասուցանէ մինչեւ յաւարտ պատմա-  
 գրութեանս:

Նորում շարագրին Դպրութիւնք երեք:  
 Առաջին դպրութիւն ունի գլոխս. իս: Երկրորդն, Եր: եւ Երրորդն, իսլ:  
 Տպեցեալ ի Հայրապետութեան մեծի Աթոռոսն սրբոյն էջմիածնի անտան Արարեա-  
 ժու սրբազան Կաթողիկոսի ամենայն Հայոց: Եւ ի պատրիարքութեան որոյն երուսազէմի  
 անտան Գրիգորի արք եպիսկոպոսին:

Այլն ի պատրիարքութեան կոտանեզնուլուոյս տեան Ովկանիէսի արք եպիսկոպոսի:  
 Արդեամբք եւ զյիւր ի թոնայ Յակոբին. ի թոնայ Կարապետին. ի թոնայ Ղազէրին. եւ  
 մահանի Յալատուրին: (Ի Քուրի մերում անիք:)

ՅԵՄԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան մտնեմիս:

Չօրութեամբ ամենասուրբ Հոգւոյն աստուծայ, եւ քարեխոսութեամբ տիրուհւոյ  
 կուսին մարիամու աստուածամանին, եւ ամենայն սրբոց, եղև վազմակ եւ զբաւ ասեցման  
 Պատմագրին Հայոց յազատութի. Պ:

Արդ՝ որք զիպեղք սառ յիշեցէք զԽոնայ Յակոբն. զԹոնայ Կարապետն. զԹոնայ Ղա-  
 վարն. եւ զՄահանի Յալատուրն: Որք քաղաւմ ծախս ծախեցին եւ նտան սպիւն զգիրքս զայս:

Ընդ որս եւ զաշխատարս ի տպեցման սորս եւ զքոյ վաստակաւորս զնաչերն. նսեւ զՍտային որ կայ այժմ առ դրան գործարանիս: Եւ մանաւանդ զլարարարոց եւ զցրոյ զբրոցս կապարեայ զՍտեփաննոսն եւ զԱնտոնն, Եւս առաւել զհանդուցեալ ծնողն իմ զմահանսի Սարգիսն եւ զեղբայրն իմ զԳէորգն: Եւ վերջապէս յիշեցէ եւ զտղազարդս սորս Մարտիրոս զանիմաստ ծառայս ձեռ. եւ զԵրզնակն իմ զԵրեմիքն: Ի ժիւղ եւ եթ օրինակս հաղի զազախարհցի տառապանօք:

Կիւլպէնկեան Մասննազարան  
966-623 ԲԻ

ԱՂԵՎՍԱՆԴՐՈՍ ԿՐԹՆԱԻՈՐ. ՅԱՐԱՑՈՅՑ ԸՇՄԱՐՏԻ ԱՊԱՇԽԱՐՈՂԻ. Թրգմ. Պետրոս Վրդ. Թիֆլիսեցի: Հրտ. Միխիթար Վրդ. Սերաստացի: Վենետիկ, տպ. Անտոն Պոլթուի, 1731, 515 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ՅԱՐԱՑՈՅՑ ԸՇՄԱՐՏԻ ԱՊԱՇԽԱՐՈՂԻ: Նկատեցեալ ի յապաշխարոյ Աբգայն Դաւթ, Եւ ի նմանէ բացատրեցեալ ի յիններորդ Սողոմոնի:  
Եւ առաջադրեցեալ Աստուած ջրխտանեայ Ապաշխարողաց առ ի հեանիլ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՅԱՐԱՑՈՅՑ ԱՊԱՇԽԱՐՈՂԱՑ. Արարեցեալ յուժեմնէ կրօնաւորէ Աղեքանդրոս կոչեցելոյ ի Կարգէն Յիսուսեան՝ յիտալիկան բարբառօջ:

Եւ անսի աբաւանեցեալ ի Պետրոսէ Վարդապետէ Թիֆլիզեցւոյ, եւ շարադրեամբ տնդարարեալ ի հայ բարբառս: Յամի Տեառն, 1719:

Իսկ յամի Տեառն 1731. սրբազրեցեալ եւ յարմարադրեալ ուղխատարութեամբ Տեառն Միխիթարայ վարդապետի Սերաստացւոյ Աբրայ Հայր կոչեցելոյ: Եւ տղազուրիամբ ի լոյս անեցեալ ի փոսս Ճեմաղոյնս Աստուծոյ, եւ ի յօղոս անձանց ապաշխարողաց: Ի Հայրապետութեան Տեառն Աբրահամու Հայոց Կաթողիկոսի:

Ի Վէնետիկ: Ի տպարանի Անդոնի Պոլտուի: Հրամանաւ Մեծաւորաց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ձանի:

Կիւլպէնկեան Մասննազարան  
284-5 ԱԴ

ՉՈՒԿԱՍ ՎՐԴ. ՓԻՆԷԼՈՍ. ԳԻՐԹ ՅՈՐՈՒՄ ԸՆՁԵՆՈՒ ԶՀԱՆԴԵՐՁԵԼՈՅ ԿԵՆԷ: Թրգմ. Յովհաննէս Վրդ. Նիկովորացի: Վենետիկ, Տպ. Անտոն Պոլթուի, 1731, 580 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԲ ՅՈՐՈՒՄ ԸՆՁԵՌԻ ՁՀԱՆԴԵՐՁԵԼՈՅ ԿԵՆԷ: Արարեցեալ է Հայր Ղուկաս Փինէլուէի Կարգէն Յիսուսեան՝ յիսուսական Լիզուլ:

Եւ անոր շարադրութեամբ արտահանեցեալ եւ զեղեալ է Հայկական բարբառ, ի Յօհաննու Վարդապետէն Նիկոմիդացոյ:

Յամի Տեան: 1721. ի Կոստանդնուպոլիս: Ի փոստ Ամենամեծին աստուծոյ: Եւ Տրպարութեամբ է լոյս Անեցեալ, Յամի Տեան 1731. Սեպտեմբրի Ծ.

Ի Հայրապետութեան Տեան Արքանամու Հայոց Կաթողիկոսի:

Ի Վէնէաիկ: Ի սպարանի Անդօնի Պոզօլի: Հրամանու Մեծաւոցոց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ձուներ:

Կիւլպէնկեան Մասննագարան

218 Փի

171

ԳԻՐԲ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈՉԻ ՊՂՆՁԷՒ ՔԱՂԱՔ: Կ. Պոլիս, ապ. Աստուածատուր Կոստանդնուպոլսեցի, 1731, բճճ (254) + 2 չԸ. = 256 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԲ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ: ՈՐ ԿՈՉԻ ՊՂՆՁԷՒ ՔԱՂԱՔ: Եւ բանիւք իրատականք եւ սղտակարք Ոյկարայ Իմաստոյ: Եւ այլ բանք պիտանիք: Տպեցեալ է Թուրքիկոսի մերում քճճ: Ի Տրպարանի արուպ աստուածատուրի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ձուներ:

Կիւլպէնկեան Մասննագարան

240 Ալ

172

ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹ. ԳԻՐԲ ՍԱՀՄԱՆԱՅ: Կ. Պոլիս, ապ. Աստուածատուր Կոստանդնուպոլսեցի, 1731, 244 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԲ ՍԱՀՄԱՆԱՅ ԴԱՒԻԹԻ ԱՆԵՂԹ ՓԻԼԻՍՈՒՄԻՅԻ Եւ Աստուածարան Վարդապետի: Տպեցեալ է Հայրապետութեան սրբոյ էջմիածնի տեան Արքանամու Սրբազան Կաթողիկոսի ամենայն Հայոց:

Եւ ի Պարտիարզութեան սրբոյ Ծրուաղէմի տեան Գրգորի Սրբազան եւ Աստուածարան Վարդապետի: Կամօջ եւ զոյիւք Վեհապան Առաջնորդի Կոստանդնուպոլսոյ՝ տեան Յօհաննիսի Սրբազան եւ Աստուածարան Վարդապետի:

**ՅԵՇԱՏԱԿԱՐԱՆ**

**Յիշատակարան Տպեցմամբ:**

Գոհութիւն...

...Որ մաղթանք որբուհւոյ կուսին մարիամու Աստուածածնին՝ եւ իւր առատ զբութեամբն եւ անհուն ողորմութեամբն եւ կարողութիւն մերոյն նուաստութեան տրպել եւ ի յայտ բերել բանասէր անմահ զպատուական իմաստուայն եւ որչա՛ր մասնաւ Սահմանայ որբոյն զաւթի ներգինացոյ՝ Հայոց Հոհասրի եւ անյալթ փիլիսոփայի: Ամենայտար կամեցողութեամբ եւ Եսայիք զոյն տեսն Գրեգորի երիցս երանեալ Հայրապետի որբոյն երեսնաշէմի եւ աստուածաբան վարդապետի բաղիշեցոյ: Եւ տեսն Յճաննիսի որբուհան Յպիկիպոսի եւ աստուածաբան վարդապետի բաղիշեցոյ: Վերադարձի կոտանդնուպոյնոյ, եւ այնչեւի՛ սուրբ աշնորինական տեղեացն զբրտոսի եւ որբոյն յակորայ զերանոշակ աթոռայն ամենայն Հայոց: Որք եւ նուաստ Ետաւոյց որբոյ կարապետին եւ մկրտչին զբրտոսի: Մեծալք եւ վարժեալք ի շատասանն ամբուլոյ:

Որ ի վերայ այլոց պիտանազունից եւ հասարակաց օգուտ ջանիցն եւ բարեբարութեանց՝ զերկուս զայոսիկ մանուանդապէս ունեցան ի կեանս եւ ի շնան իւրեանց՝ որպէսմբք իսկ կատարելով:

Ապրինք՝ զուրբ աթոռս եւ զվեհորայն եւ զհամայն եկեղեցիցս լին եւ հաստատ պահել: Աշակերտս բազմացուցանել Եսայիք մարմնական զոյնց, եւ Հոգեւոր կրթմամբ աստուածային տառից: Իսկ եւ զհաշուէտ գրեանս սուրբ վարդապետացն՝ տալ սպել եւ ի յայտ անձել սուրբ զհուսթեան հետեւողաց: Որ երեք կարեւորագոյն կամեցողութիւնքս այսոքիկ՝ յայտ ամենեցուն է՝ Բէ՛ մբքան շահաւէտ բարութիւնք են եկեղեցւոյ, նկատողացն յոյժ յայտնի: Ուստի սակ պարտաւորի՛ք Համարեան՝ եթէ՛ տէր կարողութիւն տացէ եւ ընդ երկայն աւուրս պահեցէ. առ ի բազմացուցանել զվարճ արժանաւոր մաստակոցն ամէն:

Եւ սպեցուս սուրբ զերբս, ի սպարանի կարապետի որք՛ մահուտի աստուածատուրի ի կոտանդնուպոյնս: Իսկ որք՝ ընթերցողքք սորա բարեմիտ անձինք, յիշեալիք ի մաքուր աղօթս մեր գրարեղնեիկ Հարզո մեր վերադրեցեալ: որ այսոքիսի բարեաց միշտ լինին պատեալս: Յիշեալիք ընդ նոսա եւ զերջնեիկ եպիսկոպոսն Թրակիոյ՝ զտէր սարհամ որբուհան եւ աստուածաբան վարդապետն. որ ըստ բարեւէր բարուց իւրոց եւ զերբ մի ընտիր դրուածովք լինիլ օրինակ սպեցմանս: որում եւս տացէ՛ տէր վարճս բարեաց. զի եւ նա յոյժ սէի բազմանս առ սուրբ գրեանս: Ընկալիք եւս մասն բարեաց պալատցի տէր կարապետ անմանձիբ զտոգիբ ընտիր քահանայն. որ նա եւս եւս հին օրինակ մի մաղաղութեայ արեւսաւոր զբի:

Հուկ յետոյ՝ յիշեալիք եւս զվերակացուս արզապարանիս զհոյ սոյն մերոց զմահահի աստուածատուրս, եւ զձեպան իմ զկարապետն եւ զարեման: Նաեւ պցուլ մեռին իմոյ ի վարժապետն՝ զյարաշխտ անմանձիբ շարարարող եւ ցրող զկատարայն զարգապետն ըգտիրացու յօհաննէս արգեակն իմ պարտաստական Ետաւոյ մեր ամենեցուն: Այլ եւ զժրաշնայն աստուածաբան արզապարանիս յիշեալիք ի տէր: Յարժէ եւ զուր յիշեալ լիլիք յարբուսութեանն մասին Ամէն:

Կիւլպէնկեան Մասնեպարան  
100-46 Գ=

ԱՒԵՏԱՐԱՆ: Հրտ. Միտիթար Վրգ. Սերառացի: Վննտիկ, ոպ. Անտոն Գոթօլի, 1732.  
352 էլ:

**ԱՆՈՒԱՆԱԹԾՐԹ**

ԳԻՐԻ ՄՐԱՌՅ ԱՒԵՏԱՐԱՆԻ Տեսն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Տպեցեալ յամի Տեսն 1732  
Թգոստոսի. Յ.  
Ի Հայրապետութեան Տեսն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի:

Ի Վենետիկ: Հրամանա: Մեծաւորաց:
Ի տպարանի Անդոնի Պօթօլի

ՅՐՇԱՏԱԿԱՐԱՆ:

Ձուեի:

ԵԱՆՕԹ:

Հրատարակիչ: Միխիթար Արքանայր Վեան առ Բեթլեհեցողաթին ձեջի ի ձեջի ուլոյց կր
յրէ:

Վերին բազմիցս ի բազմաց ամնամց մերագնեայց, եւ ի մեծագունից պիտոյից սղղին
մերոյ ստիպեցայ, որպէսզի զԱստուածաշունչն տպագրել տայցեմ քոտ նմանութեամ տպագ-
րութեան Ոսկանայ վարդապետի երեւանեցոյ, պատշաճ համարեցայ՝ զի որպէս զյատարմ-
բաց, եւ իբրև գոռհաւատչեայ տպագրութեան Աստուածաշնչին՝ նախապէս տպագրել տայ-
ցիմ գայս Աւետարան. ըստ ամենայնի կատարելութեամ՝ որ իցէ կարելի. թէ ի կողմանէ
բզբոց, ծագկագրաց, եւ պատկերաց. եւ թէ ի կողմանէ պայծառութեամ տպագրութեան.
եւ շարից տառիցն: Եւ սա պարտի լիմի մեզ որպէս գործեակ, զի տպագրոցն ըստ ամենայնի
նման ուրից պայծառագոյնց տպիցէս:

Էջ 3

Կիւլպէնկեան Մատենադարան

225-4

1732

Մեծութիւն ՎՐԻ. ՍԵՐԱՏԱՍԵԻ. ԳՐԻԳ ԳՐԻՍՏՈՆԵԱԿԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ: Վեներեիկ.
տպ. Անտոն Պօթօլի, 1732. 120 + 203 = 323 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻԳ ԳՐԻՍՏՈՆԵԱԿԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ. Եարագրեցեալ Ալիաբադառոսի լեզուա Ա-
րտատարութեամբ Տեառն Միխիթարայ Վարդապետի Սերառոսացոյ. Արքայ Հայր Կոչեցելոյ:

Ընդ որում եւ երգչ ատարին, որք ի վաղուց ժամանակաց շարագրեցեալ
են ի նոյնոյ Վարդապետէ:

Տպագրեցեալ՝ Լանացողութեամբ նոյնոյ. ի փաստ մեծագոյնն Աստուծոյ, եւ ի յօ-
գուտ մանկանց կկեղեցոյ:

Եւ այս է երկրորդ տպագրութիւն:

Յամի Տեառն 1732. Յունվարի 15. Ի Հայրապետութեան Տեառն Արքանաժու Հայոց
Կաթուղիկոսի:

Ի Վենետիկ: Ի տպարանի Անդոնի Պօթօլի: Հրամանա: Մեծաւորաց:

ՅՐՇԱՏԱԿԱՐԱՆ

Ձուեի:

Կիւլպէնկեան Մատենադարան

238 Մի

ԱՄՏՈՒԱՅԱՇՈՒՆՉ . Ղրտ . Մխիթար Վրդ . Սերասացի Վեհապետի , տպ . Անտոն Գոռթոյի , 1733 (աւարտ . 1735) , 10 չԸ . + 1284) = 1290 էջ :

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԱՄՏՈՒԱՅԱՇՈՒՆՉ ԳԻՐԲ

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԱՄՏՈՒԱՅԱՇՈՒՆՉ ԳԻՐԲ ՂՆՈՑ ԷՒ ՆՈՐՈՑ ԿՏՈՎԱԿԱՆԱՐ ԵՐԱԿԱՐԳՈՒԹԵԱՐ ԿԵՐԵՆԵԱՅԻ ՃԵՐՈՂ ԵՒ ԵՂՄԱՐՏԱԿՐՈՂ ԹՎԱՐՃԱՆԿՈՂ : Չոր զկնի ամոց բազմաց Յամի Տեանն 1866 և ի թուին Հայոց ռճմն . հրամանա , Տեանն Յակորայ Հայոց Կաթուղիկոսի ղլխակարգեալ և տեսեալ ըստ Լատինացոց . նաև զհամաձայնութիւն Հանուրց զրոց աստուածաշնչից իւրեբաց արնթեր՛ կարգեալ տեանն Ոսկանայ վարդապետի երեսնեցոյ . և ստաջնով տրպագրութեամբ ի լոյս անեալ :

Իսկ այժմ նոյն լատագոյն թղթովք , աղնուագոյն պատկերօք , զեղեցկագոյն ծաղկագրօք , զգուցալոյն սրբագրութեամբ , և բազմօր նախեւք՝ վերստին տպագրութեամբ ի լոյս անեցեալ :

Ախատասիրութեամբ և ջանի Տեանն Մխիթարայ Վարդապետի Ուրաստոցոյ՝ Արրայ Հայր Կոչեցելոյ :

Ի փառս Ճեմադոյնս Աստուծոյ . ԵՒ ի յօգուտ ժամկոնց եկեղեցոյ :

Յամի Տեանն 1733 . և ի թուին Հայոց ռճմն : Յունիսի 15 : Ի Հայրապետութեան տեանն Արաւսամու Հայոց Կաթուղիկոսի :

Ի Վենէտիկ թաղաքի . Ի Տպարանի Անտոնի Գոռթոյի .

Հրամանա Մեծաւորաց :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Բան առ ընթերցօս . և Յիշատակարան մատնին :

Շնորհի և ողորմութեամբ տեանն Ճեմոյ Յիսուսի Քրիստոսի , և բարեխոսութեամբ սբուհոյ Աստուածանին , յամի Տեանն 1735 . յամստնն նոյնմերթի , յսնկ ելեալ աւարտեցաւ տպագրումն Աստուածաշունչ ժատննիս , ըստ օրինակի տպագրեցելոյ Աստուածաշնչի Ոսկանայ վարդապետի :

Չերկուս առաւարեմ բարեմիտ ընթերցողացդ . որոց Աստուծոն է զզխակարգութեան Ճեմոյս Աստուածաշնչի , զոր արար ասկան վարդապետն հրամանա Տեանն Յակորայ Հայոց Կաթուղիկոսի . և զբանից նորին՝ որ առ ընթերցօս : Երկրորդն է զապետուց Ճեմոց ախատութեանց՝ զորս ի զործ արկաք առ սրբագրութիւն , և առ բարուք տպագրումն սորինն : Ոսկան վարդապետն՝ որ զգլխակարգութիւն արար , ի վերջն Աստուածաշնչին , ի բանս իւր՝ որ առ ընթերցօսն , ղնէ զայսոսիկ . Գրութիւն գլխոց և տանց : Գու ն և ալ զայն գրոց . գլխոց՝ և տանց , քէ առ մեզ և քէ առ նասա : Գլխոց և տանց առաւելութիւն և նուազութիւն : Գլխոց և տանց յետ և առաջ լինիլ : և վերջապէս բանցն այլատարազութիւնմ :

... Թէպէտ ի բազմաց ամաց Հեռէ բազմայի առ տպագրել զաստուածաշունչն Ճեմոյս Տեանն , և ի յօգուտ ազգին Ճեմոյ . բայց զանց անէի ձեռնամուխ լինիլ առ այս զործ որովհետեւ ո՛չ էի առեթեալ ի ձեռս իմ զարբայական զԱստուածաշունչն զայն եօթնապորտեանն . որ յամի Տեանն 1645 . տպագրեցեալ էր ի փարէզ թաղաքի . յորում բոլոր Աստուածաշունչն լեզուաւ և զրով երբայեցոց , յունաց , թաղէկացոց , արաբացոց , ասորաց , աստաւանչն լեզուաւ և զրով երբայեցոց , յունաց , թաղէկացոց , արաբացոց , ասորաց , և ասամբացոց գրեալ կայ . և Հանդէպ իւրաքանչիւրոց՝ ըստ որում են ընարանքն՝ լատինական լեզուաւ և զրով բառ առ բառ Թարգմանութիւն նոյնի եղեալ . ի ձեռն որոյ ամե-

նայն ոգ որ դիմել զլստին լնզու, կարել իմանալ զընթացն իւրաքանչիւրոց լնզուաց. եւ այնու ճանաչել, թէ լստինք որպէս և որով կերպիւ իմացեալ զընթացն երբայական, զարձուցին ի լնզու իւրեանց. եւ յայնք, կամ որ նոյն է՝ եօթնասուն թարգմանիչքն ո՛րպէս իմացան զնոյն ընթացն երբայական, եւ զարձուցին ի յայն լնզու: ըստ այսմ եւ ցաղչեալիք, սորապիք, սարիք, եւ ամաբայիք:

...Արգ՝ զկրօնասցեալ եղանակսն՝ մինչ յամբ Տեառն. 1732: յամեանն նոյնմերիք, սկիզբն սրաբար ընթեանուլ ի զրոց ննկնոց զնոյն եօթնալնզուան սասունածաշուշն ընդ մտրոյս սասունածաշուշնի, Շաղիտ զինի երից ամաց յամեանն սեպտեմբերի հասաք տն զիրո յայտնութեան յաճանու, եւ զերջուցուցաք:

...Բայց թէ ի սպազրեցման այսորիկ սասունածաշուշն՝ զօրբանս լսան եւ զնոցս, զօրբանս երկուսն՝ եւ զաշխատանս յանձնն կատեալ՝ ի զորես եղաք որպէս զի մի՞ զուցն զլրբիզմամբ՝ ի սպազրին իւր զախալանս անան յինքեան զերբնդուանցիք, ո՛ր կարէ ընդ զԵրուսղիմ արկանիչ: Գտնիք նախապէս երկիցս Հայկիով ի յարմանի՞ լինիք մաքրեցուսն սխալանայ սպազրութեան նորին. եւ ապա մինչ շարաբարզիւք յայնմանէ մաքրեցելոյ օրինակէ՛ եւ կերպեցեալ սպազրեւք, նայն յերկց եւ ի յարկն անձանց ընթերցեալ լինիւք. եւ այնու ի սխալանաց շարաբարզիւք մաքրիւք. եւ մինչ շարաբարզոյն զայնս սխալանս իւրս սրբազրեալ սուղիչը ըստ սրում Համանչանեցեալք էին ի մէջ, զիրտսին սպազրիչը զնայնն. և մեք զայն զկրօնին ընթերցեալ երկիցս, եւ կամ երկոց՝ եթէ նաեւ զայս սխալանս զամանցեալք, զկրօնին Համանչանեալս եւ զայն՝ տայաք սրբազրիւ: Եւ ապա եղեալ լինիւք ի մամուլն սրբազրադակն. եւ մինչ սպազրիւք մի, եւ կամ երկու երես թղթոյ, զկրօնին եւ անձնէ Համեանիւր սպազրեցեանս այն ընդ զկրօնայ սրբազրեցելոյն: զի մի՞ զուցն ի զնկն զորպիս ի մամուլն, եւ ի մտրացուցաննն զայն անձն՝ զբիպումն ինչ իցն եղեալ օմանց տառից. եւ յորժամ անտանիւր բարուք Համեմտաբի, եւ զբիպումն ինչ ոչ եղեալ՝ ապա Հրաման արեալ լինիւք զործուրացն սպազրիւ: Եւ առ այս զորս սրբազրութեան զվեց անձինն բացորոշեալ էի ընդ իս ի մեծասանի աշխտաբի. եւ զմինս առ ի սպազրանի. զի զկրօնայ սեռութեան զնոյն ունիցի եւ Համեմտայնէ զսպազրեան՝ ըստ սրբազրութեանց եղիցոց:

Իսկ սրբան առ բարուք զայն այսորիկ մասննի ի թուզթա՝ ի պատկերո՞ ի ծաղկազիրո՞ եւ ի սպազրութեան, անբանս առանկան ծախքն, մինչ զի Հաւասարեցան Հասարակ ծախիցն. եւ այնու զբիթէ կրկնապատիկ եղև ծախն սպազրութեան օրբն: Վասնզի եթէ փոքր ինչ թիազոյն եւ Հասարակ թղթով իցեաք սպազրեալ, եւ անոնց պղնձայ պատկերաց՝ Թաց կարենաց զոր ինչ ծախեցաք ի սպազրումն օրբն, կէսն նորին բաւականանայր: Բայց մինչ ի կենսն իմ երկիցս ոչ էի ծառայելոց բարւոյն՝ և Հոգեւոր օտախն աղչին իմոյ սպազրութեամբ սասունածաշուշնի՞ (որովհետեւ մերք եմ այժմ կերպի զվաթանկորոզ ամն կենաց իմոց) յօժարութեամբ յանձն առի զկրկնապատկումն ծախից, ընդ նմին եւ աշխատանայ. որպէսզի նաեւ յազգի մերում պղնձոց պատկերօք՝ աչիւ. թղթովք, յարժարադոյն դրօք՝ եւ բարուք ծաղկազրոյք սասունածաշուշն զամանցիք: Եւ անաշխուրթին ծախիցն զոր ասացի՞ մանտանիկ եղև եւ փորագրումն պղնձոց պատկերաց. որք րոց ի պահանջելոյն զմեծազոյն ծախս առ փորագրումն, պահանջին նաեւ զասանձնական սպումն: Վասնզի ո՛ր կարեն որպէս զգալախեայ տիպս պատկերաց ի միտսին ընդ արճենայ զրոց զնիւ, որպէս զի միով սպմամբ վճարիցի զօրծն. այլ ասանձնարար յայմէ՛ արհեստաւորէ, եւ աշխուղ զօրծարանու լինի սպումն նոցին: Եւ այնու բազմապատկի նաեւ ծախն ապման. Ասկայն մեք ո՛ր Հայկիով առ բազմութիւն ծախիցն, այլ առ զայն լաւազոյն, որքան եւ պահանջեալս առ ծախն՝ ոչ ինտայեցաք. որպէսզի սասունածաշուշնն մեր նաեւ ըստ պատկերացն լինիցի պղնձազոյն:

...Եւ յորժամ ցաղչրուցին րանն սասունածայինք ի Շաղիտ մեր, եւ զմայլեցիք, եւ այնու կայնիւ րանից սուրբ զրոց միտք եւ խորհուրդք մեր ի սէրն սասունձոյ եւ պատուիրանաց նորին վատիցին, զանձն իմ պարտաւոր, նաեւ զնոսին որք աշխատակիցք եղին ինձ, միով Հայրմերի, եւ ողջունի. յիշման արժանի Համարեալիք. որոյ զգիտարէնն եւ զուրբազմապատկար ընկալիք ի Քրիստոսէ Տեառնէ մերմէ. յորմէ ամենայն, որով ամենայն, եւ յորում ամենայն, եւ նմա փառք ի յանձնայն յախտեանս. Ամէն:

Յերում Ազնուականութեան  
Նուստա Ծառայ սեպտեմբր,  
Միխիթար Վարդապետ Սիրաստան.  
Արքայ Հայր կոչեցեալ՝ անտրամ:

Կիւլպինկան Մասնադարան  
220-4  
1733



իմ գնեցուկն ձերութեան իմոյ զտիրացու յունեկն. անխոջ աշխատանք արշնոցն ի վերայ յայսր զմուտքս կիր գործատնութեան տպագրատանս: Այսինքն՝ թէ ի շարքին զկապարեայն, և թէ ի ցրուելն. և թէ յայլ ինչ վերակացութիւնս որ է պատարասական ծառայ ձեր ու մեկնցուն:

Այլ և յիւնջիք զգործանան զաշխատանք մշական զործարանին զեւթակեացի տեր Հակարի որդի գտիրագու, զարարեան. և զվանեցի տեր աստուածատուրի որդի զսարու խանն: Որ յիւղացի և յիւնեկեղոց առ Հասարակ ոգորմեացի քրիստոս ի պատուանն իւրում ամէն:

Կիւլպէնկեան Մատենագարան  
230-155 Նայ

178

ՏԵՏՐԱԿՍ ՈՐ ԿՈՉԻ ՊՏՈՒՂ ՉՐԱՋԱՆՈՒԹԵԱՆ: Կ. Պոլս. 1733, 32 էջ:

ՍՈՒՆԱԿԵՐԻՔ

ՏԵՏՐԱԿՍ ՈՐ ԿՈՉԻ ՊՏՈՒՂ ՉՐԱՋԱՆՈՒԹԵԱՆ. Եարագրեցեալ ի նրատակ ումեմնէ աշխատարկ ի ինզրոյ ոմանց իմաստեսւր և ուսումնաբան անձանց՝ ի թրիխ՝ ռննք. աղինս արթեան և ի Փրկչական Համարողութեան. ռէճլգին. արգեամբք և ծախիք, ումեմն անձին բարեպաշտի և աստուածասիրի և մաշակուոյ: Եղև ի Կոստանդնուպոլիս մեծաշունդէս և կայսերական թագաբի:

Ձգմարտութիւն սասցիք և մի թողոր զիմաստութիւն և զբարատ՝ և զանձնոր: Առակագ. իզ. իզ:

Ձաւ՝ մատաց թոց միշտ վտոնա՝  
զկարգ ընդ գործոյդ նախ կրչոեա  
Թէ կարագ ես զու բարբառեա՝.  
այսա թէ ոչ փութի լրոեա՝:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

Կիւլպէնկեան Մատենագարան  
222-7 ՏԷ

179

ԿԻՐՔ ԱՌԱԿԱՅ ՍՈՂՈՄՈՆԻ. Վեներիկ, 1734. 94 էջ:

ՍՈՒՆԱԿԵՐԻՔ

ԿԻՐՔ ԱՌԱԿԱՅ: ՍԱՂՈՄՈՆԻ ՈՐԿԻՈՅ ԴԱԽԻ:

Տպագրեցեալ աստնձնակի ի փոքրիկ դերս. ի ժամանակի յորժամ տպագրելը Աստուածաշունչն. զորոյ զմեծամեծ էջն զկնի տպագրեցման ի յերկուս անջնուեալ, տուաք արպագրեալ և զայս: Ի սփոփանս փափաքողաց դիրիմաց խրատոց՝ և ոսկեղէն բանից պրոպոս ախորիկ:

Յամի Տեան. 1734. Մայիսի 20: Ի Վեներիկ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

ՄԱՆՈՒՔ

Ապահովարար տպուած է Անտոն Պոքրոլի տպարանը, որովհետև Աստուածաշունչը որուն կ'ակնարկէ անուանաբերքին մէջ՝ տպուած է իոն (1733-1735 թուականներուն):

Կիւլպէնկեան Մատենագարան  
223-7 ՍՈ

Ս. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՈՍԿԵՐՏԱՆ. ՆԵՐՐՈՂՆԱՆՔ. 4. Գուխ, ալ Գրիգոր Մարգարեանցի, 1734, 2 չԿ. + 61 (130) = 182 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՆԵՐՐՈՂՆԱՆՔ Ասացեալ այն աստուծոյ Ուան սահլերթան Ազալխարութեան Վարդապետան) է վերայ Սրբոյն Գրիգորի Լուսուորչին մերոյ. Տպագրեցեալ Ի Հայրապետութեան Սրբոյ էջմիածնի տեսան արքանամու սրբազան կաթողիկոսին. և է պատրիարքութեան Սրբոյ Երուսաղէմի և կոստանդնու Գրիգորի և Ուաննու աստուածաբան Վարդապետաց ձեռն թղթին

ԵՐԵՎԱՆԿԱՆՈՒՄ

Յիշատակարան:

Փառք...

...Որ եւ կարգութիւն նուառիս է լրտ ամէլ զոր փառքիկ զՏրուիս ըստ Հակ մարոյ թղթոց. և մեծ ըստ իմացման արգանց՝ աւ է կատարեալ անգիկութիւն զազատանութեան...

...Որ և եւ թէպէտ միանգամ Հանդիպեցայ աստուածաբանութեան ներքոյնի սրբոյն յովհաննու սահլերթանի է վերայ Հոր մերոյ է թղթին անին ամին սակայն ասացողն ա՛լ եւ թո՛ղլ օրինակիցոյ՝ և մայ րազմանքն իմ աւ նմ:

Իսկ է ժամանեալ թուին ձեռն ամին. աշկերտ մեծի վարժապետին տեսն յունն նու. մեծի զաղաքիս պատրիարքին. յակոր վարդապետն կոչեցեալ աստուածաբան է մեծ Հայրապետէն սուրբ երուսաղէմի. եւ ինձ զնաղա զայս. բայց այժմ որ ցածկայի լծ ամու տուա՛լ՝ զոր մերձ տիրացու պապասար շարժալի զարին. որ եւ բերկրեցու սիրա իմ. Ձի թէպէտ զայն ասացեալ ներքոյնեք յաստուածաբան վարդապետաց մերոց. այլ ասուեց զանգիկայարժար շարժապետիս, սակայն ա՛լ է զարժանալի իմ զմտոք իւր զովաբանիկ:

...Որ է թուին փրկչական շղկ և է մերումս թուականն ձեռն. աղեցի զայս ներքոյնի զրգուիս. է Հայրապետութեան սրբոյ էջմիածնի աստուածաբանար աթոռայ՝ տեսն արքանամու՝ ամենից Հայոց սրբազան կաթողիկոսի. և է պատրիարքութեան սրբոյ երուսաղէմի աստուածաբար զաղաքի. տեսն զրիգորի՝ Հրեշտակիկեցոյ սրբոյ և մեծի վարդապետի ամբուլայոյ. և է պատրիարքութեան կոստանդնուպոլսոյ. տեսն յովհաննիսի շարժապետ և աստուածաբան վարդապետի րազիկեցոյ: զոր զրթի. երկուքին սրբազան վարդապետք եղեն ամուլք Հաստայ. և անշէլ Երուսաղէք Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ. սրք էին է փառասր և է մեծանշակ ամբուլու սուրբ զարտանէն որ է բաշէլ. որ զպրատանն եղև զաման պատճառ արտաքին զրոց փիլիսոփայութեան. իմաստասիրութեան, Թա զուան աստուածաբանական դիտութեան է մէջ ամենայն աղէս Հայոց. սրք էին աշակերտ բարեհամբարանու ամն աստուծոյ. տեսն վարդապետ սրբոյ վարդապետի: Որք զինն յուրժարիտ բարեխարութեանց զոր արարին աստ է մեծ զաղաք. և է սուրբ երուսաղէմ. ազատելով յանտանելի վշտոց եկեղոց է ներքոց և արտաքոց. զցանկալին սերտիկեց. զուստիկական և զբրիտաստիկոս աթոռն ամենից Հայոց զուրբն Յակոր յուսիկն. ք զպէս նալ թին. և զարժանական զրժանուտ Հրամանադիրան՝ զուրկուր է Հնայն թագուարոցն ուլ օսմանոց. և զԹագուցեալ Թագորթս Հակաղէն աղէին է զհրեւ Հանին: Որ զամենայն բարեպետան արարս սրբապետից մերոց վարդապետաց ընդ զրով արկաննն անհարելի է: Որոց Հրամանու սերմն աղեցի զուրբ ներքոյնիկ. Այլև յինչ աղաչեմ է քրիստոս. զկամբկապցի նազարի սրգի մահանսի մակարն. և զպրայր իւր մահանսի տաքին. և զհանդուրեալ նազար իւր զմահանսի մարտիրոսն. սրք լիբանանի սիրով հասն զինն թղթոց ուրեկեցեալ զրգոյս. որոց նուէրքն ընդունելի լինցն աստղի լուսուարին մերոյ սրբոյն զրիգորի: և եւ աղաչեմ յինչ է քրիստոս զազոզ զրգոյս զմահանսի զրիգորս որս Հանդերձ ծնողովքս ամէն:

Կիւլպէնկեան Մտանկազարան  
230.14 Ո

Կազմեց՝ Ա. Գ.

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս

Բարեխնամ Պատրիարք Հայոց Ս. Երուսաղէմի

Երուսաղէմ

Ամենապատիւ եւ Սիրելի Եղբայր ի Քրիստոս,

Նոր Տարուան եւ Փրկչի Ս. Ծննդեան հրաշայի Տօնին առ-  
թիւ Ձերդ Ամենապատուութեան կը ներկայացնենք Մեր սրտալից  
եւ ջերմ շնորհաւորութիւններն ու լաւագոյն մաղթանքները:

Ի խորոց սրտի կ'աղօթենք, որ Բարձրեայն Աստուած պար-  
գեւէ Ձեզի քաջառողջ և երջանկալից երկար կեանք եւ լիակատար  
յաջողութեամբ պսակէ եկեղեցանուէր Ձեր բոլոր նիզերն ու ջան-  
քերը:

Թող Աստուած հարցն մերոց անշարժ եւ անասան պահէ ու  
պահպանէ Հայց. Ս. Եկեղեցին եւ բարգաւառն ու ծաղկեալ կեանք  
պարգեւէ հաւատացեալ Հայ ժողովուրդին ի սփիւռս աշխարհի:

Մնամ եղբայրական սիրոյ ջերմ ողջունմիւ

Աղօթարար

ԽՈՐԷՆ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻՒԿԻՈՅ

Անքիլիաս,

15 Դեկտեմբեր 1968

Համպլեթի Պալատ,  
Լոնտոն

Ս. Ենունդ, 1968

Ձերդ Ամենապատուութիւն,  
Միրեցեալ եղբայր ի Քրիստոս,

«Քրիստոս ծնաւ ի Բեթղեհէմ»:

Հրեշտակներու աւետիսը դարձեալ կը հնչէ աշխարհի վրայ, մինչ Մեր Տիրոջ Ենունդեան տօնը կը մօտենայ: «Երբ-ամէ Բեթղեհէմ, տեսնելու համար այն՝ ինչ որ պիտի պատահի»:

Այդ գիշեր, պարզամիտ հովիւներուն եւ Բեթղեհէմի բազմաւթիւններուն հետ, քրիստոնեաներ աշխարհի բոլոր կողմերէն կ'աճապարեն դէպի Մանր՝ պաշտելու համար Մանուկ Թագաւորը: Անօգնական է Ան եւ պտկած մաւրի մը մէջ, եւ սակայն Ան է Փրկիչը աշխարհին: Ան խաղաղութեան իշխանն է, որ կը ծնի մարդկային չար ծրագիրներու պայքարներով տառապող աշխարհի մը մէջ:

Բազում դարեր անցած են առաջին Ենունդէն ի վեր, եւ տակաւին աշխարհը կը մերժէ մտիկ ընել Տիրոջմով մարմնացած փրկութեան աւետիսին: Ժողովուրդներ կը պատերազմին ժողովուրդներու դէմ եւ գաղթականներ կը փախին իրենց տուներէն: Տակաւին, «տեղ չկայ օք-եւամին մէջ»:

Մինչ կը յիշենք հազարաւոր տառապողները, մօտենա՞մք նորածին մեր Փրկչին շնորհակալութեամբ եւ զգումով, աղօթելով որ ինք, լոյսը աշխարհի, խաւարի գործերը անհետացնէ եւ վերստին ծնի մեր եւ բոլոր մարդկութեան սիրտերուն մէջ:

Միացած իր Սուրբ Մօր եւ բոլոր սուրբերուն միջնորդութեամբ, կ'աղօթենք որ Ան օրհնէ Ձեզ լիսպէս, սիրելի եղբայր, ինչպէս նաեւ Ձեր Սուրբ Եկեղեցիի կղերականներն ու հաւատացեալ ժողովուրդը, լեցնելով Ձեզ սիրով, ուրախութեամբ եւ հաւատէն բխող խաղաղութեամբ:

Եղբայրական սիրով եւ ողջունիւ,

Ձեր եղբայրը ի Քրիստոս՝

ՄԻՔԱՅԷԼ

ԱրՔեպիսկոպոս Քենթըրպըրիի  
եւ Առաջնորդ Համայն Անգլիայ

Պապական Արքեպիսկոպոսական Լաստատուութիւն

Հոռոմ

Հոռոմ, 13 Դեկտեմբեր 1968

Ն. Ամենապատուութիւն

Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան

Պատրիարք Հայ Երուսաղէմի

Ձերդ Ամենապատուութիւն,

Սուրբ Ծնունդի Տօնին առթիւ, երջանիկ եմք Ձեզի ներկայացնելու մեր ամենէն շքեմ մազթամբները:

Ծնունդի այս տօնախմբութիւնը մեզի ամզամ մը եւս կը յիշեցնէ աշխարհ գալը մեր Տիրոջ Յիսուս Գրիստոսի, զրկուած Հօր կողմէ՝ հաշտեցնելու սիրող մարդկութիւնը, կոչելով գտնոմք Իր Թագաւորութեան՝ Իր միակ Եկեղեցիին միջոցաւ. այդ Եկեղեցին մեզ կը կանչէ մտնաւանդ այս տարի, երբ մարդկութիւնը կը տառապի բազմաթիւ պայքարներէ, ազաչելու մեր ըզմանմանով եւ ազօթներով ի կատար ածուիլ այս մեծ նպատակին, շնորհիւ այն փոխադարձ սիրոյն՝ որ պիտի ցուցարբերուի ամանց կողմէ որոնք Յիսուս Գրիստոսի կը պատկանին եւ եղբայրներն են Անոր՝ ի հոգեւորս: Սիրոյ միջոցաւ բոլոր Բրիտանացիները միացնելու այս մեծ նպատակը մօտ է մասնաւորաբար Ձերդ Ամենապատուութեան սրտին, Դուք որ ոչ Ձեր ուժը եւ ոչ ալ առաջութիւնը կը սակարկէք անոր իրագործման համար: Թող երկնային նախախնամութիւնը Ձերդ Ամենապատուութեան շնորհէ գայն մեր Տիրոջ փափաքին համաձայն իրականացնելու համար անհրաժեշտ ուժն ու կորովը:

Պարտականութիւն կը զգամք մասնաւորաբար շնորհակալութիւն յայտնելու Ձերդ Ամենապատուութեան այն ազնիւ եւ հայրական ընդունելութեան համար, զոր հանցեալ շնորհիւ մեզի երբ այս տարուան գարնան հանդիպած էինք Երուսաղէմ:

Արևելեան Հաստատութիւնը, որ իրեն պարտականութիւն կը սեպէ հետեւիլ յաւիտ սրբացեալ Գարոհնալ Պէտրոսի գծած ուղիին, պիտի պատասխանէ Ձերդ Ամենապատուութեան ամենէն թանկագին փափաքներուն եւ միշտ պիտի փնտռէ այն ապահովագոյն միջոցները՝ որոնք կրնան առաջնորդել մեր Սուրբ Եկեղեցիներուն միջեւ երազուած կատարեալ հազորութեան եւ համերաշխութեան:

Կը խնդրենք որ Ձերդ Ամենապատուութիւնը հանի Միաբանութեան փոխանցելի մեր ամենէն մեկեղծ մազթամբները ուրախութեան եւ յաջողութեան՝ միջնորդութեամբ մեր Տիրոջ:

Իվան Յիւզէֆ Յ. Կ.

Վերառնեսույ

### ՅԵՌԱԳԻՐՆԵՐ

Երուսաղէմ, 29 Դեկտ. 1968

Ն. Ս. Օ. Տ. Տ.

Վազգէն Առաքին,  
Կաթողիկոս Ամենայն Հայոց,  
Ս. Էջմիածին.

Նոր Տարիի եւ Ս. Ծնունդի բարեբա-  
տիկ առիթով, մեր ամուսնով, ինչպէս նաեւ  
Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և տեղ-  
ույն Հայ համայնքին կողմէ խոնարհաբար  
Զերդ Վեհապատուութեան կը ներկայացնենք  
մեր ամենէն անկեղծ շնորհատրութիւնները  
եւ կ'աղօթենք առ Աստուած որ Զերդ Սուրբ  
Օծուածան շնորհ շարունակական քաջա-  
նոզըութիւն եւ բազում երջանիկ տարիներ՝  
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար յի յա-  
ջողութեամբ եւ արդիւնատրութեամբ:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐԳ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

Երուսաղէմ, 29 Դեկտ. 1968

Ն. Սրբութիւն

Պօղոս Զ.  
Վատիկան.

Ս. Ծնունդի եւ Նոր Տարիի բարեբա-  
տիկ առիթով, Զերդ Սրբագնութեան կը  
ներկայացնենք մեր անկեղծ շնորհատրու-  
թիւնները, մաղթելով յարատեւ առողջու-  
թիւն, եւ յաջողութիւն՝ Զեր մեծ Եկեղե-  
ցիին: Թող Ամենակայն Աստուած յաջողու-  
թեամբ պսակէ Զեր սրբազան նիգերը:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐԳ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

Երուսաղէմ, 29 Դեկտ. 1968

Ն. Սրբագնութիւն

Քէնքըրպըրիի Արքեպիսկոպոսին եւ  
Առաջնորդին Համայն Անգլիայ,  
Լոնտոն.

Ս. Ծնունդի եւ Նոր Տարիի բարեբա-  
տիկ առիթով, կը ներկայացնենք մեր ան-  
կեղծ շնորհատրութիւնները, Զերդ Սըր-  
բագնութեան եւ հաւատացեալներուն մաղ-  
թելով երջանկութիւն, եւ մեր քոյր Անկլի-  
ֆան մեծ Եկեղեցիին՝ ամէն կարգի յաջո-  
ղութիւն:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ  
ՊԱՏՐԻԱՐԳ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

Վատիկան, 7 Յունվար 1969.

Ն. Ամենապատուութիւն

Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտերեան,  
Պատրիարք Հայ Երուսաղէմի.

Մինչ կը տօնենք Մեր Տիրոջ Ծնունդը,  
շնորհակալութիւն կը յայտնենք Զերդ Ամե-  
նապատուութեան՝ Զեր անկեղծ բարեմաղ-  
թութիւններուն համար եւ կ'աղօթենք որ  
խաղաղութեան եւ համերաշխութեան Տէրը  
օրինէ Զեր, Զեր Միաբանութիւնն ու ժողո-  
վարը:

ՊՕՂՈՍ Զ.

Քրիստոնէական Միութեան Քարտուղարութեան Նախագահ Օկիւսթին Գարտինալ Պէալի վախճանման առթիւ փոխանակուած են հետեւեալ հեռագիրները Վատիկանի եւ Ս. Աթոսի միջեւ.

Վատիկան, 16 Նոյեմբեր 1968

Ն. Ամենապատուութիւն  
Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Տխուր պարտականութիւնը ունիմ տեղեկացնելու Ձերդ Ամենապատուութեան որ Քրիստոնէական Միութեան Քարտուղարութեան Նախագահ Օկիւսթին Գարտինալ Պէա վախճանեցաւ այսօր: Յազարկատրութիւնը պիտի կատարուի Հռոմի մէջ, Նոյեմբերի 19-ին, ժամը 10-ին:

Խորին յարգանքներով, Ձերդ ի Քրիստոս

Ճօն Եպս. Ուիլլըպրանտ  
Քարտուղար

Երուսաղէմ, 25 Նոյեմբեր 1968

Ն. Սրբութիւն  
Պօղոս Վեցերորդ  
Վատիկան

Խորապէս վշտացանք տեղեկանալով Ն. Սրբազնութիւն Օկիւսթին Գարտինալ Պէալի վախճանումին; Կը յայտնենք մեր ամենէն անկեղծ վշտակցութիւնները: Թող Ամենակազն Աստուած յաւիտեանական իսազաղութիւն պարգեւէ իր հոգիին:

ԵՂԻՇԷ Բ.

ՊԱՏՐԻԱՐԿ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Վատիկան, 27 Նոյեմբեր 1968

Ն. Ամենապատուութիւն  
Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան  
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Սրբազան Հայրապետը զգացուած է Ձերդ Ամենապատուութեան վըշտակցութենէն եւ շնորհակալութիւն կը յայտնէ Ձեր ազօքմնբում համար:

Գարտինալ Զիֆօնեանի

# Դ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

55-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Լ. Բ. Ը. Միութեան 55րդ Ընդհանուր Ժողովը ղուժարուեցաւ Շարաթ, 7 Դեկտեմբեր 1968ին, Նիւ Եօրքի Հայոց Առաջնորդարանի Կիւլլայի Կիւլլայէնեան Մշակութային Տան մէջ,

Ժողովին կը ժամանակէին 108 իրաւասու անդամներ. Միութեան տարբեր երկրամասերու լրջանակներէն ու ժամանելիչերէն ստացուած փոխանորդադիրերուն թիւն էր 2107, իսկ մասերու ընդհանուր թիւը՝ 2378:

Ընդհ. Ժողովը ունեցաւ երկու նիստեր, որոնց ընթացքին քննուեցան եւ իրենց լուծումը զատի օրակարգին վրայ նշանակուած 13 կէտերը, խնդրված միջոցառման մը մէջ:

Ամերիկահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Բորզոմ Արքեպիսոպոսի ազօթքով բացուեցաւ առաջին նիստը, առաւտան ժամը 10-40ին:

Լ. Բ. Ը. Միութեան Նախագահ եւ Ընդհ. Ժողովի ատենապետ Պր. Ա. Մանուկեան, երկար տարիներէ ի վեր որդեգրուած զեղեցիկ սովորութեան մը համաձայն, կարգաց 1968ի ընթացքին մեզէ ընդմիջա թափուած Յարեգործականի անդամներուն անուններն ու կենսագրական հակիրճ դիմերը. ներկաները տպա մէկ վայրկեան անող յոտնկայո լուծեամբ յարգեցին անժողաց յիշատակը Միութեան հիմնադիրներուն, ըստերաններուն եւ վաստակաւորներուն, ինչպէս նաեւ վերջացող տարուան միջոցին մահացած անդամներուն:

## ԱՆՈՒԱՆՈՒՄՆԵՐ

Նախագահը Ժողովի ատենապետը անուանեց Պր. Զ. Մկրտչեանը, Միութեան Պէտրութի Դարուհի Յակոբեան Երկր. Վարժարանին նախկին տնօրէնը, որ վերջերս Միջին Արեւմուտքի Երջ. Յանձնաժողովի վարիչ-գորտուղարի պաշտօնին կոչուեցաւ, ինչպէս նաեւ նշանակեց Հետեւեալ յանձնարուածներուն անդամները.—

Ընտրողակալ Յանձնախումբ.— Պրք. Յակոբ Տէրաէրեան, Օննիկ Նորհաս եւ Խաչիկ Զուխանեան:

Քուլտիսոյց Յանձնախումբ.— Պրք. Սեդրակ Աբտուէի, Ռէլլըրս էլիթըն եւ շան Թոփուզեան:

Ուղերձներու Յանձնախումբ.— Պրք. Անդրանիկ Փոլատեան, Միւրան Կոչկարեան եւ Յակոբ Աղաճեան:

Ընդհ. Տնօրէն Պր. Գ. Կիրակոսեան ներկայացուց 55րդ Ընդհանուր Ժողովին Հըրաւիրադիրը, որ Միութեան պաշտօնաթերթին, Մ. Նաւանդեանը եւ արտասահմանի անւիթան 20 թերթերու մէջ ատենին լրջա տեսած էր:

## ՆԱԽԱԳԱՀԻՆ ԺԱՌԸ

Ընդհ. Ժողովի իր բացման ճառը կարգաւորվ, Նախագահը ըսաւ թէ Հաղատիբական լուրը պարտականութիւն մը արտոյ զարմեալ միասին կը համարեմք մեզ, եւ ներկայ իրաւասու անդամները նկատեց իր ներկայացուցիչները աշխարհի ամէն կողմերը սրուած Մի-

ու. Թեան զանազան մարմիններուն, որոնց ունեցած շահագրգռութիւնը Ընդհ. Ժողովներու հանդէպ ասրուէ ասրի կ'անի: Ան իր ուրախութիւնը յայտնեց թէ այս տարուան Միութեան զերտոյնը համախմբուածի կը փայտնայ ազգիկ այս նորակառոյց սանն մէջ, եւ այս պատահութեամբ, Միութեան ամբողջ անդամակցութեան հոգմէ, երախտագրութիւն յայտնեց այն պատուական հոգեմեղման՝ որոնք իրապարծեցիկն Վճիռիկոյնի մէջ Հայութեան ինքնութիւնը հռչակող ու պարծանքի կոթող եղող այս Մայր Տաճարն ու անոր հովանիին սակ զործող Մշակութային Կեդրոնը:

Անդրադառնալով Միութեան 1967 տարեշրջանի գործունէութեան՝ Պր. Մանուկեան յայտարարեց թէ անոր կենտրոնը կը շարունակէ տարիներէ ի վեր իր արժանազան ուրախալի վերջերը եւ միւս հոգմէ՝ Կ'ընդլայնուի իր ազգապահպանման ձեռնարկները: 1967ի ընթացքին, որդէս կասկ եւ նուիրատուութիւն, Բարեգործականը վճիռէ բարեբարներէ եւ զհարսերող ազգայիններէ ստացած է 477,519 տուար, իսկ նոյն շրջանին իր կրթական, մշակութային եւ խմբաժամական գործունէութեանց համար Երեսուն՝ 325,851 տուար: Այս պատկանելի դրամային մաս չեն կազմեր շինարարական ձեռնարկներու համար եղած 253,190 տուարի ելքերը, որոնք իրք Երեսուն չեն նկատուիր, այլ կը բարգուծին Միութեան անչարժ քառասուններէ գրամազուրիին վրայ:

Իր համապարփակ հոտը եզրափակելով, Նախագահը հաղորդեց թէ Հ. Բ. Ը. Միութեան նորագոյն Երազրին ու անվճար ճիշդութիւն զաշտը պիտի ըլլայ Մ. Նաճանգներու Հայ համայնքը, անոր ինքնութեան պահպանութիւն համար զօրշաճ ենք անհրաժեշտ քայլեր առնելը ամէնօրեայ Հայ դպրոցներ բռնալով եւ աշակերտական քննիչներ հաստատելով, որոնց պահմանը հեղահանէ հրամայական կը դառնայ: Ենչտեղով այս ձեռնարկին հետ կապուած բազմապիսի դժուարութիւնները, շարունակեց ան. Ձմիւր շառաւիղներով մը չէ որ կենսական նշանակութիւն ունեցող այս հարցին կը ժողովեմ... Կան անյազմահարկի դժուարութիւններ, եւ սակայն վճարած ենք հոտանքին դէմ իսկ թիվաբերով դէպի մեր նուիրատուակէտը երթալը: Ան մեն յոյս յայտնեց թէ ամերիկահայ Հարստա զապուրը հարկ եղած նիւթական միջոցներ պիտի հայթայթէ անոր իրապարծութիւն համար, յաշտութեամբ պահելով դպրոցներու հանդանակութեան արշաւը, սկզբնական 2 միլիոն տուարի նշանակեալով մը:

**ԸՆՆՉ. ՏՆՕՐԷՆԻՆ ՏԵՂԵԿՈՒՐԸ**

Նախագահին հրուերով, Ընդհ. Տնօրէն Պր. Գ. Կիրակոսեան Հ. Բ. Ը. Միութեան 1967 տարուան գործունէութեան Ընդհանուր Տեղեկագիրը ներկայացուց: 83 բազմապիսի էջերէ կազմուած տեղեկագիրէն, որուն հայերէն եւ անգլերէն օրինակները բաժնուած էին Ժողովականներուն, կարգաց Կեդրոնական Վարչութեան վերաբերեալ զուրիք, ստացուած կտակներու եւ նուիրատուութեանց, մասնաճիւղերու եւ անդամակցութեան մասերը, եւ տուակարար Երեսունքու Միութեան կրթական ընդարձակ ձեռնարկներուն վրայ: Միութիւնը, ըստ ան, 1967ին անէր 14 սեփական վարժարաններ՝ 4250 աշակերտներով եւ 300 ուսուցիչներով, որոնցմէ շուրջ երկրորդական կրթութեան աստիճան ունին, իսկ հինգերորդը՝ հասարակական երկրորդական դասընթացը մըն է: Միութիւնը շարունակած է օգնել 85 ազգային, յարանուանական դպրոցներու եւ հայերէնի դասընթացներու, զանազան երկրներէ մէջ, ինչպէս նաեւ կրթութեան տուած է 154 համալսարանական, 30 արհեստագիտական ուսանողներու եւ փոխտուութիւն կտարած՝ Մ. Նաճանգներու մէջ՝ 82 երիտասարդներու, որպէսզի անոնք բարձրագոյն ուսում ստանան: Բարեգործականի 4 երկրորդական վարժարան-

ներէն մինչև հիմա չլինած արտադրութիւնները եւ զանազան հիմնադրամներէն արուած կրթութիւններու շնորհիւ համալսարանական ընթացք բուրսած են 190 ուսանողներ: Միութիւնը, եղբայրացուց Պր. Կիրակոսեան, իր կրթական ծաւալուն գործին համար 1967ին ծախսած է 706.968 տոլար:

**ԵՄՍԱԿԱՆ ԶԵՆՈՅՑ**

Միութեան 1967 տարեշրջանի ելեմտաքին եւ անոր արեւմտաւարձան ներկայ վիճակին մասին տուած իր զեկոյցին մէջ, Կեդր. Վարչութեան գեներալ Պր. Ա. Ասլանեան ըստ. թէ Բարեգործական շնորհակցութեամբ գոյքը կամ հարստութիւնը, սոսմարական արժէքով, 16.000.992 տոլար կը գնահատուէր 31 Գեներալներ 1967ին:

Հաշուեցնելի Յանձնախումբին կողմէ Պր. Տան Տոնէլեան գրաւոր կերպով հաղորդեց թէ Միութեան գրասենեակին մէջ Կեդր. Վարչութեան տոմարները քննած եւ ճիշդ գտած են: Յանձնախումբին միւս անդամներն են Պր. Ծ. Մալեան եւ Եդ. Բուրլուքեան:

Ժողովականները լսելէ ետք Ընդհանուր Տեղեկագիրը, ելմտական համարատուութիւնն ու Հաշուեցնելի Յանձնախումբին հաղորդագրութիւնը, ինչպէս նաեւ զանազան հարցումներու արուած պատասխանները, միաձայնութեամբ ու զանախառնելով վաւերացուցին զանոնք եւ իրենց զեհատածքը յայտնեցին Կեդր. Վարչութեան գործունէութեան համար:

**ՈՒՂՆԻՐՁՆԵՐ**

Կէտորուած ճաշի զողորմէն ետք, Նախագահին հրահրով կարճ ու պատշաճ ուղերձներ ըրին Առաջնորդ Տ. Թորգոմ եւ Տ. Տիրան Սրբազանները: Թորգոմ Արքեպիսկոպոս, իր ուրախութիւնը յայտնելով որ Միութեան Ընդհ. Ժողովը առաջին անգամ ըլլալով կը գումարուի Մշակութային Տան մէջ, աստուածապարգէւ գործ մը նկատեց Հ. Բ. Ը. Միութեան ազգայնական ձեռնարկները եւ Առաջնորդարանի անվերապահ աջակցութիւնը խոստացաւ Ամերիկայի մէջ զարացալիսութեան ի նպաստ կատարուելիք արշաւին համար: Իսկ Տիրան Արքեպիսկոպոս առողջ լուսաստեութիւն մը գտաւ Նախագահին ճառին մէջ, որ ՎՄԻՍԻԿԵԱՆ ամբողջ անդամակցութեան սպին կ'արտայայտէ եւ մեր ամէնուն սիրտը ցնծութեամբ կը լեցընէ, ըստւ. եւ Մ. Նահանգներու Հայ գաղութին մէջ Միութեան ծաւալելիք գործունէութիւնը իրապաշտ կեցուածքի եւ մեր համայնքին անտեսական բարեկեցութեան ապացոյցը նկատեց:

Պր. Զ. Միլերոնեան, որ այս ամառ Լիբանանէն տեղափոխուած է Ամերիկա, խանդավառութեամբ խօսեցաւ Միութեան Պէյրութի մէջ ունեցած կրթական սքանչելի յարկերուն եւ Հ. Ծ. Ը. ի (Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան) մարզական, թատերական ու զեղարուեստական գործունէութեան մասին, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնեց ամերիկահայութեան, որ երկար տարիներ հոգածու ուշադրութիւն ցոյց տուած է Միջին Արեւելքի Հայ գաղութներուն հանդէպ:

Առաջին նիստը փակուեցաւ ժամը 1ին:

**ՎԱՐՉԱՆԱՆ ԸՆՏՐՈՒՓԻՒՆ**

Կնարուան հաշին ժողովականները Նախագահ Ա. Մանուկեանի հիւրը եղան:  
Ընդհ. ժողովի երկրորդ նիստը սկսու ժամը 2:30ին:

Կեդր. Վարչութեան իրենց եռամեայ պաշտօնավարութեան շրջանը աւարտած ան-  
չամենբու աղ Վարչական ժամակի ընտրութիւն կատարուելով, Ընտրողական Յանձնա-  
խումբի ատենապետ Պր. Յ. Տէրաւրեանի ներկայացուցած երկպառիկ ցանկի մը վրայէն,  
չաղանի ջուէտրիկութեամբ վերընտրուեցան Պրօ. Արթին Աւանեան, Օննիկ Պետրոսեան,  
Տիգրան Պոյաճեան եւ Երուանդ Տէմիրճեան. իսկ իբր նոր անդամ ընտրուեցան Պրօ. Կուլա  
Գարաշէան եւ Ռիչարտ Կրկիճըրի: Իսկ Պր. Երուանդ Մովսէս Լաւուեքեանի Յանձնախումբի  
անդամ վերընտրուեցաւ:

Մինչ ջուէտրուութիւն կը կատարուէր, Նախագահը իր ոպուտութիւնները հա-  
ղորդեց վերջերս դէպի Լարուսային Ամերիկա կատարած իր ուղեւորութեան ժամին. առ հա-  
նոյրով յայտարարեց թէ Արժանիքին, Ուրուիուայի եւ Պրազիլի մէջ ունիւք հայաճոծ ու  
կենսուակ վաղութիւն, որոնց ծոցին մէջ մեր ժամանակիւղերը գնահատելի գործունէութիւն  
մը կը կատարեն ազգապահպանման անսակէտով:

Ուղեքններու Յանձնախումբին անուամբ, Պրն. Մ. Կոչկարեան կարգաց գնահատան-  
քի բանաձեւերը, որոնք ընդունուեցան ժողովին կողմէ:

Վեր. Ա. Պետիկեանի աղօթքով փակուեցաւ Հ. Բ. Ը. Միութեան 55րդ Ընդհ. ժո-  
ղովը, երեկոյեան ժամը 4:30ին:

**ՄԵՆԱՐԱՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ**

Նոյն գիշեր, Մշակութային Տան Գումուքեան հանդիսարանին մէջ, շքեղ հաշկե-  
րոյթ-հանգէս մը սարքուեցաւ ի պատիւ Պր. Ա. Մանուկեանի, իր Հ. Բ. Ը. Միութեան նա-  
խագահութեան 15-րդ տարեշրջանին երջանիկ աւելթով, Հանդիսութեան նախաձեռնութիւնը  
ստանձնած էր Կեդր. Վարչութեան եւ Ամերիկայի Կեդր. Յանձնաժողովի անդամներէն բաղ-  
կացած յանձնախումբ մը: Մեծարանքի այս ձեռնարկին ներկայ եղաւ աւելի քան 350 հոգի-  
նոց ընտրանի բաղժութիւն մը, որուն մէջ աւելի կը զարնէին երկրին զանազան կողմերէն՝  
Պոսթընէն, Տիթթոյթէն, Եիթսիոյէն եւ Գալիֆորնիայէն եկած Միութեան առաջնորդող  
դէմքեր եւ ծանօթ ազգայիններ:

Ընթրիքէն հտք գործադրուեցաւ վայելուչ յայտադիր մը. սեղանապետ Պր. Ա. Աս-  
լանեանի հրահրելով ուղեքններ ըրին Վեր. Ա. Պետիկեան, Տիկ. Ա. Էքսէրեան, Գեդը. Տ.  
Տիրան Արքեպիսկոպոս, Պր. Գ. Կիթակոսեան եւ Պր. Եդ. Մարտիկեան, որոնք բարձրօրէն  
գնահատեցին Նախագահ Մանուկեանի նուիրեալ ծառայութիւնն ու կատարած մեծադուժար  
նուիրատուութիւնները, ինչպէս նաեւ իր պաշտօնավարութեան շրջանին Միութեան արձա-  
նադրած յարանձն վերելքը:

ՏԵՂԵԿԱՏՈՒ



9. Հայ կաթնաղիկ Պատրիարքարանին, Պէյրուք.	
<i>Նորահաստա զկարտինայ Ազաճաննան Սանուց Տուճի շէճին կա-</i>	
<i>Հուճրճան:</i>	\$ 10,000
10. Հայկական Ծերանցիւն, Քոֆիմիա, Յունաստան.	
<i>Ի Նոստա Ծերանոցի շէճին ճնդարճակճան:</i>	
	\$ 5,000
11. Հայաստանի գիտական հաստատութիւններուն.	
<i>Գիտական, կրթական եւ ճշակութային ճեռնարկներու ի նոստա:</i>	
	\$ 150,000
12. Գորակէօզեան Գիշերօթիկ Ուսումնարանին, Իսթանպուլ.	
<i>Լուացի ճեճինայի լճան սարճ ճը:</i>	
	\$ 7,050
13. Հրատարակչական.	
<i>Այս վարկը բացուած է 1968ին կատարուած յատկացումին սրճէս յա-</i>	
<i>ւելուած՝ կարելի դարճնելու Համար իրազորճուճը Հրատարակչական Նոր</i>	
<i>ճրագիրներու:</i>	
	\$ 36,804.82
14. Համալսարանական կրթաքոշակներ.	
<i>Նոր վարկ՝ Հոգալու Համար արճանուար Համալսարանական Հայ</i>	
<i>ուճանողներու կրթաթուղիները 1969/1970 տարելըճանին:</i>	
	\$ 800,000
15. Սփիւռփի հայկական վարճարաններուն.	
<i>Յուճելուճանական Նոր յատկացում՝ 1969/1970 եւ 1970/1971 ուսում-</i>	
<i>նական տարելըճաններուն եւս կարելի դարճնելու Համար շարճանակութիւնը</i>	
<i>նախօրճ տարիններուն իրազորճուած ընդհանուր ճրագրին, սրուն ճթլացու</i>	
<i>Հիճնարկութիւնը կը Հոգայ սրշ թիւով ճըուար աշակերտներու կրթաթու-</i>	
<i>ղակները Սփիւռչի Հայկական վարճարաններուն ճէլ:</i>	
	\$ 500,000
	Գուճար \$ 1,427,044.82



Ամփոփում՝ Հիմնարկութեան կողմէ ցարդ կատարուած յատկացումներու	
Գուճար՝ ճինչև 31 Գեկտեմբեր 1967 կատարուած յատկացումներու	
	\$ 11,462,004
Գուճար՝ 1 Յուճուար 1968էն ճինչև 31 Գեկտեմբեր 1968 կատար-	
ուած յատկացումներու:	
	\$ 1,427,044.82
Ընդհանուր գուճար՝ Հիճնարկութեան կողմէ ճինչև	
31 Գեկտեմբեր 1968 կատարուած յատկացումներու:	\$ 12,889,048.82

ԳԱՂՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Հրագուն, 31 Գեկտեմբեր 1968

**ՏԻՐՈՒՆԻ**

**ՆԵՐՍԷՍ ՊԱԼԻՕԶԵԱՆ**

Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ Հոգշ. Տ. Ազան Արեղայ Պալիօզեան դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր հայրը՝ հանգուցեալ Ներսէս Պալիօզեան, Շաբաթ, 14 Դեկտեմբեր 1968-ին, Հալէպի մէջ: Ան գտն էր սրտի կաթուածի մը:

Հանգուցեալ Ներսէս Պալիօզեան ծնած էր 1911-ին Այնթապ եւ խորապէս կաւատացեալ ու ընտանիքի պարկեշտ հայր մըն էր, որ իր ետին կը ձգէ անմխիթար այրի մը եւ զուակներ:

«Սիռն», յանուն Ս. Յակոբեանց Միաբանութեան, վշտագգած ցաւակցութիւններ կը յայտնէ Հոգշ. Տ. Ազան Արեղային եւ Պալիօզեան ընտանիքին, հայցելով Ամենակալին մխիթարութիւնը եւ հանգիստ՝ հանգուցեալի հոգիին:

**ՏՔԹ. ՎԱՀԱՆ ԳԱԼՊԵԱՆ**

Երուսաղէմի Հայ գաղութը դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր երէց եւ բազմաբնիկ անդամներէն մին՝ յանձին ողբացեալ ՏՔԹ. Վահան Գալպեանի, որ ի ՏԵՐ հանգեաւ Կիրակի, 2 Փետրուար 1969-ին, յետ երկաւրտեւ հիւանդութեան:

Թաղման տխուր արարողութիւնը կատարուեցաւ Զորեշնաբքի, 5 Փետրուար 1969-ի յետ միջօրէին, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, ի ներկայութեան Հայ թէ՛ օտար սգակիրներու խումն բազմութեան մը: Արարողութեան նախագահեց եւ հանգուցեալին արժանիքներն ու կատարած ազգային ծառայութիւնները վեր հանող յուզիչ դամբանական մը խօսեցաւ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը: Յետ արարողութեան, քաղմանական քափօքը, գլխաւորութեամբ Լուսարարայետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի, յաւաքացաւ դէպի Ս. Փրկչի Ազգային Գերեզմանատուն, ուր, ողբացեալին դադարին առջեւ դամբանականներ խօսեցան ՏՔԹ. Մահմուտ Տաճանի՝ Բժիշկներու Միութեան կողմէ եւ Պրն. Կարապետ Յակոբեան՝ Երուսաղէմացի Հայոց Բարեսիրաց Միութեան կողմէ:

«Սիռն», յանուն Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան, իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի այրիին և Գալպեան գերդաստանի անդամներուն, ազօրելով որ ՏԵՐը արժանի հանգիստի եւ խաղաղութեան արժանացնէ ողբացեալ ՏՔԹ. Գալպեանի հոգին:

# Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

\* Կիր. 1 Դեկտ.— Բարեկենդան Յիսմակի Պահոց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուբիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Աղան Արզ. Պախոզեան:

\* Դշ. 3 Դեկտ.— Ընծայման նախատեսակին ի Ս. Գալոբ նախազանց Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

\* Դշ. 4 Դեկտ.— Ընծայումն Ս. Աստուածմանի: Աստուած, զիսուարութեամբ Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, Միաբան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթեմանի մօրը ու շէշ-բաշխառնով մուտք գործեցին Ս. Աստուածմանայ Տաճար, ուր Տիրաժօր Ս. Գերեզմանին վրայ օրուան Հանդիսաւոր Ս. Պատարազը մատուց Հոգւ. Տ. Գովսէպ Վրզ. Մամուր, եպիսկոպոսական խորք ի զԵլուի եւ քարոզից ունոր պատշաճին, ընարան օրնուայով: ՎՄհանուցէ աննն իմ զՏԵՐ...: Ինչ Գերշ. Լուսարարայեան Սրբազանք նախազանց Ս. Պատարազէն ետք Կիւլայի Կիւլպէնկեանն եւ Կիւլպէնկեանն Կերպասանի Համայն Ենկեցելոց Հոգիներուն Համար կատարուած տարեկան Հոգեհանգստեան Հանդիսաւոր պաշտամունքին:

\* Կիր. 6 Դեկտ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուբիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Արժ. Տ. Կարապետ Ա. ՔՆՅ. Աղբիւսեան:

\* Առ. 13 Դեկտ.— Նախատեսակին ի Ս. Գալոբ նախազանց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Եր. 14 Դեկտ.— Ս. Առաքիլոց եւ առաքիմ Լուսաւորյացն մերոց՝ Թաղտաի եւ Բարբաղիմուսի: Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Գալոբայ Մայր Տաճարի Ս. Գլխադրի մարտան մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Աղան Արզ. Պախոզեան:

\* Կիր. 15 Դեկտ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուբիւն, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Արշէն Վրզ. Այվազեան:

\* Դշ. 18 Դեկտ.— Նախատեսակին ի Ս. Գալոբ նախազանց Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

\* Եւ. 19 Դեկտ.— Յօն Ս. Հարցն Եպիսկոպոսաց, Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարի մարտան մէջ, ուր Բաղուան է Երուսաղէմի Ս. Մակար Հայրապետի մարմինը: Ժամարարն էր Հոգւ. Տ. Սեւան Արզ. Հարիպեան:

\* Եր. 21 Դեկտ.— Ս. Նիկողայոսի Սեանչիւսգործ Հայրապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադրի մարտան մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Սիմեան Արզ. Միսեան, Վերաբերուժը կատարուեցաւ Տաճարի ներքին դաւթին մէջ զանուց Ս. Նիկողայոսի Սեանչիւս վրային:

— Եղութեան տօնի նախատեսակին ի Ս. Գալոբ նախազանց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 22 Դեկտ.— Եղութիւն Ս. Աստուածմանի: Աստուածեան ժամը Յին, Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի զիսուարութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթեմանի մօրը ու շէշ-բաշխառնով մուտք գործեցին Ս. Աստուածմանայ Տաճար, ուր Տիրաժօր Ս. Գերեզմանին վրայ օրուան Հանդիսաւոր Ս. Պատարազը մատուց Հոգւ. Տ. Գլխադ Վրզ. Նաղաթեան, եպիսկոպոսական խորք ի զլուի:

\* Առ. 27 Դեկտ.— Նախատեսակին ի Ս. Գալոբ նախազանց Լուսարարայեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

\* Եր. 28 Դեկտ.— Ս. Գալոբայ Մերձայ Հայրապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Գարուբիւն Մայր Տաճարի Ս. Գլխադրի մարտան մէջ: Ժամարարն էր Արժ. Տ. Կարապետ Ա. ՔՆՅ. Անդրէասեան: Վերաբերուժը կատարուեցաւ Տաճարի աջակողմեան դաթին մէջ Ս. Գալոբ Հայրապետի նկարով շինուած շարժական Սեանչիւս վրային:

\* Կիր. 29 Դեկտ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուբիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Աղան Արզ. Պախոզեան:

\* Եր. 4 Յուն.— Ս. Բարդուի Հայրապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադրի մարտան մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Նարեկ Արզ. Մարթապէտեան:

— Ս. Թարգմանչաց Մանկապարտէզի փոքրիկները ստացան Ս. Հաղորդութիւն:

\* Կիր. 5 Յուն.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուբիւն, ժամարարն էր Հոգւ. Տ. Սեւան Արզ. Հարիպեան: Ս. Թարգմանչաց Վարժարանի նախադրարարն եւ Երկրորդական Բաժնի ուսուցիչները ստացան Ս. Հաղորդութիւն:

— Աւագ տօներու առաջինն եւ Դաւթի Մարգարէի եւ Գալոբայ Տեսնեցոր — Հանգիսաւոր նախատեսակը պաշտուեցաւ չքծորէն զարդարուած Մայր Տաճարի մէջ: Հանդիսապետն էր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը:

\* Բւ. 6 Յուն.— Ս. Դաւթի Մարգարէի եւ Գալոբայ Տեսնեցոր: (Յօն Առաքիլական Ս. Արժանոյս Երուսաղէմի): Քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին Եպիսկոպոսապետն տօնը Ս. Աթուէն ներս

կատարուեցաւ ժե՛ն շուրճով Արաւստեան ժամերգութեան ընթացքին, ըստ սովորութեան Աժն. Գատարիորդ Ս. Հայրը զգեստաւորուելով բարձրացաւ Տեանեղբոր Աթոռի պատուանդանին, ուր մնաց ժե՛նձի ժամերգութեան աւարտը, երբ ընդունեց Միաբանութեան շնորհաւորութիւնները, Լուսարարպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպօ. Աւշանեան ՎՔրիտոս Աստուած ժե՛նք ժաղճանքի ընթացքին մասնաւոր բարեմաղթութիւններ ըրաւ Տեանեղբոր արժանաւոր յաշորդին՝ Աժն. Գատարիորդ Ս. Հօր երկար կենաց և արեւադարձութեան կամար: Ս. ապա մատուց օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը Մայր Տաճարի Աւազ Սեղանին վրայ և քարոզեց, քանդանաւով Աթոռոյ դարաւոր պատմութեան և ժե՛ր աչգային կեանքին ներս սնոր ունեցան կարեւորութեան շուրճ, Գորոզէն ետք, Գեբը. Տ. Սուրբն Արքեպօ. Քեմհանեանի նախագահութեամբ կատարուեցաւ Հոգեհանդեսան հանդիսաւոր պատանձ Ս. Աթոռոյ Հանգուցեալ պատրիարքաց Հոգեհանգուցեալ:

— Ս. Ստեփանոսի նախատանակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, նախազահութեամբ Լուսարարպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպօսիպոստ: Տոնին բուրվառուակէր վարդապետներն էին Հոգը. Տ. Յուսիկ Վ. Վրդ. և Հոգը. Տ. Նարեկ Արեղայ:

Ֆ Գը. 7 Յուն. — Ս. Ստեփանոսի նախատարիւտագին և առաքին մարտիրոսին: Սարկաւազաց տանը ևւ կատարուեցաւ մեծանուշ հանդիսաւորութեամբ: Վեց սարկաւազներ, առաջնորդութեամբ բուրվառուակէր Հոգը. Տ. Արշէն Վարդապետի և Հոգը. Տ. Նարեկ Արեղայի, գեղեցկապէս թանկարժէք շապիկներով և սաղաւարտներով զգեստաւորուած, կատարեցին ժամերգութեան վերջին բաժինը: Աբարդուրեանց կը նախազահէր Լուսարարպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպօսիպոստ: Ապա Ս. Գատարազ մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդատան (Ս. Ստեփանոս մատարն) Աւազ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգը. Տ. Արշէն Վրդ. Այվազեան:

Ֆ Գը. 8 Յուն. — Գեբը. Տ. Նորայր Եպիսկոպոս նախագահ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտուած զլիւսաւոր առաքելոց՝ Գետրոսի և Պօղոսի նախատանակին:

Ֆ Եը. 9 Յուն. — Ս. Առաքելոց Պետրոսի և Պօղոսի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գետրոսի վերնամատարն մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Աղան Արդ. Գալիզեան:

Ֆ Ուր. 10 Յուն. — Որչոյց Որոտման տանի նախորդակին առիթով, Աժն. Գատարիորդ Ս. Հայրը ի դուռի Միաբանութեան, զէրաւազառով մտաւ դարձեց Ս. Յակոբեանց Մայր Տաճար, ուր նախազահեց Հանդիսաւոր նախատանակին և ձեռք էն յնութեան շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Գատրիարքարան:

Ֆ Եր. 11 Յուն. — Տոմ Ս. Որչոյց Որոտման, Յակոբայ Գլխադիր Առաքելոյն և Յովնանու Աստուածարամ Աւետարանին: Օրուան հանգիստար Ս. Գատարազը, Մայր Տաճարի Ս. Գլխադիր մատարն մէջ մատուց Աժն. Գատրիարք Ս. Հայրը, և ապա կենաց փայտի մատուցեց ի մեռի և ամպօղանիի տակ նախազահեց Մայր Տաճարին մէջ կատարուած երբադարձ մեծանաղէս թափօրին: Աբարդուրեանց աւարտին, երէկուան նման, Միաբանութիւնը ձեռք էն յնութեան շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Գատրիարքարան, ուր Նորին Ամենապատուութիւնը Ս. Գատարազի նշխար բաժնեց ներկաներուն:

Ֆ Կր. 12 Յուն. — Սկիզբ պանջ Ս. Եմեղեան: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգը. Տ. Սիփան Արդ. Մըլախան:

Ֆ Գը. 14 Յուն. — Նոր Տարի (ըստ լիճ Տոմարի): Ըստ սովորութեան, Մայր Տաճարի Աւազ Սեղանին վրայ կատարաղեց ժամօրհնոյ Հոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր: Ապա, շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւնը բարձրացաւ Գատրիարքարան, որուն հետևեցաւ մոլոցովորդը: Գատրիարքարան լուսադարձուած դահլիճին մէջ Նորին Աժն. Գատրիարք Ս. Հայրը Ամենորի պատանձ խորհրդածութիւններէ ետք շնորհաւորեց բոլորին Նոր Տարին, որով ետք Ս. Թարգմանչաց Մանկապարտէզի փոքրիկներն մին զօրօրիկ ուղերձով ժը Վարժարանի աշակերտութեան շնորհաւորութիւնները մատուց Աժն. Գատրիարք Ս. Հօր: Յետոյ ներկաները մտեցան ալը առնելու Ն. Ամենապատուութեան, որ, ըստ սովորութեան, բոլորին մէկակուս նարինը բաժնեց:

Ֆ Եր. 18 Յուն. — Ճրագլայոց Եմեղեան և Աստուածայայտուրեան: Առաւտեան ժամը 10ին, Աժն. Գատրիարք Ս. Հօր զխաւարութեամբ, պաշտոն և տաք օդով, Միաբանութիւնը ինքնաշարձներու պատկառելի թափօրով ժը մեկնեցաւ Մայրաւանքի աւազ դանի դէպի Բեթղէնէմ: Կէս ճամբան, Յունաց Ս. Եղիսի վանքին թափօրը, Թափօրը դէմաւորուեցաւ Բեթղէնէմի և լընկայից քաղաքապետներին և ձիաւոր ոտականներին: Քիչ ժը հանգըստանալէ և պատիւներու արժանանալէ ետք, ժամը 11ը թիչ տեց թափօրը հասաւ Բեթղէնէմ և Ս. Եմեղեան շրագլայոցի վրայ դիմաւորուեցաւ Բեթղէնէմի քորաց Հրամանատարն և նահանգային կուսապարիչին: Չուարթօրէն կը զօղանէին Տաճարի հայկական զանգերը: Գլխերներն ու Ս. Թ. Վարժարանի աշակերտութիւնը արգէն դէրք դրաւած էին զաւթին մէջ, ու ձեռնուրդ մեծնք երգեցողութեամբ առաջնորդեցին Ն. Ամենապատուութիւնն ու իր հետևելորդները Ս. Եմեղեան Հայոց վանքը, ուր դէմաւորութեան եկողները պատուաւորուեցան:

— Կէսօրէ ետք ժամը 2.30ին, Ամեն Գաորիբարձ Ս. Հայրը շարժարարձով մուտք գործեց Ս. Մննդահան Տաճար, եւ սինազարդ մեծ զատիթէն անցնելով ուղղուեցաւ Ս. Մննդահան Այլը, որու սեփարի արարողութիւնէն յետոյ, Տաճարի մեր բոսիին մէջ պաշտուեցաւ Կրթականօրէի ժամերգութիւն եւ ապա ձրազարդի արարողութիւն: Իսկ Ս. Գաառաբարձը մատուցուեցաւ Ս. Այլին մէջ: Ժամաբարն էր Եաֆայի տեսուչ Հոգչ. Տ. Յուսիկ Մ. Վրդ. Գաղտասեան: Անկէ ետք, Լուսարարուպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս նախագահեց Ս. Մննդահան նախատեսակին, որուն աւարտին Միաբանութիւնը երգեցողութեամբ անցնելով սինազարդ գաւթէն, բարձրացաւ մեր վանքը՝ ընթրիքի:

— Գեղերուան ժամը 10ին, զանկերու խորհրդաւոր զօղանքը արթնցուցած էր արդէն բոլորը եւ կէս ժամ ետք ընթացք կ'առնէին գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները Տաճարի Հայկական բաժնին մէջ:

\* Կիր. 19 Յուն.— ՏՕՆ ՄՆՆՆԻՅԱՆ ԵՒ ԱՍՏԻԱՍԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵՍԱՆԻ ՄԵՐՈՑ ՅՈՒՌՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՒՄ: Կէս գեղերին, Ամեն Գաորիբարձ Ս. Հօր դիմաւորութեամբ, Միաբանութիւնը ինչու Ս. Մննդահան Այլը, ուր կատարուած արարողութիւնները, մէկ ժամ եւ քստորդ տեսողութեամբ, ձայնասփռուեցան Իսրայէլեան աւարտականներէ, նոյնպէս անունելով հեռուստելի վրայ: Այդ միջոցին Նորին Ամենազատութիւնը սուսա համայն Հայութեան ուղղուած Ս. Մննդահան իր պատգամը, որ եւ բարգձմուեցաւ անդիւրէնի: Մոյն արարողութեան ներկայ գտնուեցան պետական բարձրատիճան անձնատրութիւններ, ինչպէս նաեւ Երուսաղէմի քաղաքապետ Վեմ. Տիար Թէոփ Քուլլէր: Ապա Գաորիբարձ Ս. Հայրը վերադարձաւ Երուսաղէմ: Իսկ մնացեալ արարողութեանց նախագահեց Լուսարարուպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպո. Առնեան, որ, Տաճարի Հայկական բաժնին մէջ, Հոգչ. Տ. Գարէտ Վրդ. Երէցեանէ մատուցուած Ս. Գաառաբարձն ետք նախագահեց Ջրօրհնէքի արարուած արարողութեան եւ առաւօտեան զէմ մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Գաառաբարձը Ս. Մննդահան Այլին մէջ: Ապա, երէկուան նման, Միաբանութիւնը շարժական երգեցողութեամբ անցնելով սինազարդ զատիթէն, բարձրացաւ մեր վանքը՝ նախահայր:

— Ժամը 8ին, երէկուան կարգով, պատկանելի նոյն թաղօրը մեկնեցաւ Բեթղեհէմէն եւ 20 վայրկեան ետք հասաւ Երուսաղէմ ու Ջրօրհնէք մեծ երգելով բարձրացաւ Գաորիբարձարձ, ուր ներկաները արձակուեցան Ն. Ամենազատութեան կողմէ տրուած Մննդահան աւետարանով:

— Իսկ յերեսաղէմ, Ս. Մննդահան ձրազարդի

արարողութիւնները կատարուեցան ի Ս. Եարուսթիւն, Ս. Գեղերգամի առեանին մէջ: Հոգչ. Տ. Արտա Արդ. Գալիթեան մատոյց ձրազարդի Գաառաբարձ, մեր Փրկիչ Ս. Գեղերգամին վրայ: Իսկ Գեբը. Տ. Սուրբն Արքեպո. Քէմհանեան նախագահեց Ս. Մննդահան նախատեսակին:

— Կիրակի առաւօտ ժամը 4ին, Ս. Եակոբեանց Մայր Տաճարին մէջ սկսաւ ժամերգութիւնը, որուն աւարտին, Ս. Գաառաբարձ մատուցուեցաւ Աւագ Սեղանին վրայ: Գաառաբարձեց, ըստ սովորութեան, Ս. Հրեշտակապետաց վանուց նոր Տեսուչը՝ Հոգչ. Տ. Նարեկ Արդ. Մարֆաշէլիան: Իսկ Գեբը. Տ. Նորայր Եպ. Գողարեան նախագահեց Ջրօրհնէքի արարողութեան:

Թէ՛ երէկ, եւ թէ՛ այսօր, ի քաջակայսութեան մտանդաւոր սաներու, օրուան երգեցողութիւնները կատարուեցան տեղացի զպիւրեմբա կողմէ:

Կէսօրէ ետք Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատեսակին հանդիսապետ էր Գեբը. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Բշ. 20 Յուն.— Յիշատակ մեռելաց: Հստ վրորութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Աւագ Թարգման Հոգչ. Տ. Գէորդ Վրդ. Նազարեան: Ապա կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ նախագահութեամբ Հոգչ. Տ. Կիրիշ Մ. Վրդ. Գարիկեանի:

\* Եր. 25 Յուն.— Ե օր մննդեան: Ս. Գաառաբարձը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորանի նախաղողը զանուագ Ս. Աստուածածնայ Խորանին վրայ: Ժամաբարն էր Հոգչ. Տ. Գէորդ Վրդ. Նազարեան:

— Առուանակողութեան նախատեսակին ի Ս. Եակոբ նախագահեց Լուսարարուպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

\* Կիր. 28 Յուն.— Տօճ Անուանակալութեան Տեսնմ մերոյ Յիսուսի Քրիստոսի: Առաւօտեան ժամը 8.30ին, Ամեն Գաորիբարձ Ս. Հօր դիմաւորութեամբ Միաբանութիւնը շարժարարձով մուտք գործեց Ս. Եարուսթիւն Տաճար, ուր Լուսարարուպետ Գեբը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Գաառաբարձ Քրիստոսի Ս. Գեղերգամին վրայ: Ս. Գաառաբարձ ընթացքին, ժամը. Վարժարանի եւ Ընձայարանի բովանդակ աստուղութիւնը ստացաւ Ս. Հաղորդութիւն:

— Վանք վերադարձին, Վրոյս ի լուսոյց շարժանի երգեցողութեամբ, Միաբանութիւնը յարաւըացաւ Հայոց թաղի մուտքէն զէպի Մայրամաճ եւ բարձրացաւ Գաորիբարձարձի մեծ դաւիթը, ուր կատարուեցաւ Ջրօրհնէքի հանդիսաւոր արարողութիւն, նախագահութեամբ Ամեն Գաորիբարձ Ս.

Հոր, Օրհնուհեցան Ս. Աթոռոյ բարիքները եւ երգուհեցան Ծննդեան եւ Միջուութեան շարականներ, իրրեւ փակումը Ծննդեան ութօրեայ հանդիսութեանց, Նոյնը կրկնուհեցաւ Վանքի սեղանատան, ժառանգին եւ խոհանոցին մէջ, զլիսաւորութեամբ ժամօրհնող Հոգի. Տ. Յովսէփ Վրդ.ի: Օրհնուհեցաւ նաեւ, ի միջի ալլոց, օրուան յատուկ եերիսայի աւանդական ճաշը:

— Յովհ. Կարապետի Ծննդեան հանդիսաւոր նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերլ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Բշ. 27 Յուն.— Տօմ Եմնզեամ Սրբոյմ Յովհաննու Կարապետին: Ս. Պատարազը ժառուցուհեցաւ Մայր Տաճարի Առաջ Խորանի ուղիղովը դօնուող Ս. Յովհ. Կարապետի Խորանին վրայ: Ժամաբարն էր Հոգի. Տ. Նարեկ Արղ. Մարֆողէչեան:

**Պ Ա Շ Տ Օ Ն Ա Վ Ա Ն Ք**

\* Ել. 20 Դեկտ.— Կէսօրէ առաջ, եւրոպացոց Ս. Ծննդեան տօնին առիթով, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ի գլուխ Միաբանութեան, շնորհաւորական այցելութեան զնաց Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին եւ Ճրանչիականց Կիւսթոսի փոխանորդին: Ապա, ընկերակցութեամբ Լուսարարական Գերլ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի եւ Տիար Կ. Հինգլեանի, նոյն առիթով այցելեց Պապական Նուիրակին եւ Արար-Անկլիթաններու Եպիսկոպոսին: Իսկ Հոգի. Տ.

Կիրեղ Մ. Վրդ. Գաբրիէան, ընկերակցութեամբ Հոգեշնորհ Հայրերու, այցելեց Յոյն-Կաթողիկոսներու Եպիսկոպոսին, Հայ-Կաթողիկոսներու եւ Մարոնիթ Համայնքի մեծաւորներուն եւ Լուսարականներու եւ Արար Լուսերականներու երէցներուն:

\* Դշ. 8 Յուն.— Կէսօրէ առաջ, Օրթոտոքս Ենկղեցոյ Ս. Ծննդեան տօնին առիթիւ, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ի գլուխ Միաբանութեան, շնորհաւորական այցելութեան զնաց Յունաց Ամեն. Ս. Պատրիարքին: Ապա, Հոգի. Տ. Յովսէփ Վրդ. Մատուր, ընկերակցութեամբ Հոգեշնորհ Հայրերու, նոյն առիթով այցելեց Ղպտոց, Ատուրաց եւ Հապէշաց Եպիսկոպոսներուն:

\* Բշ. 20 Յուն.— Կէսօրէ առաջ, մեր Ս. Ծննդեան տօնին առիթով, Պատրիարքարան շնորհաւորութեան եկան յաջորդաբար Յունաց եւ Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքները, իրենց Միաբանութեան անդամներով, Ճրանչիականց Գերլ. Կիւսթոսի Տեղապահը, Ղպտոց, Ատուրաց, Հապէշաց եւ Յոյն-Կաթողիկոսներու Եպիսկոպոսները, դարձեալ իրենց Միաբանութեան անդամներով, Պապական Գերլ. Նէտիբակը, Անկլիթեան Եպիսկոպոսի փոխանորդը եւ Արար-Անկլիթեան Եպիսկոպոսը, Հայ-Կաթողիկոսներու եւ Մարոնիթ Համայնքի մեծաւորները, Լուսերականներու եւ Արար-Լուսերականներու երէցները, Բըրիտանական, Սպանական եւ Թրքական Ընդհ. Հիւպատոսները եւ այլ Վայ Բէ օտար ականաւոր անձնաւորութիւններ:

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ս. Ծննդեան Շնորհաւորութիւն Ն. Ս. Օ. Տ. Տ.		1
Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի Հաղորդագրութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիւանէն		2
Ամեն. Պատրիարք Ս. Հօր Ծննդեան Պատգամը Բեթղեհեմի Ս. Այրէն		8
<b>ԽՐԱՆՔՐԱԿԱՆ</b>		
Տխուր Երեսօյք	Ա. Գ.	6
<b>Ս. ԳՐԱԿԱՆ</b>		
Հեքամեսաց Առաքեալը	Ե.	9
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>		
Քրիստոսի Ձեռագործումը	ԲԱՐՔԷՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ	12
<b>ԳՐԱԿԱՆ</b>		
Նշխարք Տարօնայ «Աստուած»-ի լեզուագիրքը	Հ. Բ. Գ. ՆԱԶԱՐԷԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ	14
Ռ՛Վ Քաղցր Իմ Որդեակ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	30
	ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ	37
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>		
Սարգիս Դպիր Յովհաննէսեան Եւ Իր Անուկ Տապանագիրն ու Կորայայտ «Քրիստոնէական» Նորագիւտ Հայրեններու Շարքեր	Գ. ԲԱՄՊՈՒՔՃԵԱՆ Յ. ՔԻԻՐՏԵԱՆ	38 50
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>		
Ակամց Անապատ կամ Ալմերայ Վանք	Ն. ԵՊՄ. ԵՈՎԱԿԱՆ	54
<b>ԳՐԱՆՕՍԱԿԱՆ</b>		
"The Council of Chalcedon and the Armenian Church" "Introduction a la Littérature Armenienne Chrétienne" «Իրւան Արարատականի Հայոց Պատմութեան»	Յ. ՔԻԻՐՏԵԱՆ	58
Յուցակ Եւ Յիշատակարաններ Նրուսաղեմի Կիւլպէնկեան Մատենադարանի Հայ Հնաստիպ Գիրքերու (1512-1800)	Կզմ. Ա. Գ.	64
<b>Ս. ԵՆՆԻԵԱՆ ՇՆՈՐՀԱՆՈՐԱԿՐԵՐ</b>		
Ն. Ս. Օ. Տ. Տ. Խորէն Ա. Վեհ. Կաթողիկոսն Ինքնաբերական Արքեպիսկոպոսն Հոռմի Պապական Արքեպիսկոպոսն Հնաագիրներ Հնաագիրներ Գարսիմայ Պէտրի Վախճանեան Առթիւ Հ. Բ. Գ. Մ.-ի 55րդ Ընդհ. ժողովը Ձեկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան - Հայկական Ձեռնարկներ		80 81 82 83 84 85 89
<b>Տ Ե Ր Ո Ւ Ն Ի</b>		
Ներսէս Պալազեան Տէք. Վահան Գալպեան		91 91
<b>Ս. ՅԱԿՈՒՆ ԵՐՄԻՆ</b>		
Եկեղեցական-Բնութեամբ Պաշտօնական Բովանդակութիւն		92 95 96
<b>ՅԱՆԵՂՈՒՆ</b>		
Յանկ լեռնաքանդակներ Եւ Գ. Կիւլպէնկեան Մատենադարանին Նուիրուած Գիրքերու		97

### Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Յ

«ՍԻՈՆ»-ի ԽՐԱԿԳՐՈՒԹԻՒՆՆ ԸՆԴՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱԿԱՐ ՍՏԱՅԱՆ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Սփյուռքահայրենիքի ներքին գործերի հարցի կոմիտեի նախագահ Կարեն Կարենյանը։*
- ա) Սովետական Ռեմիտուրայի կազմաւորման Պատմութիւնը — Օլգա Մելիք-Վրթանեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 149:
  - բ) Կեանքի Սկզբնական Վայր — Սաղաթել Յարութիւնեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 475:
  - գ) Ելքեր Հայ Միջնադարեան Գեղարուեստական Արձակիցի — Խմբագրութեամբ և յառաջաբանով Գ. Մելիք-Օհանջանեանի: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1957, էջ 281:
  - դ) Պատմութեան Փառէզի և Վեհայի — Յովհաննէս Տէրզնցի: Պատմութիւն Վեհայի Քաղաքի — Խաչատուր Եւզոկացի: Աշխատատիրութեամբ Գ. Ա. Մելիք-Օհանջանեանի: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 313:
  - ե) Ազգայնական Ռեալիզմի Գիտական Վերանայումը — Ա. Շ. Մնացականեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 283:
  - զ) Մարդը և Նրա Կերպարը Գիտական Վերանայումը — Հ. Մամիկոնեան: Երևան, Միտք Հրատարակչութիւն, 1966, էջ 513:
  - է) Զապէլ Եսայեան (Կեանքը և Գործը) — Սեպհ Արզումանեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1965, էջ 293:
  - ը) Հայ Մատենագիտութեան Պատմութիւն (Գրակ. Գ.), Հայ Մատենագիտութիւնը Խորհրդային ժամանակաշրջանում — Ռ. Իշխանեան: Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Գիտական Գրադատ., 1966, էջ 310:
  - թ) Սովետական Ռուսաստանի Դերը Հայ Ժողովրդի Ազատագրման Գործում (1917-1921 թթ.) — Ս. Տ. Ալիշանեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 112:
  - ժ) Յրեւոզը Եւրոպայի Մասերը և Նրանց Բառական և Քերականական Ցանկանքների Փոխարկութիւնը Ժամանակակից Հայերէնում — Ս. Գ. Աբրահամեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1965, էջ 567:
  - ժա) Հայ-Քաղաքական Գրական Կապերի Պատմութիւնը (1917-1921 թթ.): Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1966, էջ 251:
  - ժբ) Առանձն Տմարացոյց — Բ. Ե. Թումանեան: Երևան, Հայաստան Հրատ., 1966, էջ 13:
  - ժգ) Եկեղեցիական Կուրսան-Արձեւան — Խմբագիր՝ Ս. Հարգենեան: Հեղինակներ և կազմողներ՝ Ս. Գաղաթիկ, Ռ. Փաշայեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 39:
  - ժդ) Յովհաննէս Թումանեանի Կեանքի և Ստեղծագործութիւնը — Կազմողներ՝ Լիւսի Գ. Թաշեան և Յրիգա Ս. Յակոբեան: Նիւթեր գործընդհանուր և ժանկարական գրադարաններում ցուցանանքէն կազմակերպելու համար: Երևան, Հայ Հրատարակչութիւն, 1966, էջ 12-40:
- Թատերգութիւններ, Կատարողութիւններ, Յրամատուցութիւններ, Ազգային և Գործընդհանուր կեանքէ (Բ. Հատար) — Յակոբ Թորոսեան (Նախարար):* Գեղարք, Տպ. Տոնիկեան, 1967, էջ 295:
- Երևանի Մշակույթի Անուան Մասնաճարանէն նախագահ Կարեն Կարենյանը։*
- ա) Միջնադարեան Հայաստանի Բառարանագրական Ցուցանանքներ (Տրգ-15րգ Գր.) — Հ. Մ. Ամառեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 238:
  - բ) Հիլեմիտական Գրադարանի Հայաստանի և Մալտա Երկրացիներ — Գ. Խ. Սարգսեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1966, էջ 258:
  - գ) ԺԵ Դարի Հայերէն Ձեռագրերի Ցուցանանքներ, Մասն Երրորդ (1481-1500 թթ.) — Հ. Մ. Խաչիկեան: Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հրատ., 1967, էջ 711:
  - դ) Մեկնութիւն Ի Վերլուծական Արիստոտէլի — Դաւիթ Անյալթ: Ս. Ս. Արեւշատեան: Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1967, էջ 153:
- Հայ Գրականութիւն (Երրորդ Տպագրութիւն) — Կազմող Յ. Օշոկեան: Նուրբ Ս. Աթուայ Տպարանէն: Երևան, 1966, էջ 684:*



- Օրացոյց Ա. Էլմիսձեխ - 1918
- Քառ իտարս - Սեդրաք Նահէն (Նարս)։ Պէյրուս, Տպ. Կ. Տօնիկեան, 1917, էջ 51։  
 Լաթալա Լիբի (Գիրք Երկրորդ) - Թարգմանեց Յովաննէս Մարդ (Նուիրատու)։  
 Քեհրան, Տպ. Սողեան, 1917, էջ 174։
- Պա ախանուները Տարօ՛ր ի Եղեւնի, Քննական Ուսումնասիրութիւն) - Գրեց Աղան  
 Տարօնցի 1911։ Պէյրուս, Տպ. Կ. Տօնիկեան, էջ 530։ Նուէր հեղինակէն։  
 Ընթացի ի Բրոց Կարաւ (Ք. Տարի, Ե. Տպագրութիւն) - Եղիշէ Արքեպօ. Դուրեան։  
 Լրատ. և Նուէր Ս. Յակոբեանց Տպարանի, Երուսաղէմ, 1917, էջ 110։
- Ուղիւս. Նուսնի (Եկեղեցական, Սաղմական, Եղեւնական, Լայ Պաշտական, Լա-  
 յապանկանոցական) - Լմայեակ Ծ. Վրդ. Ինչոյեան (Նուիրատու)։ Պէյ-  
 րուս, Տպ. Կ. Տօնիկեան, 1917, էջ 282։
- Սեւարան Ասեմի - Նուէր Ս. Յակոբեանց Տպարանէն։ Երուսաղէմ, Տպ. Սրբոց  
 Յակոբեանց, 1967, էջ 72։
- Անկոմի Ար աւետան Լուրասոնիան - Լրանդ Ք. Արմէն (Նուիրատու)։ Պէյրուս, Տպ.  
 Կ. Տօնիկեան, 1917, էջ 171։
- Պատմութիւն Հայկական Պոնոսի - Պատմագրեց Յովակիմ Յովակիմեան (Արշակունի)։  
 Նուէր հեղինակէն։ Պէյրուս, Կապրուսթիւն Մշակի, 1967, էջ 95։
- Մեթի Էնթ - Միհրան Իսպիրեան։ Նուէր Չարմաշի Երէցեանէ։ Կ. Պալիտ, Տպագր-  
 ւ. Պէրպլեբեան և Որդի, 1916, էջ 73։
- Կեանքի Եղիբ (Քերթնածեղի) - Դ. Վ. Եաննէց (Նուիրատու)։ Երուսաղէմ, Տպ.  
 Ս. Յակոբեանց, 1917, էջ 95։
- Վիպագրութիւն Կուսանդանուցոյ Մարտադախի - Սարգիս Դիլիբ Յովաննիսեան։  
 Լրատագրեց Արտ Գալայեան (Նուիրատու)։ Երուսաղէմ, Տպ. Ս. Յա-  
 կոբեանց, 1917, էջ 74։
- Երուսաղէմի Հայոց Մայրապետի Երոզ Յակոբեանց Մայր Տանարը (Լայեղէն, Անդիերէն  
 և Տրանսերէն) - Կազմեց Կարապետ Ա. Բնյ. Անդրէասեան (Նուիրատու)։  
 Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1967, էջ 24։
- Օրացոյց 1918 Տարուայ Ս. Յով. Մկրտիչ Մարտի Եկեղեցւոյ Փարիզի -  
 Վանդամ Բարսեմի - Լուսինեաց Ստորագրութեանցն Արիստարկի։ Նուէր Երկանի  
 Մատենադարանէն։ Լամանաւք Եղեւնական Երանգրք. Թարգմանկութիւնը  
 Պրոքրորոց Գուսեղէն, Երուսաղէմ և Ժանգոթագրութիւններ Գ. Ք. Զիլի  
 գործանի։ Երեւան, Լայկական ՍՍՀ Գիտ. Ակադեմիայի Լրատագրութիւն,  
 1967, էջ 238։
- Քիսսու և Իր Խաչը - Երեւան Ս. Սարեան։ Նուէր ժերալը Ե. Մարտիկէ։ Պէյ-  
 րուս, Գալֆայեան Զբոսարահչատուն, 1917, էջ 392։
- Յաղթանակը Համեղիցի - Յարութիւն Պէրպլեբեան (Նուիրատու)։ Պէյրուս, Տպ.  
 Մեքրոպ, 1917, էջ 382։
- Ջոյգ մը Կարմիր Տեսակներ - Եսայեան Դաննուր։ Պէյրուս, Տպ. Երեւակ, 1907, էջ 98։  
 Անեկա Երեմի Հայի. Տպագրութեան Պատմութեան Վերաբեւոյ - Գրեց Պատմական  
 (Նուիրատու)։ Ֆահրէթ, Տպ. Արզոն, 1967, էջ 52։
- Յուէր Մահուան Սեմէն - Վարդանա Ջէյրուսեան։ Ֆահրէթ, Տպ. Կոթմէն, 1917, էջ 64։
- Գրական Ժամագիր (Ա. Տպագրութիւն) - Լրատ. և Նուէր Կ. Տօնիկեան Լրատա-  
 րահչատուն։ Պէյրուս, 1968, էջ 251։
- Լէյքի Իգալէ (Քարայտից և Յուզի Վէպ) - Միսիս Էնթի Ուուս։ Լրատ. և Նուէր  
 Երան Երեւոյ։ Պէյրուս, 1918, էջ 427։
- Օսմանեան Եկեղեցիական Մոլոք Եղիբի և Իր Իրիկայի Հայկերից Երանցիները (Ք. Տպագր-  
 ութիւն, Երեւան Եկեղեցական և Արտագրութեան Կենտրոն) - Մեղիսեան Զուլեյխան։  
 Լրատ. և Նուէր Երան Երեւոյ։ Պէյրուս, 1968, էջ 327։
- Տո՛՛՛ Յոթիկեան Օրդ. Կարմիր Տարածանալի (Իր Աւետարանութեան Ուղեւն) Երեւանի  
 աւերթով) - Յարութիւն Ծ. Վրդ. Մաշեան (Նուիրատու)։ Կ. Պալիտ, Տպ. Ա-  
 րարար, 1967, էջ 16։
- Միջնադարեան Ազանդիերի Ժաման և Զարգացման Պատմութիւնը - Ե. Ք. Տէր-Միսիս-  
 անալեան (Նուիրատու)։ Երեւան, Լայկական ՍՍՀ Գիտ. Ակադեմիայի Լրատագրութիւն, 1916,  
 էջ 237։

Օրինակ մըն ալ նուէր ստացուած Երևանի Մաշտոցի Անուան Մասնեագորանէն: Մայր ծնացակ Ջուաբաց Սրբոց Յակոբեանց (Հասար Երբորդ) — Նորայր Եղս. Պողար- Եան: Նուէր Գ. Կիւլպէնկեան Հիմնարկէն: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1968, էջ 64:

Նայեն օրինակ մըն ալ նուէր Ս. Աթոռոյն Տպարանէն:

Կանոնադրութիւն — Պատրաստեց Նորայր Եղս. Պողարեան: (Մեքենագրուած): Երուսաղէմ, 1966, էջ 15:

Պէպօ (Ողբերգութիւն Յարար) — Գարբիէլ Սունդուկեան: Երուսաղէմ, մեքենա- գրուած 1916 թն, էջ 35:

Թանգարան Գիւղը Մեր եւ Սիրոյ Արիւնց Ածուցեր — Յակոբ Ղարիպ Եանպաղեան (Նուիր- րասու): Զրահաս, 1967, էջ 552: [96:

Հայոց Եկեղեցի — Եղիշէ ՔՆՅ. Գասպարեան: Լոս Անճէլէս, Տպ. Արարատ, 1953, էջ Պատահիկներ — Գուրգէն Թրեկց (Նուիրասու): Պայքար Մասնեալար Թիւ 1: Ին- Թանգուլ, Տպարգութիւն Պայքարի, 1967, էջ 79:

Գիր Մանկիկների Համար — Արամ Գասունէ (Նարս): Թեհրան, Տպ. Ալիք, 1918, էջ 20:

Բ. Իշխանեան կը նուիրէ իր 3 հեղինակութիւնները: — ա) Հայ Մասնագիտութեան Պատմութիւն (Պրակ Ա., Ե - ԺԸ. Գարեբ) — Իմբադիր Պրոֆ. Գոհմ. Ա. Գ. Արարամեան: Երևան, 1914, էջ 154:

բ) Նայեն Բ. Պրակը (1800-1920) — Իմբադիր Հր. Կաստիկեան: Երևան, 1948, էջ 412:

գ) Հայ Հնագիտ Գիրք — Երևան, 1968, էջ 43:

Երուսաղէմի Բարձրագոյն Համար — Լէօպոլդ Ստեփանովիչ Թրգմ. Արմ. Յովնանիսեան: Երևան, Հայկական Երես, 1912, էջ 22:

Խաչատուր Արշակունի — Կեանքը, Գործը, Ժամանակը (1800-1836) — Պ. Հ. Յակոբեան (Նուիրասու): Երևան, Հայկական ՍՍԲ ՊԱ Հրատարակչութ., 1917, էջ 797:

Երևանի Պետական Բժշկական Հաստատութիւնը — Թորոս Թորանեան (Նուիրասու): Փա- րիշ, 1968, էջ 78:

Տար Տարի Թղիտիկների Երկնի Տակ եւ Դէմքեր ու Դէպքեր — Միքայիլ Մ. Գասարեան (Նուիրասու): Զրէշնո, 1918, էջ 118: Տպ. Կ. Տեհրկեան եւ Որդիք:

Եկեղեցականի Մը Կեանքի Հանգրուաններ — Սիրո Արքեպս. Մանուկեան (Նուիրասու): Պէյրութ, Տպ. Տեհրկեան, 1918, էջ 272:

Կարդ - Առուածը (Վէպ) — Յ. Եանար: Թարգմանեց Տ'Արգոս: Նուէր Յ. Գ. Ե. Գա- Կրե, Տպ. Արգոս, էջ 404:

Երակ Երարան — Թիւ 11: Հրատ. Ե. Նուէր Հաննէեան Երարարներու Պէյրութ, Տպարան Երբակ, 1918, էջ 17:

Հայոց Լեզուի Կոր Բառարան — Աշխատատիրոջին Արատէն Տեր Իսախանեան, Հրանդ Գանգրուներ եւ Փարսապ Պ. Տեհրկեան: Նուէր Տեհրկեան Գրատու- անէն: Պէյրութ, Տպ. Կ. Տեհրկեան, 1968, էջ 822:

Կեանքի Կասկեղութիւնը (Պատմութեան) — Ա. Արգիշէ (Նուիրասու): Նիւ Եորք, Տպարան Երբակ, Տպարան Առլաս, 1967, էջ 376:

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Տպարանէն ստացանք հետեւեալները: — ա) Փոքիկներու Ժամագիրքը (Ը. Տպարգութիւն) — Անթիլիաս, Տպ. Կաթողի- կոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1968, էջ 281:

բ) Զատիկի Նոս — Եղարար Տարանեան: Պէյրութ, 1908:

գ) Բրիտան Ինքնակալ կամ Առիւծարկայն Հայոց Տրդակ — Քարէ Պրէֆի: Թրգմ. Եր. Տէր Անգրեհանեան: Անթիլիաս, Տպ. Կաթ. Կիլիկիոյ, 1967, էջ 676:

դ) Տառակալ — Մ. Իշխան: Անթիլիաս, Տպ. ըստ վերնայն, 1918, էջ 113:

ե) Հարսի Կանգը (Պատմական Պատմ) — Հայկ Յովնանիսեան: Անթիլիաս, Տպ. ըստ վերնայն, 1918, էջ 61:

զ) Հայ Կնոջ Գիրք Հայ Սեղանիակալ Տառման Մէջ — Սանն Ջէյմեան: Ան- Թիլիաս, Տպ. ըստ վերնայն, 1918, էջ 174:

է) Յուշեր Տարագրութիւն — Վահան Յ. Համանեան: Անթիլիաս, Տպ. ըստ վերնայն, 1918, էջ 182:

Ն. Ս. Յ. Տ. Վազգէ Ա. Հայրապետ Ենոքարք Այոյնութիւնը Թիլիպէթիոյ Հայութեան — Նուէր Թարգմ. Եղս. Վարդապետեան: Թիլիպէթիոյ, 1918: